

HOVHANNES CILINGIRYAN

ÉCRITURE DANS


NAIRI

2006 À 2010

2009

ԱՅԵՐԻ

NAÏRI
ՆԱԻՐԻ



2009

1789-թ.ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ
ԱՆՆՇՄԱՐԵԼԻ ԵՒ ԴԱՆԴԱՂ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ...
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ ԵՒ ԶՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ ՄԷՋՏԵՂԷՆ
ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՐԵԱՅ- ՍԻՈՆԱԿԱՆ
ԴԱՐԱԻՈՐ ԾՐԱԳԻՐԸ:

«ԱՋԱՏՈՒԹԻՒՆ,
ՀԱԽԱՍԱՐՈՒԹԻՒՆ և ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ» ԿՈՉՈՒԱԾ
ՖԱՐՄԱՍՈՆԱԿԱՆ ՍՈՒՏ ՍԿՋԲՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՈՂ ԱՐԵԻՍՏԵԱՆ
ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ, ՍԻՈՆԻՍ-ՀՐԵԱՆԵՐՈՒՆ ԾՐԱԳՐԱԾ ԱՅՍ
ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԵՂՄԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ:

1915-թ.ին ՀԱՅ ԱԶԳԻՆ ՊԱՏՃԱՌՈՒԱԾ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ՝
ՄԻՋԻՆ ԱՐԵԻԵԼԵԻ ԶՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ «ՄԱՔՐԱԳՈՐԾՆԵԼՈՒ»
ՍԻՈՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԷՎ ՀԱՆԳՐՈՒԱՆՆ ԷՐ:

ԲԱՂԴԱՏԵՑԷ՝Զ՝
ՄԻՋԻՆ ԱՐԵԻԵԼԵԻ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ՄԷՋ,
ԶՐԻՍՏՈՆԵԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒՆ ԴԱՐ Մ՝ԱՌԱՋՈՒԱՆ
ԵՒ ԱՅՍՕՐՈՒԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԹԻԻԵՐԸ:
ԱՅՍ ԵՐԿԻՐՆԵՐՈՒ ԶՐԻՍՏՈՆԵԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐՈՒՆ
ՀԱՐԻԻՐԷՆ ԻՆՆՍՈՒՆԸ «ՄԱՔՐԱԳՈՐԾՈՒԱԾ» Է:

ԲԱՅՑ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՈՂՆԵՐԸ՝
ՄԻԱՅՆ ԶՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ ՉԵՆ...
1940-թ.ՆԵՐԷՆ ՄԻՆՉԵԻ ԱՅՍՕՐ, «ՄԵԾՆ ԻՍՐԱՅԷԼ» ՄԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ
ՀԱՄԱՐ, ՊԱՂԵՍՏԻՆՅԻ ԱՐԱԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՈՆԱԿԱՆ ՀՐԵԱՆԵՐՈՒՆ
ԿՈՂՄԷ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ Կ՛ԵՆԹԱՐԿՈՒԻ...

ՆՈՅՆԻՍԿ ԱՅՍՕՐ, ԿԱԶԱ-Ի ՄԷՋ, ՊԱՂԵՍՏԻՆՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ՍԻՈՆԻՍ ՀՐԵԱՆԵՐՈՒ ԿՈՂՄԷ,
ԲԱՐԻՆ ԻՍԿԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ՝ «ԿԸ ՆԵՂԴՈՒԻ»:
ԵՒ ԱՅՍ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԴԷՄ [ԻԲՐ ԹԷ] ԱՋԱՏՈՒԹԵԱՆ ՈՒ
ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԴԱՎԿԻՐԱՅ, DROIT DE L'HOMME-Ի
[ՄԱՐԴՈՒ ԻՐԱԽՈՒՆՔՆԵՐՈՒ] ՊԱՇՏՊԱՆ ԱՐԵԻՍՏԵԱՆ ԱՇԽԱՐՀԸ՝
ԿՈՅՐ ԵՒ ՀԱՄՐ ԴԱՐՑԱԾ Է:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ԿՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

11 Սեպտեմբեր 2001-թ.ին, Նիւ Եորքի մէջ, WORLD
TRADE CENTER կոչուած 2 մեծ աշտարակ-շէնքերը,
Արաբ երիտասարդներու կողմէ կատարուած անձնաս-
պանական ահաբեկչութեան հետեւանքով քանդուե-
ցան: Եւ 2000-է աւելի Ամերիկացիներ մահացան:

Բնական է, որ շատ ցաւալի ողբերգութիւն մըն էր
կատարուածը, որուն պատճառաւ մեծ թիւով անմեղ-
ներ ալ սպաննուեցան...

Եւ ամբողջ աշխարհի վրայ, այս ահաբեկչութիւնը

կատարողներուն դէմ, ընդվզում յառաջացաւ:

Բայց մէկը չհարցուց, թէ այս արաբ երիտասարդ-
ները մինչեւ ինքնասպանութեան մղող յարձակման
դրոյապատճառները ի՞նչեր էին...

Ամերիկացիները անմիջապէս, այս ահաբեկչութեան
ՊԵՆ Լատենցի կողմէ կազմակերպուած ըլլալը յայտա-
բարեցին:

Բայց յետոյ ալ հասկցուեցաւ, թէ ՊԵՆ Լատենցը չէր
այս յարձակման հեղինակը:

➔ Այս անձնասպանական ահաբեկչութիւնը կատարողները 20 երիտասարդներ էին, որոնց մեծամասնութիւնը Սաուտցիներէ կազմուած էր: Եւ երիտասարդները այս անձնասպանական ահաբեկչութեան մղող շարժառիթը՝ երկար տարիներէ ի վեր Սիոնիստ հրեաներուն Պաղեստինեան ժողովուրդին դէմ կատարած ցեղասպանութիւնն էր:

... Եւ WORLD TRADE CENTER կոչուող [Աշխարհի վաճառականութեան կեդրոնի] երկուորեակ աշտարակ-շէնքերը Աշխարհի առեւտուրը իրենց ձեռքին ունեցող Սիոնիստ հրեաներուն իշխանութեան խորհրդանիշներն էին:

* * *

26 Նոյեմբեր 2008-թ.ի գիշերը, Հնդկաստանի Պոմպէյ քաղաքի կեդրոնական թաղամասերը, 11 Սեպտեմբեր 2001-թ.ին Նիւ Եորքի մէջ կատարուած ահաբեկչութեան օրինակով, անձնասպանական «Քոմանո»ներու կողմէ յարձակումի ենթարկուեցան:

Պոմպէյի մեծագոյն և ամենաշքեղ, 600 սենեականոց ու պալատանման այս պանդոկը՝ Hotel Taj Mahal-ը կրակի տրուեցաւ և գրեթէ քանդուեցաւ:

Պոմպէյի կեդրոնական կայարանը գերեզմանոցի վերածուեցաւ:

Ահաբեկիչները ամէն կողմ և ամէն տեղ էին: Աւելի ճիշդ՝ ապահովութեան ուժերը անկարող դարձեր էին: Ոչ մէկ բան կրնային ընել...

Հարիւրաւոր զբօսաշրջիկներ ահաբեկիչներուն կողմէ պատանդ բռնուեցան:

Եւ մանաւանդ՝ ահաբեկիչները գրաւած էին քաղաքին ծայրայեղական հրեաներու կեդրոնը և Սինա-

կոկր, և պատանդ առած էին տեղւոյն ռաբբունապետը, ասոր կինը և 2 տարեկան զաւակը...

...Ահաբեկիչները պանդոկին և մանաւանդ թուրիստներուն գտնուած տեղերուն մէջ եղողներուն անցագիրները կը ստուգէին...

Եւ պատանդ կ'առնէին այն անձերը, որոնք Ամերիկացի, Անգլիացի և Հրեայ էին:

Ահաբեկիչներուն կողմէ քաղաքը պատերազմի դաշտի վերածող այս յարձակումը, գրեթէ երեք օր ու գիշեր տեւեց...

Եւ երեք օր ետք, Հնդկական ապահովութեան ուժերը յաջողեցան կացութեան տէր դառնալ: Ահաբեկիչները սպաննուեցան: Մահացած ահաբեկիչներուն ընդհ. թիւը 36-ի շուրջ էր...: Բայց կը կարծուի, թէ անոնցմէ մաս մը յաջողած է, վերջին վայրկեանին, ժողովուրդին խառնուիլ... և անհետանալ...:

... Հնդկաստանի մէջ 26 Նոյեմբեր 2008-թ.ին կատարուած այս ողբերգութեան [զայն Նիւ Եորքի ահաբեկչութեան նմանցնելով՝ Պոմպէյի 11 Սեպտեմբերը կոչեցին] ատեն սպաննուողներուն թիւը երկու հարիւրի շուրջ է...:

...Վիրաւորուողներուն թիւն ալ՝ մօտ երեք հարիւր...

Ահաբեկիչներուն կողմէ սպաննուած պատանդներուն մէջն էին՝ Ռաբբունապետը, իր կինը և իրենց երկու տարեկան զաւակը:

* * *

Հնդկական ապահովական ուժերը ահաբեկիչներուն մէջէն, միայն մէկ հոգի կրցան ողջ վիճակով ձեռք անցընել:


Այս ձերբակալուած ահաբեկիչը՝ 21 տարեկան KASAV անունով փաքիստանցի երիտասարդ մըն է, որ [բնական է ճնշումի ենթարկուելով] «Խոստովանու-

թիւններ» կատարած է...

Փաքիստանցի ահաբեկիչ Քասաբ-ին «Խոստովանութեան» համաձայն՝ իսրայելացիներուն դէմ կատարուած յարձակման նպատակը, Հրեայ-Սիոնիստներուն կողմէ Պաղեստինցիներուն դէմ գործուած վայրագութիւններուն վրէժը առնել էր:

*
*
*

Այստեղ կը հրատարակենք 1.- 29 Նոյեմբեր 2008-թ.ին ֆրանսական «Marianne» շաբաթաթերթին մէջ լոյս տեսած նկարը Պոմպէյի հռչակաւոր Թաժ Մահալ պանդոկին, որ կը ճարճատի բոցերու մէջ:



2.- 4 Դեկտեմբեր 2008-թ.ին ֆրանսական «PARIS MATCH» շաբաթաթերթին մէջ լոյս տեսած նկարը Պոմպէյի կեդրոնական կայարանին [ահաբեկչութեան յետոյ նկարուած] որ, աւելի շատ, գերեզմանատան կո նմանի:



3.- 29 Նոյեմբեր 2008-թ.ին ֆրանսական «FIGARO» օրաթերթին մեջ լոյս տեսած նկար մը, ուր կը տեսնուի ահաբեկիչներու կողմէ սպաննուած, Պոմպէյի հրէական LOUBAVITCH կեդրոնին պատասխանատու ռաբբունապետը՝ GABRIEL HOTLZBERG-ը, իր կնոջ՝ RIVKA-ի հետ:





* * *

7 Դեկտեմբեր 2008-թ.ին Աթենքի մէջ, ուսանողները կառավարութեան դէմ ցոյցեր կը կատարէին:

Այս ցոյցերէն միջոց մը յետոյ՝ Աթենքի Կեդրոնական պողոտաներուն վրայ գտնուող խանութները կը քարկոծուէին, կը հրկիզուէին և թալանի կը տրուէին ուսանողներուն խառնուած և մեծ թիւ կազմող օտար գաղթականներու կողմէ:

Ոստիկանները այս ցուցարարներուն կատարած վայրագութիւններուն արգելք ըլլալ կ'ուզեն: Բայց նոյն ցուցարարները կ'սկսին ոստիկանական մեքենաներն ալ քարկոծել:

Այդ միջոցին ոստիկաններէն մէկը, ջղագրգռուելով՝ դէպի ցուցարարները կը կրակէ: Եւ 16 տարեկան երիտասարդ մը կը վիրաւորուի... և յետոյ, հիւանդանոցին մէջ, կը մահանայ:

Այս երիտասարդին մահանալը, շատ մը յունական քաղաքներու մէջ, կառավարութեան հրաժարիլը պահանջող ակերիչ ցոյցերու կատարուելուն պատճառ եղաւ:

... Եւ Յունաստանը քառսային վիճակի մատնուեցաւ...

[Եւ մտածել՝ որ այս մահացող երիտասարդին մայրը հայ է... Եւ ըսուեցաւ նաեւ, թէ այս երիտասարդը դիպուածով հոն կը գտնուի եղեր, և ինք ոստիկաններուն քար չէ նետած... Շա՛տ ցաւալի պարագայ մը]:


...Կը կարծենք, թէ Յունաստանի այս ցոյցերուն դրդապատճառներէն մէկը՝ Յոյն երիտասարդներուն

ունեցած՝ Միջին Արեւելքցիներուն յատուկ շատ դիրագրգիռ նկարագիրն է...:

Արդէն Յունաստանը մնայուն ցոյցերու և բողոքի երկիր մը դարձած է, դժբախտաբար:

Բայց, անկախաբար Յոյներուն դիրագգաց նկարագիր ունենալէն՝ Յունաստանի մէջ կատարուող այս ցոյցերը՝ աշխարհի տնտեսական վիճակին վատթարացման պատճառաւ ծնունդ առած դժուարութիւններուն ազդանշաններն են:

Այստեղ կը հրատարակենք 10 Դեկտեմբեր 2008-թ.ին լոյս տեսած ֆրանսական «LIBÉRATION» օրաթերթին առաջին էջին նկարը, որ կը ներկայացնէ յոյն երիտասարդներուն կողմէ պատերազմի դաշտի վերածուած Աթէնքի պողոտաներուն ողբերգական վիճակը:



Չմոռնանք, որ Յունաստանի մէջ, ձախակողմեան շարժումները միշտ շատ զօրաւոր եղած են:

1945-թ.ի տարիներուն Հիւսիսային Յունաստանի մէջ սկսող Համայնավար Զօր. Մարքոսի շարժումը՝ բովանդակ Յունաստանի մէջ տարածուած էր: Եւ Չախ-երը իշխանութեան գլուխ եկած էին գրեթէ...

Բայց Անգլիոյ վարչապետ Չրչիլի սադրանքներով, Յունաստանի մէջ ներքին պատերազմ մ'սկսաւ, և Անգլիական զինուորական ուժերուն թիկունքով՝ աջակողմեանները իշխանութիւնը ձեռք անցուցին...

Սակայն Յունաստանի ամբողջ տարածքին, ձախակողմեան զօրաւոր շարժում մը, միշտ իր գոյութիւնը պահեց... Եւ մինչեւ սա վերջին շրջանները, Ամերիկեան հաստատութիւններուն դէմ բողոքի ահաբեկչական արարքները շարունակուեցան:

Յունաստանի վերջին օրերու ցոյցերը, ապրուստի դժուարութիւններու ենթարկուած երիտասարդութեան կողմէ կատարուող, ձախակողմեան նոր գաղափարներու վերազարթօնքի մը հետեւանքներն են:

Շատ յատկանշական է, որ աշխարհի վրայ տարածուիլ սկսող տնտեսական տագնապին հետեւանքները՝ նախ և առաջ, պատմականօրէն ժողովրդավարութեան օրրանը եղած Աթէնքի մէջ, ուսանողական ցոյցերով սկսան յայտնուիլ:

Բայց, Յունաստանի մէջ սա կատարուածները՝ Աշխարհի տարածքին ստեղծուելիք քառսային վիճակին առաջին ազդանշաններն են:

Որովհետեւ Եւրոպայի և Ամերիկայի մէջ, «Տագնապ»ին արդիւնքները դեռ նոր երեւան պիտի գան ու տեսնուին:

Կործարանները, սեկը սիւսիս ետեւէս, կը փակուին, և գործաւորները փողոց կը նետուին:

Ամերիկայի մէջ, միայն Նոյեմբեր 2008-թ.ին, անգործներուն թիւը հինգհարիւր հազարով աւելցաւ:

Այսօր իսկ տեղեկացուցին, թէ Ամերիկեան CHRYSLER ինքնաշարժի մեծ գործարանը մէկ ամիս դադրեցուցած է իր աշխատանքը: GENERAL MOTORS և FORD ընկերութիւններն ալ նոյն վիճակին մէջ են: Եւ կ'սպասեն, որ Ամերիկեան կառավարութիւնը իրենց 15 միլիար տոլար տայ որ չսնանկանան:

Եւրոպայի մէջ ալ նոյնն է կացութիւնը... Ինքնաշարժի գործարանները կառավարութեան օգնութեան կը կարօտին: Որովհետեւ նոր ինքնաշարժերու վաճառումը երեսուն առ հարիւրով նուազած է: Ապրուստի դժուարութիւններու պատճառաւ գնող չկայ...:

Եւ Ամերիկեան ու Եւրոպական կառավարութիւնները ստիպուած են ինքնաշարժի գործարաններուն օգնել: Որովհետեւ ինքնաշարժի արդիւնաբերութեան ճարտարարուեստի մէջ աշխատողներուն թիւը [իրեն յարակից գործարաններով], ժողովուրդին համրանքին մէկ շատ կարելոր տոկոսը կը կազմէ:

Ուստի կառավարութիւնները «Ճար» մը գտնելու են, որ ժողովուրդը շատ աւելի մեծ համեմատութեամբ անգործութեան չդատապարտուի:

Եւ այդ ճարը ի՞նչ է: Դրամ տալ պէտք է, որ գործարանները չփակուին:

Բայց, կառավարութիւններու գանձը դատարկ է: Ուրեմն, պարտք առնել պէտք է:

Ո՞րմէ... անկէ, որ դրամ ունի:

Օրինակ՝ Համայնավար Չինաստանէն:

Եւ Ամերիկեան կառավարութիւնը՝ Ամերիկեան պետական գանձին արժեթուղթերուն փոխարէն,



➡ Չինաստանէն միլիառ և միլիառներ պարտք կ'առնէ, որ Ամերիկան չսնանկանայ:

Ինչպէս որ ասկէ առաջ 700 միլիառ տոլար պարտք առած էր Չինաստանէն, որ Ամերիկայի մեծագոյն դրամատուները չսնանկանան:

* * *

Բայց, Ամերիկան ինչպէ՞ս հասաւ այս սնանկութեան մակարդակին:

Մենք կը կարծենք, որ առաջնակարգ պատճառը՝ «Ազատ Դրամատիրութիւն» ըստած վարչական կառույցն է, որ իր մէջ կը պարունակէ բոլոր յեղափոխութիւններուն և պատերազմներուն ազդակները...:

«Ազատ Դրամատիրութիւն»ի (կամ՝ «Կայրի») վարչաձեւը՝ պետական «Աւազակութեան» քաղաքակրթութեամբ տարբերակն է, որ տարիներէ ի վեր կ'իշխէ Արեւմրտեան ըստած աշխարհի մէջ:

Այս «Ազատ Դրամատիրութիւն» կոչուած վարչաձեւին «Շնորհիւ» է, որ Սիոնական հրեաները, դրամի ուժով, իրենց բոլոր սադայելական ծրագիրները կը գործադրեն:

... Օրինակ առնենք Ամերիկայի նախագահ Նիքսոն-ի շրջանը՝

1954-թ.ին ֆրանսացիներուն Վիէթնամի մէջ կրած պարտութենէն յետոյ, 1955-թ.էն սկսեալ Ամերիկացիները թիկունք կանգնիլ սկսան Հարաւային Վիէթնամցիներուն, որ Հիւսիսի ընկերվարական վիէթնամցիներուն դէմ սպառերազմին:

Քանի որ հիւսիսի ուժերուն դէպի հարաւ, դէպի Ինտոնեզիա և Մալեզիա յառաջանալը՝ Մ. Նահանգները վնասաբեր կը նկատէր իր շահերուն համար:

... Եւ Վիէթնամի պատերազմը գրեթէ 20 տարիներ տեւեց: Եւ 1975-թ.ին պատերազմը Ա.Մ.Ն.-ի պարտութեամբ աւարտեցա, և միլիոններով վիէթնամցիներու սպանութենէն յետոյ...:

Վիէթնամի պատերազմին ծանրագոյն շրջանին՝ 1968-1974-թ.ներուն, ԱՄՆ-ի Նախագահը Նիքսընն էր, իսկ ասոր ԱԳ. նախարարը՝ Շենրի Բիսինըրը, որու շրջանին է որ կատարուեցան Լաոսի, Գամայոնի և Վիէթնամի օդային ողբերգական, գազանային ումբակոծումները, Չիլիի աղէտը և Կիպրոսի բաժանում-քայքայումը: Եւ Նիքսըն-Բիսինըրի իշխանութեան շրջանին է, որ սկիզբ առած են Մ. Նահանգներուն տնտեսական դժուարութիւնները:

Աշխարհին տիրապետելու համար Սովետներուն և Ընկերվարութեան դէմ մղուող «Պաղ Պատերազմ»ի և նաեւ Վիէթնամի «Արկածախնդրութեան» ծախսերը՝ Մ. Նահանգներուն գանձը պարպել սկսան...:

Եւ 15 Օգոստոս 1971-թ.ին, Ռ. Նիքսըն շատ ծանրակըշիռ, իրեն համար շատ կարեւոր որոշում մը առաւ.

Մինչեւ այդ օրը տոլարը՝ ոսկիի փոխարժէք եղող դրամ մըն էր: Մէկ օնս (28 կրամ) ոսկին կ'արժէր 35 տոլար:

Նիքսըն (1944-թ.ին Bretton Woods-ի, [ԱՄՆ] մէջ որոշուած) մէկ Օնս ոսկին=35 տոլարի վրայ հիմնուած օրէնքը ջնջեց, որ Ամերիկայի առասպելական գումարներու հասնող պարտքերը ոսկիի գին ունեցող տոլարով չվճարէ... Եւ տոլարի գինը՝ ազատ ձգեց:

Եւ այդ թուականէն ի վեր տոլարը՝ ամէն օր, իր արժէքը սկսաւ կորսնցնել:

Եւ Ռիկընի, Ճորճ Պուլշի, Բիլնթընի և մանաւանդ Ճորճ Պուլշ կրտսերի նախագահութեան շրջանին կատարուած պատերազմական ծախսերը՝ առասպել-

լական գումարներու յանգեցան:

Եւ տակաւին՝ Ճորճ Պուշ «Փոքր»-ին 2003-ին հրահրած և մինչեւ այսօր դե՛ռ շարունակուող Իրաքեան կործանարար պատերազմին ծախսերը՝ 3000 միլիարտ տոլարի պիտի հասնին:

Վերջին շրջաններուն տրուած տուեալներուն համեմատ՝ Ամերիկեան պետութեան ընդհանուր պարտքերը՝ 55000 [Յիսունըհինգ հազար] միլիարտ տոլարի բարձրացած են:

Բնական է, որ այսքան մեծ պարտքի մէջ մխրճուած և դե՛ռ աւելի ահռելի մեծ ծախսեր պահանջող պատերազմական գործողութիւններու մէջ ընկղմած պետութեան մը տնտեսական կառույցը՝ տեղ մը պիտի պայթէր...

Եւ SUBPRIMES կոչուած՝ կալուած գնելու համար և առանց քննութեան տրուած վարկերուն մեծ մասին անգանձելի ըլլալուն իրականութեան յայտնուիլը, ամերիկեան դրամատուներուն հանդէպ անվստահութեան հոսանք մը ստեղծեց: Եւ այս անվստահութեան հոսանքը, վարակիչ հիւանդութեան մը նման, ամէն կողմ տարածուեցաւ:

*
**

ՃՈՐՃ ՊՈՒՇ ԿՐՏՍԵՐԻ ԱՆՀԱԻԱՏԱԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԻՒՆԸ

Մ. Նահանգներու ներկայի Նախագահ Ճորճ Պուշ [Կրտսեր], 1 Դեկտեմբեր 2008-թ.ին Ամերիկեան ABC հեռատեսիլի կայանէն կատարած է հետեւեալ ծանրակշիռ խոստովանութիւնները: Ան ըսած է՝

1.- «Ես բնաւ պատրաստ չէի Իրաքեան պատերազմին»:

2.- «Իմ ծ տարուան նախագահութեան շրջանիս, ինծի ամէնէն շատ զղջում պատճառած հարցը՝ Ամերիկեան Սպասարկութիւններուն Իրաքի մասին տուած սխալ տեղեկութիւնները եղան»: Ճորճ Պուշին կատարած այս խոստովանութիւնները դեռ ամբողջական չեն:

Ան նախ՝ չէ՛ ըսած Ամերիկեան գաղտնի սպասարկութիւններուն տուած սխալ տեղեկութիւններուն ինչ ըլլալը:

Բայց ամէն ոք գիտէ, թէ Ամերիկեան «Մասնայատուկ» սպասարկութիւնները գլխաւորաբար ըսած էին թէ՛ «Սատտամ Հիւսէյն զանգուածային բնաջնջման զէնքեր ունի»...

Որուն պատճառաւ ալ Ճորճ Պուշ «Կրտսեր», պատերազմ հռչակեց Իրաքի դէմ:

Եւ Իրաքի այս պատերազմին հարիւր հազարներով մարդիկ սպաննուեցան, և այդ սպանողը դեռ կը շարունակուի:

Եւ [իբր թէ] սխալի մէջ ձգուած նախագահը ոչ մէկ զղջում յայտնեց: Եւ ան չըսաւ, թէ Սատտամ Հիւսէյնի մասին իրեն սխալ տեղեկութիւններ տուողները ո՞վքեր էին:

Բայց այսօր, շատերուն ծանօթ է, որ այդ տեղեկութիւնները տուողները՝ PAUL WOLFOWITZ, RICHARD PERLE և SOROS-ի նման Հրեայ-Սիոնիստ գործակալներն էին:

Այստեղ կը հրատարակենք գերմանական «SUD DEUTSCHE ZEITUNG»ի մէջ 3-12-2008-ին լոյս տեսած, Ճորճ Պուշին Ամերիկեան ABC հեռատեսիլի կայանէն խոստովանութիւններ կատարած պահուն առնուած նկարը:

Եւ տակաւին անելցնենք. թէ հեռատեսիլէն Պուշի կատարած այդ խոստովանութիւնը ամբողջական





չէր: Ան ամբողջ իրականութիւնը չըսաւ:

Բայց երկու շաբաթ ետք, հրաժեշտի համար Պաղտատ գացած Պուշին լրագրողներու հետ ունեցած հանդիսւման ընթացքին անարգանքի ու նուաստութեան ենթարկուիլը՝ տեսակ մը պատիժ էր իրեն տրուած:

Եւ ի՞նչ էր այդ պատահածը:

Պաղտատի մէջ, լրագրողներուն հետ ունեցած տեսակցութեան ատեն, Շիի արաբ երիտասարդ լրագրող մը, Պուշին երեսին կը պոռայ՝

«ԱՍԻԿԱ ՔԵԶԻ ՏՐՈՒԱԾ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՄԲՈՅՐՆ Է, ՇԱՆ ՍԱՏԱԿ»... և ան, իր երկու կօշիկները, մէկը միւսին ետեւէն, կը նետէ Պուշի գլխուն: Պուշ գլուխը կը ծռէ երկու անգամ, որ փրկուի կօշիկներու հարուածէն:


Այս աննախընթաց դեպքը՝ միլիոնավոր Արաբներ դիտեցին հեռատեսիլէն: Եւ այս արարքին հեղինակը՝ MOUTAZER AL-ZAÏDI-ամբողջ արաբական աշխարհի մէջ հռչակուեցաւ հերոս, և արժանացաւ դրուատիքի:

Այս դեպքը՝ Պուշին գլխուն իջեցուած ծանր հարուած մըն է:

Այն Պուշին՝ որ [իբր թէ] իր բանակներով Իրաք գացած էր այս երկիրը Սաուտամի լուծէն ազատելու:

Մինչդեռ այսօր, Իրաքի մէջ, Սիւննի արաբները Սաուտամ Հիւսէյնը սկսած են հերոսացնել իբր մեծ ղեկավար, և պատիւ տալ անոր:

Այստեղ կը հրատարակենք՝ ֆրանսական «ԼԻՊԵՐԱՍԻՈՆ» թերթին 16 Դեկտեմբեր 2008-ի թիւին մէջ լոյս տեսած և իբր բողոքի արտայայտութիւն Պուշի



վրայ կօշիկներու նետման նկարները: Աշխարհի բոլոր երկիրներուն մէջ, Ամերիկեան դեսպանատուները ապստամբութիւններ նախապատրաստող կեդրոններ են:

Վերջերս Եւրոպական հեռատեսիլներուն կողմէ, շատ իմաստալից կատակ (Joke) մը պատմուիլ սկսաւ.

«Հարցում.— Ինչո՞ւ Ամերիկայի մէջ ըմբոստութիւն չի կատարուիր:

Պատասխան.— Որովհետեւ Մ. Նահանգներուն մէջ, Ամերիկեան դեսպանատուն գոյութիւն չունի»:

Այսինքն՝ այս կատակ-առածով ըսել կ'ուզուի, թէ Աշխարհի ամէն կողմը, ապստամբութիւններ կազմակերպողները Ամերիկեան դեսպանատուներուն մէջ գտնուող Սի.Այ.Էյ.ի գործակալներն են:

Մենք, Պոլիս ապրած ենք, և գիտենք Ամերիկեան դեսպանատուներուն «Վարպետութիւնները» և «Մարիֆէթ»ները:

1.— Պոլսոյ մէջ, 6-7 Սեպտեմբեր 1955-թ.ին, Զրիստոնեայ Պոլիսը քանդող խռովութիւնները կազմակերպողները Ամերիկեան դեսպանատան Սի.Այ.Էյ.ի գործակալներն էին:

27 Մայիս 1960-թ.ին, Թուրքիոյ մէջ եղած յեղաշրջումի բոլոր մեքենայութիւնները և այն ատենուան Թուրքիոյ վարչապետ Ատնան Մենտերէսին վարած Խորհրդայիններու հետ մերձեցման քաղաքականութեան արգելք ըլլալու համար կատարուած խռովութիւնները, Ամերիկեան դեսպանատան մասնաշաղկ սպասարկութեան մը [Սի.Այ.ԷՅ.] գործակալներուն

կողմէ ծրագրուած էին:


Կրնա՞ք երեւակայել... Սի.Այ.Էյ. կազմակերպութիւնը 25000 [Զսանհինգ հազար] գործակալ ունի:

Ամերիկայի բոլոր երեւելի անձնաւորութիւնները և շարժանկարի գլխաւոր դերասանները Սի.Այ.Էյ.ի գաղտնի գործակալներ են...:

Վերջերս, Պոլիվիոյ ծագումով հնդիկ Նախագահ՝ Էվո Մորալէսը, Ամերիկեան դեսպան Ֆիլիբ Կոլտպերկը [անունէն յայտնի է հրեայ ըլլալը- ըսելու պէտք չունինք] վռնտեց Պոլիվիայէն:

Որովհետեւ Ամերիկեան դեսպան Կոլտպերկը, Պոլիվիոյ հարուստ նահանգը եղող Շափարէի մէջ ըմբոստութիւն կը պատրաստէր, Պոլիվիոյ ազգային միասնութիւնը քանդելու համար:

Որովհետեւ Նախագահ Էվո Մորալէսը, Ամերիկեան քաղաքականութեան դէմ դիրքորոշուած էր:



Եւ ո՞վ է Ամերիկեան դեսպան, հրեայ Ֆիլիբ Կոլտպերկը: Սի.Այ.Էյ.ի այն գործակալն է, որ Զոսովո-ի մէջ Ալպանացիները Սերպիոյ դէմ ապստամբութեան մղեց. եւ, ի վերջոյ, յաջողեցաւ Զոսովո-ն Սերպիայէն անջատել:

Այստեղ կը հրատարակենք Ֆրանսական



«Հիմանիթե» թերթին մէջ, 15 Նոյեմբեր 2008-ին լոյս տեսած նկար մը, որու մէջ Հարաւ. Ամերիկայի չորս յառաջադէմ նախագահները, ձեռք-ձեռքի տուած, իրենց գործակցութիւնը կը հաստատեն:



Անոնք են. 1.- Փարակուայի Նախագահ՝ Նիքանոր Տուարթէ, 2.- Պրագիլի Նախագահ՝ Լուիզ Լուլա, 3.- Վենեզուէլայի Նախագահ՝ Հիւկօ Շաւէզ, 4.- Պոլիվիոյ Նախագահ՝ Էվօ Մորալէս:

Այստեղ կ'ուզենք նշել Պրագիլի և Վենեզուէլայի նախագահներուն վերջերս ըսածները՝ զորս շատ խորիմաստ կը նկատենք:

Պրագիլի Նախագահ Լուիզ Լուլա, վերջերս Ամերիկեան սակարաններուն մէջ կատարուած խաղերէն

ընդվզելով սապէս ըսաւ. «Ա՛լ կը բաւէ ձեր խաղա-
րան-սակարաններուն մէջ կատարած խարդախու-
թիւնները»:

Վեներուէլլայի Նախագահ Հիւկօ Շաւէզն ալ՝ Մ.
Նահանգներուն կողմէ Վեներուէլլայի մէջ եղբայ-
րասայան սխտերազմ բռնկեցնելու նպատակով տար-
ուած աշխատանքներուն դէմ, հետեւեալ յայտարա-
րութիւնը կատարեց.

«COW BOY GANGSTER YANKEE-ներ GO HOME»,
[կովարած կանկսթեր եանքիներ-գացէ՛ք ձեր տունը]:

*
*

Բնական է՝ Արեւմտեան պետութիւններուն առաջ-
նակարգ հեռանկարն է՝ Ռուսիոյ մէջ խռովութիւններ
ստեղծել: Եւ ասոր իրականացման գործին մէկ բա-
ժինը տուած են Կարի Գասպարովին [Որուն մայրը
–դժբախտաբար– հայ է]:

Եւ Գասպարով ատեն-ատեն, Մոսկուայի մէջ, Փու-
թինին և Մետւետեւին դէմ ցոյցեր կը պատրաստէ,
որուն ընդհանրապէս կը մասնակցին շատ փոքրաթիւ
այլախոհներ:

Գասպարով 13 Դեկտեմբեր 2008-ին ալ, Մոսկուայի
մէջ, ցոյց մը կազմակերպեց, որուն ներկայ եղան 90-ի
չափ «Այլախոհներ», և գրեթէ նոյն չափով ալ արեւ-
մըտեան երկիրներու թղթակիցներ որոնք նկարեցին
այս ցոյցը: Եւ եղելութիւնը, իբր շատ կարեւոր լուր,
գայն հրատարակեցին Արեւմտեան թերթերուն մէջ:

Այս ցոյցերն ու անոնց տրուած արեւմտեան լրագ-

րողներուն դիտումնաւոր մեկնաբանութիւնները, այլեւս սովորական դարձած թատերախաղեր են, որոնք անհամ ապուրի կը նմանին, համ կու տան:

... Եւ որովհետեւ այս ցոյցերը առանց արտօնութեան կատարուած էին, Ապահովութեան ուժերը կալանքի ենթարկեցին ցուցարարներուն պարագլուխները:

Այստեղ կը հրատարակենք 15-12-2008-թ.ին ֆրանսական «Ֆիկարօ» թերթին մէջ լոյս տեսած նկար մը, որ կը ներկայացնէ զաւեշտի վերածուած ցոյց մը, ուր ցուցարարներն ու ոստիկանները միաժամանակ կը խնդան կատարուածին [խեղկատակութեան] վրայ:

Բայց Մոսկուայի մէկ հրապարակին վրայ կատարուած այս ցոյցին մէջ, մեզի համար շատ հետաքրքրական երեւոյթ մը կայ:

Գասպարովին կատարած ցոյցին դէմ, նոյն օրը, հայրենասէր Ռուսերն ալ կը հաւաքուին և հակացոյց կը կատարեն, շատ ակնի մեծ տարողութեամբ:

Եւ այս «Հակա-Գասպարովեան» ցոյցի ընթացքին, 60-ամեայ հայրենասէր Ռուս մը՝ Ալեքսէյ, սապէս կ'արտայայտուի.

«Գասպարով հրեայ է, և բոլոր խռովութիւններուն և ըմբոստութիւններուն հեղինակները հրեայ սիոնականներ են»:

Այստեղ կը հրատարակենք 15-12-2008-թ.ի ֆրանսական «Ֆիկարօ» թերթին մէջ լոյս տեսած Ալեքսէի

ըսածները.

Բայց հակառակ անոր, որ Ալեքսեի ըսածները հարիւր առ հարիւր իրականութիւններ են, «Ֆիկարո» թերթը Ալեքսեին ըսածները հակասեմականութիւն կ'որակէ:

Sur la place, devant un cordon d'Omon, Alexeï, un contre-manifestant sexagénaire, revendiquait son «antisémitisme à 100%»: «Kasparov est juif et les juifs sont la cause de toutes les révolutions.»



Բայց Դեկտեմբեր 2008-թ.ի ամէնէն ցնցիչ լուրը, որ ուումբի մը պէս պայթեցաւ թերթերէն, հեռատեսիլներէն և այլ՝ լրատուական բոլոր կեդրոններէն, Նիւ Եորք բնակող նախկին «NASDAQ» սակարանային հիմնարկութեան տնօրէն՝ Պեռնար Մատոֆ-ի 50 [Յիսուն] միլիառ տոլար գողցած ըլլալու մասին լուրն էր:

Այստեղ կը հրատարակենք սոյն լուրը տուող ֆրանսական «Լիպերասիոն» և «Ֆիկարո» զոյգ թերթերուն առաջին էջի նկարները:

Liberation



Finance

Madoff, l'arnaqueur du siècle

Page 20

L'homme qui aurait perdu 50 milliards de dollars

Bernard Madoff.
L'ancien du Nasdaq, est soupçonné
d'avoir escroqué des hedge funds
et des riches particuliers.



Ինչպէ՞ս կրնայ գողցուիլ 50 միլիարդ տոլարը: Չանանք բացատրել:

Պեռնար Մատոֆ, 70 տարեկան, «NASDAQ»ի նախկին տնօրէնը որ սակարանի հարցերուն իրազեկ և խնդիրներու լուծման մէջ բացառիկ հմտութիւն ունեցող անձնաւորութիւն մը ըլլալու համբաւը շահած է, 1970-թ.ներէն սկսեալ, մեծ թիւով մեծահարուստներ և դրամատուներ իրեն կը յանձնեն շատ մեծ գումարներ, որ սակարանի մէջ, իր ունեցած փորձառութեամբ, անոնցմով իրենց շահ ապահովէ:

Եւ երկար տարիներ, իրապէս ալ, հարուստներուն մեծ շահեր կ'ապահովէ ան: Բայց վերջին տասը տարիներուն Պեռնար Մատոֆ, իր շահած վստահութենէն օգտուելով, մեծահարուստներուն դրամները կը սկսի իւրացնել...

Եւ եթէ դրամը ետ ուզող մ'ըլլայ՝ անոր դրամը նոր յաճախորդներուն ներդրած դրամով կը վճարէ... Եւ այս ձեւով 50 միլիառ տոլարը իր հաշուոյն կ'իրացնէ ...:

Բայց, ի վերջոյ, խարդախութիւնը մէջտեղ կ'ելլէ... և ան կը ձերբակալուի:

Բայց, 10 միլիոն տոլար երաշխագին տալով, ազատ կ'արձակուի... առժամաբար:

Այսօր, Նիւ Եորքի իր տան մէջ է ան, և կը սպասէ դատավարութեան:

Բայց, մինչ այդ՝ հարուստներուն և շատ հանրածանօթ դրամատուներուն 50 միլիառ տոլարը արդէն փոշի եղած-գացած է:

* * *

Եւ սակայն, իրականութեան մէջ, ո՞վ է Պեռնար Մատօֆ:

Հեռատեսիլներէն անոր ըրած խարդախութեան անհաւատալի լուրը տուին: Բայց չըսին, թէ ո՞վ է Պեռնար Մատօֆ:

Այստեղ կը հրատարակենք 16-12-2008-թ.ին ֆրանսական «Լը Մօնտ» թերթին մէջ լոյս տեսած գրութիւնը, որու մէջ բացայայտ ու շատ յստակ գրուած է, թէ՛ «Պեռնար Մատօֆ՝ Նիւ Եորքցի հրեայ մըն է»:

Պեռնար Մատօֆ իսկական հրեայ մըն է, որ բարերարն է Նիւ Եորքի հրեաներուն և մանաւանդ՝ Իսրայէլի:

Մէջբերուած [թարգմանաբար] ուրիշ տողեր «Լը Մօնտ»էն:


«Նիւ Եորք»ի հրէական համայնքի երեսելիներէն էր Մատօֆ, հանճարեղ ելեւմտագէտ ճանչցուած, որ ունէր գործունէութիւն ակադեմական և մշակութային շրջանակներէ ներս...

... Եւ սակայն, վերջին տարիներուն, իր խորհրդաւոր ներդրումներն ու կուտակած հսկայական հարստութիւնը տարաձայնութիւններու դուռ բացին: Մարդ մը ինչպէ՞ս կրնայ այսքան եկամուտ ունենալ- ըսին: Կարելի՞ քան է որ մարդ, այսքա՛ն հարստութիւն դիզէ: Սակարանի ֆենիչ-ոստիկանութիւնը հետազօտութիւն բացաւ, շատ անգամներ... սակայն չկրցաւ իրականութիւնը լոյսին բերել: Մարդը բարոյապէս անհպելի և շատ պարկեշտ կ'երեւէր, բայց այդպէս կը կը կարծուէր միայն...

Այստեղ կը հրատարակենք նկարները Աշխարհի տնտեսութիւնը կառավարող երկու հաստատութեանց՝

Ամերիկեան կեդրոնական դրամատան (FED)ի տնօրէն BEN BERNANKE-ի և միջազգային դրամատան հսկայ հիմնարկի՝ IMF-ի տնօրէն DOMINIQUE STRAUSS KOHN-ի- երկուքն ալ հրեաներ են... անշո՛ւշտ...:

Արդեօք Պարսկաստանի նախագահ Ահմետինեժատ, իր «Միջազգային տնտեսութիւնը Սիոնիստներու ձեռքն է» ըսած ատենը, իրաւունք չունէ՞ր: *(Շարունակելի)*





Միջազգային դրամատան հիմնարկի
IMF-ի տնօրէն
DOMINIQUE STRAUSS KOHN

TURKLERIN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

**SON ZAMANLARDA
AHMET INSEL,
BASKIN ORAN,
ALI BAYRAMOĞLU
ÖNDERLİGİNDE ENTELEKTUEL
TÜRKLER
ERMENİLERDEN ÖZÜR DİLEME
KAMPANYASINI BASLATTILAR**

BİZİM FIKRİMİZE GÖRE (SÖZDE) TÜRKİYEDE BÖYLE BİR KAMPANYAYA BASLAMAK ÇOK İLERİ BİR ADIMDIR.

BU ÇOK İNSANI HAREKETİN ÖNDERLERİNİ, VE ÖZÜR DİLEMEYİ İMZALAYANLARI BÜTÜN KALBİMİZLE TEBRİK EDERİZ.

BUGÜNE KADAR ONBİRBİN KİSİ BU ÖZÜR DİLEME KAMPANYASINI İMZALAMISLAR.

ONBİRBİN İMZA, 70 MİLYON İNSAN YASIYAN (SÖZDE) TÜRKİYE İÇİN ÇOK UFAK BİR RAKAM. AMA DÜŞÜNÜN Kİ DÜNE KADAR ERMENİ MESELESİNDEN SÖZ ETMEK BİLE SUÇ İDİ.

BUGÜN GİBİ HATIRLARIZ, 1973-DE LOS ANGELESTE 2 TÜRK DIPLOMATINI ÖLDÜREN İHTİYAR YANIKYAN OLAYI SEBEBİ İLE İSTANBUL ERMENİLERİNİN İLERİ GELENLERİ TELEVİZYONA ÇIKARILDILAR.

TELEVİZYONDA KONUSAN ERMENİLER TÜRK TEN FAZLA TÜRK OLDUKLARINI İSPAT ETMEK İÇİN BİRBİRLERİYLE YARIS ETTİLER.

BU ERMENILERDEN YALNIZ ISTANBUL ESAYAN KIZ LISESI MÜDÜRÜ HERMINE KALUSTYAN, O DA DİĞER ERMENİLER GİBİ KONUSTUKTAN SONRA YALNIZ BİR CÜMLE İLAVE ETTİ.

«1915 OLAYLARINI UNUTMALIYIZ»

KALUSTYANIN 1915 SENESİNİ AGZINA ALMASI BİLE SUÇ TELAKKI EDİLDİKİ, PÜFTEN BİR BAHANE BULARAK, KALUSTYAN ESAYAN LISESİ MÜDÜRLÜĞÜNDEN ÇIKARILDI....

O SENELERDE TÜRKLERİN ERMENİ MESELESİ İÇİN GENÇ NESİLLERE ÖĞRETTİKLERİ...

«ERMENİLER TÜRKLERİ KESTİ» PALAVRASİ İDİ.

BİR KAÇ NESİL TÜRK GENCLERİ BU TÜRK MASALLARI İLE BÜYÜDÜLER....

BUGÜN İSE DURUM ÇOK FARKLI.

BUGÜN ARTIK 1915 ERMENİ FACIASI AÇIKÇA KONUSULUYOR. TÜRK YAZARLAR, 1915 DE ERMENİLERİN MARUZ KALDIKLARI KORKUNÇ TRAJEDİYİ ANLATAN KİTAPLAR YAYINLIYORLAR.

İSTANBUL KİTABEVLERİNDE ERMENİ SOYKIRIMINI EN GERÇEK BELGELERLE ANLATAN, PR. VAHAKN DADIRYAN, PR. TANER AKÇAM, RAGİP ZARAKOLU GİBİ TARİHÇİLERİN KİTAPLARI SERBESTCE SATILYOR....

YALNIZ BİR SEY DİKKATTİMİZİ ÇEKTE.

ÖZÜR DİLEME KAMPANYASININ TEKSTİNDE 1915-DE ERMENİLERİN UGRADIGI «BÜYÜK FELAKET» DENİLMİŞ. «SOYKIRIMI» SÖZÜ KULLANILMAMIS.

BİZ BUNU NORMAL BULUYORUZ. DÜŞÜNÜN Kİ TÜRK DEVLETİ BUGÜN HALA ERMENİ SOYKIRIMINI İNKAR EDİYOR.

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐԹԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՎԵՐՋԻՆ ԱՏԵՆՆԵՐՈՒՆ
AHMET INSEL - Ի
BASKIN ORAN - Ի Ե Ի
ALI BAYRAMOGLU - Ի
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԵԱՄԲ ԿԱՐԳ ՄԸ ԹՈՒՐԹ
ՄՏԱԻՈՐԱԿԱՆՆԵՐ
« ՀԱՅԵՐԷՆ ՆԵՐՈՂՈՒԹԻՒՆ ԽՆԴՐԵԼՈՒ »
ԱՐՇԱԻ ԿԸ ՁԵՌՆԱՐԿԵՐ ԵՆ

Մեր համոզումով՝ այսօրուան [իբր ԹԷ] Թուրքիոյ մէջ, այս տեսակ արշաւանքի մը սկսիլը՝ շատ յառաջադէմ քայլ մըն է:

Այս շատ մարդասիրական շարժումին նախաձեռնողները և նաեւ ներողութիւն խնդրելու արշաւը ստորագրողները՝ ամբողջ սրտով կը շնորհաւորենք...:

Մինչեւ այսօր տասնըմէկ հազար հոգի այս ներողութիւն խնդրելու արշաւը ստորագրեր են:

Տասնըմէկ հազար ստորագրութիւն՝ եօթանասուն միլիոն հոգի հաշուող [իբր ԹԷ] Թուրքիոյ համար, շատ փոքր թիւ մըն է... Բայց մտածեցէք, որ մինչեւ երէկ, հայկական հարցին մասին խօսիլն անգամ յանցանք էր...

Այսօրուան պէս կը յիշենք... 1973-թ.ին Lou Անձելլըսի մէջ 2 թուրք դիւանագէտներ ահաբեկող ալեւոր եանըկեանի դէպքին պատճառաւ, Պոլսոյ հայերուն երեւելի անձնաւորութիւններ հեռատեսիլէն խօսեցնել տուին:

Հեռատեսիլէն ելոյթ ունեցող հայերը, թուրքէ աւելի թուրք ըլլալինն ապացուցանելու համար, իրարու հետ կը մրցէին:

Այս հայերէն լո՛կ Պոլսոյ եսայեան աղջկանց Լիսէի տնօրէնուհի Հերմինէ Գալուստեանը, միւս հայերուն նման խօսելէ յետոյ, միայն մէկ նախադասութիւն աւելցուց. «1915-ի դէպքերը մոռնալու ենք» ըսաւ:

Գալուստեանին՝ 1915 տարին նշելն անգամ յանցանք նկատուեցաւ. և ուրիշ շատ ջնջին պատճառաբանութեամբ մը Հերմինէ Գալուստեանը եսայեան վարժարանի տնօրէնութենէն հեռացուցաւ...:

Այդ տարիներուն թուրք նոր սերունդներուն «Հայկական հարց»ին մասին սորվեցուցածնին՝ «Հայերը մեզ ջարդեցին»ի ձաբուտութիւն էր:

Քանի մը սերունդ տեւողութեամբ թուրք երիտասարդները թրքական այս «Մասալ»ներով մեծցան...: Մինչդեռ այսօր՝ կացութիւնը շատ տարբեր է: Այսօր այլեւս 1915-թի հայկական ողբերգութեան մասին բացէ ի բաց սկսած է խօսուիլ: Թուրք գրողներ անգամ, 1915-թ.ի հայոց ենթարկուած զարհուրելի «Թրածետիան» նկարագրող գիրքեր կը հրատարակեն:

Պոլսոյ Գրախանութիւններուն մէջ, հայկական ցեղասպանութիւնը ամենավաւերական փաստաթուղթերով ներկայացնող՝ Փրօֆ. Վահագն Տատրեանի, Փրօֆ. Թանէր Աքչամի, Ռակիբ Զարաբօլուի և ասոնց նման պատմագէտներու գիրքերը ազատօրէն կը վաճառուին...:

Միայն բան մը մեր ուշադրութիւնը գրաւեց. ներողութիւն խընդրելու արշաւի մարզի մէջ՝ 1915-թ.ին հայոց պատճառուածին մասին «Մեծ Աղէտ» ըսուած է: «Ցեղասպանութիւն» բառը չէ գործածուած:

Մենք ասիկա շատ բնական կը նկատենք: Քանի որ, թրքական պետութիւնը դե՛ռ մինչեւ այսօր, հայկական մեծ

➔ ÖZÜR DILEME KAMPANYASINI BASLATANLAR ÇOK DIKKATLI DAVRANMISLAR. SIMSEKLERİ ÜZERLERINE ÇEKMEMEK İÇİN VE KAMPANYANIN BİRİNCİ GÜNDEN BASARISIZLIGA UGRAMAMASI İÇİN «SOYKIRIMI» SÖZÜNÜ KULLANMAMISLAR....

FAKAT ZAMANLA ÇOK SEY DEGISECEK.

VE TÜRKLER, ERMENİLERİN KIYMETİNİ ANLIYACAKLAR....

ERMENİLER BİR ZAMANLAR OSMANLI DEVLETİNİN;

«MİLLETİ SADIKAYI ERMENİYE» YANI ERMENİLER OSMANLILARIN SADIK MİLLETİ İDİ.

VE ERMENİLER BU SADAKATI O KADAR İLERİ GÖTÜRDÜLER KI ZOHRAP GIBI ERMENİ YAZARLAR, TASNAK PARTİSİNİN BASKANI AGNUNİ GIBI ERMENİ LİDERLER 1908-DE TÜRKLERLE KARDESLİK İLAN ETTİLER. VE ERMENİ VATANINI KENDİ ELLERİ İLE TÜRKLERE HEDİYE ETTİLER...

... VE BİR GÜN GELECEK, TÜRKLER BUGÜNKÜ (SÖZDE) TÜRKİYENİN ASIL KURUCULARI OLARAK ZOHRAP VE AGNUNİ GIBI ERMENİ LİDERLERİNİN HEYKELLERİNİ DIKECEKLER...

ZAVALLI APTAL VE DİK KAFA ERMENİLER.

ցեղասպանութիւնը կ'ուրանայ:

Ներողութիւն խնդրելու այդ յանդուգն արշաւանքին ձեռնարկողները շատ ուշադիր գտնուած են:

Յարձակումներու նշաւակ չըլլալու և առաջին օրէն շարժում ձախողութեան չենթարկելու համար, «Ցեղասպանութիւն» բառ չեն գործածած...:

Բայց ժամանակով շատ բան պիտի փոխուի... Եւ թուրքեր հայոց արժէքը պիտի հասկնան...:

Հայերը ատեն մը, Օսմանցիներուն համար, «Հաւատարիմ Ազ հայոց» էին:

Հայերը այս հաւատարմութիւնը այնքա՛ն առաջ տարին ոյ Զօհրապի նման գրողներ, Դաշնակ կուսակցութեան նախագահ Ակնունիի նման ղեկավարներ, 1908-թ.ին թուրքերուն հետ եղբայրութիւն հռչակեցին...

Եւ իրենց ձեռքերովը հայոց հայրենիքը թուրքերուն նուիրեցին

... Եւ անշուշտ օր պիտի գայ որ թուրքերը, այսօրուան [իբ թէ] թուրքիոյ իսկական հիմնադիրները ըլլալով՝ Զօհրապի Ակնունիի նման հայ ղեկավարներուն արձանները պիտի կանգնեն...:

Ինչ՞դ, անմիտ և պինդ գլուխ հայեր:

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ
ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ ԱՆՆՇՄԱՐԵԼԻ
ԵՒ ԴԱՆԴԱՂ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻ՞ՒՆ ՄԸ...:
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ
«ՄԷՋՏԵՂԷՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ»
ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԱԿԱՆ ԴԱՐԱԻՈՐ ԾՐԱԳԻՐԸ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ՝ 2

ՕՊԱՄԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼ
ՏԱԼՈԿ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ, ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԾՐԱԳՐԻՆ ՄԷՋ,
ՆՈՐ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՄԸ ՀԱՍԱՆ:
ՕՊԱՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՄԲ,
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԻՆ ՎՐԱՅ, ԹԽԱՄՈՐԹՆԵՐՈՒ
ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻ՞ՒՆՆ Է ՈՐ ՍԿՍԱԻ:

LE «PREMIER PRÉSIDENT JUIF
DES ETATS-UNIS»
12-DECEMBRE 2008- ILLINOIS (U.S.A.)
ABNER MIKVNER
PRÉSIDENT DE LA COMMUNAUTÉ JUIVE
DE L'ILLINOIS
(JUGE FÉDÉRAL ET CONSEILLER SPÉCIAL
DE BILL CLINTON)

«ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ՀՐԵԱՅ
ՆԱԽԱԳԱՀԸ»
12 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2008- ILLINOIS (USA) ABNER MIKVNER
ԻԼԼԻՆՈՅՁ-Ի ՀՐԵԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ
[ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ԴԱՏԱԻՈՐ, ՊԻԼ ՔԼԻՆԹՈՆ-Ի
ՅԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ]:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ
(ՎՐԵԺ ՈՒՌԲԷՆԵԱՆ)

20 Յունուար 2009-ին Ամերիկայի մէջ, սեւամորթ Պարաք Հիւսէյն Օպամային նախագահի պաշտօն ստանձնելուն արարողութիւնը՝ HIS MASER'S VOICE-ի համաշխարհային լրատուութեան ցանցին կողմէ ցուցադրուեցաւ աշխարհի գրեթէ բոլոր հեռատեսիլներէն, իբրեւ բացառիկ ու անտարեր յեղաշրջում մը որ տեղի կ'ունենար յօգուտ համայն ժողովուրդներուն, միլիառաւոր մարդոց համար:


Այդ օր, մենք չուզեցինք դիտել, այդ հանդիսութիւնը...

Հանդուրժողութիւնը չունեցանք նայելու մեր վրայ սուգի արարողութեան տպաւորութիւն ձգող այս եղելութեան:

Այո՛. իրականութեան մէջ, այս հանդիսութիւնը, ճերմակ ցերիին ու քրիստոնէութեան անկումի արարողութիւնն էր...

* *

Այստեղ կը հրատարակենք ֆրանսական 24-1-2008 թուակիր FIGARO-MAGAZINE-ի մէջ հրատարակուած նկար մը, որ կը ներկայացնէ 20 Յունուար 2009-թ.ին, Օպամայի «Թագադրութիւնը» դիտելու համար Ուաշինկթըն եկած երկու միլիոնէ անելի ժողովուրդը, որուն 90 առ հարիւրը սեւամորթներ էին:



Կը հրատարակենք նաեւ, կրկին «Ֆրանս-Մակագին» էն վերցնելով, սեւամորթներուն իշխանութիւնը ներկայացնող Ամերիկայի Նախագահ՝ Պարաք Հիւսէյն Օպամայի և իր կնոջ նկարը՝ FIGARO-ի այս նկարին վրայ սապէս գրուած է.

«LE NOUVEAU RÊVE AMERICAIN»
[Ամերիկայի Նոր երազը]
Արդեօք ի՞նչ

տեսակ երազ մըն է՝ Ամերիկային ապագայի երազը:



Այս սեւամորթ Օպամա-ն ի՞նչ առաւելութիւններ կրնայ բերել Ամերիկային. Եթէ ոչ՝ նոր դժուարութիւններ, ու նոր դժբախտութիւններ՝ սեւամորթներուն շատ աւելի սպահանջկոտ և դեռ աւելի ըմբոստ դառնալուն պատճառաւ:

Իրականութիւնը ըստ՞նք.

Սեւամորթներու ցեղը ի՞նչ օգուտ և ի՞նչ նպաստ բերած է ճերմակ ցեղին ստեղծած քաղաքակրթութեան մէջ, մարդկութեան ամբողջ պատմութեան ընթացքին:

Սեւամորթները ոչ մէկ [կամ անցնշան] դեր ունին այս քաղաքակրթութեան մէջ:

... Յեղերու հաւասարութեան պատմութիւնը՝ Սիոնիստներուն ստեղծած սխալ և նպատակաւոր մէկ տեսութիւնն է [կը խնդրեմ, յարգելի ընթերցողէս, որ ցեղային խտրութեան կամ գերադասումի որեւէ միտում չտեսնէ այս տողերուն մէջ]:

Արդարեւ, ոչ մէկ ցեղ միւսին նման է և ունի լրիւ հասարակաց բարեմասնութիւն:

Ամէն ցեղ ունի իր յատկութիւնները և կարողութիւնները որոնք, հազարաւոր տարիներէ ի վեր, ժառանգուած են իրենց նախնիներէն, ծիներու (GEN) միջոցաւ:

Այդ վերագրումը նպատակաւոր է՝ որովհետեւ Սիոնիստներուն սատանայական ծրագիրն է՝ այլասերել այսօրուան քաղաքակրթութիւնը ստեղծող ճերմակ ցեղը: Եւ ցեղերը իրար միացնելով՝ ստեղծել խառնածիւններու նոր ցեղ մը որ կարենան, ամէն ձեւով, տիրապետել անոնց վրայ: Եւ այս ձեւով իրականացնել իրենց «Մարգարեիին», MOISE-ին [Մովսէսին] կողմէ իրենց փոխանցուած [իբր թէ] Աստուծոյ [մենք կ'ըսենք՝ Սատանայի] սպառգամը՝ «Հրեաները Աստուծոյ ընտրեալ ցեղն են: Եւ հրեաները պիտի իշխեն բոլոր ցեղերուն վրայ»:

* * *

Նոյնպէս՝ հրեաները ոչ մէկ դեր ունեցած են Ճերմակ ցեղին ստեղծած քաղաքակրթութեան մէջ:

Թէեւ Քրիստոս ծնունդով Հրեայ էր: Բայց հրեաները խաչեցին Քրիստոսը: Որովհետեւ Քրիստոս հրեաներուն դէմ արտայայտուած էր:

Եւ հրեաները, մինչեւ այսօր ալ, կը հալածեն քրիստոնեաները:

Եւ դեռ, հազարամէկ սադրանքներով, հրեաները կ'աշխատին ոչնչացնել քրիստոնէութիւնը:

* * *

Եւ հրեաները այսօր, իրենց Մարգարէին՝ Մովսէսին սխալմամբ իրականագործած են: Վկայ՝

1.- Պարապ եկեղեցիները:

2.- Արարողութիւն կատարող քրիստոնեայ կրօնականներու մեծամասնութիւնը՝ որոնք (ներքուստ) Մասոնական-Հրեական աղանդին մաս կը կազմեն:

3.- Քրիստոնեայ երիտասարդութիւնը՝ որոնք աննպատակ, գրեթէ կենդանային բնագոյներով ապրող զանգուածի մը վերածուած են:

4.- Այսօրուան քրիստոնեայ ժողովուրդները՝ որոնք կորսնցուցած են իրենց սպայքարի և դիմադրական կարողութիւնները, հլու հնազանդ կը համակերպին և կը գոհանան հրեաներուն իրենց «Շնորհած» կեանքի պայմաններուն:

5.- Եւ վերջապէս՝ ահաւասիկ վկայութիւնը թէ ինչպէս հրեաները այսօր, աշխարհի զինուորական մեծագոյն ուժին տերը եղող Ամերիկայի նախագահ ընտրեցին իրենց «Կամակատար»ը եղող Պարաք Օպաման, որ Illinois-ի (USA) հրեական համայնքին ղեկավարը եղող Abner Mikvner-ի կողմէ շատ իրաւամբ կը հռչակուի՝

LE PREMIER PRÉSIDENT JUIF DES ETATS-UNIS

[Միացեալ Նահանգներու առաջին Հրեայ Նախագահը]:

* * *

ՕՊԱՄԱ-Ն ԻՆՉՈ՞Ւ ՀՐԵԱՅ ՆԱԽԱԳԱՀ ՄԸՆ Է...

Իրականութեան մէջ՝ Օպամա-ն հրեայ մը չէ:

Բայց հրեաներուն փնտռած, գտած և ընտրել տուած նախագահն է:

Ինչպէս որ, Երկրորդ Աշխարհամարտի վերջին տարիներու նախագահ՝ Հերի Թրումըն-էն սկսեալ բոլոր ԱՄՆ-ի նախագահները ընտրել տուողները, հրեաները եղան:

Օրինակ՝ Բլինթընի Արքանգաս նահանգի կառավարիչ եղած շրջանին գիտէին, որ ան, «Սեքս»ի հանդէպ շատ տկարութիւններ ունեցող անձնակրթութիւն մըն է...

Եւ Բլինթընը Արքանգաս-էն պատրաստեցին նախագահութեան:

(→ էջ 3):

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

TALAT PASANIN
«EVRAKI METRUKESI»

MURAT BARDAKÇI 1915-DE BIZZAT TALÂT PASANIN ERMENİ SOYKIRIMINI GERÇEKLESTİRDİĞİ GÜNLERDE TUTTUGU NOTLARI DAHA EVVEL «MILLİYET» GAZETESİNDE YAYINLAMISTI.

SON GÜNLERDE İSE MURAT BARDAKÇI TALÂT PASANIN BU SOYKIRIM NOTLARINI BU SEFER KİTAP OLARAK YAYINLADI.

TALÂT PASA, BİR MUHASEBECİ GİBİ ANATOLYA VE TRAKYA SEHIR VE KASABALARINDA 1915-DE KAÇ ERMENİ YASADIGINI VE BU SEHIR VE KASABALARDAN KAÇ ERMENİYİ SURIYE GÖLLERINE TEHCİRE (YANI OLÜME) GÖNDERDİGİNİ NOT ETMİŞ.

MUSTAFA BARDAKÇI DA TALÂT PASANIN BU SAYILARINI TOPLAMIS, HESAPLAMIS VE BİR BİR YAYINLAMIS.

MUSTAFA BARDAKÇININ YAYINLADIĞI KİTAPTA TALÂT PASANIN NOTLARINA GÖRE SURIYE ÇÖLLERINE TEHCİRE GÖNDERİLEN ERMENİLERİN SAYISI:

974 BIN 246

* * *

BUGÜN BİZİM GAYEMİZ BU SAYILARIN DOGRULUGU ÜZERİNDE DURMAK DEĞİL. BİZİM BURDA BELİRTMEK İSTEDİGİMİZ GERÇEK SU :

TALÂT PASANIN KENDİ ELİYLE YAZDIGINA GÖRE, (BINLERCE SENEDEN BERİ) ANATOLYA VE TRAKYADA YASIYAN ERMENİLER 1915-DE HEPSİ SÜRGÜNE GÖNDERİLMİŞ...

YANI ERMENİ MİLLETİ TOPLU ETNİK TEMİZLEMeye MARUZ BIRAKILMIŞ.

YANI ERMENİLERİN KÖKLERİ KAZINMIŞ.

* * *

...MUSTAFA BARDAKÇININ KİTAP OLARAK YAYINLADIĞI TALÂT PASANIN ERMENİ TEHCİRİ NOTLARI, BUGÜNE KADAR ERMENİ SOYKIRIMINI İNKAR EDEN TÜRK DEVLETİNE, TALÂT PASANIN ÇİRAKLARI OLAN HRANT DINK-I ÖLDÜREN ERGENEKONCULARA VE MİLLİYETÇİ GEÇİNERİN SİRRET TÜRKLERE ÇOK AGIR BİR DARBEDİR. **Յ. Չ.**

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ... (Շար. էջ 2-էն)

Հրեայ վհուկ՝ Մատլէն Օլպրայթ-ն էր՝ Բլիմբընի ընտրութեան համար միլիոններով տոլար յատկացնողը:

... Անկէ յետոյ՝ պատմութիւնը բոլորին ծանօթ է:

Բլիմբընն նախագահ ընտրուեցաւ:

... Յետոյ, անոր քով իբր աշխատակից - քարտուղարուհի նշանակեցին հրեայ Մոնիքա Լեւինսքի-ն:

Եւ Sex-ի պատմութիւններն ու Եուկոսլաւիոյ քանդումը՝ բոլորն ալ վհուկ Մատլէն Օլպրայթի սադայելական կարգադրութիւններն են...: Գալով Օպամայի ընտրութեան... ասոր պատմութիւնը շատերուն ծանօթ է:

Le président élu est au faite de sa popularité, au terme d'une transition menée tambour battant

Un gouvernement pragmatique pour Barack Obama



Barack Obama
Président
48 ans

L'équipe du 44^e président américain

Les conseillers à la Maison Blanche

David Axelrod

Président
des conseillers
à la Maison
Blanche
53 ans



Rohm Emanuel

Secrétaire
d'État
47 ans



James Jones

Secrétaire
à la
Maison
Blanche
45 ans



Melody Barnes

Secrétaire
à la
Maison
Blanche
41 ans



John Holdren

Secrétaire
à la
Maison
Blanche
64 ans



Paul Volcker

Président
du conseil
d'économistes
48 ans



Lawrence Summers

Président
du conseil
d'économistes
54 ans



Susan Rice

Secrétaire
d'État
48 ans



Autres postes clés

- Président du conseil d'économistes
amiral Dennis Blair
- Président du F.C.A.
Lynn Pasetta
- Président du conseil
d'économistes
Robert Doherty
- Président du conseil
d'économistes
Barack

Les membres du gouvernement

Hillary Clinton

Secrétaire
d'État
53 ans



Robert Gates

Secrétaire
à la
Défense
57 ans



Eric Holder

Secrétaire
à la
Justice
54 ans



Timothy Geithner

Secrétaire
à la
Trésorerie
48 ans



Janet Napolitano

Secrétaire
à la
Santé et
Services
humains
51 ans



Steve Chu

Secrétaire
à la
Trésorerie
50 ans



Tom Daschle

Secrétaire
à la
Santé et
Services
humains
61 ans



Hilda Solis

Secrétaire
à la
Travail
51 ans



Arne Duncan

Secrétaire
à l'Éducation
45 ans



Սիոնիստ-հրեաները Օպամայի դեռ համալսարանի ուսանող մը եղած շրջանին, իրենց ծրագիրներուն համար անոր յարմար անձ մ'ըլլալը հաստատեցին: Զանի որ՝

- 1.- Օպամա-ն իսառնաժին սեւամորթ մըն էր,
- 2.- Շատ լաւ հռետոր էր...
- 3.- Եւ համալսարան յաճախելէն մինչեւ նախագահ ընտրուիլը, Օպամա-ն տեսալէս հրեաներուն թիկունքով յառաջացաւ,
- 4.- Եւ Օպամա-ն նախագահ ընտրուեցաւ Մատլէն Օլպրայթ-ի, Սօրօս-ի և Ռոթշիլտ-ի յատկացուցած տոլարներով:

Այսօր ան Ամերիկայի նախագահն է: Եւ իր առաջնակարգ խորհրդատուներն են՝ տխրահռչակներ 1.- Զ. Պրզեգիմսքի-ն ու Մատլէն Օլպրայթ-ը:

* *

Այստեղ կը հրատարակենք Պարաք Հիւսէյն Օպամա-յին կազմած կառավարութեան անդամներուն նկարները, որոնք լոյս տեսան 14-1-2009-թուակիր «Le Monde»-ով: Օպամա-յի այս կառավարութեան մէջ, մեզի համար ամէնէն ուշագրաւ անձնաւորութիւնը՝ Ընդհանուր Քարտուղար եղող Ռահն Էմանուէլ-ն է: Ամերիկայի նախագահի քարտուղարի պաշտօնը, իրականութեան մէջ, մեր գիտցած վարչապետի պաշտօնն է: Եւ Ռահն Էմանուէլ զոյգ հպատակութիւն ունեցող [1.- Իսրայէլական, 2.- Ամերիկեան] հրեայ մըն է:

Ասկէ բացի՝ Օպամա-յի կառավարութեան մէջ տնտեսական և ելեւմտական հարցերու նախարարները, բոլորն ալ, հրեաներ են:

Եւ հոն կան մեծ թիւով նախարարի պաշտօն վարող սեւամորթներ:

Եւ այս կառավարութեան Արտաքին Գործերու նախարարը Եուկոսլաւիան քանդող Նախ. Պիլ Զլինթընի կինը՝ Հիլարի Զլինթընն է: Իսկ Պաշտպանու-

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐԷՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Թ Ա Լ Ա Թ Փ Ա Շ Ա Յ Ի Ա Ն Յ Ա Յ Տ Ձ Ե Ռ Ա Տ Ե Տ Ր Ե Ր Ը

Murat Bardakçi-ն Թալաթ Փաշային հայկական ցեղասպանութիւնը իրագործած օրերուն անձնապէս կազմած նօթագրութիւնները, ասկէ առաջ «Milliyet» թերթին մէջ հրատարակած էր:

Սա վերջին օրերուն Մուրատ Պարտագժին, Թալաթ Փաշային ցեղասպանութեան վերաբերեալ այդ նօթագրութիւնները, այս անգամ ալ իբր գիրք հրատարակեց:

Թալաթ Փաշան հաշուակալի մը նման, 1915-ին Անաթոլիոյ և Թրակիոյ քաղաք և՛ գիւղաքաղաքներուն մէջ որքան հայեր ապրած ըլլալը և այդ քաղաք - գիւղաքաղաքներէն դէպի Սուրիոյ անապատները [այսինքն՝ դէպի մահ] որքան հայեր աքսորած ըլլալը արձանագրեր է:

Մուրատ Պարտագժին ալ Թալաթ Փաշային այս բոլոր թուանշանները համադրեր և առանձին գիրքի մը մէջ հրատարակեր է:

Մ. Պարտագժին հրատարակած գիրքին մէջ, Թալաթ Փաշային հաշիւներուն համաձայն, դէպի Սուրիոյ անապատները աքսորուած հայերուն թիւը՝ 974 հազար 246 է:



Այսօր, մեր նպատակը, այս թուանշաններուն ծշգրտութեան մասին արտայայտուիլ չէ:

Մեր մատնանշել ուզած իրականութիւնը հետեւեալն է՝

Թալաթ Փաշային անձամբ գրածներուն համեմատ, հազարաւոր տարիներէ ի վեր Անաթոլիոյ և Թրակիոյ մէջ ապրող հայերը, 1915-ին, բոլորն ալ, աքսորուեր են:

Այսինքն՝ Հայ Ազգը զանգուածային մաքրագործումի ենթարկուեր է: Իսկ ուրիշ խօսքով՝ Հայ Ազգը արմատախիլ եղեր է:



Մ. Պարտագժիի հրատարակած գիրքին մէջ և Թալաթ Փաշայի հայերու տեղահանութեան վերաբերող նօթագրութիւնները, մինչեւ այսօր հայկական ցեղասպանութիւնը ուրացող թրքական պետութեան, Թալաթ Փաշային աշակերտները եղող, Հրանդ Տինքը սպաննող «Էրկէնէքոն»ականներուն և ինքզինքնին ազգայնական համարող ռազմասէր թուրքերուն հասցուած շատ ծանր հարուած մըն է: **Յ. Զ.**

Գ Է Ո Ր Գ
Մ Ե Լ Ի Տ Ի Ն Ե Ց Ի
Գ Ր Ա Կ Ա Ն Մ Ր Ց Ա Ն Ա Կ

ԳՄԳՄ Դատակազմը կը յայտնէ, թէ բացուած է 2009ի համար նոր գործեր ներկայացնելու շրջանը:

Մրցանակը կ'ընդունի գրական թէ ուսումնասիրական որեւէ նոր, անտիպ կամ գիրքի ձեւին տակ ցարդ լոյս չտեսած գործեր, առ ի գնահատում և հրատարակութիւն:

Գրական, իմաստասիրական, պատմական, եկեղեցագիտական, բանասիրական և Հայ Մշակոյթի այլ կալուածներուն վերաբերող գործերը, հայերէն կամ օտար լեզուներով գրուած, պէտք է դատակազմին հասած ըլլան ամենաուշը մինչեւ 31 Մայիս 2009:

Առաջուած գործերը պէտք է ըլլան մեքենագրուած և երեք օրինակով: Անոնք պէտք է ներկայացուին A4 թուղթի չափով և բաղկանան նուազագոյնը ինն պրակէ (144 էջ):

Դատակազմին կողմէ գնահատուած գործերը կ'արժանանան հրատարակութեան:

Վեհալիառ Հայրապետին նախագահութեամբ Դատակազմին մաս կը կազմեն՝ Գերշ. Տ. Արտաւազդ Արք. Թրքոեան, Գերշ. Տ. Նարեկ Եպս. Ալեէմէզեան, տիար Պեպօ Սիմոնեան [առեմնապետ], Տօթ. Արմենակ Եղիայեան [առեմնադպիր], տիար Ժիրայր Դանիէլեան և տիար Կարօ Յովհաննէսեան:

Դատակազմին հասցէն...

Armenian Catholicosate of Cilicia

P.O. Box 70317

Antilias - Lebanon

E-Mail: chancellor@armenianorthodoxchurch.org

Fax: +961- 4 - 41 00 02

Դ Ի Ի Ա Ն Գ Մ Գ Մ - Ի Դ Ա Տ Ա Կ Ա Ջ Մ

Ծ Ա Ն Օ Թ. - Դատակազմին դրկուած գործերը հեղինակին չեն վերադարձուիր:

Դիմողներէն կը խնդրուի՝ յատուկ ուշադրութիւն ցուցաբերել բնագիրի լեզուին և ուղղագրութեան:

Թեան նախարարը՝ Ճորճ Պուշի կառավարութեան մէջ նոյն նախարարութեան պաշտօնը կատարած Ռոպէրթ Կէյց-ը:

Օպամա- յի մէջ նոր «Ամերիկեան երազներ» տեսնողները թող շատ չյուսադրուին: Անոր կազմած կառավարութեան անդամներուն կէսը Զլինթըն-ի շրջանի, իսկ միւս կէսն ալ Պուշ-ի կառավարութեան անդամ եղածներ են:

Եւ ամէնէն կարելորը՝ մեծամասնութեամբ ալ հրեայ են...

Եւ այսօրուան վերջին լուրը՝ Օպամա իր առաջին հրամանագիրներէն մէկով, վիժում-ին արգելք եղող Պուշի շրջանի բոլոր սեղմումները ջնջեց:

Վիժումը Կաթողիկէ եկեղեցին և ուրիշ շատ մը եկեղեցիներ մարդասպանութիւն կը նկատեն:

Ի՞նչ կրնանք սպասել Ամերիկայի առաջին «Հրեայ» նախագահէն:

ՄԵՐ ԱՅՍ ԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՁՕՆԵՆՔ՝ ՖԱՐՄԱՍՈՆՈՒԹԵԱՆ
ՅԱՐՈՂ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐՈՒՆ

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ
ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ ԱՆՆՇՄԱՐԵԼԻ
ԵՒ ԴԱՆԴԱՂ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻ՞ՒՆ ՄԸ...:
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ
«ՄԷՋՏԵՂԷՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ»
ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԱԿԱՆ ԴԱՐԱԻՈՐ ԾՐԱԳԻՐԸ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ՝ 3

ՄԻ ՀԱԻԱՏԱՔ ԵՐԲԵՔ՝
ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒ ԿՈՂՄԷ ՂԵԿԱԿԱՐՈՒՈՂ
ԱՐԵԻՄՏԵԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ՝
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱԻՈՒՆՔՆԵՐՈՒ»,
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՐՈՒԹԵԱՆ», «ԸՆԿԵՐՎԱՐՈՒԹԵԱՆ»,
«ՀԱՄԱՅՆԱԿԱՐՈՒԹԵԱՆ» ԿԱՄ ՈՒՐԻՇ ԱՆՈՒՆՆԵՐՈՒ
ՏԱԿ ԳՈՐԾՈՂ...
ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ԵՂՈՂ ՅԱՅՏՆԻ ԿԱՄ
ԳԱՂՏՆԻ «ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ» ԵՆ ԱՆՈՆՔ:

ՔԱՐԼ ՄԱՐՔՍԻ ՄԷԿ ԱՍԱՑՈՒԱԾՔԸ
ՉԵԻԱՓՈԽԵԼՈՎ ԸՍԵՆՔ՝
ԱՐԵԻՄՏԵԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ
ԱՅՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԸ,
ՀՐԵԱՅ ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒ ԿՈՂՄԷ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ
ՔՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԱՖԻՈՆ ՆԵՐԱՐԿՈՂ
ԿԵԴՐՈՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԾՈՒԱԾ ԵՆ:

ԻԲՐ ՕՐԻՆԱԿ ՆՇԵՆՔ ԱՅՍՕՐՈՒԱՆ ՖՐԱՆՍԱՅԻ
ՎԻՃԱԿԸ: ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱԻՈՒՆՔՆԵՐՈՒ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ, ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԵՒ
ՀԱՄԱՅՆԱԿԱՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆՑ ԳՐԵԹԷ ԲՈԼՈՐ
ԳԼԽԱԻՈՐ ՂԵԿԱԿԱՐՆԵՐԸ ՀՐԵԱՆԵՐ ԵՆ:
ՖՐԱՆՍԱՅԻ ԱՅՍՕՐՈՒԱՆ [ԻԲՐ ԹԷ] ԱԶԱԿՈՂՄԵԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՂԵԿԱԿԱՐՈՂՆԵՐԸ՝ ՆՈՅՆՊԷՍ
ՀՐԵԱՆԵՐ ԵՆ:

ԱՅՍԻՆՔՆ՝ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԻՒՆԸ
 ՉԱԽԱԿՈՂՄԵԱՆ ԿԱՄ ԱԶԱԿՈՂՄԵԱՆ
 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒՆ՝
 ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԱԿԱՆՆԵՐ ԵՆ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
 [ԿՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ԿՈՐԾԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
 ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ՎԵՐՋԻՆ
 ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ:

18 Յունուար 2009-թ.ին, Կաթողիկե Եկեղեցիին համար շատ բարեբաստիկ լուր մը հաղորդուեցաւ:

1988-թ.ին Traditionaliste Կաթողիկե Եպս. Monseigneur Lefebvre-ի կողմէ եպիսկոպոս ձեռնադրուած 4 կղերներու՝ BERNARD FELLOU, BERNARD TISSIER DE MALLERDIS, ALFONSO DE GALARRETA և RICHARD WILLIAMSON-ին [որոնք բոլոնացի Պապ՝ JEAN PAUL II-ի կողմէ բանադրուած էին] (Excommunicer), Benoit XVI սպալը ներում կը շնորհէ և իրենց եպիսկոպոսական տիտղոսը կը վաւերացնէ:

Այստեղ օգտակար կը սեպենք Traditionaliste Կաթողիկե Եկեղեցիին մասին կարգ մը տեղեկութիւններ տալը:

1962-էն 1965-թ.ներուն Կաթողիկե Եկեղեցիին կողմէ, Վատիկանի մէջ, ժողովներ կը կազմակերպուին. և հոն կը հրաւիրուին երեւելի եկեղեցականներ ու կրօնական գիտնականներ:

Այս ժողովը կը կոչուի՝ CONCILE VATICAN II:

Եւ ժողովներուն ընթացքին շատ կարեւոր որոշումներ կ'առնուին: Օրինակ՝ Սուրբ Պատարագը լատիներէն լեզուով կատարելու ստիպողութիւնը կը ջնջուի: Իսկ մեզի համար ամենէն կարեւորը՝ Քրիստոսը խաչած ըլլալուն համար հրեաները, 2000 տարիներէ ի վեր, «Աստուածասպան» ժողովուրդ ըլլալով կ'ամբաստանուէին:

CONCILE VATICAN II-ը հրեաներուն տրուած «Աստուածասպան» անուանումը կը ջնջէ:

Բնական է, որ այս որոշումը կ'առնուի «Նոր Աշխարհակալներ» եղող Սիոնիստ-Ֆարմասոններուն ճնշումով:

**

Երկրորդ Աշխարհամարտի աւարտէն՝ 1945-թ.էն ետք, Սիոնիստ-Ֆարմասոնները «Աշխարհը» ղեկավարող գրեթէ բոլոր կազմակերպութիւններուն վարչութիւնները մէկ առ մէկ ձեռք անցուցին:

Եւ 1962-թ.ին ալ, Concile Vatican II-ով, Վատիկանի մէջ իշխանութեան գլուխ եկան:

1945-թ.էն ետք, Սիոնիստ-Ֆարմասոնները տելապէս համազարկ բացած և...

Հրեաները Ս. Աթոռը կ'ամբաստանէին ըսելով, որ ան Հիթլերի ձեռնարկած հակա-հրեական հալածանքին և խժոճութիւններուն դէմ չէ ելած: Եւ Concile Vatican II-ով Սիոնիստ-Ֆարմասոնները Vatican ներմուծուեցան:

Եւ 1978-թ.ին ալ, բոլոնացի կարտինալ Wojtyla-ին, շատ առեղծուածային եղելութիւններէ յետոյ, յաջողեցան Պապ ընտրել տալ՝ JEAN-PAUL II անունով... Վատիկան-ի պատմութեան մէջ, շատ երկար դարերէ ի վեր առաջին անգամ ըլլալով, իտալացի չէղող «Օտար» մը, Վատիկանի մէջ, Պապ կ'ընտրուէր:

Եւ այս բոլոնացի Պապ Ժան-Փոլ Բ.ն էր [Սիոնա-Մասոնական կազմակերպութեան ու Սի.Այ.Էյ.ի գործակալ նկատուած], որ կրօնական մը ըլլալէ աւելի՝ մաքիաւելական քաղաքագէտի մը դերը կատարեց.....

Եւ այս բոլոնացի VOJTYLA Պապն էր որ նկատելով, որ Վատիկանը Բ. Աշխարհամարտին [իբր թէ] Հիթլերի հետ գործակցած է, հրեաներէն սլաշտօնապէս ներողութիւն խնդրեց, և «PARDON» ըսաւ:

* * *

Դեռ 1965-թ.ին Concile Vatican II-ին առած որոշումները՝ կարգ մը կաթողիկէ եկեղեցական շրջանակներ չընդունեցին:

Որոշումները մերժող եկեղեցականները՝ Integriste կամ Traditionaliste կոչուեցան:

Թրատիսիոնալիսթ շարժումին առաջնորդն էր ֆրանսացի եպիսկոպոս՝ Monseigneur Lefebvre-ը:

Եւ Թրատիսիոնալիստ-ներուն կեդրոնը եղող Seminaire D'écône-ը հաստատած էր Ջուիցերիոյ Valais-ի շրջանին մէջ....:

Եւ բոլոնացի Պապը 1988-թ.ին, բանադրեց, (Excommunier) ըրաւ՝ Monseigneur Lefebvre-ը:

* * *

Վերադառնանք Ժան-Փոլ Բ. Պապին կողմէ բանադրուած «Թրատիսիոնալիսթ» 4 եպիսկոպոսներուն Benoit XVI Պապին կողմէ ներում ստացած ըլլալու հարցին:

Բնական է, որ Benoit XVI Պապին նպատակը, ներման այս հարցին մէջ, Կաթողիկէ եկեղեցիին միասնութիւնը վերստեղծել էր:

Թրատիսիոնալիսթ կաթողիկէ-ները կը հաշուեն երկու միլիոն հետեւողներ և շուրջ 500 վարդապետներ:

«Աւանդապահ» կղերականները նոր աւիւն և խանդավառութիւն սպիտի բերէին, շատ տկարացած Կաթողիկէ եկեղեցիին:

Բայց Կաթողիկէ եկեղեցիին զօրանալը կը հակադրուէր Սիոնիստ-Ֆարմասոններուն ծրագիրներուն:

Եւ անոնք իրենց սադրիչ գործունէութիւնը ծրագրեցին որ արգելք ըլլան Կաթողիկէ եկեղեցիին միասնականութեան վերահաստատման ու զօրացման:

Թէ՛ ինչպէ՞ս: Բացատրելու ջանանք:

Պենետիկոս XVI Պապին կողմէ 4 եպիսկոպոսներու ներում շնորհող զեկոյցի մը լոյս ընծայման օրերուն, այս 4 եպիսկոպոսներէն՝ անգլիացի եպս. Richard Williamson-ին ունեցած մէկ հարցազրոյցը սփռուեցաւ շուէտական հեռատեսիլէն:

Monseigneur Richard Williamson TV-ի վրայ ունեցած այս ելոյթի ընթացքին, Նացի Գերմանիոյ մէջ հրեաներուն «Chambre A Gaz-»ի [կազմի փուռերու] միջո-

ցաւ սպաննուած ըլլալը կը ժխտէր:

Այստեղ կը հրատարակենք Եպիսկոպոս Richard Williamson Եպս.ին 26-1-2009-թ.ին ֆրանսական «Figaro» թերթին մէջ լոյս տեսած նկարը. ու նաեւ իր կատարած յայտարարութիւնը՝ ֆրանսերէնով, և պատճենին հայերէն թարգմանութիւնը:



Հայերէն թարգմանութիւնը.
«Մէկ հատիկ հրեայ մ'անգամ չէ

« Il n'y a pas eu un seul juif tué dans une chambre à gaz... Je crois aux preuves historiques ; les preuves historiques vont fortement à l'encontre des 6 millions de juifs délibérément gazés dans des chambres à gaz dans le cadre d'une politique délibérée de Adolf Hitler... Deux ou trois centaines de milliers de juifs sont morts dans les camps de concentration nazis (...) Les Allemands ont un complexe de culpabilité sous prétexte qu'ils auraient gazé 6 millions de juifs, mais je ne crois pas que 6 millions de juifs ont été gazés. »

մեռած «Կազի Սենեակ»ի մէջ:

Ես կը հաւատամ պատմական փաստերու:

Պատմական փաստերը կը ժխտեն Հիթլեր-ի կողմէ որոշուած քաղաքականութեան մը պատճառաւ 6 միլիոն հրեաներու կազի սենեակներու մէջ սպաննուած ըլլալը...

Երկու կամ երեք հարիւր հազար հրեաներ մահացած են Նացի-ներու կեդրոնացման կայաններուն մէջ...

Գերմանացիները յանցագործութեան բարդոյթ ունին այն վարկածին պատճառաւ որ, իբր թէ, իրենք 6 միլիոն հրեաներ կազահարութեամբ սպաննած են: Բայց ես չեմ հաւատար, որ 6 միլիոն հրեաներ Կազ-ով սպաննուած ըլլան»:

Բնական է՝ կրնա՞ք երեւակայել, թէ «Chambre A Gaz»երու գոյութիւնը ուրացող Եպիսկոպոսին Benoit XVI Պապին կողմէ ներման արժանանալուն դէմ՝ Սիոնիստական աշխարհակալ լրատուութեան ցանցը ի՞նչ «Փոթորիկ»ներ պիտի ստեղծէր և որքա՞ն «Աղմուկ» պիտի բարձրացներ...

Մինչդէռ Պապին կողմէ այս Եպիսկոպոսին ի նպաստ ներման զեկոյցի մը ստորագրման օրը, շուէտական հեռատեսիլէն Եպիսկոպոսին ելոյթը չէր սփռուած:

Այսինքն՝ Պապը իր ներումի արժանացուցած Եպիսկոպոսին Կազ-ի սենեակներու մասին ըսածներուն տեղեակ չէր:

Իսկ ամէնէն կարելորդ՝ Mgr. Richard Williamson-ը կազ-ի սենեակներու մասին իր այս ելոյթը, նոր չէ որ կատարած էր:

Շատ ամիսներ առաջ, Ali Fagan անունով [կը խնդրուի՝ անունին ուշադրութիւն ընել] իբր թէ շուէտացիի մը կողմէ ծուղակը ձգուած Williamson-ին (→ էջ 3)

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ... (Շար. էջ 2-էն)

այս յայտարարութիւնը թէւ արձանագրուած էր, բայց չէր ցուցադրուած... պահուած էր... զայն յարմար առիթին օգտագործելու համար:

Եւ Սիոնիստ-Ֆարմասոնները, Benoit XVI Պապին այս եպիսկոպոսը ներու մի արժանացուցած օրը սեպտեմբերին պատեհ առիթ Mgr. Williamson-ի կազմի սենեակներու գոյութիւնը ժխտող յայտարարութիւնը սխալելու նկատելով, որ սպահը յարմար էր վարկաբեկելու համար Պենետիկոտս XVI Պապը: Այս կերպով՝ որպէսզի տկարացնեն կաթողիկէ եկեղեցին և Զրիստոնէութիւնը:

Այստեղ կը հրատարակենք 27 Յունուար 2009 թուակիր ֆրանսական «Le Monde» թերթին մէջ լոյս տեսած երգիծանկար մը, ուր Benoit XVI Պապը կը ներկայացուի մեղսակից Mgr. Williamson-ի կողմէ կազմի սենեակներուն մասին [անոնց գոյութիւնը հերքող] պնդումներուն.



Չեր ուշադրութիւնը կը հրաւիրենք՝ երգիծանկարին «A BAS VATICAN II»-ի գրութեան վրայ: Չէ՞ որ Concil Vatican II-ի ընթացքին Սիոնիստ հրեաներուն «Աստուածապան» ըլլալը ջնջուած էր:

**

Կազմի սենեակները ուրացող Mgr. Williamson-ին ներած ըլլալուն համար Պապ Benoit-XVI-ին դէմ [անոր գերմանական ծագումն ալ պատրուակելով] այնքա՛ն յարձակումներ գործուեցան և խնդիրը այնքա՛ն առաջնակարգ միջադէպի վերածուեցաւ, որ Գերմանիոյ Վարչապետ Angela Merkel խնդրին հակա-գերմանական թշնամանքի հանգամանք առնելէն մտահոգուած՝ Պապին կը հեռաձայնէ, և կը խնդրէ, որ հրեաներուն ի նպաստ սպաշտօնական յայտարարութիւն մը կատարելով ներողութիւն հայցէ:

...Եւ շմորած Պապը հրեաներուն ի նպաստ յայտարարութիւններ կը կատարէ: Եւ այսքանով ալ չի բաւարարուիր: Ամերիկայէն եկած հրեայ ներկայացուցիչներու առջեւ սպաշտօնապէս կը դատապարտէ NEGATIONNISME-ը [հրեական ցեղասպանութեան ժխտումը], և կրկին ներողութիւն կը խնդրէ

հրեաներէն:

Այստեղ կը հրատարակենք 13 - 2 - 2009 թուակիր ֆրանսական «La Croix» թերթին մէջ լոյս տեսած և «Գերողութիւն» խնդրելու «Հանդիսութիւնը» խորհրդանշող նկարը.

**

Եւ այս «Զարմանազան» եղելութիւններուն հետեւանքը այն կ'ըլլայ, որ կազ-ի սեներակները «Ուրացող» Mgr. Richard Williamson-ի Արժանթին գտնուող La Reja Դպրեվանքի տնօրէնութեան պաշտօնին վերջ կը տրուի:

... Եւ այս զանազան և զարմանազան եղելութիւններուն զուգահեռ՝ կը կատարուի ուրիշ շատ անելի անհաւատալի սխատահար մը եւս, զոր այստեղ նշելու գոհունակութիւնը ունինք.

Mgr. Richard Williamson-ի կազ-ի սեներակները ժխտած օրերուն, միայն մէկ կրօնական կը ծայնակցի իրեն և կը պաշտպանէ զինք:

Իտալացի վարդապետ մըն է ան, որ հետեւեալ յայտարարութիւնը կը կատարէ.

Այստեղ կը հրատարակենք 6-2-2009-թ. ի ն ֆրանսական «Rivarol» շաբաթաթերթին մէջ լոյս տեսած իտալացի վարդապետին յայտարարութիւնը՝ ֆրանսերէնով, ասպա կուտանք անոր հայերէն թարգմանութիւնը:

Ստորեւ՝ թարգմանութիւնը.

«Մերժելով արտայայտուիլ կազ-ի մարդասպանական սեներակներու գոյութեան մասին, քանի որ չէ խորագուցած հարցը,

Benoît XVI se rendra bien en Israël et renouvelle la demande de pardon

Le pape rencontrait hier des responsables juifs, pour la première fois depuis l'affaire Williamson. Il a de nouveau condamné tout négationnisme



Pour cette première rencontre avec des responsables juifs, le pape a de nouveau condamné tout négationnisme. Le pape se rendra en Israël, est prévu du 2 au 5 mai.

Le pape avec le rabbin Arthur Schofer, hier au Vatican. Le voyage de Benoît XVI en Israël, est prévu du 2 au 5 mai.

Refusant de se prononcer sur l'existence des chambres à gaz homicides car il n'a « pas approfondi la question », le prêtre souligne : « La critique que l'on peut faire sur la tragédie de l'Holocauste est qu'on lui donne la suprématie par rapport aux autres génocides. Si Mgr Williamson avait nié à la télévision le génocide de 1,2 million d'Arméniens par les Turcs, je ne pense pas que les journaux auraient parlé de ses déclarations de la même manière. » Et cette "suprématie" ne donnerait pas aux descendants des victimes d'hier le droit de se conduire en toutes circonstances en bourgeois.

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

« ՈՒՋԵՍ ՀԱՒԱՏԱՅ-ՈՒՋԵՍ ՄԻ ՀԱՒԱՏԱՐ » —

« ՍՏԱԽՕ՛Ս ԱՇԽԱՐՀ » —

« ԳԱԼՈՎ ՍՊԱՆՆԵԼՈՒ ՀԱՐՑԻՆ՝ ԴՈՒՔ ՇԱ՛Տ ԼԱՒ ԳԻՏԷՔ »

Վերի նախադասութիւնը՝ հին ու նոր շրջաններու Պատմութեան ընթացքին և երէկ ու այսօր մարդասպանութեան մարզին մէջ աշխարհի ախոյեանը եղող թուրքերուն համար չէ ըսուած:

Ընդհակառակը՝ թուրքիոյ վարչապետ Թայյիպ Էրտողանի 29 Յունուար 2009-ին, DAVOS-ի մէջ [Զուիցերիա] Իսրայէլի նախագահ Շիմոն Փերեսի դէմ ըսուեցաւ:

Ի՞նչ եղաւ իրենց ամբողջ ունեցածին, նոյնիսկ այսօրուան թուրքիոյ հիմնադրութեան համար հրեաներուն շնորհապարտ եղող թուրքերուն փոխադարձութիւնը:

Ինչո՞ւ անոնք հրեաներուն հետ մէկէն թշնամացան:

Ծանօթ ասացուածք է՝ «Քաղաքականութեան մէջ մշտնջենական բարեկամութիւններ չկան, միայն շարունակական շահեր կան»:

Թուրքերու մօտ սա վերջին շրջաններուն տեսնուած հակա-Իսրայէլական կեցուածքը՝ այս անկիւնէն պէտք է դիտել:

Քանի մը տարիներէ ի վեր, թուրքիոյ և Իսրայէլի միջեւ եղած [պատճառը պաշտօնապէս չբացատրուած] լարուածութիւնը, ամէն առիթով, մէջտեղ կ'ելլէ:

Եւ վերջին շրջաններուն թուրքիան, սպաշտօնապէս ՀԱՄԱՍ-ին սկսաւ ուժ տալ:

Եւ շրջափակման ենթարկուած «ՀԱՄԱՍ»ին բեռնատար ինքնաշարժերով օգնութիւն ուղարկեց:

Եւ թուրքիոյ վարչապետ Թայյիպ Էրտողան, միջոց մ'առաջ, անձնապէս Կազա գնաց տեղւոյն կացութիւնը տեսնելու և, հոնկէ վերադարձին, կազաղիներու զարհուրելի վիճակը նկարագրող յայտարարութիւններ կատարեց:

Եւ 29 Յունուար 2009-ին ալ Տաւոսի մէջ, տնտեսական հարցերու համար հաւաքուած Forum-ին առջեւ, Կազա-յի հարցը մէջտեղ նետեց, և մանաւանդ՝ Պաղեստինցիները և ասոնց համակիրները շատ ուրախացնող իրապաշտ ելոյթ մը ունեցաւ:

Մենք այստեղ, պիտի ջանանք տալ, այս ելոյթին ամէնէն կարելոր մասերը.—

«Կազան գրեթէ բացօդեայ արգելանոց մըն է»:

«Olmert-ին հարցուցի.— ՀԱՄԱՍ-ին նետած «Ֆիզէ»ներուն պատճառաւ մահացողներ եղա՞ն»: Olmert պատասխանեց.— «Մահացող չկայ»: Աւելի ետք Կազա-ցիներուն վրայ ուժերու իյնալը տեսանք: Ինչ եղաւ արդիւնքը՝ 1200 անմեղներ մահացան»:

«Իսրայէլի ձեռքը եղող զէնքի ուժին, ներառեալ զանգուածային բնաջնջման զէնքերուն պատիկ մէկ մասնիկը արդեօք Պաղեստինցիները ունի՞ն: Ես գիտեմ, թէ բացարձակապէս չունին»: «Միացեալ Ազգերը ժողով գումարեց և որոշում առաւ: Բայց Իսրայէլ այդ որոշումները չընդունեց» — ըսաւ:

«Միացեալ Ազգերուն (ONU) պատկանող շէնքերը, դպրոցներն անգամ ումբակոծուեցան:

Այս բոլորի կատարման միջոցին մարդկութիւնը ի՞նչ ըրաւ. միայն դիտեց»:

«Գալով սպաննելու հարցին՝ դուք շատ լաւ գիտէք»:

«Աստուածաշունչի վեցերորդ յօդուածը կ'ըսէ թէ՝ Պիտի չմեռցնես: Այստեղ սպանութիւն կայ: Avi Chalom Gardina-ն ալ կ'ըսէ.— Իսրայէլը՝ Աւազակ Պետութեան վերածուեցաւ»:



Թայիպ Էրտողան-ի այս անհաւատալի թուելու աստիճան «Ճիշդ» եղող խօսքերը սրտանց կը ծափահարենք:

Բայց ուշադրութիւն՝ արդեօք Էրտողան ինչո՞ւ այսքան իրասպաշտ ելոյթ մը ունեցաւ:

Որովհետեւ Էրտողանին հոգը շատ մեծ է:

Որովհետեւ Իսրայէլ իրաքի մէջ, Թրքական սահմանին վրայ, Քրտական մեծ պետութիւն մը կազմել տուաւ...:

Եւ Քրտական այս պետութիւնը յառաջիկային, Թուրքիոյ մէջ ասրող Նուազագոյնը 30 միլիոն Քիւրտերուն առջեւ, Արեւելեան Անաթոլիոյ մէջ քրտական պետութիւն մը հիմնելու ծամբան պիտի բանայ:

Այդ պատճառաւ Թայիպ Էրտողան, որպէս փոխադարձութիւն Իսրայէլի կողմէ քիւրտերուն տրուած օգնութեան, Պաղեստինցիներուն նեցուկ ըլլալու կ'աշխատի:

Իրականութեան մէջ՝ Թայիպ Էրտողանը արդարութեան ու մարդասիրութեան հետ ոչ մէկ կապ ունի:

Պաղեստինցիներու հարցին մէջ մարդասէր երեւցող Թուրքիան, Քիւրտերուն ոչ մէկ իրաւունքը ծանցցած է:

Աւելին՝ իրաւունք ուզող քիւրտերուն՝ «Ահաբեկիչ են» ըսելով անոնց կը սպաննէ բուն ոմբակոծումներով:

1915-թ.ին հայերուն դէմ ըրածները այսօր քիւրտերուն դէմ կը գործադրէ:

Եւ մարդասիրութիւն քարոզող Թուրքիան, հայերը մաքրագործելով Արեւմտեան Հայաստանը իւրացնելէ յետոյ, դե՛ռ մինչեւ այսօր հայկական ցեղասպանութիւնը կ'ուրանայ:

Եւ աւելին՝ յարատեւ քարոզչութեամբ, մինչեւ իսկ դպրոցներուն մէջ ֆիլմերու, Video-ներու ցուցադրութեամբ և գիրքերով, իրականութիւնները բոլորովին փոխելով՝ Հայերուն Թուրքեր ջարդած ըլլալու «Մասալ»ը կը տարածէ...:

Շատ անգամ ըսած ենք... կրկին պիտի ըսենք.—

ՋԱՐԴԱՐԱՐ ԵՒ ՑԵՂԱՍՊԱՆ ՕՍՄԱՆՑԻՆԵՐՈՒ ՀԱՐԱՋԱՏ ԶԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԵՂՈՂ ԱՅՍՕՐՈՒԱՆ ՖԱՅԻՍ ԹՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ, ՄԻՆՉԵՒ ՈՐ ՀԱՅ ԱԶԳԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱՐԿԱԾ ԸԼԼԱԼՈՒ ՅԱՆՑԱՆՔՈՎ ՉՊԱՏՃՈՒԻ, ՊԻՏԻ ԶԱՐՈՒՆԱԿԷ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ ԳՈՐԾԵԼ: Թ. Զ.

Վարդապետը կ'ընդգծէ. «ԶՈՆԱդատութիւնը որ «Հոլոքոսթ»ի սա «Ողբերգութեան» մասին կրնանք կատարել այն է, որ այս «Հոլոքոսթ»ին՝ զայն ուրիշ ցեղասպանութիւններուն հետ համեմատած՝ գերակշռութիւն կը տրուի:

Եթէ Mgr. Williamson-ը հեռատեսիլի վրայ ուրանար Թուրքերու կողմէ գործադրուած 1,2 միլիոն հայերու ցեղասպանութիւնը՝ չեմ կարծեր որ թերթերը այս յայտարարութեան մասին նոյն կերպով պիտի խօսէին: Եւ այս «գերակայութիւնը» երեկի զոհերուն շառաւիղներուն պիտի չտար իրաւունք, բոլոր հանգամանքներու մէջ, վարուելու իբր դահիճ...»:

Եւ Mgr. Williamson-ը պաշտպանող այս վարդապետը Floriano Abrahamovicz անունով, դաւանափոխ եղած հրեայ մըն է:

* * *

Եւ դժբախտաբար, դաւանափոխ իտալացի վարդապետին նախատեսութիւնները կ'իրականանան:

Ֆրանսայի Մշակոյթի նախկին նախարար և Ընկերվարական երեսփոխան հրեայ Ճաք Լանկը վերջերս յայտարարած է թէ՛

«Կրկնապէս յանցաւոր կը զգամ ինքզինքս, ի նպաստ քուէարկած ըլլալով «Չակերտեալ հայկական-ցեղասպանութեան»:

Եւ իրապէս ալ, Իտալացի վարդապետին նախատեսածին պէս՝ հայկական թերթերէն զաւո ո՛չ մէկ ֆրանսական թերթ կ'անդրադառնայ ֆրանսայի Մշակոյթի նախկին նախարար Jack Lang-ի հայկական ցեղասպանութիւնը ուրացած ըլլալուն:

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

İSTER İNAN-İSTER İNANMA YALANCI DÜNYA
«OLDURMEYE GELİNCE SİZ ÇOK İYİ BİLİRSİNİZ»
YUKARDAKI CÜMLE, GELMİS GEÇMİS TARİHTE,
DÜN VE BUGÜN İNSAN ÖLDÜRMEKTE DÜNYA SAMPIYONU
OLAN TÜRKLER İÇİN SÖYLENMİS BİR SÖZ DEĞİL.

BILAKIS TÜRKİYE BASBAKANI TAYYIP ERDOĞAN TARAFINDAN 29 OCAK 2009-DA DAVOS (İSVİÇREDE) İSRAIL CUMHUR BASKANI SIMON PERES-E KARŞI SÖYLENDİ.

NE OLDU TÜRKLERE? HERSEYLERİNİ YAHUDİLERE BORÇLU OLAN, HATTA BUGÜNKİ TÜRKİYENİN KURULUSUNU BİLE YAHUDİLERE MEDYUN OLAN TÜRKLER NEDEN İSRAİLE DÜŞMAN KESİLDİLER?

MALÛM YA, «SİYASETTE DEVAMLİ DOSTLUKLAR YOKTUR», «YALNIZ DEVAMLİ MENFAATLER VARDIR».

TÜRKLERDE SON ZAMANLARDA GÖRÜNEN İSRAIL ALEYHTARLIĞINI DA BU AÇIDAN DEĞERLENDİRMEK GEREKTİR.

BİR KAÇ SENEDEN BERİ TÜRKİYE VE İSRAIL ARASINDA (SEBEBİ RESMEN AÇIKLANMIYAN) BİR GERGİNLİK OLDUGU HER VESİLE İLE ORTAYA ÇIKIYORDU.

VE SON ZAMANLARDA DA TÜRKİYE RESMEN HAMASI DESTEKLEMeye BAŞLADI, VE ABLUKA ALTINDA OLAN GAZZEYE KAMYONLARLA YARDIM GÖNDERDİ.

VE TÜRKİYE BASBAKANI TAYYIP ERDOĞAN BİR MÜDDET EVVEL BİZZAT GAZZE-YE GİTTİ. DURUMU GÖRDÜ VE DÖNÜSÜNDE GAZZELİLERİN FECİ DURUMUMU ANLATAN DEMEÇLER VERDİ.

...VE 29 OCAK 2009-DA DA DAVOS-TA EKONOMİK SORUNLAR İÇİN TOPLANAN FORUM-DA GAZZE MESELESİNİ ORTAYA ATTİ VE BİLHASSA FİLİSTİNLİLERİ VE FİLİSTİN TARAFTARLARINI ÇOK SEVİNDİREN ÇOK GERÇEKÇİ BİR KONUSMA YAPTI.

BİZ BURDA BU KONUSMANIN EN MUHİM KISIMLARINI VERMİYE ÇALISACAYIZ. «GAZZE ADETA BİR AÇIKHAVA HAPİSHANESİ DİR»

«OLMERTE SORDUM, HAMAS-İN ATTIGI FÜZELERDEN ÖLEN VARMİ? OLMERT «ÖLEN YOK» DEDİ».

«DAHA SONRA BOMBALARIN GAZZE-YE İNDİGİNİ GÖRDÜK. NE OLDU, 1200 SİVİL ÖLDÜ».
«İSRAIL-İN ELİNDEKİ SİLAH GÜCÜ KİTLE İMHA SİLAHLARI DAHİL ACABA ZERRESİ FİLİSTİNİN ELİNDE VAR MI. BİR SEY BİLİYORSAM KESİNLİKLE YOK» «BM TOPLANIP KARAR ALDI. İSRAIL TANIMİYORUM DEDİ.

BM BİNALARI, OKULLARI BİLE VURULDU.

BÜTÜN BUNLAR YAPILIRKEN İNSANLIK NE YAPTI SEYRETTİ».

«ÖLDÜRMEYE GELİNCE SİZ ÇOK İYİ BİLİRSİNİZ» «TEVRATIN ALTINCI MADDESİNDE DER KI, ÖLDÜRMEYECEKSİN. BURADA ÖLDÜRME VAR. AVİ SALOM GUARDİNA-DA BUNU SÖYLÜYOR: «İSRAIL HAYDUT DEVLET HALİNE GELMİSTİR».

TAYYIP ERDOGAN-IN BU INANILMIYACAK KADAR «DOGRU» SÖZLERINI KALPTEN ALKISLARIZ.

FAKAT DIKKAT EDIN. ACABA TAYYIP ERDOGAN NASIL OLUR DA BU KADAR GERÇEKÇİ OLABILIYOR?

ÇÜNKÜ TAYYIP ERDOGANIN DERDI BÜYÜK.

ÇÜNKÜ ISRAİL İRAKTA, TÜRK HUDUDUNUN ÜZERİNDE BÜYÜK BİR KÜRT DEVLETİ KURDURDU.....

VE BU KÜRT DEVLETİ YARIN TÜRKİYEDE YASIYAN EN AZINDAN 30 MİLYON KÜRDÜN DOĞU ANATOLYADA BİR KÜRT DEVLETİ KURULMASINA YOL AÇACAK.

ONUN İÇİN TAYYIP ERDOGAN, İSRAİLİN KÜRTLERE YARDIMINA KARŞI MISİLLEME OLARAK FİLİSTİNLİLERE YARDIM ETMİYE ÇALISIYOR.

YOKSA, TAYYIP ERDOGANIN ADALETLE, İNSANİYETLE ALÂKASI YOK. FİLİSTİN SORUNUNDA ADALET SEVER GÖRÜNEN TÜRKİYE, KÜRTLERE HIÇ BİR HAK TANIMİYOR. ÜSTELİK HAK ARAYAN KÜRTLERİ TERRORİST DİYEREK UÇAKLARLA DEVAMLİ BOMBARDİMAN EDEREK ÖLDÜRÜYOR.

....1915-DE ERMENİLERE YAPTIĞINI, BUGÜN KÜRTLERE KARŞI UYGULUYOR... VE İNSANİYETÇİ GEÇİNEREN TÜRKİYE, ERMENİLERİ TEMİZLEYİP BATI ERMENİSTANINI YUTTUKTAN SONRA, HALA ERMENİ SOYKIRIMINI KABUL ETMİYOR.

...BİLAKİS DEVAMLİ PROPAGANDALARLA, TA OKULLARA KADAR GİREN FİLM -VIDEO VE KİTAPLARLA GERÇEKLERİ TAMAMEN DEĞİSTİREREK ERMENİLERİN TÜRKLERİ ÖLDÜRDÜĞÜ MASALINI YAYIYOR.

DEFALARCA SÖYLEDİK. YİNE TEKRAR EDELİM.

KATLİAMCI, SOYKIRIMCI OSMANLILARIN AYNEN DEVAMI OLAN BUGÜNKİ FASİST TÜRK DEVLETİ: ERMENİ MİLLETİNİ SOYKIRIMINA UGRATMAK SUÇU İLE CEZALANDIRILMADIĞI MÜDDETÇE YENİ SOYKIRIMLAR YAPMIYA DEVAM EDECEKTİR.

Յ. Չ.

ՅԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՒ ՄԱՐԴՈՒՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ...(Շար. էջ 7-էն)

դարպասները կը բանան իրենց նախասիրութիւններուն առջեւ, կը նախընտրեն քալել այդ խաւարակոտ արահետներէն, մերժելով քալել այն ծաղկաւէտ ճանապարհէն, ուրկէ քալեց Յարուցեալ Փրկիչը դէպի երկինք, իր աստուածային օթեւանը:

Ես՝ Աստուծոյ հաւատարիմ ու անարժան ծառան, որ սպիտակ թուղթին կը յանձնեմ այս մտածումները, միամիտ հաւատացող մը չեմ, այլ՝ հաւատքիս բոլոր եռանդով՝ կ'արտացոլայ հոգիէս ու գիտակցութենէս ՄԵԾ ԾՇՄՍ.ԲՏՈՒԹԻՒՆԸ, որ Քրիստոսի սիրոյ յեղափոխութեամբ շնորհուեցաւ մեզի: Դժուար է մերօրեայ մարդուն սահմանափակ մտածողութենէն յուսալ հաւատք մը, որ բարեպաշտական փարումով տեսնէ մտորին մէջ՝ տկարութեամբ անձնատրուած աստուածութիւնը:

Քրիստոսի ծնունդով, անկազմակերպ հեթանոս հայութիւնը գտաւ իր ազատութիւնը և փրկութիւնը ստրկութեան կապանքներէն:

Առանց Քրիստոսի սիրոյ և հաւատքի յեղափոխութեան՝ պիտի չունենայինք ո՛չ հոգեւոր և մշակութային զարթօնք, ո՛չ հայագիր Աստուածաշունչ, ո՛չ հայախօս Աստուած, ո՛չ Մեսրոպներ ու Սահակներ, ո՛չ ալ հայրենիք ու հայ ժողովուրդ:

Լ Ի Բ Ա Ն Ա Ն Ա Հ Ա Յ Ո Ւ Թ Ի Ի Ն Ը Պ Ա Տ Ո Ւ Ո Ղ Գ Ն Ա Հ Ա Տ Ո Ւ Թ Ի Ի Ն Մ Ը

Հարեւան «Ազդակ» Օրաթերթի 15 Սեպտ. 2008 թիւի մէջ լոյս տեսած հարցազրոյց մը, Արշօ Պալեան ստորագրութիւնը կրող, վկայութիւն մըն է Հաստատող որ լիբանանահայութիւնը կարեւոր - եթէ ոչ առաջնային- դերակատարութիւն ունեցած է և դե՛ռ. ունի Լիբանանեան ճարտարարուեստի զարգացման մէջ:

Այնտեղ մէջբերուած է Լիբանանի «Ճարտարարուեստի Մարզի Միութեան Նախագահ Փատի Ապսուլու»ի Հաստատումը, որով բարձր կը գնահատուի հայ ճարտարարուեստականներուն բերած նպաստը երկրի արդիւնաբերութեան վերելքին շնչտելով.

**«ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՃԱՐՏԱՐԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՐԶԻՆ ՄԷՋ
ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ Է ԵՒ ՀԻՄՆԱԿԱՆ»:**

Խօսելով հայ ճարտարարուեստականներու մասին Պրն. Փատի Ապսուլու հայու ձեռնահասութեան, Հնարամտութեան ու նորարար շնորհին բնորոշ տիպար կը ներկայացնէ իր մէկ «Գործընկեր» Արտաշէս Սէրայլեանը, որ եղած է զինք (երբ ինք դեռ սլասանի-երիտասարդ էր), իր «Քայլերը» դէպի ճարտարարուեստ ուղղուելով: Եւ կը շնչտէ ընդգծելով, որ... ինք Համեմատաբար շատ կանուխէն, ճարտարարուեստի մարզին մէջ գործած է: Իրեն գործընկեր եղած է հայ մը՝ Արտաշէս Սէրայլեան: Ինք, դեռ շատ սլասանի-երիտասարդ, անկէ սորված է Հաստոցավարութիւն [«Թուռնէօր»]: Այս մարզը լաւապէս սուլաւորած է զինք, որովհետեւ այդ մէկը «Իրեն համար հայկական դպրոց» եղած է: Եւ Փատի Ապսուլու կ'աւելցնէ.

«Այդ տարիքին է, որ ես սորվեցայ ստեղծագործութեան կարեւորութիւնը և ձեռքերդ օգտագործելով բան մը կատարելագործելու կարեւորութիւնը և գեղեցկութիւնը: Պէտք է նաեւ նշեմ, որ հայերը դժուար պայմաններու տակ հասան Լիբանան և, այնուհանդերձ, ես տակաւին չեմ տեսած հայ մը, որ մուրացկան է: Հայը բանուոր է, անոր հոգեկանը և մտայնութիւնը ճարտարարուեստի ճաշակով յիշուած է: Անոր քով ամօթ չէ, եթէ գործարանի մը սեփականատէրը տարազ հագնի և մեքենաներուն առջեւ կենայ ու աշխատի, որովհետեւ ան իսկասլէս վարպետ է իր արհեստին մէջ և ոչ թէ անուանական վարպետ», կ'ըսէ ան:

Ան կը վկայէ որ հայերը, իրեն համար, արհեստաւոր վարպետներ են, և անոնք արդէն ճարտարարուեստի



Արտաշէս Սէրայլեան (աջին) և Պէպօ Սիմօնեան «Նայիրի»ին միաժամանակ տրուած այցի մ'ընթացքին:

մարզի միութեան 20 առ հարիւրը կը կազմեն:

«Հայը մեծ վաստակ ունի Լիբանանը ճարտարարուեստի կեդրոնի մը վերածելու մէջ, իսկ այսօր երկրին կարեւորագոյն նախարարութիւններէն մէկը՝ ուժանիւթի նախարարութիւնը ստանձնած է լիբանանահայ մը և ես վստահ եմ, որ եթէ անոր բաւարար ժամանակ տրուի, ան պիտի փաստէ, որ ճարտարարուեստի միտքն է, որ երկրին մէջ ճարտարարուեստի մարզին կապուած հարցերը պիտի լուծէ: Լիբանանահայերուն արտագաղթը, իր կարգին, ժխտական ազդեցութիւն ձգած է Լիբանանի վրայ»:

Ֆ. Ասպուլու սխալ և վնասաբեր կը գտնէ այն տեսակէտը, որ Լիբանանի տնտեսութեան հիմքը առեւտուրը պէտք է ըլլայ և ոչ թէ ճարտարարուեստը: Եւ կը հետեւցնէ որ սեփական ճարտարարուեստ-արդիւնաբերութիւն չունեցող երկիր մը, իր տնտեսութիւնը - և գոյութիւնը - աւազի վրայ կառուցած կ'ըլլայ:

Ֆ. Ասպուլու կ'ըսէ, որ Թուրքիոյ հետ առեւտրական յարաբերութիւններ ունենալու պարագային հարկ է զգոյշ ըլլալ: «Թուրքիա ասլրանք արտածելը շատ դժուար է»: Թուրքերը աւելորդ տուրքեր կը սլարտադրեն: Փոխադարձ՝ բոլոր միջոցներով կը ջանան, որ իրենց արտադրութիւնները ոլոզեն դրացի երկիրներ, (մանաւնդ): Այս պայմաններու մէջ... եթէ Լիբանան համաձայնագիր ստորագրէ Թուրքիոյ հետ՝ կը տուժէ: Որով՝ Թուրքիա փոխելու է իր տնտեսական քաղաքականութիւնը... եթէ կ'ուզէ օրինաւոր առեւտուր ընել Լիբանանի հետ:

«Ազատ տնտեսութիւն»ի կամ «Բաց սահմաններ»ու քաղաքականութիւնը շահաբեր է միայն զօրաւոր երկիրներուն համար որոնք... կրնան «կլել» փոքրերն ու տկարները... որոնք ինքնապաշտպանութեան պատուարներ բարձրացնելու են որ չտուժեն անիրաւ մրցակցութենէն:

«Նայիրի»ի կողմէ նշենք, որ «Ազատ առեւտուր»ի կամ «Տնտեսութիւն»ի դրութիւնը մեծապէս վնասաբեր կրնայ ըլլալ նաե՛ւ Հայաստանի համար, եթէ ան իր սահմանները բնայ և անհակազիռ առեւտրական յարաբերութիւն ունենայ Թուրքիոյ հետ-ինչպէս կը փափաքին կարգ մը նորելուկ և ընչաքաղց դրամատէրեր Հայաստանի մէջ, գաղափար չունենալով դրամատիրական Աշխարհին մէջ ընթացող, առկայ վայրագ մրցակցութիւններուն մասին: Այդ ու նման պայմաններու մէջ, մեր Մայր Հայրենիքը կրնայ ամայանալ Թրքական... Մարախի խուժումին պատճառաւ:

Վերադառնալով մեր մեկնակէտին՝ յայտնենք գոհունակութիւն որ «Նայիրի»ի բարեկամ, պարբերաբար նաե՛ւ մեր թերթին աշխատակցող Պրն. Արտաշէս Սէրայլեան պատճառ ու շարժառիթ ընծայած-դարձած է, որ Պրն. Փուլուս Ասպուլու ուղղէ բարձր գնահատութիւն իրեն և իր մէջէն՝ լիբանանահայութեան:

Քրիստոս և Ս. Մեսրոպ պաշտելի փրկիչներն են, իրարմէ անբաժան, Մէկը իր աստուածութեամբ իսկ միւրը Գրոց Գիւտի փառքով, որոնք յաւերժութեան ադամանդեայ դարպասները բացին հայ նահապետական ժողովուրդին նակատագրին առջեւ:

1789-թ.ի ՖՐԱՆՍԱԿԱՆ
ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ ԱՆՆՇՄԱՐԵԼԻ
ԵՒ ԴԱՆԴԱՂ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ...
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆԸ
«ՄԷՋՏԵՂԷՆ ՎԵՐՅՆԵԼՈՒ»
ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԱԿԱՆ ԴԱՐԱԻՈՐ ԾՐԱԳԻՐԸ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ՝ 4

Ի՞նչ է ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ «ՍԻՈՆԻԶՄ»ԻՆ
ԵՒ «ՀԻԹԼԵՐԻԶՄ»ԻՆ ՄԻՋԵՒ -
ԽՈՐՔԻՆ ՄԷՋ ՄԷԿԸ ՄԻՒՍԷՆ ԱԻԵԼԻ ՎԱՏ,
ՅԵՂԱՊԱՇՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՆ:

«ՍԻՈՆԻԶՄ»Ը ԿԸ ՔԱՐՈՋԷ, ԹԷ ՀՐԵԱՆԵՐԸ
ԱՍՏՈՒԾՈՅ ԸՆՏՐԵԱԼ ԱՋԳՆ ԵՆ, ՈՐ ՊԻՏԻ
ԻՇԽԷ ՄԻՒՍ ԲՈԼՈՐ ԱՋԳԵՐՈՒՆ ՎՐԱՅ:

«ՀԻԹԼԵՐԻԶՄ»Ը,
«PANGERMANISME»Ը ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆՆ Է
ԳԵՐՄԱՆ ԱՋԳԻՆ, ՈՐ ԲՈԼՈՐ ՄԱՐԶԵՐՈՒ ՄԷՋ ՈՒՐԻՇ
ԱՋԳԵՐԷ ԻՐ ԳԵՐԱԶԱՆՅ ԸԼԼԱԼԸ ԿԸ ՔԱՐՈՋԷ:

ԱՐԴԷՆ, ՆԱԽԿԻՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՋԳԱՅԻՆ
ՔԱՅԼԵՐԳԸ, ՈՐՈՒՆ ՄԵՂԵԴԻՆ ՄԻՆՉԵՒ ԱՅՍՕՐ
ՆՈՅՆՆ Է՛ ՍԱՊԷՍ Կ՛ՍԿՍԷՐ...-

«DEUTSCHLAND, DEUTSCHLAND ÜBER ALLES»
[ԳԵՐՄԱՆԻԱ, ԳԵՐՄԱՆԻԱ ԲՈԼՈՐԷՆ ԱԻԵԼԻ ՎԵՐ]:

ՄԵՐ ԱՅՍ ԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՉՕՆԵՆՔ՝ ՎԵՐՋԻՆ ԾՐՋԱՆՆԵՐՈՒ
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՌԱՀՎԻՐԱՅ
ՄԵԹՐ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐԵԱՆԻՆ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ԿՐԷՃ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

1789-ին ֆրանսայի մէջ, ֆարմասոնական Յեղափոխութեամբ սկսաւ ճերմակ ցեղը և քրիստոնէութիւնը մէջտեղէն վերցնելու հրէական ծրագրին գործադրութիւնը:

Բնական է՝ այս իբր թէ ազատական Յեղափոխութեան դէմ իբր հակադէտութիւն, Եւրոպայի մէջ մէջտեղ ելան կրօնական և ազգայնական շարժումներ, որոնց նպատակն էր՝ պաշտպանել քրիստոնէութիւնը և իրենց ազգային կառոյցները...:

Ե՛լ ազատականներու ե՛լ ազգայնականներու պայքարը, շատ երկար և կործանարար պատերազմներէ յետոյ, հասաւ 1920-թ.ներու քառասային շրջանին, ուր Եւրոպական երկիրներուն մէջ ազատական-յեղափոխականներու և՛ ազգայնականներու միջեւ իշխանութիւնը ձեռք անցընելու պայքարը կը մղուէր...:

Եւ 1920-թ.ներու աւարտին էր, որ Գերմանիոյ մէջ սկսաւ Հիթլերական շարժումը, որուն գաղափարախօսութիւնն էր «Pangermanisme-ը, որ դէմ էր «Libéralisme-ին և «Communisme-ին:

Եւ Հիթլերականները կը քարոզէին թէ՛ «Liberalisme-ը և «Communisme-ը՝ երկուքն ալ կը ծառայեն Ազգերու այլասերման, որոնց առաջնակարգ պատասխանատուները Հրեայ-Սիոնականներ են:

Այս ձեւով սկսաւ, Գերմանիոյ մէջ, հակահրեայ շարժումը...:

Եւ 1933-թ.ին Հիթլեր, ընտրութեամբ իշխանութեան եկաւ:

Եւ «Փանժերմանիզմ»ի գաղափարախօսութեամբ զինուած և շլացած Գերմանիան ի վերջոյ, 1939-թ.ին, Բ. Աշխարհամարտին պատճառ եղաւ:

Իրականութեան մէջ Բ. Աշխարհամարտը, մեծ մասամբ, «Փանժերմանիզմ»ի և «Սիոնիզմ»ի միջեւ մղուած պատերազմ էր որ, ի վերջոյ, յանգեցաւ Գերմանիոյ կործանումին...:

Եւ կը պատմուի, թէ պատերազմի վերջին ամիսներուն Հիթլեր երբ կը տեսնէ, որ իր վերջը հասած է, սապէս կ'ըսէ.

«Օր մը պիտի գայ և մարդկութիւնը ա՛յն ատեն պիտի հասկնայ հրեաներուն ինչ ըլլալը... Եւ ինձի իրաւունք պիտի տայ»:

* *

1952-թ.ին էր, որ այցելեցինք Գերմանիա, երբ Բ. Աշխարհամարտի աւարտէն 7 տարիներ անցած էին:

Գերմանացիները պաւտերազմի աւերներուն մէկ մասը կրցած էին վերականգնել:

Բայց մնացած մասերուն մէջ կը տեսնուէր Ամերիկեան և Անգլիական օդանաւերուն ուժակոծումներուն պատճառած ահռելի քանդումները:

Այցելեցինք Շթուրկարտ, Ֆրանքֆորթ, Զէօլն և Համպուրկ քաղաքները:

Այս քաղաքներուն մեծ մասը հիմնայատակ կործանած էին:

Արեւելեան Գերմանիա չկրցանք երթալ: Բայց գերմանացիները պաւտեցին... և ըսին, թէ Տրեզտէնի ու Լայփցիկի վիճակը, մեր այստեղ տեսածներուն քով՝ ոչինչ է:

... Գերմանիան 1945-թ.ի Մայիսի առաջին օրերուն, իր անձնատուր ըլլալու որոշումը պաշտօնապէս յայտնած էր արդէն:

Բայց Ամերիկացիները և Անգլիացիները Գերմանիոյ անձնատուր ըլլալէն ետք անգամ, վրէժխնդրաբար, վայրագօրէն ուժակոծեցին Տրեզտէն և Լայփցիկ քաղաքները:

Եւ այս վերջին սահու անգութ ուժակոծումներուն սլատճառաւ, հարիւր

հազարներով անմեղ Գերմանացիներ մահացան:

**

Այսօր Բ. Աշխարհամարտի աւարտէն ի վեր, 65 տարիներ անցած են: Եւ Գերմանացիները, իրենց աշխատասիրութեան և կորովին շնորհիլ բոլորովին վերաշինեցին իրենց հայրենիքը: Եւ այսօր Գերմանիոյ մէջ, պատերազմի աւերներէն ոչ մէկ հետք մնացած է:

Յաւելուած՝ Գերմանացիները Հրեաներուն դէմ իրենց գործած «Յեղասպանութեան» մեղքը հազար անգամ քաւեցին:

1.- Որովհետեւ Գերմանացիներուն «Շնորհիլ», այսօր «Իսրայէլ» մը ստեղծուեցաւ:

2.- Հրեաներուն բազմահարիւր միլիառ տոլար վճարեցին անցնող 65 տարիներուն:

3.- Եւ դե՛ռ, մինչեւ այսօր ալ, Գերմանացիները միլիառ տոլարներ, շարունակ ու անվերջ կը վճարեն Հրեաներուն...:

... Եւ 1990-թ.ին ալ Արեւելեան և Արեւմտեան Գերմանիաները միացուցին:

Եւ Գերմանիան պատերազմէն առաջուան իր սահմաններուն մեծ մասին վերասիրացաւ:

**

Բայց մենք կը հաւատանք, որ հակառակ Գերմանացիներուն կողմէ կատարուած անվերջանալի «Վնասուց հատուցում»ներուն, Հրեաները երբեք պիտի չներեն Գերմանացիներուն:

Եւ Հրեաներուն՝ Գերմանացիներուն դէմ ունեցած վրէժխնդրութիւնը սլիտի շարունակուի: Մինչեւ այն օրը... երբ Հրեաները՝ Գերմանիան... «Հրէական Գերմանիա» յի կը վերածեն:

... Արդէն մինչեւ 1933-թ.ը՝ Հիթլերի իշխանութեան գլուխ գալը, Գերմանիան Հրեաներուն իշխանութեան ենթարկուած էր ամէն մարզի մէջ:

Եւ Հրեաները 1945-թ.էն սկսեալ, Գերմանիան սլատծելու համար, զայն «Հրէական Գերմանիա» յի վերածելու աշխատանքներուն սկսան:

Եւ Գերմանիան խաթարելու համար, «Ճարտարարուեստը օտար գործաւորներու պէտք ունի» պատրուակով, օտար գործաւորներով լեցուցին երկիրը, առաւելաբար՝ Թուրք գործաւորներով:

Որովհետեւ թուրքերը, Հրեաներուն նման, անգութ և անխիղճ են: Եւ հրեաներուն նման թուրքերը եւս, դիւրին-դիւրին չեն լուծուիր օտարներուն մէջ...:

... Եւ այսօր Գերմանիոյ մէջ, պաշտօնապէս հոն հաստատուած և գաղտնաբար այնտեղ եկածները [իրենց ընտանիքներու անդամներն ալ հաշուելով], 7 միլիոնի հասնող Թուրք հսկայ զանգուած մը գոյացուցած են:

Եւ այս թուրքերը, 50 տարիներէ ի վեր, Գերմանիոյ մէջ են: Գրեթէ երեք սերունդներ ներկայացնող այս թուրքերը, իրենց թաղամասերուն մէջ կ'ապրին և չեն ծուլուած: Մեծամասնութիւնը Գերմաներէն չեն գիտեր և տեւապէս Թուրքիա կ'երթան ու կը վերադառնան: Եւ երկար տարիներէ ի վեր Գերմանիա ապրելուն՝ անոնց մեծ մասը Գերմանական հպատակութիւն լաօտած են առնելու:

Վերջերս, սյս «Թրքական վտանգը» վերջապէ՛ս հասկցած Գերմանիոյ Վարչապետուհի Անկելա Մերքել յայտարարեց, թէ՛ «Թուրքերը կը շարունակեն օտար գաղթականներ մնալ: Այլեւս պէտք է, որ Գերմաներէն սորվին»:

Բայց Անկելա Մերքելը շատ ուշ մնացեր է այս... «Թրքական իրականութիւնը» տեսնելու համար:

Այսօր Թուրքերը, իբր գերմանացի, կը մասնակցին երկրի ընտրութիւններուն:

Թուրքերուն մէջէն «Պատուիրակ» և «Երեսփոխան» ընտրուողներ անգամ կան, թրքական քուէներուն շնորհիւ:

Այս թուրքերէն մէկը, մինչեւ իսկ «Կանանչ»ներու կուսակցութեան նախագահ նշանակուեցաւ: Գերմանական ընտրութիւններու ատեն այս «Կանանչ»ներու կուսակցութիւնը, մօտ տասը առ հարիւր քուէ կ'ստանայ:

Եւ ո՞վ է այս Թուրքը «Կանանչ»ներու կուսակցութեան նախագահ նշանակողը՝ 1968-թ.ին Ֆրանսայի ուսանողական ըմբոստութեան պարագլուխ՝ հրեայ Dany Cohn-Bendit-ը, որ «Կարմիր Dany» կը կոչուէր «Թրոցքիս» ըլլալուն պատճառաւ:

Բայց 1968-թ.ի խռովալի ցոյցերէն յետոյ, Ֆրանսայէն վտարուեցաւ: Եւ որովհետեւ մայրը գերմանացի հրեայ էր՝ Տենի Գերմանիա ապաստանեցաւ: Եւ հոն ալ իր գոյնը փոխելով՝ «Կանանչ Տենի»ի վերածուեցաւ: Եւ «Կանանչ»ներու կուսակցութիւնը... ձեռք անցուց...:

Եւ աւելի ետք, Եւրոպական խորհրդարանին մէջ, Եւրոպական պետութիւններու «Կանանչ»ներու կուսակցութեան ընդհանուր նախագահի պաշտօնին կոչուեցաւ: Եւ այս կերպով Եւրոպայի ապագան որոշող շատ կարեւոր անձնաւորութեան մը վերածուեցաւ: Վերյիշեցնենք, որ Տենի Զոհն Պենտիթ-ն էր Թուրք Ճեմ Օզտէմիրը Գերմանիոյ «Կանանչ»ներու կուսակցութեան նախագահ նշանակողը:

Այստեղ կը հրատարակենք 7-3-2009-ին «Hürriyet» թերթին մէջ լոյս տեսած Գերմանիոյ

«Կանանչ»ներու կուսակցութեան նախագահ Ճեմի Ակարը: Նաեւ՝ Ակարը 8-3-2009-թ.ին Ֆրանսական «Le Journal Du Dimanche» թերթին մէջ հրատարակուած Հրեայ Զոհն Պենտիթ-ին, որ 1968-թ.ի ցոյցերով Զօր. Տը Կոլը վար առնելէ յետոյ, այս անգամ



Թուրք CEM OZDEMIR
Գերմանիոյ «Կանանչ»ներու կուսակցութեան նախագահ


ալ Ֆրանսա եկած է իբր «Կանանչ»ներու ընդհանուր նախագահ, որ Ֆրանսացի «Էքզիլժիսթ»ներուն (Լենստյորտի պահպանութեան (→էջ 3)

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ... (Շար. էջ 2-էն)

կողմնակիցներ) «Ուղղութիւն» տայ, Երոպական Խորհրդրդարանի երեսփոխանական ընտրութիւններուն նախօրեակին:

Հրեա-Գերմանացի Dany Cohn-Bendit, շատ լա գիտէ կատարելիք գործը:

Գերմանիոյ Թուրքերուն հետ միասնաբար Գերմանիան «Հրեական Գերմանիա» յի վերածելու պարտականութիւնը:



Չախէն աջ՝ երկրորդը՝ Dany Cohn-Bendit «Journal Du Dimanche» 8/3/09

**

«ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՐԿԻՆ ՀՐԵԱՆԵՐՈՎ ԼԵՅՈՒԱԾ» Է:

Հրեաները կը պնդեն, որ 1939-1945 տարիներուն, Գերմանները իրենց կողմէ գրաւուած շրջաններուն մէջ, 7 միլիոն հրեայ մեռցուցած են:

Բայց արդեօք գիտէ՞ք, թէ այսօր, Գերմանիան կրկին հրեաներով լեցուած է:

Եւ մանաւանդ՝ բոլոր շահութաբեր գործերը, կրկին ու դարձեալ հրեաները ձեռք անցուցած են:

Ասկէ 40 տարիներ առաջ, մեր Գերմանիա կրկին այցելած օրերուն, տեղ-



Ֆրանսական «L' ECHO» ամսաթերթին Մարտ 2009 թուակիր առաջին էջին նկարը:

ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՂՐԱՆԿԱՐԸ

Միջոց մը առաջ, Տանիմարջայի մէջ, Իսլամներու Մարգարէին ծաղրանկարը հրատարակած են ըսելով՝ «Աջխարհը» ոտքի հասած էին: Բայց Քրիստոսի և Քրիստոնէութեան համար ամենածանր անարգանքներ կրնաք դիւրաւ կատարել...



Ֆրանսական «L' ECHO» ամսաթերթին 43-րդ էջին նկարը:
BENOIT XVI Պապը՝ հուպիտի դերին մէջ

**ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ
ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ
ԵՒ ՔԱՐՈԶԱԽՕՍՈՒԹԻՒՆ
ԱՆԹԻԼԻԱՍԻ
ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ**

Մեծ Պատիւով քաջանորոգեալ շրջանին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ ամէն Չորեքշաբթի և Ուրբաթ օրերը տեղի պիտի ունենան Արեւազալի ու Հսկումի ժամերգութիւններ: Ամէն Չորեքշաբթի առաւօտ, սկսեալ 25 Փետրուար 2009-էն, Արեւազալի ժամերգութեան աւարտին միաբան հայրեր պիտի քարոզեն, պահեցողութեան հոգեկրթիչ իմաստին անդրադարձնալով:

Արեւազալի ժամերգութիւնները կը սկսին առաւօտեան ժամը 7:00-ին, իսկ Հսկումի ժամերգութիւնները՝ երեկոյեան ժամը 5:00-ին:

Կը հրաւիրենք հաւատացեալ ժողովուրդը, ներկայ գտնուելու սոյն հոգեթով արարողութիւններուն և հաղորդուելու պահեցողութեան դաստիարակիչ խորհուրդով:

ԴԻՒԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻ

ւոյն մեր հայ ծանօթները ըսին մեզի, թէ հրեաները վերստին, երկրին բոլոր կարեւոր «Անկիւնները», ձեռք անցուցած են:

Ասիկա 40 տարիներ առաջուան կացութիւնն էր...

Կրնա՞ք երեւակայել, թէ Գերմանիան այսօր որքա՞ն «Հրեականացած» է: Արդէն Գերմանիոյ նախկին բոլոր Սինակոկները նորոգուած և հրեաներուն յանձնուած են:

Եւ վերջերս, Պերլինի մեծ Սինակոկը գերմանական կառավարութեան կողմէ նորոգուեցաւ: Եւ անոր բացումը կատարուեցաւ մեծ շուքով:

Եւ Պերլինի հրեաներու կազմակերպութեան նախագահն էր, որ Պապ Benoit XVI-ին բողոքագիր դրկեց՝ Mgr. Richard Williamson-ին «Կազի սենեակներուն մէջ մէկ հատ հրեայ չէ մեռած» ըսելուն դէմ:

Եւ անկէ յետոյ է, որ Գերմանիոյ Վարչապետ Անկելա Մերքել վրդոված՝ Պապին դիմեց... Եւ Պապը կրկին ու կրկին ներողութիւն խնդրեց հրեաներէն...:

Եւ Գերմանական դատախազութիւնը գելոյց հրատարակեց Գերայծ. Ռիշար Ուիլեամսոնի ընթացքը պախարակելով:

Այս գելոյցին մէջ կ'ըսուի թէ՛ «Եթէ Գերապայծառը Գերմանիա գալու ըլլայ, անմիջապէս պիտի ձերբակալուի, դատարանի յանձնուի և ծանր պատիժի պիտի դատապարտուի»:

Որովհետեւ Գերմանիոյ օրէնքներուն համաձայն, Հրեական ծանօթ «Հոլոքոսթ»-ին դէմ արտայայտուիլը՝ շատ մեծ յանցանք է:

**

Բնական է՝ Սինոհիստները առիթ չեն փախցներ քրիստոնէութիւնը վարկաբեկելու համար:

Գերայծ. Ուիլեամսոն-ին կազ-ի սենեակներու մասին կատարած յայտարարութիւնը պատրուակ ծառայեց Սինոհիստներուն հակակշռին ենթակայ լրատուական ցանցերուն, որ ծանրագոյն պարսաւի ենթարկեն Պապը և քրիստոնէութիւնը, ըլլալով միշտ կառչած քրիստոնէութիւնը և ճերմակ ցեղը մէջտեղէն վերցնելու իրենց նենգ ծրագրի իրականացման:


Այստեղ կը հրատարակենք միայն մէկ մասը ֆրանսական թերթերուն մէջ լոյս տեսած երգիծանկարներուն [թէ՞ ծաղրանկարներուն], որոնք եկեղեցին ու կղերը նսեմացնելու կը միտին:



Ծատ լուրջ թերթ մը նկատուած ֆրանսական 6-3-2009 թուակիր «LE MONDE» թերթին էջ 21-ին մէջ հրատարակուած նկարը: Վարդապետ մը և մայրապետ մը ևս սիրաբանին (հումորոտու ետու)



Ֆրանսական «L' ECHO» ամսաթերթին 18-րդ էջին նկարը: Մայրապետները՝ աղիճի երեսոյթով



QUAND DES ÉVÊQUES
CONTINUENT DE NIER
L'EXISTANCE DES CHAMBRES À GAZ



Ֆրանսական «L'ECHO» ամսաթերթին
42-րդ էջին նկարը:
BENOIT XVI Պապը՝
հրեշի վերածուած

Ֆրանսական «L'ECHO» ամսաթերթին
Մարտ 2009-ի 15-րդ էջին նկարը...:
BENOIT XVI Պապը՝
Նացի-ական գաւազանով

ՆՈՐ «ԿՈՆ» ՄԸ.....(Շար. էջ 1-էն)

մ'ապահովեն: Եւ Թուրքիա «Մարդասիրութեամբ» կը հիւրընկալէ անոնց: Գործ ու հոգատարութիւն կ'ընծայէ: Այսպէս կոչուած՝ «Հայոց ցեղասպանութիւն»ի մասին շատախօսողները Սփիւռքի հայերն են: Այդ խնդիրը Հայաստան ապրողներուն օրուան հարցը չէ: Գրգռութիւնը դուրսէն կու գայ:

Հայրենի իշխանութիւններուն և ժողովուրդին վերագրուող այս խօսքերը, քիչն ըսելու համար՝ ցնցիչ են մեզի, սփիւռքահայերուս:

Պաշտօնական Երեւանը ըսելիք ունի՞ արդեօք այս մասին: Թէ ոչ եղածը «Ճուտագլային քաղաքականութեան» մէջ, Թուրքիոյ կողմէ հայութեան դէմ նշանակուած նոր «Կոլ» պէտք է սեպել:

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ (ԻՔՐ ԹԷ) ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

« Ց Ե Ղ Ա Խ Ո Ւ Մ Բ Է Ն ` Պ Ե Տ Ո Ւ Թ Ի Ի Ն »

7 Մարտ 2009-ին, Պոլսոյ «Milliyet» թերթին աշխատակից- յօդուածագիր Taha Akyol-ի գրութեան մէջ, սա տեսակ վերտառութիւն մը կայ՝ «Ցեղախումբէն՝ Պետութիւն»:

Taha Akyol այս յօդուածին մէջ, իբր եզրակացութիւն, Օսմանեան վարչութիւնը կը գովաբանէ և ըսել կ'ուզէ թէ՝ «Օսմանցիներու շնորհիւ՝ ցեղախումբէն պետութիւն եղանք»:

Taha Akyol-ին ըսածները շատ ծիշոյ են: Եւ ձեռով մըն ալ իրականութեան մը խոստովանութիւնն է:

«Այսինքն՝ ցեղախումբ մըն էիք: Քանի մը դար յետոյ՝ պետութիւն եղաք»:

Բայց Taha Akyol-էն 150 տարիներ առաջ, Օսմանցի բանաստեղծ մը, մանաւանդ շատ հռչակաւոր բանաստեղծ մը, Նոյն խօսքերը աւելի պերճիմաստ ձեռով ըսած էր:

Ո՞վ էր այս բանաստեղծը: Անպայման ծանօթ է ձեզի: Այս բանաստեղծը ծագումով Թուրք էր:

Այսինքն՝ ձեր շատերուն եղածին նման [իբր թէ] Թուրք էր:

Այսինքն՝ Միջին Ասիայէն եկած ու Թաթարական ծագում չունէր:

«Օսմանցի» էր, այսինքն՝ սուրի սպառնալիքով իսլամացած Օսմանցի էր:... Այն՝ [իբր թէ] Թուրք եղողներէն էր: Բայց Թուրքէ աւելի Թուրք եղաւ: Եւ ձերիններուն հայրենասիրութիւն սորվեցուց:

Ըսենք այլեւս անունը՝ Նամըք Քեմալ

Ահա այս Նամըք Քեմալը ձեր իսկական պատմութիւնը, մէկ Նախադասութեամբ, շատ յստակօրէն ներկայացուց ըսելով.

«Ցեղախումբէ մը՝ աշխարհակալ պետութիւն մը ստեղծեցինք»:

Մենք ալ կ'ըսենք որ դուք, 11րդ. դարուն, Միջին Ասիայէն եկած վայրագ և արիւնարբու ցեղախումբ մ'ըլլալով, մտաք Անաթոլիոյ հողերը... Բայց մինչեւ այսօր, կրկին այդ Նոյն վայրագ և արիւնարբու ցեղախումբը մ'նացիք:

Երբեք իսկական պետութիւն մը չեղաք... Եւ չէք կրնար ըլլալ:

Որովհետեւ այսօր [իբր թէ] Թուրքիա ըսուած այդ հողերը՝ ձեր Մայր հայրենիքը չեն: Դուք այդ հողերուն վրայ օտարներ էք...:

Աշխարհակալ ցեղախումբ մը ըլլալով՝ մինչեւ վիեննայի դռները յառաջացաք: Եւ քանի մը դար այդ հողերուն տիրութիւն ըրիք:

Եւ մինչեւ վիեննա՝ այդ հողերուն անունը կը կոչուէր... «Օսմանեան Կայսրութիւն»:

Այսինքն [իբր թէ] Թուրքիա...

... Բայց, քանի մը դար յետոյ, Նահանջել սկսաք...: Եւ ի վերջոյ, ձեր ձեռքին մնաց միայն Անաթոլիան:

Եւ 1915-թ.ին Անաթոլիոյ բնիկ ժողովուրդները եղող հայերն և յոյները մաքրագործել սկսաք:

1920-թ.ին ալ իթթիհատականներուն շարունակութիւնը եղող և «Kuva-yi Milliye» [Ազգային Ուժեր] կոչուող Մուսթաֆա Քեմալի ցեղախումբը՝ միջազգային գաղտնի ուժերուն թիկունքով, գողցուած Անաթոլիոյ հողերուն վրայ [իբր թէ] Թուրքիա մը կազմեց:

Եւ մինչեւ այսօր ալ, կրկին Միջազգային գաղտնի ուժերուն թիկունքով, այս Մուսթաֆա Քեմալին ցեղախումբը [իբր թէ] Թուրքիոյ գոյութիւնը կը շարունակէ...:

★ ★ ★

Այս զարհուրելի իրականութիւնը շատ հեռու չէ: Քանի մը ամիս առաջ ձեր Պաշտպանութեան Նախարարը բացայայտօրէն խոստովանեցաւ... «Եթէ Հայերը և Յոյները չմաքրագործէինք՝ այսօրուան Թուրքիան չէինք կրնար մէջտեղ բերել»:

«ԱՅԲ ԹՈՒ ԶԷՏ»Ի
ԳԵՂԱՆԿԱՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
ՎԻԳԷՆ ՀԱՊԷՇԵԱՆ

«ԱՅԲ ԹՈՒ ԶԷՏ» արուեստի դպրոցի ցուցահանդէսին բացումը տեղի ունեցաւ Որբաք, 20 Փետրուար 2009-ի երեկոյեան, ժամը 7-ին, հայ կաթողիկէ Ս. Խաչ եկեղեցւոյ սրահին մէջ, Ջալա, հովանաւորութեամբ քանդակագործ Ջաւէն Խտըշեանի [Արուեստի դասատու լիբանանեան Համալսարանի մէջ], ներկայութեամբ դպրոցի ուսանողներու ծնողներուն, բարեկամներուն և արուեստասէր հասարակութեան:

Ջաւէն Խտըշեան բացակայեցաւ անհանգստութեան սյուտնառաւ: Հանդիսութեան բացման խօսքը կատարեց բեմադրիչ Պերժ Ֆալեան, որ դրուատեց աշխատանքը արուեստի դպրոցի տնօրէնուհի Մարալ Փանոսեանի, որ իր գեղանկարիչ եղբորը՝ Ժիրայրի օժանդակութեամբ կրցած է այս ցուցահանդէսը իրականացնել: Ան յաջողութիւն մաղթեց տասնմէկ ուսանող՝ գեղանկարչուհիներուն, որոնք իրենց առաջին ֆայլերը կը նետէին արուեստի մարզէն ներս:

«Այբ Թու Զէտ» արուեստի դպրոցը հիմնուած էր Յունուար 2006-ին, միայն 14 ուսանողներով. երեք ամիս ետք անոնց ընդհ. թիւը կը հասնէր 40-ի, ուսումնական տարուան վերջաւորութեան՝ 90-ի: 2007-ին, դպրոցը կ'ընդարձակուի ընդունելով 150 ուսանող: Իսկ այժմ՝ ունի 180 ուսանող: Անոնց մէջ կան 45 ամուսնացած կիներ որոնք իրենց տնային պարտականութիւններուն զուգահեռ՝ կը հետեւին խանդավառութեամբ ու մեծ սէրով դպրոցին դասընթացներուն: Անոնք, իրենց մանկութեան կամ պատանեկութեան շրջանին ունեցած են սէր Արուեստի հանդէպ, այդ զգացումը և ձիրքը պահած են իրենց սրտերուն և մտքերուն մէջ: Եւ սիս, այսօր, այս մայրերը իրենց հին տենչը կ'իրականացնեն այս դպրոցը յանսխելով:

«Այբ Թու Զէտ» դպրոցը ունի չորս դասարանային խմբաւորումներ, որոնք բաժնը-



ART EXHIBITION

Organized by
AYP TO ZED ART ACADEMY

Under the patronage of
MR. ZAVEN HADESHIAN
 SCULPTOR
 ART PROFESSOR IN LEBANESE UNIVERSITY (NBA 2)

Participants

MARO TELVIZIAN • MONIQUE PERTOT-SAADE •
 ISABELLE DEKERMENDJIAN • MARAL MOUGHALIAN •
 ARLENE KAPRIELIAN • NORA FAZLIAN •
 VERGINE ASHKHARIAN • PAOULA NALBANDIAN •
 MIRVAT NAKHLE • SANDRA SAWAYA •
 TALAR PANOSSIAN



Գործ՝ Մարո Թելվիզեանի

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

« ASIRETTEN DEVLETE »

7 MART 2009 TARİHLİ «MILLİYET» GAZETESİNDE FIKRA YAZARI TAHA AKYOL-UN YAZISINDA SÖYLE BİR BASLIK VAR «ASIRETTEN DEVLETE».

TAHA AKYOL BU YAZISINDA NETICE OLARAK OSMANLI IDARESİNİ METHEDİYOR VE DEMEK İSTİYOR KI:

«OSMANLILAR SAYESİNDE ASIRETTEN DEVLET OLDUK».

TAHA AKYOL-UN SÖYLEDİKLERİ ÇOK DOGRUDUR. VE BİR NEVİ, GERÇEKLERİN İTIRAFI-DIR.

«YANI BİR ASİRET İDİNİZ, BİR KAÇ ASIR SONRA DEVLET OLDUNUZ».

FAKAT TAHA AKYOL-DAN 150 SENELER ÖNCE BİR OSMANLI SAIRI, HEM DE ÇOK MES-HUR BİR SAIR BU SÖZLERİ ÇOK DAHA BELİRLİ OLARAK SÖYLEMİSTİ.

KİM İDİ BU SAIR ?.....

BİLİRSİNİZ CANIM....

KENDİSİ TÜRK ASILLI DEĞİLDİ.

YANI SİZİN ÇOGUNUZUN OLDUGU GIBI (SÖZDE) TÜRK İDİ... YANI ORTA ASYA... GELME TATAR ASILLI DEĞİLDİ.

OSMANLI İDİ. KILIÇ ZORU İLE MÜSLÜMANLASMIS «OSMANLI» İDİ...

... EVET (SÖZDE) TÜRKLERDEN İDİ, FAKAT TÜRKTEN FAZLA TÜRK OLDU. VE SİZLERE VATAN SEVERLİĞİ ÖĞRETTİ.

İSMİNİ SÖYLIYELİM ARTIK:

NAMİK KEMAL

İSTE BU NAMİK KEMAL, SİZİN TARİHİNİZİN GERÇEK HİKAYESİNİ BİR CÜMLE İÇİNDE BÜ-TÜN AÇIKLIĞI İLE BELİRTTİ. «CİHANGİRANE BİR DEVLET ÇIKARDIK BİR ASIRETTEN».

* * *

BİZ DE DIYORUZ KI ; 11. ASIRDA ORTA ASYADAN GELME GADDAR VE CENGAVER BİR ASİRET OLARAK GİRDİNİZ ANADOLYA TOPRAKLARINA..... FAKAT BUGÜNE KADAR YİNE AY-NI GADDAR VE CENGAVER ASİRET OLARAK KALDINIZ.

HİÇ BİR ZAMAN GERÇEK BİR DEVLET OLAMADINIZ. VE OLAMAZSINIZ...

ÇÜNKÜ BUGÜN (SÖZDE) TÜRKİYE DEDİĞİNİZ TOPRAKLAR; SİZİN ANAVATANINIZ DEĞİL. SİZ O TOPRAKLARDA «YABANCISINIZ» .

CİHANGİRANE BİR ASİRET OLARAK TA VIYANA KAPILARINA KADAR İLERLEDİNİZ. VE BİR KAÇ ASIR O TOPRAKLARA SAHIP OLDUNUZ.

VE VIYANAYA KADAR O TOPRAKLARIN ADI; OSMANLI İMPARATORLUGU İDİ. YANI (SÖZDE) TÜRKİYE İDİ....

... FAKAT BİR KAÇ ASIR SONRA BASLADINIZ GERİLEMEYE.....

VE ELİNİZDE, KALA KALA BİR ANATOLYA KALDI.....

VE 1915 DE ANATOLYANIN ASIL YERLİ HALKLARI OLAN ERMENİLERİ VE RUMLARI TEM-İZLEMeye BASLADINIZ....

1920-DE DE İTTİHATÇILARIN DEVAMI OLAN KUVA-YI MİLLİYECİ MUSTAFA KEMAL ASİRETİ İNTERNASYONAL GİZLİ KUVVETLERİN DESTEĞİ İLE BU ÇALINAN ANATOLYA TOP-RAKLARINDA (SÖZDE) TÜRKİYİYİ KURDU...:

VE BUGÜNE KADAR YİNE İNTERNASYONAL GİZLİ KUVVETLER SAYESİNDE MUSTAFA KE-MALCI ASİRET BU (SÖZDE) TÜRKİYİYİ DEVAM ETTİRİYOR...

* * *

BU KORKUNÇ GERÇEĞİ, ÇOK DEĞİL BİRKAÇ AY ÖNCE, SIZIN SAVUNMA BAKANINIZ DA AÇIKÇA SÖYLEDI ;

«ERMENİLERİ VE RUMLARI TEMİZLEMESYDİK, BUGÜNKI TÜRKİYE KURULAMAZDI».

Յ. Չ.

ԱՐՄԻՆԷ ԶՈՒԳԱՍԸԶԵԱՆ ... (Շար. էջ 4-էն)

Լիբանանի կրթական և ուսումնական բնագաւառին մէջ, Արմինէ Չուգասըզեան իր մեծղի՛ վաստակը ունի: Կը սիրէ Լիբանանը, կը հաւատայ Լիբանանի առաքելութեան, ա՛յն Լիբանանին ուր հին և նոր քաղաքակրթութիւններ իրարու կը հանդիպին և կը գործակցին: Իր այս անխա՛խտ հաւատքով ալ ծառայած է ու կը շարունակէ ծառայել Լիբանանին, ի՛ր կարողականութեամբ և իր սեփական՝ն ուժերով:

Պէյրուս, Մարտ 2009

ՄԵԾ ՊԱՀՈՑ ՕՐԵՐՈՒՆ ԼԱԻԱԳՈՅՆ ՆՈՒՆԵՐԸ

ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ

ԱՐԵՒԱԳԱԼԻ ԵՒ ՀՍԿՈՒՄԻ ՀՈԳԵԹՈՎ

ԵՐԳԵՐՈՒՆ ԶԱՅՆԱՍԿԱԻԱՌԱԿԸ

(Ենթառեալ KARAOKE DVD, սորվելու դիւրութեան համար)

ԵՐԳՈՒԱԾ ՄԵԾԻ ՏԱՆՆ

ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԻԱԲԱՆՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ

Ստանալու համար դիմել Կաթողիկոսարանի գրախանութը

Անթիլիաս

լսած են տարիֆային համեմատութեամբ:

Զափահասներու խումբէն 11 ուսանողներ մայր-նակցած են այս ցուցահանդէսին: Անոնք կը կոչուին՝ Մարօ Թելվիզեան, Մոնիֆ Փերթոյ-Սաստէ, Իզապէլ Տէյրիմբենեան, Մարալ Մուղալեան, Արլին Գարրիէլեան, Նորա Ֆազլեան, Վերժին Աշգարեան, Փաուլա Նալպանտեան, Միրվէթ Նախլէ, Սանտրա Սաուայա և Դալար Փանոսեան: Գեղանկարչուհիները կը ցուցադրէին մօտ 90 գեղանկարներ, իւրաքանչիւրը ներկայացուցած էր 8-էն 10 գործ, որոնք երկու տարուայ դասարանային գործեր են: Անոնք նկարած են դիմանկարներ, բնանկարներ և «Մեռեալ բնութիւն»ներ, գործածելով վառ, զորաւոր և աչքառու գոյներ: Այս տասըմէկ ուսանողները որոնք կը մասնակցին իրենց «Այբ» ցուցահանդէսին կը յուսանք, որ կը շարունակեն իրենց ուսումը և, երկար տարիներ աշխատելէ ետք, կը հասնին... «Զէտ» հանգրուանին:



Գործ՝ Վերժին Աշգարեանի

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ
ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ ԱՆՆՇՄԱՐԵԼԻ
ԵՒ ԴԱՆԴԱՂ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ...
ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ
«ՄԷՋՏԵՂԷՆ ԿԵՐՅՆԵԼՈՒ»
ՀՐԵԱՅ-ՍԻՈՆԱԿԱՆ ԴԱՐԱԻՈՐ ԾՐԱԳԻՐԸ:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ՝ 5

ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒՆ ՃԵՐՄԱԿ ՅԵՂԸ
ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ԲՆԱՋՆՋԵԼՈՒ
ԾՐԱԳՐԻՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ, 2009-Թ.ԻՆ
ԱԻԵԼԻ ՍԱՍՏԿԱՆԱԼՈՎ՝ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ:

ՅՈՒՆՈՒԱՐ 2009-Թ.Ի ԿԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՆ,
ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒՆ ԿՈՂՄԷ ԿԱԹՈՂԻԿԷ
ԵԿԵՂԵՑԻՒՆ ԵՒ ՊԱՊԻՆ ԴԷՄ ԱՆՊԱՏԿԱՌ ԵՒ
ԱՆԻՐԱԻ ՅԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԳՈՐԾՈՂՆԵՐՈՒՆ
ՊԱՏՊՈՒԱԿԸ՝ ԳԵՐՊՅԾ. WILLIAMSON-ԻՆ ԿԱԶԻ
ՍԵՆԵԱԿՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐԱԾ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆ ԷՐ:

17 ՄԱՐՏ 2009-Թ.ԻՆ ՊԱՊԸ,
ԴԷՊԻ ԳԱՄԵՐՈՒՆ [ԱՓՐԻԿԷ] ԿԱՏԱՐԱԾ
ՃԱՄԲՈՐԴՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՅՔԻՆ, ՕԴԱՆԱԻՆ ՄԷՋ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ ԿԸ ԿԱՏԱՐԷ ԵՒ Կ'ԸՍԷ,
ԹԷ՝ «SIDA»Ի ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆ ԴԷՄ
ԱՐԳԵԼԻՉ «PRÉSERVATIF» ԲԱՇԽԵԼԸ՝
ՀԱՐՅԸ ՉԻ ԿՐՆԱՐ ՅԱՆՅԵԼ:
ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ՝ ՀԱՐՅԸ ԱԻԵԼԻ Կ'ԱՃԵՑՆԷ»:
ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ, ՊԱՊԻՆ ԱՅՍ ՇԱՏ ԽՈՐԻՄԱՍՏ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ՉԱՐԱՓՈԽԵՑԻՆ:
ԵՒ ՊԱՊԸ «PRÉSERVATIF»Ի ԴԷՄ Է ԸՍԵԼՈՎ
ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԸ
«ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹԵԱՄԲ» ԱՄԲԱՍՏԱՆԵՑԻՆ:
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ԿՐԵԾ ՈՒԻԲԵՆԵԱՆ]

Այստեղ կը հրատարակենք Պապին դեմ կատարուած անհաւատալի և ամօթալի հրատարակութիւններուն մէկ մասը: Պիտի խնդրենք ձեզմէ, որ ուշադրութեամբ նայիք նկարներուն:

1.- Նախ կը հրատարակենք՝ Ֆրանսայի «Համայնավար» նկատուածներուն պաշտօնաթերթը եղող «Humanité»-ին մէջ 19-3-2009-թ-ին գրուածները՝

L'Humanité

MONDE

Les «insupportables» propos du pape

VATICAN - En déclarant que l'usage du préservatif aggraverait la pandémie du sida, le pape renoue avec les pires heures de l'Église.

ԹԱՐԳԱՆՈՒԹԻՒՆԸ (ԻՄԱՍՏԱՅԻՆ)... ՊԱՊԻՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺԵԼԻ ԽՕՍԹԵՐԸ

«Վատիկան... Պահպանիչ (préservatif) գործածելը՝ SIDA-ի համաճարակը կ'աւելցնէ» յայտարարելով, Պապը կ'աթողիկէ եկեղեցին իր յոռեգոյն ժամերուն կը վերադարձնէ»:

«Իմանիթէ» թերթը չէ՞ր գիտեր, որ «Սիտա» հիւանդութեան տարածման առաջնակարգ պատճառը «Միասեռականութիւնն» է:

Եւ մինչեւ վերջին շրջաններուն Խորհրդային Միութեան մէջ Սիտա-ի հիւանդութիւնը չէր տարածուած: Որովհետեւ Խ. Միութեան մէջ միասեռականութիւնը արգիւտուած էր:

Այստեղ կ'ուզենք յիշեցնել նաեւ, որ հայ ազգի բեմադրիչ և նկարիչ Փարանոսով-ը, Խ. Միութեան մէջ, իբր միասեռական բանտարկուած էր:

Բայց այսօրուան Հայաստանի իշխանութիւնները Փարանոսովի անունով (իբր մեծ արուեստագէտ) «Տուն Թանգարան» մը հիմնած են Երեւանի մէջ:

Արեւմուտքի մէջ կը թուի, թէ իբր արուեստագէտ կարենալ «Յառաջանալու» առաջնակարգ սլայմաններէն մէկը՝ միասեռական ըլլալն է...:

**

Այստեղ մեր հրատարակած գարշելի նկարը երգիծաթերթէ մը չէ առնուած: Ընդհակառակը՝ Ֆրանսայի ամէնէն ծանօթ, քաղաքական-դիւանագիտական ու մասնագիտական նիւթեր հրատարակող եւ վերլուծող «Courrier International» թերթին [26 Մարտ 2009 թուակիր] առաջին էջը գրեթէ ամբողջութեամբ

գրաւած նկարն է, որ կը ներկայացնէ Պապը իբր շատ տարօրինակ անձ:

Պապին գլուխը անցուած է [իբր գլխարկ] «Փրեզերվաթիֆ» մը, իսկ Պապին ուսին վրայի խաչը վերածուած է զէնքի, ուրկէ կ'արձակուին... ճիւղներ:

Եւ ո՞վ է այս թերթին տէրը՝

Alexander Adler- անունով Ս ի ո ն ի ս տ հրեայ մը:

Եւ Ալեքսանոր Ատլեր՝ իր թերթէն բացի, ֆրանսական «Television»-ներու վրայ և մամուլի մէջ քաղաքական հարցերու առաջնակարգ մասնագէտ իբրեւ, միշտ ներկայ է:

Բայց մեզի համար կարեւորը՝ Ա. Ատլեր ծայրայեղ թրջասէր մըն է: Եւ ամէն հարցի մէջ՝ թուրքերուն մեծագոյն պաշտպանը:


**

Այս նկարը «Le Monte» [ուշադրութիւն՝ «Le Monde» ծանօթ թերթը չէ] ֆրանսական երգիծաթերթի Մարտ 2009 թիւին առաջին էջին վրայ հրատարակուած է, ուր Պապ Benoit 16-րդը կը ներկայացուի «Սատանայի» դէմքով և արիւնաթաթախ ձեռքերով՝ Որովհետեւ Պապը... Préservatif-ի դէմ արտայայտուած էր:

**



Benoît XVI réhabilite Satan, Giscard et même... Rachida!



Այս նկարը ֆրանսական «Charlie Hebdo» երգիծաթերթին 25 Մարտ 2009-ի թիվն մեջ հրատարակուած է:

Պատյին մասին հրատարակուած է՛ն անպատկառ երգիծանկարներէն մէկն է՛ որուն վրայ գրուած է. «Նզովենք Պապը»:

Որովհետեւ [իբր թէ] Պապը ըսած ըլլայ թէ՛ «Փրեզերվաթիֆ»ը՝ մարդկութիւնը կը քանդէ»:

**



EXCOMMUNIIONS LE PAPE!



**

← Ֆրանսական Siné Hebdo-ի մէջ 25 Մարտ 2009-թ.ին հրատարակուած և քրիստոնէութիւնը անարգող ամենաքստմնելի երգիծանկարը՝

**

Քրիստոնէութեան թշնամիները միայն թերթերու մէջ անարգական գրութիւններ հրատարակելով չբաւարարուեցան: Միոնիստ գործակալներու վոհմակ մը, ձեռքերնուն բռնած մեծ ցուցանակներ ուր կ'երեւէին Պապ Benoit XVI-ին նկարները և որոնց ներքեւ գրուած էր՝

BENOIT XVI = ASSASSIN

[Պենետիկտոս 16 = Մարդասպան] անարգական լոզունգներով (→ էջ 3)

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈՒՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ... (Շար. էջ 2-էն)

դիմեցին դէպի Փարիզի «Notre Dame» Մայր եկեղեցին եւ հոն, մեծ հրապարակին վրայ խմբուած՝ Պապին դէմ ցոյցեր կատարել սկսան...

Բայց այդ միջոցին [ցուցարարներուն կողմէ չնախատեսուած] ուրիշ դէպք մը պատահեցաւ... Այս անգամ ալ ֆրանսայի կաթողիկէ երիտասարդներու խումբ մը «NE TOUCHEZ PAS A NOTRE PAPE» [Մի դպիք մեր Պապին], –աղաղակելով հակացոյցեր կատարել սկսան նոյն՝ Notre Dame տաճարին հրապարակին վրայ... և ծեծ ու գզվոտուք...:

Բարեբախտաբար՝ հսկիչ ոստիկանները միջամտեցին և կռիւը կեցուցին:

Բայց այս անգամ ալ՝ Պապին դէմ ցոյց ընողները հրապարակին վրայ գետինը պառկեցան՝ BENOIT XVI=ASSASSIN, [Պենետիկտոս 16-րդ՝ ոճրագործ] վերտառութեամբ և Պապին նկարները կրող իրենց ցուցանակները վեր պահած:

Այստեղ կը հրատարակենք «Liberation»ի մէջ 23 Մարտ 2009-ին լոյս տեսած և միջադէպին վերաբերող նկար մը:



«La capote c'est la vie, le pape l'interdit.»


**

Պապին դէմ կատարուած անիրաւ և նպատակաւոր ցոյցերու այդ օրերուն, մեզի մեծ ուրախութիւն սպառնալոց երգիծանկար մը, որուն մէջ տեսանք մեր մտածում-գաղափարները՝ այս անգամ՝ գծագրութեամբ:

Կարծես թէ մեր Սարուխանի կերպարը վերածնած էր ֆրանսայի այս տաղանդաւոր նկարիչին մէջ:

Այստեղ կը հրատարակենք 20/3/2009-ին ֆրանսայի հայրենասէրներուն թերթը եղող «Rivarol»ի մէջ լոյս տեսած նկարիչ CHARD-ին նկարը:

Pape et les (vrais) salauds



Նկարին մասին բացատրութիւն.—

Աջէն ծախ՝ 1.— Սիոնիստ հրեան, 2.— Trotskiste Militant-ը, 3.— Franc-Macon-ը, 4.— Հակա-եկեղեցական կին մը- որոնք, միասնաբար, հիմերէն քանդելու կ'աշխատին VATICAN-ը:

5.— Եկեղեցական մըն ալ՝ անտարբեր կեցած է ի տես այս քանդումի աշխատանքին:

**

Իրականութեան մէջ ի՞նչ էր Պապին «Փրեզերվաթիֆ»ի մասին ըսածները, ո՞ր այս աստիճան համարձակեցան Պապը անարգել և որոնց համար փոթորիկ ստեղծեցին Սիոնիստները:

Այստեղ կը հրատարակենք ֆրանսական «Figaro» թերթին մէջ 19 Մարտ 2009-ին այս մասին հրատարակուած գրութիւնը նախ՝ ֆրանսերէնով, յետոյ՝ հայերէն թարգմանութեամբ:

Ահաւասիկ, թէ ինչ սպառնալից էր Պապը, «Փրեզերվաթիֆ»ի վերաբերեալ այն հարցումին, որ ուղղուած է իրեն, 17 Մարտ 2009-թ.ին, օդանաւի մէջ, դէպի Գամերուն (Ափրիկէ) ուղեւորութեան ընթացքին:

L'une d'elles portait explicitement sur «le réalisme» et «l'efficacité» de la position de l'Eglise catholique en matière de lutte contre le sida.

Il avait répondu en italien, affirmant «qu'au contraire», «la lutte contre le sida menée par l'Eglise catholique» était «plus efficace, plus présente et plus forte» parce que fondée sur deux dimensions, «l'humanisation de la sexualité» en vue d'«une nouvelle façon de se comporter l'un avec l'autre» et un engagement important pour soigner les malades. Et il avait ajouté cette phrase choc: «La distribution de préservatifs ne permet pas de dépasser le problème du sida, au contraire, elle augmente le problème.»

«Figaro» 19 Մարտ 2009

[հայերէն թարգմանութիւնը]

«Անոնցմէ մէկը միաժամանակ կը վերաբերէր կաթողիկէ եկեղեցւոյ «իրապաշտութեան» և «ազդուութեան»ը՝ Սիտա-յի դէմ պայքարին մէջ:

Իտալերէնով տրուած իր պատասխանին մէջ ան շեշտեց. «Ընդհակառակը», «Սիտա-յի դէմ պայքարը որ կը մղուի կաթողիկէ եկեղեցիին կողմէ, անլի ազդու էր, անլի ներկայ և ուժեղ», որովհետեւ հիմնուած էր երկու մակարդակի՝ «մարդկայնականութեան և սեռայնութեան վրայ, որ կարելի ըլլար

ընկալել զանոնք նոր եղանակով» և հիւանդները խնամել կարելոր և ազդու յանձնառութեամբ: Եւ վրայ բերաւ սա ցնցիչ նախադասութիւնը. «Պահպանիչներու բաշխումը չի բաւեր Սիտա-յի խնդիրը կարե՛նալ շրջանցելու համար, ընդհակառակն՝ ան նոր խնդիրներ կը ստեղծէ»:

**

Պապին ըսածները «Փրեզերվաթիֆ»ներուն մասին շատ տրամաբանական և տեղին են: Զանոնք չարափոխելու համար... միայն Սիոնիստ ըլլալ պէտք է: Բոլորս գիտենք, թէ ամուսնութիւնը, Զրիստոնեայ եկեղեցիներուն համար, նուիրական և անքակտելի միութիւն մըն է, և հաւատարմութեան վրայ հիմնուած:

Եւ «Սիտա» ըսուած հիւանդութիւնը մասնաւորապէս՝ սեռային յարաբերութեան ճամբով կը փոխանցուի:

Ուրեմն եթէ ամուսնացած զոյգը իրարու հաւատարիմ են, և ուրիշ մէկու հետ սեռային յարաբերութիւն չեն ունեցած, «Սիտա»յէ վարակուելու հարց չըլլար:

Եւ իրարու հաւատարիմ եղող զոյգերը՝ «Փրեզերվաթիֆ» գործածելու պէտք չունին:

Բայց եթէ զոյգերը իրարու հաւատարիմ չըլլան և ուրիշներու հետ սեռային յարաբերութիւն ուզեն ունենալ անոնք, առ ի կանխագգուշութիւն՝ սլահպանակ կ'ուզեն ունենալ ու կը գործածեն:

Բայց հակառակ այս մէկի գործածութեան, ամուսնական յարկէ դուրս սեռային յարաբերութիւն ունեցողները, միշտ այս կամ ուրիշ պատճառներով, «Սիտա»յէ վարակուելու վտանգին ենթակայ են:

Այսինքն՝ «Փրեզերվաթիֆ»ի ներշնչած կարծեցեալ ապահովութիւնը կը քաջալերէ որ մարդիկ, ամուսնութիւնէ դուրս, սեռային յարաբերութիւններ ունենան: Որով, այս պահպանակի գործածութիւնը լուծում մը չէ Սիտա-յի համաճարակին դէմ:

Միակ միջոցը՝ սեռային յարաբերութիւնները մարդկայնացնելու մէջ է:

ԱՅՍԻՆԸՆ՝ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆԸ ՀԱԻԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆ Է:

**

Բայց Սիոնիստները կը քաջալերեն արտամուսնական անհաւատարմութիւնը: ...Իրենց արտադրած ֆիլմերուն և վէպերուն մեծամասնութեան նիւթերը՝ իրար խաբող զոյգերու պատմութիւններ են: Սիոնիստները կը քաջալերեն սեռային ազատ և սանձարձակ յարաբերութիւնները:

Անպայման նկատած էք, թէ վերջին շրջաններու ֆիլմերուն մէջ, շատ անգամ սեռային յարաբերութիւններու բաժին մը կը գտնուի:

Աւելին՝ այսօրուան «satellite»ային կարելիութիւններով հարիւրաւոր հեռատեսիլի կայաններ տեւական պոռնկագրական ֆիլմեր կը ցուցադրեն:

Կենդանիներն անգամ, սեռային յարաբերութիւններու շրջան մը ունին: Մեծամասնութիւնը անոնց՝ տարուան որոշ ամիսներուն միայն սեռային յարաբերութիւններ կ'ունենան:

Բայց մարդ արարածը, սեռային մոլութեան հակամէտ է:

Այս սլատճառաւ Սիոնիստները [մանաւանդ] մարդոց մէջ սեռային մոլութիւնը կը հրահրեն, որ անոնք ուրիշ բանի մասին չմտածեն...

Եւ Սիոնիստները յատկապէս կը քաջալերեն միասեռականութիւնը, որ ճերմակ ցեղը չբազմանայ: Եւ այդ ախտով ալ այլասերի:

*.

* *

Վերջերս Եւրոպական Միութիւնը՝ Հայաստանի սլետութեան 3 ամիս պայմանաժամ տուաւ, որ Հայաստան Եւրոպական «Norm»-երուն [Չափանիշ]ներուն յարմարի:

Եւ ի՞նչ են Եւրոպական «Չափանիշ»-ներուն գլխաւորները.

1.- Կրօնական աղանդները ազատօրէն պէտք է գործեն:

2.- Միասեռականները որեւէ կաշկանդումի և խստութեան պէտք չէ ենթարկուին...

Մենք ալ կ'ըսենք՝ թէ Եւրոպական Միութիւնը Սիոնիստներուն ճերմակ ծեղը և Զրիստոնէութիւնը «Մէջտեղէն վերցնելու» ծրագրին գործադրիչ կազմակերպութիւններէն մէկն է... իր այս պայմաններով:

* *

ԿԱՐԵՒՈՐ ՅԵՏ ԳՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Վերջին շրջաններուն մեր կարդացած կրօնական հրատարակութիւններուն մէջ, իրականութեան չհամապատասխանող գրութիւններ լոյս կը տեսնեն.

Այդ հրատարակութիւններէն մէկուն մէջ, կրօնական մը կ'այսպանէր Ռուսիան ըսելով, որ 1905-թ.ներուն Էջմիածնի դէմ թշնամական արարքներ կատարած է:

Մենք ալ այս կրօնականին կ'ըսենք որ. —

Ա՛յ մարդ, քու ցեղակիցներդ հրեաներուն միանալով Ռուսիոյ մէջ տեղի իշխանութիւններուն դէմ ահաբեկչական արարքներ կը գործէին: Եւ մանաւանդ՝ Ռուսիոյ Ցարին ներկայացուցիչ իշխանը ահաբեկեցին: Դուն ի՛նչ կ'ուզէիր որ ընէին Ռուսերը: Դո՛ւն ինչ կ'ընէիր:

Հայերը 1900-թ.ներուն իրենց միակ փրկիչը [Թուրքերուն հակադրուած] եղող Ռուսերուն դէմ ելլելով՝ իրենց նստած ծառին ճիւղը կտրեցին:

Եւ այս ու նման պատճառներով է, որ կորսնցուցինք Արեւմտեան Հայաստանը... կամ զայն չկրցանք ազատագրել 1919-20-թ.ներուն: Ռուսիոյ առաջարկած զինակցութիւնը մերժելով՝ Արեւմուտքին փարեցանք:

* *

Ուրիշ պարագայ մը: Այս կրօնական հրատարակութիւններուն մէջ շատ անգամ կը կարդանք հրեաներուն Աստուածաշունչին մասին գրութիւններ:

Եղբայր, ալ կը բաւէ՛... ձգեցէ՛ք հրեաները... քիչ մըն ալ հայ սուրբերով զբաղեցէք: Հայ կրօնական և ոչ-կրօնական սուրբերով, որոնք քիւրաւոր են:

Ներսէս Աշտարակեցի կաթողիկոսի մասին գիրք գրողը հայրենասէր համայնավար Փրօֆ. Վլատիմիր Պետրոսեանն է, բարբեբախտաբար:

Գրեցէք, Իզմիթի Առաջնորդ Ստեփանոս Եպիսկոպոսի մասին, որ 1915-թ.ին մերժեց փրկուելու կարելիութիւնը որ ընծայուեցաւ իրեն, և իր հօտին հետ աքսորով ընդհատեց:

Գրեցէք Ամերիկայի Առաջնորդ Դուրեան Սրբազանի մասին, որ իր Մայր Հայրենիքին՝ Խորհրդային Հայաստանին և Մայր Աթոռին Ս. Էջմիածնին հաւատարիմ մնալ ուզելուն պատճառաւ, մեր Փանջունիներուն կողմէ նահատակուեցաւ:

* *

Բայց մեզի ամէնէն աւելի ցաւ պատճառողը՝ հարեւան հայկական օրաթերթի մը մէջ վերջերս լոյս տեսած [երեք օր շարունակ] գրութիւնն է: (→ էջ 8)

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐԲԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

24 ՄԱՐՏ 2009 – Ի ԳԻՃԵՐԸ ,

ԺԱՄԸ 23 – ԻՆ ,

ՖՐԱՆՍԱԿԱՆ «ARTÈ»

ՀԵՌԱՏԵՍԻԼԻ ԿԱՅԱՆԷՆ

« ՀՐԱՆԴ ՏԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ »

ՆԻԻԹՈՎ , 55 ՎԱՅՐԿԵԱՆՆՈՑ

ՎԱԻԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՄԸ

ՑՈՒՑԱԴՐՈՒԵՑԱԻ :

ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԿԱՐՕՏԸ ՈՒՆԵՑՈՂ

ՍՓԻՒՌՔԻ ԽԵՂՃ ՀԱՅԵՐԷՆ ՇԱՏԵՐԸ

ՈՒՇՈՎ ԴԻՏԵՑԻՆ ԱՅՍ ՖԻԼՄԸ :

Այս խեղճ հայերուն մաս կազմող մէկն ըլլալով՝ մենք ալ դիտեցինք հեռատեսիլէն սփռուած այս ֆիլմը:

Արդեօք 1915-ի համար և վերջապէ՛ս, իրականութիւններն կ'ըսե՞ն ըսինք:

Գիտէ՞ք: Թէ վերջերս Եւրոպայի մէջ, հայկական ցեղասպանութեան մասին շատ մը հրատարակութիւններ կը հրատարակուին... Բայց դեռ ֆիլմին վերնագիրը տեսած վայրկեաննէս հասկցանք, որ մեր յոյսերը ի դերեւ պիտի ելլեն:

Ֆրանսական «ARTÈ» հեռատեսիլի կայանը, նոյն ատեն թէ՛ ֆրանսերէն և թէ՛ գերմաներէն սփռում կը կատարէ:

Ֆիլմին ֆրանսերէն անունը՝ «LES ARMENIENS EN TURQUIE» է, իսկ գերմաներէնը՝ «DIE ARMENIER IN DER TÜRKEI»: Թարգմանութիւնը՝ «Հայերը՝ Թուրքիոյ մէջ» – Բոլորովին սուտ վերնագիր մը:

Այս վերնագրին ծիշդ գրուածքը սապէս սլէտք է ըլլար. — «Թուրքերը՝ Հայաստանի մէջ»:

Որովհետեւ Թուրքերը՝ 11-րդ դարուն Միջին Ասիայէն գալով՝ Հայաստանի հողերը մտան:

Եւ թալանող Սամանցիներ ըլլալով՝ մինչեւ Վիէննայի դռները յառաջացան:

Եւ այդ բոլոր հողերը՝ Սամանեան կայսրութեան մաս կը կազմէին:

Բայց ամէն երկիր անուն մը ունէր՝ Յունաստան, Սերսիա, Պուլկարիա, Հունգարիա և Հայաստան...:

Վերը նշուած անուններէն՝ Յունաստան, Սերսիա, Պուլկարիա, Հունգարիա՝ մինչեւ 1912 թուականը իրենց ազատութեան տիրացան և զատ-զատ պետութիւններ եղան:

Այս երկիրներէն միայն Հայաստանը՝ 1876-ի «Այա Սթեֆանոս»ի [Այսօրուան Իբր Թէ «Եշիլքէօյը»], Ռուս-Օսմանեան համաձայնութեամբ, ինքնավար շրջան պիտի ըլլար:

Բայց պոռնիկ Անգլիացիներուն յաղերուն սլատճառաւ՝ 1878-ի Պեռլինի խորհրդաժողովին մէջ, Հայաստանի ինքնավարութիւնը, Եւրոպական երկիրներուն [Իբր Թէ] հակակշռին փոխանցուեցաւ:

Եւ մինչեւ 1914 թուականը՝ հայերը, «այսօր-վաղը» ըսելով՝ Եւրոպացիներու կողմէ «քնացուեցան»:

Եւ վերջապէս 1914-ին, Եւրոպայէն (Նորվեկիացի և Շուէտացի) քննիչներ եկան՝ հայկական նահանգներու մէջ քննութիւններ կատարելու և շրջանը վերահսկելու:

Բայց, 1914-ի Համաշխարհային Ա. պատերազմը բռնկեցաւ և այդ «քննիչ»ները իրենց երկիրները վերադարձան առանց իրենց առաքելութիւնը ամբողջացնելու:

1915-ին ալ Համաշխարհային պատերազմին խառնակութիւններէն օգտուելով, Թալաթ փաշայի առաջնորդութեամբ Սամանցիները՝ [այսինքն թուրքերը] Հայաստանի և Անատոլիոյ հողերուն վրայ, պատմութեան գիտցուած թուականներէն ի վեր տեղացի բնիկ ժողովուրդը եղող Հայերը աքսորով և ջարդերով գրեթէ ամբողջութեամբ «մաքրագործեցին»:

Եւ Թուրքերը պարպուած Հայաստանի հողերուն (DI FACTO) տէրը դարձան...:

Ահաւասիկ, քանի մը նախադասութեամբ, հայկական եղեռնին իսկական պատմութիւնը այս է:

Եւ մինչեւ այսօր Եւրոպայի մէջ, հայոց ողբերգութեան մասին ըսուած և գրուածները՝ Եւրոպական պետութիւններուն շահերուն համեմատ շարադրուած [բոլորովին իրականութիւններու հակառակ] յերիւրածոյ «մասալներ» են:



Հայերը երկար տարիներէ ի վեր կ'աշխատին, որ իրենց եղեռնը որուն ենթարկուեցան իրենք, կոչուի իր անունով՝ Յեղասպանութիւն:

Ինչո՞ւ. որովհետեւ հայերը կ'ուզեն, որ եղեռնը որուն ենթարկուած են իրենք, հրեաներուն դէմ եղածին նման՝ GENOCIDE կոչուի:

Բոլորին ծանօթ է, որ հրեաներուն GENOCIDE-ը ամբողջ աշխարհ գիտէ...:

Եւ ամէն օր, ամէն տեղ հրէական GENOCIDE-ի մասին կը խօսուի...:

... Բայց խեղճ հայերը չեն գիտեր, որ Հայկական եղեռնը՝ ոչ հրեաներուն, ոչ Խեմերներուն և ոչ ալ Ռուանտային GENOCIDE-ին կը նմանի.....

Որովհետեւ հրեաները, GENOCIDE-ի շնորհիւ, Իսրայէլ մը շահեցան. Խեմերները և Ռուանտացիներն ալ՝ իրենց GENOCIDE-ին պատճառաւ մէկ սանթիմ հող չկորսնցուցին:

Բայց Հայկական եղեռնին ընթացքին, Հայ Ազգը բնաջնջուեցաւ. եւ Հայաստան ըսուած երկիրը թուրքերու կողմէ գողցուեցաւ:



Հայերը այս իրականութիւնները չէ՞ն գիտեր արդեօք: Շատ «քիչեր» գիտեն... գիտեն... և կը խօսին ալ:

Բայց անոնց ձայնը՝ ոչ մէկը կը լսէ:

Որովհետեւ իրենց ձայները մինչեւ Եւրոպա հասնելու կարող Հայերը, Եւրոպացիներուն ծախուած դրուժաններ են...:

Յ. 2.

**ԱՄՆ-Ի ՀՐԷԱԿԱՆ ԵՒ ԱԶԵՐԻԱԿԱՆ «ԼՈՊԻ»Ն ԵՐԸ
ԹՈՒՐԹԻՈՅ ԿՈՂՔԻՆ ԵՆ**

Մ. Նահանգներ-Ազրպէյճան ընկերութեան Ա. պետ Թոմրիս Ազերի 14 Փետր.ին յայտարարեց.- Մ. Նահանգներու մէջ ազրպէյճանական սփիւռքը անգործ չէ կեցած «Հայկական Լոպի»ին դիմաց: Մենք հրէական և թրքական սփիւռքներու ներկայացուցիչներուն հետ ամէն օր կը հաւաքուինք և մեր ընելիքը կ'որոշենք: Նախատեսած

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

24 MART 2009 SALI AKSAMI

SAAT 23-DE

FRANSIZLARIN «ARTE»

TELEVIZYON KANALINDAN

«HRANT DINK»IN ÖLDÜRÜLMESİ»

KONULU 55 DAKIKALIK

DOKÜMANTER BİR FILM YAYINLANDI.

VE ADALETE SUSAMIS

DIASPORADAKI ZAVALLI ERMENİLERİN

ÇOĞU BU YAYINI IZLEDİ.

BU ZAVALLI ERMENİLERDEN BİRİ OLARAK, BİZ DE BU TELEVIZYON FILMİNİ SEYRETTİK: ACABA 1915-İÇİN NİHAYET GERÇEKLERİ SÖYLERLER Mİ DİYE.

MALUM YA SON ZAMANLARDA AVRUPADA ERMENİ SOYKIRIMI İLE ALAKALI BİR ÇOK YAYIN YAPILIYOR.

FAKAT DAHA FILMİN BASLIGINI GÖRÜNCE ÜMITLERİMİZİN BOS OLDUGUNU ANLADIK.

FRANSIZ «ARTE» KANALI AYNI ZAMANDA HEM FRANSIZCA VE ALMANCA YAYIN YAPIYOR.

FILMİN FRANSIZCA BASLIGI: «LES ARMENIENS EN TÜRQUIE» FILMİN ALMANCA BASLIGI DA «DIE ARMENIER IN DER TÜRKEI».

BU CÜMLENİN TERCÜMESİ SU: «ERMENİLER TÜRKİYEDE»

.... TAMAMEN YALAN.....

BU BASLIGIN DOGRUSU SÖYLE OLMALIYDI: «TÜRKLER ERMENİSTANDA» ÇÜNKÜ TÜRKLER 11. ASIRDA ORTA ASYADAN GELEREK ERMENİSTAN TOPRAKLARINA AYAK BASTILAR.

VE ÇAPULCU OSMANLILAR OLARAK VIYANA KAPILARINA KADAR İLERLEDİLER.

VE BUTÜN BU TOPRAKLAR OSMANLI İMPARATORLUGUN İSGALİNDE İDİ.

FAKAT HER İSGAL EDİLMİŞ MEMLEKETİN BİR ADI VARDR.

YUNANİSTAN, SİRBİSTAN, BULGARİSTAN, MACARİSTAN, ERMENİSTAN GİBİ.

VE YUKARIDA ADLARINI VERDİGİMİZ YUNANİSTAN, SİRBİSTAN, BULGARİSTAN, MACARİSTAN 1912-YE KADAR HÜRRIYETLERİNE KAVUSTULAR. BİRER DEVLET OLDULAR.

BUNLARDAN YALNIZ ERMENİSTAN 1876 AYASTEFANOS (BUGUNKÜ SÖZDE YESİL-KÖY) RUS-OSMANLI ANLASHMASINA GÖRE OTONOM OLACAKTI.

FAKAT KAHBE İNGİLİZLERİN OYUNU İLE 1878 BERLİN GONGRESİNDE ERMENİSTANIN OTONOMİSİ AVRUPA DEVLETLERİNİN (SÖZDE) KONTROLİNE DEVREDİLDİ.

VE 1914-E KADAR ERMENILER AVRUPA DEVLETLERİ TARAFINDAN BUGÜN YARIN
DIYEREK UYUTULDU.

NIHAYET 1914-DE AVRUPADAN NORVEÇLI VE ISVEÇLI KONTROLÖRLER GELDI ER-
MENISTAN VILAYETLERİNİN DURUMUNU KONTROL ETMEK İÇİN.

FAKAT 1914 SAVASI PATLADIGINDAN AVRUPALI KONTROLÖRLER HIÇ BİR SEY
YAPMADAN GERI DÖNDÜLER....

1915-DE DE BIRINCI DÜNYA SAVASININ KARGASALIGINDAN ISTIFADE EDEREK
TALAT PASANIN ÖNDERLIGINDE OSMANLILAR (NAMI DİGER TÜRKLER) ERMENISTAN
VE ANATOLYA TOPRAKLARINDA TARİHİN BILINDIGI DEVIRLERDEN BERI YERLI HALKI
OLAN ERMENILERI TEHCIR VE KATLIAMLARA TAMAMEN TEMIZLEDILER.

VE TÜRKLER, BOSALAN ERMENISTAN TOPRAKLARININ «DI FACTO» SAHIBI OLDU-
LAR.....

ISTE BIR KAÇ CÜMLE ILE ERMENI TRAJEDISININ GERÇEK HIKAYESI BUDUR.

BUGÜNE KADAR AVRUPADA ERMENILER İÇİN SÖYLENEN VE YAZILANLAR, HEPSI
DE AVRUPALILARIN MENFAATLERINE GÖRE UYDURULMUS (TAMAMEN GERÇEKLERE
AYKIRI) MASALLARDIR.

* * *

ERMENILER UZUN SENELERDEN BERI UGRASIRLAR. MARUZ KALDIKLARI TRAJE-
DİNİN ISMI «JENOSID» OLSUN DIYE. NIÇİN? ÇÜNKÜ İSTERLER KI YAHUDILERİN JENO-
SIDINE BENZETEREK KENDI TRAJEDILERİNİN ISMI DE ONLARINKI GIBI OLSUN. MALUM
YA YAHUDI JENOSIDINI BÜTÜN DÜNYA BILİYOR.

HER GÜN, HER YERDE YAHUDI JENOSID-I KONUSULUYOR.

ZAVALLI ERMENILER BILMEZLER KI ERMENI TRAJEDISI: NE YAHUDILERİN JENOSI-
DINE, NE KIMERLERİN, NE DE RUANDALILARIN JENOSIDINE BENZER.

ÇÜNKÜ YAHUDI JENOSIDI SAYESİNDE BIR ISRAEL DEVLETİ KURULDU.

KIMERLER VE RUANDALILAR JENOSIDEN SONRA TOPRAKLARINDAN BIR SANTIM
BILE KAYBETMEDILER.

FAKAT ERMENI TRAJEDESİNDE: ERMENI MİLLETİ YOK EDİLDİ VE ERMENISTAN DE-
NİLEN MEMLEKET TÜRKLER TARAFINDAN CALINDI.

* * *

ERMENILER BU GERÇEKLERİ BILMEZLER MI? ÇOK AZI BILIR...

.... BILIRLER. VE SÖYLERLER DE. FAKAT SESLERİNİ KIMSE İSITMEZ.

ÇÜNKÜ SESLERİ İSITİLEN ERMENILER; AVRUPALILARA SATILMIS HAINLERDİR.....

Յ. Չ.

Ենք հանդիպումներ գլխաւոր քոնկրէսականներու հետ:


Ազերի պատասխանատուն շեշտեց.— Հայոց ցեղասպանութեան ճանաչումը միջազգ-
թրքական և Ազրպէյճանական սփիւռքներուն միացեալ աշխատանքին զօրավիզ պիտի
կանգնին հրեաները»: Քանի որ հայերը և իրենց բարեկամները թշնամիներ են թուր-
քերուն, ազերիներուն և հրեաներուն:

Թումրիս վստահեցուց որ Մ. Նահանգներու Քոնկրէսը պիտի մերժէ վաւերացնել ցե-
ղասպանութիւնը ճանչնալ առաջարկող որեւէ բանաձև:

LE TAPIS CHRÉTIEN ORIENTAL- TASCHEN

VOLKMAR GANTZHORN

REMERCIEMENTS



Voir la carte qui donne les compositions démographiques de la région.

Expansion des Arméniens dans le Caucase, l'Anatolie centrale et occidentale avant 1895.

La comparaison avec la carte de l'ill. 6 montre que même après 2000 ans, l'espace culturel et les lieux d'habitation arméniens sont restés les mêmes. L'implantation plus dense à l'ouest dans les régions de Karahisar, d'Osmancik, de Kayséri et en Cilicie remonte à la grande vague d'émigration du XIX^e siècle qui fut provoquée par l'invasion des Seldjoukides. Plus de la moitié de la population arménienne y trouva, là et en Anatolie occidentale, une nouvelle patrie.


On cite par son nom la province de Chirvan dans l'Hudud et les lieux Chirvan, Khursan et Debent sont localisés comme les lieux de fabrication de mahfuri.

L'invasion des Seldjoukides en 1071 semble avoir porté préjudice et même détruit une grande partie des centres de fabrication des tapis arméniens. On ne mentionne dans la région de l'Arménie occidentale plus que Kalikala, l'Arzan-al-Rum (Erzerum) à cette époque, et sur le territoire du sultanat ikonium le seul centre de fabrication de tapis. De là s'est formée la désignation arabe kali pour le tapis arménien, qui devint en turc hali. Dans l'espace culturel de l'Arménie orientale les centres de production Dvin (Dabil)-connue pour sa production de tapis pourpres²¹ - Tabriz²⁵ et ceux de la région de Chirvan semblent avoir survécu.

Ce sont les seules indications sur la fabrication de tapis à points noués qui existent pour l'époque avant le haut Moyen Age. Elles touchent toutes les régions de l'Orient avec lesquelles commerçaient les Arabes, c'est-à-dire le Proche et le Moyen-Orient. Ibn


Haukal rapporte qu'au Xème siècle on fabriquait, en dehors de l'Orient, des tapis à points noués (mahfur) en Andalousie, qui ressemblaient aux meilleurs exemplaires arméniens haut de gamme. Le centre de production se trouvait dans le district de Murcie, dans la ville de Murcie, à tantala et à Alsh. C'est la région de la colonie grecque Hemeroskopeion, plus tard la province wisigothe Theodemir qui sut garder son indépendance et son épiscopat même sous les Omayyades en tant que province Todmir.

Pour résumer nous devons constater que, jusque dans le haut Moyen Age les tapis à



Division de l'Arménie entre Byzance et la perse en 387 ap. J.C.

La plus grande partie du noyau du pays arménien appartenait après la séparation de 387 à la Perse. Cette circonstance ainsi que le refus de la hiérarchie byzantine du style (Dieu-empereur-église) favorisèrent fondamentalement la formation d'une église nationale arménienne indépendante.



Voir sur cette carte - l'espace culturel arménien.

1789-Թ.Ի ՖՐԱՆՍԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՄԲ ՍԿՍԱԾ... (Շար. էջ 3-էն)

Ի՞նչ է եղածը:

2006-թ.ին Երեսանի մէջ, Վլատիմիր Պետրոսեանի հեղինակութեամբ լոյս տեսաւ, բոլոր հայրենասէրներու կողմէ երկար ատենէ ի վեր սպասուած գիրքը՝ Հայկական Պահանջատիրական Պայքարի վրիժառուներուն (Երբեմնի կազմակերպութեան՝ «Հայկ. Գաղտնի Բանակ»ին) և ասոնց տուած նահատակներուն պատմութիւնը եղող գիրքը, որուն անունն է՝ «Զմոռանաք»:

Այս գիրքը կարդացող բոլոր հայրենասէր հայերը, բարին իսկական իմաստով՝ սքանչացան:

Մենք ալ այս գիրքը մեր գրադարանին մէջ կը պահենք իբր սրբազան մատեան: Եւ միշտ կը կարդանք մեր հերոս նահատակներուն պատմութիւնը:

* * *

Բայց կ'երեւի, թէ այս գիրքին մէջ գրուածները, իրենց լոյս տեսնելէն երեք տարի ետք, Փանջունիի մը պոչի ցաւ պատճառեր է, և Եւրոպա լոյս տեսնող օրաթերթի մը մէջ, 3 օր տեսողութեամբ, այս գիրքին մասին գրեր է:

Եւ ի՞նչ գրեր է:

Եթէ վերնագիրը ըսենք՝ ամէն բան կը հասկցուի...—

«Չախաւէր հրատարակութիւն մը»... Միշտ կ'ըսենք... Հայուն բուն հակառակորդ-թշնամին հայը եղած է:

Այս հայն ալ անոնցմէ մէկն է կ'երեւի...:

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ, ԻՐ ԿՈՉՈՒՄՈՎ... (Շար. էջ 6-էն)

ընդունելութեան ընթացքին, որուն հրաւիրուած էին մտաւորականներ ու ազգային-հասարակական գործիչներ, Պրն. Գեորգ Երեսնեան յիշեց դէպի Խոր Վիրապ կատարուած այս ուխտագնացութիւնը, խօսեցաւ հայութեան ազգասիրական մտահայեացքներուն և ձգտումներուն մասին. կարեւորեց իր ծննդավայրին՝ Տերուի, ինչպէս նաեւ՝ հայութեան բռնագրաւուած հողամասերուն կապակցութեամբ սփիւռնահայութեան կազմակերպած պահանջատիրութեան անհրաժեշտութեան և իր ուրախութիւնը յայտնեց ա՛յն իրողութեան համար, որ կը պատուէ Տիրայր Սրբազանը:

Յաջորդաբար խօսք առին օրուան հիւրերը: «Սեւան» Հրատարակչատան Տէր և Տնօրէն՝ Պրն. Սյունն Սյւննեան իր անձնական տեսակէտները յայտնելէ ետք հայութեան վերջին հարիւրամեակի պատմական հանգրուաններուն մասին ըստւ. .

– Տիրայր Սրբազանի հոգեւորականի Հայ Առաջնորդի անձին մէջ, կը սիրեմ գնահատել ա՛յն պայծառութեամբ անհատը, որ գիտէ պաշտպանել մեր բարոյական արժէքներն ու մեր մշակութային նշխարները:»

Վազգէն Ա. Վեհափառին առաջարկութեամբ, 1958 տարեթիւին, հովուական իր սնդրանիկ այցելութիւնը տալէ ետք Ռումանիոյ և Պուլկարիոյ հայութեան, 1960-ին Տիրայր վարդապետ Մարտիկեան կ'ընտրուի Առաջնորդ՝ այս երկու երկիրներու հայ յիմներուն: Սոյն պաշտօնը վարած էր նախապէս Վազգէն Ա. Վեհափառ:

Հինգ տասնեակ տարիներէ ի վեր, 1964-ի Նոյեմբերի 29-ին, Ս. Էջմիածնի Մայր Տաճարին մէջ, Վազգէն Ա. Վեհափառին ձեռամբ եպիսկոպոսական իշխանութեան սրժանացած Տիրայր Ա.բ. Մարտիկեան, ա՛յս անգամին, Արեւելեան Եւրոպայի այս յրկու երկիրներուն մէջ, մի՛շտ հաւատարիմ իր կոչումին, կը շարունակէ ծառայել Հա՛յ Եկեղեցականի իր ազգանուէր առաքելութեան:

Իր այս արդիւնաշատ պաշտօնավարութեան ընթացքին, Տիրայր Սրբազան, սե՛րտ լորձակցութիւն հաստատեց Ռումանիոյ և Պուլկարիոյ Ուղղափառ Եկեղեցիներուն և անոնց հոգեւոր պետներուն հետ. միաժամանակ, ծանօթացուց Հայաստանեայց

Առաջնական Ս. Եկեղեցին ու հայ մշակոյթը երկու երկիրներու ժողովուրդներուն: Գնահատելով իր այս բազմաբեւեռ գործունէութիւնը, 1964-ի Հոկտեմբերին, Ռումանիոյ Հանրապետութիւնը Տիրայր Սրբազանը կը պարգեւատրէ «Աստղ» շքանշանով և, աւելի ուշ, եօթը այլ պատուանշաններով: Կ'արժանանայ նոյնպէս «Խաղաղութեան Համաշխարհային Խորհուրդ»-ի բարձր պարգեւին:

2000 տարեթիւին, Ռումանիոյ Հանրապետութեան Նախագահ՝ Պրն. Էմիլ Կոստանդինեսկու, իր նստատեղիին մէջ, հայ և օտար հրաւիրեալներու ներկայութեան կայացած հանդիսութեան ընթացքին, իր արտասանած ճառով, բարձր գնահատել է սոյն Տիրայր Արք. Մարտիկեանի հայ մշակոյթը ռումին ժողովուրդին ծանօթացնելու ազնիւ աշխատանքը, ինչպէս նաեւ՝ Ռումանիոյ Ուղղափառ եկեղեցիին ու անոր Պատրիարքութեան հետ իր մշակած սե՛րտ գործակցութիւնը, Սրբազանը կը պարգեւատրէ Ռումանիոյ բարձրագոյն շքանշանով՝ «Հաւատքի Խաչ»-ի պատուանշանով:



Ռումանիոյ Հանրապետութեան Նախագահ՝ Պրն. Էմիլ Կոստանդինեսկու և Գերշ. Տ. Տիրայր Ս. Արք. Մարտիկեանի յիշատակի նկարը, պարգեւատրումէն ետք:

Օրին, «Նայիրի»-ի մէջ հրատարակուած երեք յաջորդական գրութիւններով, կարեւորեցի իմաստն ու տարողութիւնը նախագահական նստավայրէն ներս կազմակերպուած պարգեւատրումի այս հանդիսութեան ու Հանրապետութեան Նախագահ՝ Պրն. Էմիլ Կոստանդինեսկուի արտասանած ճառին բովանդակութեան, ռումին և հայ ժողովուրդներու դարաւոր բարեկամութեան ու Ռումանիոյ և Հայաստանի միջև հաստատուած ու տակաւին զարգացող և ընդլայնուող սերտ գործակցութեան, յատկապէս:

Հարագատի մեր սրտագի՛ն ցանկութիւնն այն է, որ վեց տասնեակ տարիներու վրայ իր ծաւալած ազգային-եկեղեցական բազմաբեղուն ծառայութիւնը, իր ամբողջական բնութագրումով և ընդհանրական յայտարարով, առաւել եւս հոգեպէս զօրացնէ Տիրայր Արք. Մարտիկեանը, որպէսզի Լուսաւորիչներու և Նարեկացիներու արօթսասցութեամբ շարունակէ արժեւորել ի՛ր ընդունած ազգանուէր առաջնութիւնը՝ Հայաստանեայց Առաջնական Ս. Եկեղեցիի պայծառութեան և հայութեան վե՛հ նպաստակներուն իրականացման համար:

Պէյրուք. Մարտ 2009

points noués furent fabriqués d'une part exclusivement dans l'espace culturel arménien et d'autre part en Espagne. Bien qu'on connût à l'époque des articles provenant d'Inde et même de Chine, les anciens historiens ne rapportent rien concernant une production de tapis dans le Turkestan occidental-comme le suppose Erdmann avec beaucoup d'assurance.

L'auteur comprend sous le concept (espace culturel arménien) la région géographico-ethnologique où s'établirent les Arméniens avant 1895 et en aucun cas une entité politique.

À suivre

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

2004 տարուան վերջերուն լոյս տեսաւ ծանօթ հրապարակագիր, ֆաղաֆագէտ, միջազգային հարցերու հմուտ մեկնաբան, թունդ հայրենասէր Յովհաննէս Չիլինկիրեանի «Սուտերու եւ Երազներու Զոհ», «Էշ Նահատակ» Եղած Ազգ Մը՝ Հայերը» մեծղի հատորը, որուն երեսու մը կը կազմէ ուշագրաւ եղելութիւն հայ արդի հրապարակագրութեան պատմութեան մէջ:

Նահատակ-հերոս Ռուբէն Սեւակի եղբորորդիին այս հատորը, իր տեսակին մէջ գլուխ գործոց կազմող, շուրջ ութ հարիւր էջերէ բաղկացած, կ'ամփոփէ իր մէջ վերջին տասնամեակի ընթացքին «Նայիրի» թերթին մէջ հրատարակուած և հեղինակին գրիչին պատկանող յօդուածները որոնք թանկարժէք են և յո՛յժ ուսանելի, մանաւա՛նդ: Քանի որ ինչքան խորանաս անոնց ընթերցումին մէջ, այնքան աւելի կը համոզուիս, կը գրաւուիս և չես դիմանար զանոնք վերստին ու դարձեալ կարդալու փորձութեան:

Այդպէս եղաւ նաեւ իմ պարագային: Առաջին թուցիկ ընթերցումէ մը ետք, սկսայ երկրորդ և աւելի խոր ընթերցումի մը: Եւ այժմ կը փորձեմ համապարփակ վերծանումով մը ընթերցողին ներկայացնել ծաւալուն այս գործին բովանդակութիւնը: Կանխաւ շնորհսուրելով Պրն. Յ. Չիլինկիրեանը իր այս դաստիարակիչ և ուղեցուցող, օգտաշատ երկասիրութիւնը լոյս ընծայած ըլլալուն համար:

Հատորը կը բաղկանայ բազմաթիւ գլուխներէ, ուր կը շօշափուին տարաբնոյթ հարցեր:

Հեղինակը կը վերլուծէ կրօնա-փիլիսոփայական հարցեր հմտութեամբ մը, որ իր խոր իմացումին ու լայն մտահորիզոնի տէր ըլլալուն վկայութիւնն է:

Քրիստոնէական սկզբունքներու մեկնաբանութիւնը հետեւցնել կուսայ հեղինակին, որ այդ վարդապետութիւնը հիմք ունի «Նախնական» Ընկերվարութիւնը՝ մարդոց միջեւ հաւասարութեան և փոխօգնութեան տեսութիւնները ջատագովող: Եւ կը վկայակոչէ Քրիստոսի ծանօթ սա խօսքը թէ՛ «Աւելի դիւրին է, որ ուղտը անտիւն ծակէն անցնի, քան՝ սասանլ հարուստ մը երկնքի արքայութիւն մտնէ»: Դրախա կ'ուզուի ըսել:

Ժողովուրդի մէջ առկայ սնտոխապաշտութիւնը վերագրելով տիեզերական որոշ երեւոյթներու մասին մարտուն ունեցած անգիտութեան, «Ինչո՞ւ» և «Ինչպէ՞ս»ի նման հարցումներուն անպատասխան մնալուն, հեղինակը բնական կը սեպէ ժողովուրդներու կատչումը կրօնին և հաւատին: Եւ այս պատճառաւ ալ կը գտնէ սխալ պետական կամ գաղտախարական գեւոնի վրայ առնուած ամէն քայլ, որ հանրութեան մէջ կրօնի դաւանումը ճնշելու և արհամարհելու կը միտի: Ինչպիսի սխալ, կանխահաս ընթացք ցուցաբերեց - և տուժեց- Խ. Միութիւնը երբ դեռ Տիեզերքը շատ բան ունէր առեղծուածային երկրաբնակ մարդուն համար:

Յ. Չիլինկիրեան ստանձնապէս կ'արժեւորէ Հայ եկեղեցիին մատուցած պատմական ազգօգուտ ծառայութիւնը Հայութեան ու հայ Պետականութեան :

Հեղինակը կը ձգտէ Եկեղեցիին ու կրօնին իբր ֆաղափական պայքարի զէնք գործածութիւնը, որուն ցայտուն օրինակ կը կազմէ մանաւանդ Կաթողիկէ կրօնապետներու վերջին տասնամեակներու վարքագիծը և տխուր դերակատարութիւնը զորս ունեցան անոնք ԱՍՆ-ի Նոր Կայսերապաշտութեան և Սխոնականութեան հետ լծակցաբար, Ընկերվարական համաշխարհային նակասի ֆանդումին մէջ, որ դեռ

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

չէ աւարտած: Կը շարունակուի այսօր: Այժմ թիրախը Ռուսաստանն ու Ռուս Ուղղափառ եկեղեցին են, որոնց ակնարկելով Թուրքիոյ նախկին նախագահ Թուրկուտ Օզալ ըսած էր.— ԻՌԻՍ ԱԶԳԱՅԻՆ ՈՒՂՂԱՓԱՌ ՈԳԻՆ ԹՈՒՐԹ ԱԶԳԻՆ ՀԱՄԱՐ, ԿՈՄՈՒՆԻՉՄԷՆ ԱՒԵԼԻ ՎՏԱՆԳԱԻՈՐ Է»:

Վերոնշեալ ընկերային ու քաղաքական բնոյթի ախտանաչումները, կանխատեսութիւն ու գնահատանք՝ կատարուած են դեռ շուրջ տասնամեակ մ'առաջ: Երբ եղելութիւնները իրենց զարգացման սկզբնական փուլին մէջ էին: Չէին սկսած նոյնիսկ: Եւ այժմ, իրերու ներկայ դրութեան մէջ, եզրայանգումներու լոյսի տակ երբ կը գնահատենք հեղինակին կանխատեսումները, ասոնք մարգարէութեան համագոր կը թուին ընթերցողին:

Միջազգային անցեալ և ներկայ անցուդարձերու շուրջ հեղինակին պատումները, վկայաբերումները, դէմք ու դէպքերու վերլուծում և դեռ՝ վիճակներու միջեւ գուգակչիւններ կատարելը համայնագիտարան մը ընթերցել-թերթաւտելու տպաւորութիւն կը ձգեն այս եզակի հատորը իր ճեմքին ունեցողին վրայ:

Խիստ յատկանշական է հեղինակին այն կարծիքը, թէ Ռուս Ուղղափառ եկեղեցին հիւմբուռն խարիւղումը աղէտաբեր է նաեւ Հայ եկեղեցին համար: Եւ կ'ափսոսայ որ երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսին կապուած յոյսերը, Հայ եկեղեցւոյ միասնութիւնը ի վերջոյ վերակերտուած տեսնելու՝ չարդարացան: Աւելին՝ Հայ եկեղեցին դարձուեցաւ լծակից Կ. Պոլսոյ Յունաց Տիեզերական Պատրիարքութեան և Եկեղեցիին՝ ընդդէմ Ռուս եկեղեցիին:

Հեղինակը կ'աւաղէ հայ ժողովուրդին «Ոչխարներու հօտի պէս» սպանդանոց բշուիլը, հսկառակ եղած ինքնապաշտպանական մէկ քանի թէպէտ անյոյս, բայց հերոսական փորձերուն:

Յ. Զիլինկիրեան շատ իրաւացի, արդար գուգակչիւ մը կատարելով կը մերժէ հայկական և հրեական ցեղասպանութիւնները իրարու հետ նոյնացնել: Գլխաւոր առարկութիւնը այն է, որ հրեականը գործուեցաւ իրենց [հրեաներու] հայրենիքէն դուրս: Իսկ հայկականը՝ հայոց պատմական օրրանին մէջ: Եւ արդիւնքը կազմեց ե՛ւ Ազգին ե՛ւ հայուն պատմական Հայրենիքին 90 առ հարիւրին բնաջնջումն ու կորուստը:

Ուշագրաւ, սյլասլէս ուսանելի եզրակացութեան մը յանգեր է հեղինակը ըսելով, որ հայերս «Մովից ծով Հայաստան» կրկնելով այսօր հասեր ենք քարտուտ հողաշերտի մը:

Յեղասպանութիւն [Հոլոֆոսթ] յանկերգելով հրեաները արդէն տիրացեր են բարգաւառ պետութեան մը, մինչ մենք, հայերս, «Մովից ծով Հայաստան» կրկնելով՝ այսօր հասեր ենք քարտուտ հողաշերտի մը, որ «Կոկորդիլոսի մը երախին մէջ կը գտնուի», և վա՛յ է եկեր մեզի այն օրը, երբ կը փակուի այդ բերանը: Որուն համար խնդրելու է Աստուծմէ, որ «Ռուսական բանակը չհեռանայ ներկայ Հայաստանէն»:

Հեղինակը կ'ընդգծէ, որ պատմական է սիոնականութեան զինակցութիւնը Թուրքիոյ և մանսուանդ՝ Փանթուրիզմին հետ որ, իր հերթին, ծնունդն է Սիոնականութեան: Եւ այդ միութիւնն ու ռազմավարական գործակցութիւնը կը շարունակուին առ այսօր, յօգուտ նուաճողական ծրագիրներու յաջողութեան:

Յ. Զիլինկիրեան յոռետես է սակայն ըսելով, որ քանի «Սիոնականացած Ամե-

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

րիկա»ն մեծատիրե աշխարհին, ո՛չ Թուրքիան կ'ընդունի իր գործած ցեղասպանութիւնը և ոչ ալ բարոյա-նիւթական ու հողային արդար հատուցում կը տրուի հայութեան: Այլապէս, մինչեւ այսօր, Նիւրեմպէրկ մըն ալ Հայկական ցեղասպանութեան հեղինակներուն համար կը յարժուէր:

Մինչպէս այսօր Ատոլֆ Հիթլերը (հրեական «Հոլոֆոս»ի հեղինակ) գու՛ղը բանտ կ'առաջնորդուի, հայկ. ցեղասպանութիւնը յղացած Թալաթ-Էնվերներուն սեփականներուն համար Պանթոն-Ներ կառուցուած են Թուրքիոյ մէջ, ի փառաբանութիւն «Մարդկութեան դէմ ոճիր» գործածներուն:

Հեղինակը հայկական դիւանագիտութեան (Ա. Հանրասլտութիւն) պատմական ու ազէտաբեր մէկ սխալը կը նկատէ Արեւմուտքի (Անգլիա, Ֆրանսա, Մ. Նահանգներ) ասլաւիներով մեր հողային Դատը լուծելու ընտրանքը, երբ մեր ակնկալած արդար հատուցումը կրնայինք ստանալ յենելով Խ. Միութեան դիւանագիտութեան, նեցուկին զոր մերժեցինք երբ պատեհ առիթը ներկայացած էր, կոնակ դարձնելով Մոսկուային:

Ռուսամէտ քաղաքականութիւնը մերժելով մեր պետական ղեկավարներուն և կարգ մը քաղաքագետներուն փարիլը Արեւմուտքին, նոր յուսախարութիւն և կորուստ արժեցին մեզի:

Սիոնիզմը հետեւողականօրէն քաղաքացիական Պոլսոյ հայ քաղաքական գործիչներուն և մտաւորականութեան որ վարեն հակառուսական քաղաքականութիւն: Եւ այս սադրիչ աշխատանքը տարուեցաւ «Ազատ Որմնադրական «Սէր» Օթեակ»ի և այս ազէտաբեր կազմակերպութեան քիչըներու ստեղծումով Կ. Պոլսոյ մէջ, որուն ներգրաւուած էին մեծ թիւով հայ «Ազգային ջոջեր» ու կուսակցական ղեկավարներ: Ասոնք սերտ գործակցութեան մէջ էին «Մասոն»ական-որջի վերածուած «Իթթիհատ Վէ Թերսֆի» կուսակցութեան ղեկավարներուն հետ որոնք, յետագային, Հայկ. ցեղասպանութիւնը ծրագրեցին ու գործադրեցին Սիոնական Հրեաներուն հետ զինակցած:

Հեղինակը ճիշդ ակտաճանաչում մը կը կատարէ շեշտելով, որ Հ.Յ. Դաշնակցութեան արեւելումի կրկնուող սխալները եղան վնասաբեր մեր ժողովուրդին: Թէ՛ ֆիզիկական սպառնալուծութեան և բէ՛ սլատմական հայերնիքի տարածքին վրայ տիրութիւն ընելու սեռակէտէն:

Ասոր համար պատասխանատու կը նկատէ կուսակցութեան այդ օրերու ղեկավարները: Մեզէն կը վերագրէ Արեւմտեան-Սիոնական ուժերու թելադրանքով գործելու անոնց յամառութեան, որ անցեալին արդէն գործուած սխալներուն վրայ նորեր աւելցուց ի վնաս հայութեան: Բնականաբար, նոյն պատճառները նոյն հետեւանակներուն կը յանգեցնեն մարդս: Ու երբ սխալները կը կրկնուին, այլեւս «Դիպուած», «Պատահմունք» կարելի չէ կոչել զանոնք: Այլ՝ գիտակցաբար կրկնուած սխալ, որ... Արեւմտեան Հայաստանի կորուստը արժեց մեզի-կ'երակացնէ հատորին հեղինակը:



1 9 1 5

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 94-ՐԴ ՏԱՐԻՆ

ԴԱԻԱՃԱՆՈՒԹԵԱՆ 94-ՐԴ ՏԱՐԻՆ

«ԳԱՌՆՈՒԿԻ ՊԵՍ ԱՆՋԷՆ ՑԵՂ ՄԸ
ԱՄԷՆ ՕՐ, ԱՄԷՆ ՕՐ ԿԸ ՅՕՇՈՏՈՒԻ:
ԻՍԿ ՄԵՐ ԳԱՄԲՈՆԵՐԸ ՆԵԼՕՔՅԵՐ,
ՓԻԼԻՍՈՓԱՅԱՅԵՐ, ԶԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԵՐ ԵՆ,
ՏԻԵՋԵՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԸ
ՆՕՍՔԵՐԸ Կ'ԸՆԵՆ ՄԵՋԻ, ՈՒ Կ'ԵՐԱՋԵՆ ԱՅՆ
ՀԵՌԱԻՈՐ ՕՐՈՒԱՆ՝ ՈՒՐ ԳԱՅԼ ՈՒ ԳԱՌՆՈՒԿ
ՄԷԿՏԵՂ Կ'ԱՐԱԾՈՒԻՆ...»:

1911, ԼՈՋԱՆ, ՌՈՒԲԷՆ ՍԵԻԱԿ

Ո՞Վ Է ՀԱՅՈՒՆ ԲՈՒՆ ԹՇՆԱՄԻՆ

ԹՈՒՐՔԵՐԸ...
ԳԱՅԼԵՐԸ ԻՐԵՆՑ
«ԳԱՅԼՈՒԹԻՒՆԸ» ՊԻՏԻ ԿԱՏԱՐԷԻՆ...

ՀԱՅՈՒՆ ԲՈՒՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ՝ ՀԱՅ ԿԱՐԾԵՑԵԱԼ
ԱՅՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԵՆ, ՈՐՈՆՔ ՀԱՅ ԱՋԳԻՆ
ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԾԱՀԵՐՈՒՆ ԴԷՄ ԳՈՐԾԵՑԻՆ...:

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ
ԴՐՈՒԺԱՆՈՒԹԻՒՆԸ՝
ՄԻՆՉԵՒ ԱՅՍՕՐ ԿԸ ԾԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ...:
ԿԱՐՄԻՐ ԵՒ ՃԵՐՄԱԿ...
ԱՄԷՆ ԿՈՂՄ, ՈՒՐ ՈՐ ՀԱՅ ԿԱՅ...
ԵՒ ՀԱՅ ԱՋԳԸ ԱՄԷՆ ՕՐ ՔԻՉ Մ'ԱԻԵԼԻ
ԿԸ ԲՆԱՋՆՋՈՒԻ:
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍԱՑՈՒԱԾՔ՝
«ԱՆՑՈՒԿԸ ՄՈՌՑՈՒԿ Է» – Կ'ԸՍԵՆՔ.
Ո՞Չ, ԱՆՑՈՒԿԸ ՄՈՌՑՈՒԿ ՉԷ՛:

ՅՈԿՂԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ԿՐԷԺ ՈՌԻՔԵՆԵԱՆ]

Որովհետև «Անցուկ»-ին տեսակները կան... Անցուկ կայ, որ ամեն օր կը յիշուի: Օրինակ՝

1.- 1941-թ.ին Գերմանիոյ մէջ գործուած հրէական «Յեղասպանութիւնը» որ իրականութեան մէջ սպանդ մըն է, ամեն օր, ամեն ժամ, զանազան ձեւերով կը յիշատակուի և անով մեր ուղեղները կը լուացուին:

2.- 1915-թ.ի հայկական ցեղասպանութիւնը միայն ցեղասպանութիւն մը չէ, այլ՝ հայուն 5000 տարուան հայրենիքին գողցուիլն է, որ այսօր բոլորովին մոռցուած է:

**

19-րդ դարուն վերջին տասնամեակներէն մինչեւ 1915 թուականը, Արեւմտեան Աշխարհ կոչուածին ամէնէն կարեւոր հարցերէն մէկը՝ Օսմանեան Կայսրութեան կողմէ բռնագրաւուած Պատմական Հայաստանի նահանգներուն մէջ կատարուած հայկական ջարդերն էին...:

1876-թ.ի Այա-Սթեֆանոսի Ռուս և Օսմանեան ծանօթ համաձայնութեամբ՝ Արեւմտեան Հայաստանի նահանգներուն «Ինքնավարութիւն» տրուեցաւ...:

Բայց 1878-թ.ի Պերլինի խորհրդածողովին, Հայաստանի ինքնավարութեան վրայ վերահսկելու իրաւունքը, Ռուսերուն ձեռքէն առնուեցաւ և [իր թէ] Եւրոպացիներուն տրուեցաւ: ... Եւ Եւրոպացիները մեզ քնացուցին մինչեւ 1915...:

Եւ 1915-թ.ի հայկական ցեղասպանութեամբ արդէն «Մաքրագործուած» Արեւմտեան Հայաստանը Թուրքիայի վերածուեցաւ...:

Եւ այսօր, այլեւս Արեւմտեան Հայաստանի մասին չի խօսուիր:

Ո՛չ միայն Արեւմտեան պողոտայի Աշխարհը չի խօսիր այդ մասին, այլ՝ նոյնիսկ հայերը [բացառութիւնները չհաշուած] Արեւմտեան Հայաստանի մասին չեն խօսիր...:

Այդ. «24 Ապրիլ»-ի յուշատօներուն կարեւորագոյն նիւթը հայասպանութիւնն է, 1915-ին սպաննուած հայերն են: Այդ առթիւ և տեւապէս մէկ ու կէս միլիոն հայ նահատակներուն մասին կը խօսուի... բայց ոչ՝ գողցուած Արեւմտեան Հայաստանի, հայուն բուն հայրենիքի կորուստին մասին...:

Այս անհաւատալի վիճակը ինչպէ՞ս կարելի է բացատրել:

Ասիկա մեծագոյն ապացոյցն է՝ որ մեր առաջնորդներուն մեծ մասը, Արեւմտեան Աշխարհին ծախուած կամ անոնց իշխանութիւններուն ենթակայ գործակալներ, կամակատարներ էին և են:

**

Հայ որոշ դասի մը պատկանող առաջնորդներուն այս դրուժան կեցուածքը՝ անկարելի էր, որ Եղեռնէն վերապրող հայերուն մէջ ընդվզում չ'ստեղծեր...:

Անկարելի էր, որ հայութեան մէջ «Վարդանանց Ոգի»-ն բոլորովին մեռած լլլար:

Եւ իրապէս ալ 27-1-1973-թ.ին, Եղեռնէն վերապրած ծերունի մը՝ Գուրգէն Եանըքեան, իր կեանքի վերջին տարիներուն, այլեւս յուսահաւուած Ամե-

րիկեան իշխանութիւններուն մօտ արդարութիւն պահանջող իր դիմումներուն ապարդիւն մնալէն, Լոս Անճելըս-ի պանդոկներէն մէկուն մէջ, երկու թուրք դիւանագէտներ կ'ահաբեկէ...:

Ծերունի Գուրգէն Եանըքեանի այս անհաւատալի, վրիժառու արարքը՝ միջոց մը ետք, հայ երիտասարդութեան մէջ ինքնագիտակցութեան ոգի ստեղծեց:

Եւ այս հայկական զարթնած ինքնագիտակցութիւնն ու ոգին տարածուեցան հայ երիտասարդութեան մէջ:

Եւ Գուրգէն Եանըքեանի վրիժառու արարը՝ ծելով մը ծնունդ տուաւ «Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ»ին:

Եւ Գաղտնի Բանակին կողմէ 10 տարիներու ընթացքին, աշխարհի բոլոր կողմերը թուրք դիւանագէտներուն դէմ կատարուած արդարօրէ՛ն վրիժառական գործունէութիւններուն «Շնորհիւ», մինչեւ այդ օրերը այլեւս գրեթէ մոռցուած «Արեւմտեան Հայաստանի Հարց»ը վերակենդանացաւ:

Եւ աշխարհի գրեթէ բոլոր թերթերուն մէջ Հայ Ազգին անցեալին ու ներկային, Արեւմտեան Հայաստանին թուրքերու կողմէ գողցուելուն, Եղեռնին և թուրքերուն կողմէ հայոց դէմ գործուած վայրագութիւններուն պատմութիւնը, եղելութեանց բոլոր մանրամասնութիւններով՝ լոյս տեսան: Եւ Եւրոպական թերթերուն մէջ գրուեցաւ նաեւ թէ...

«Մինչեւ որ հայկական Հարցը իր արդար լուծումը չստանայ՝ թուրքերը հանգիստ պիտի չքնանան»:


**

Այստեղ կը հրատարակենք 1985-թ.ին Պէյրութ լոյս տեսած, Գաղտնի Բանակի հիմնադիր ղեկավար՝ Յակոբ Յակոբեանի կողմէ խմբագրուած «Տասնամեայ Խոյանք» վերնագրով գիրքին առաջին էջին նկարը:

Այս գիրքին մէջ, Յակոբ Յակոբեան տուած է «Գաղտնի Բանակ»ին իրական պատմութիւնը, անդրադառնալով Բանակին գործունէութեան նպատակին և գաղափարախօսութեան, ու նկարագրած է բոլոր եղելութիւնները: Եւ ամէնէն կարեւորը՝ Յակոբ Յակոբեան գրած է նաեւ Արեւմուտքին կողմէ իբր «Տրովարչայի Չի» Գաղտնի Բանակի մէջ ներմուծուած ԱՄՆ-ի հպատակ, դրուժան Սոնթ Մելքոն-



Գուրգէն Եանըքեան



եանի պատմութիւնը, Բանակէն ներս անոր կատարած տխուր դերին, զայն ներսէն կազմալուծելու համար տարած դաւադիր, քանդիչ աշխատանքին պատմութիւնը, ու նաեւ՝ թէ ինչպէս, այս դաւերուն իբր հետեւանք, հայ մարտիկներ նահատակուեցան: Բայց ինք՝ Մոնթէ Մելքոնեան կրցած էր խոյս տալ:

**


Բայց այս մեքենայութիւններուն արդիւնքը այն եղաւ, որ Արեւմուտքը իր «Տրովադայի Ձի»-ին «Շնորհիւ», յաջողեցաւ Գաղտնի Բանակը պառակտել և, մեծ մասամբ ալ զայն կազմալուծել:

Եւ քանի մը տարի յետոյ [Թուրքիոյ վարչապետ Պիլէնտ Էճէվիտի իսկ խոստովանութեամբ], 28 Ապրիլ 1988-ին Աթէնքի մէջ, Սիոնիստ-Արեւմտեան գործակալներու ձեռքով նահատակուեցաւ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի հիմնադիր-ղեկավար Յակոբ Յակոբեանը:

Հայ Ազգը, Հ.Ա.Հ.Գ. Բանակի հիմնադիր, հերոս-նահատակ Յակոբ Յակոբեանի իբր առաջնորդ, ղեկավար ներկայացուցած արժէքը, անպայման օր մը պիտի հասկնայ:

**

Այստեղ կը վերահրատարակենք նահատակ-ղեկավար Յակոբ Յակոբեանի նկարը և իր կնոջ՝ Շահնագ Յակոբեանին գրած մէկ բանաստեղծութիւնը [Տես՝ «Նայիրի» թիւ 141, 6 Փետրուար 2001]... (→ էջ 3)



Յանուն Հայաստանի ամբողջական հողերուն,
Անմահական Արարատի զոյգ կտուարներուն՝
Կ'երդնունք մնալ միշտ զինարթուն,
Որ հատուցենք սրիւնը մեր հայրերուն,
Բազմամիլիոն և բազմատանջ նահապետներուն:
Յանուն մեր հին ու նոր նահապետներուն,
Անկատար մնացած անոնց իղձերուն՝
Կ'երդնունք մնալ միշտ աննկուն,
Որ յար ծածանենք մեր պապերուն
Բորբ ու կարմիր դրօշը փայլուն,
Եւ կ'երդնունք ծորել մեր երակներուն
Արիւնն ամբողջ ջինջ ու զեղուն՝
Նորածիլ Հայաստանի բազիններուն»:

Հ.Ա.Հ.Գ.Բ.

«Նայիրեան ջերմագիւն բարեկերպ՝
Շահնագ Յակոբեան
[այրին և զէնքի ընկերը նահապետ-
ղեկավար ընկերոջ] Օգոստոս 1990»:
Ծ... Արտագրուած է բնագրէն. «Ն.»:

1 9 1 5 ... (Շար. էջ 2-էն)

15 Յուլիս 1983-թ.ին, Փարիզի «Օրլի» օդանավակայանին թրքական օդանավային ընկերության գրասենեակին առջեւ պայթած ռումբին հետեւանքով, 8 հոգիներ մահացան:

Արեւմտեան պետութիւններու Սիոնական մամուլը, այս դէպքը պատրուակելով, Հայ Գաղտնի Բանակ-ին դէմ համազարկ բացաւ:

Այ ի՛նչ անարգանքներ ու վարկաբեկիչ վերագրումներ ըսես չհասցեագրեցին «Բանակ»ին:

Բոլոր հայերը շշմած ու վախցած էին: Այլեւ ոչ մէկը Գաղտնի Բանակին մասին կամ անոր ի նպաստ բան մը կրնար գրել և արտայայտուիլ:

Տարիներ շարունակ, իբր մարդասպաններ ներկայացուեցան ԳԲ-ի հերոս մարտիկները:

Մենք հպարտութիւնը ունինք հաստատելով ըսելու, որ այդ տարիներուն գրեցինք վերոնշեալ իրականութիւնները «Նայիրի»ի մէջ՝ Գաղտնի Բանակի քաջարի նահատակներուն և մանաւանդ՝ դաւադիր Մոնթէի մասին:


Նոյնիսկ կը ցաւինք յիշելով, որ այդ օրերուն, ԳԲ-ի բանբերները եղող «Սփիւռք» և «Հայաստան» թերթերը լռութիւն կը պահէին կատարուող այս վարկաբեկիչ քարոզչութեան և զրպարտութիւններուն դիմաց:


Եւ տարիներ ամբողջ միայն «Նայիրի» թերթը հանդիսացաւ Գաղտնի Բանակին մասին իրականութիւններ գրողն և զանոնք հրատարակողը ճակատաբաց:

Այստեղ կ'ուզենք կրկին շնորհակալութիւն յայտնել և սրտանց շնորհաւորել «Նայիրի» թերթի խմբագրապետ, մեր հոգեղբայր, քաջազուն՝ Պարոն Ժիրայր Նայիրին:

Եւ վերջապէս 2006-թ.ին, Երեւանի մէջ, լոյս տեսաւ Փրոֆ. Վլատիմիր Պետրոսեանի խմբագրած Հայ Գաղտնի Բանակի պատմութեան, Հայ Գաղտնի Բանակի Գաղափարախօսութեան, Գուրգէն Եանըքեանի, Գաղտնի Բանակի հիմնադիրներու և նահատակ հերոսներու մասին գրուած ու բոլոր հայրենասէր հայերու կողմէ իբր սրբազան մատեան ընդունուած՝ «Չմոռանանք» հատորը, որ կը թելադրէ... չմոռանք՝ Գրաւեալ Արեւմտեան Հայաստանը, չմոռանանք Հայ Ազատագրական Պայքարի անցեալի և ներկայի հերոսները: Չմոռանանք Հ.Գ.Բ.-ն և իր գաղափարախօսութիւնը:

Այստեղ կը հրատարակենք Վլատիմիր Պետրոսեանի այդ գիրքին առաջին էջին նկարը:





Հայաստանի ազատագրության
հայ գաղտնի բանակի
զոհված մարտիկների
հուշահամալիր
(Եռաբլուր)


Հայաստանի Եռաբլուրի մէջ, Գաղտնի Բանակի զոհերուն ի պատիւ կանգնեց-



Յարութիւն Խաչերեան

նուած Յուշարձան-պանթէոնին
նկարը:

Եւ այս բացառիկ հրատարակութիւն մը եղող սրբազան մատեանին համար, պոչի ցաւ ունեցող Փանջունի մը, իր յօդուածին մէջ սապէս գրեր է՝ «Չախաւեր հրատարակութիւն մը»:
... Մենք ալ, այս յօդուածը գրողին և նոյն յօդուածը հրատարակողներուն համար կ'ըսենք, 24 Ապրիլի շեմին... Հայ Ազգին իրաւ թշնամիներուն շարքին կը դասուին Յեղասպանին հաշտոյն մուկտիկի դեր կատարող եղկելիները:



Լեւոն Էքմէքճեան

Կը հրատարակենք նաեւ, նոյն գիրքէն վերցնելով՝ հոն տեղ գտած հերոսներու նկարներէն մաս մը. ու դեռ՝



Խաչիկ Հավարեան

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐԷՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ «ՑԵՂԱԽՈՒՄԲԷՆ՝ ՊԵՏՈՒԹԻՒՆ»

ԹԻՒ - 2 -

10 Մարտ 2009 թուակիր «Նայիրի» թերթով լոյս տեսած մեր թրքերէն գրութեան մէջ, հրատարակեցինք Namik Kemal-ին տխրահուցակ խօսքը՝ «Գեղախումբէ մը աշխարհակալ պետութիւն մը ստեղծեցինք»:

Namik Kemal-ին այս խօսքին դէմ մեր գաղափարը յայտնած էինք: «11-րդ դարուն Միջին Ասիայէն եկած վայրագ և արիւնարբու ցեղախումբ մը ըլլալով՝ մտաք Անաթոլիոյ հողերը... Բայց մինչեւ այսօր, կրկին այդ նոյն վայրագ և արիւնարբու ցեղախումբը մնացիք: Երբեք իսկական պետութիւն մը չեղաք... Եւ չէք կրնար ըլլալ»:

Որովհետեւ այսօր [իբր Թէ] Թուրքիա ըսուած այդ հողերը՝ ձեր Մայր հայրենիքը չէն: Դուք այդ հողերուն վրայ՝ «Գրաւող օտարներ էք...»: Այսօր ալ, դեռ ցեղախումբ մը մնացած ըլլալնիդ՝ Թրքական աղբիւրներէն առած իրական եղելութիւններ նշելով զայն ապացուցանել պիտի ջանանք:

1. — 1920-թ.ին Մուսթաֆա Քեմալը, Անգարայի մէջ, ցեղասպան իթթիհատականներէ և Հայ Ազգը ջարդի ենթարկած և անոնց թանկարժէք իրերն ու կալուածները գողցած աւազակներէ կազմուած «Kuva-yi Milliye» կառավարութիւն մը հիմնած էր:

Եւ անոնց դէմ, Օսմանեան կայսրութեան Պոլսոյ օրինական կառավարութիւնը, Մուսթաֆա Քեմալին հիմնած կառավարութեան համար հետեւեալ իրատես յայտարարութիւնը կատարած էր՝ «Աւազակներու և հրոսախումբերու կառավարութիւնը»:

Իրապէս ալ Մուսթաֆա Քեմալ՝ այս աւազակներուն և հրոսախումբերուն վրայ յենլով, երկար տարիներ վայրագ և արիւնարբու բռնակալ մը ըլլալով՝ իշխանութեան տիրացաւ:

2. — Վերջին շրջաններուն Թուրքիոյ մէջ, «Երկէնէքոնականներ» կոչուած և սլետութեան մէջ պետութիւն եղող կազմակերպութեան պարագլուխները ձերբակալուեցան: Եւ «Կառավարութիւնը վար առնելու համար՝ ժողովուրդը ապստամբութեան մղելու յանցանքով» դատուիլ սկսան:

Դատավարութիւնը ամիսներէ ի վեր կը շարունակուի:

Դատավարութեան ընթացքին յայտնաբերուած նորութիւնները զարհուրելի են:

Յայտնի կ'ըլլայ, որ Թուրքիան բուն կառավարողները՝ այս Երկէնէքոն-ականներն են:

Եւ ովքե՞ր են՝ սա Երկէնէքոն-ականները: Նախկին իթթիհատականներուն շարունակութիւնը եղող կազմակերպութիւն մըն են:

Մենք այս Երկէնէքոն-ականներուն դատավարութեան արդիւնքի մը կարենալ հասնելուն չենք հաւատար: Որովհետեւ Երկէնէքոն-ականներուն ոչ ոք կրնայ պատժել:

Մեր այս տեսակէտը ապացուցանելու համար, անցեալները իբր Երկէնէքոն-ական պարագլուխ դատուող փաստաբան Քեմալ Քէրիւնչսիզիին դատավարութեան ընթացքին իբր պաշտպանողական ըրած խօսքերը նշելու պիտի ջանանք: Ահաւասիկ, Երկէնէքոն-ական փաստաբանին ըսածները. —

«Մեծայարգ դատախազներ, չըլլայ որ ըսէք, թէ «Մենք դատախազ ենք. մեր ետին կառավարութիւնը կայ, ոչ մէկը կրնայ դպիլ մեզի». օր մը ձեր ետին գտնուած այդ ուժը կը վերջանայ»:

Երկէնէքոն-ական փաստաբանին այս ըսածները՝ պաշտպանողական խօսքեր չեն:

Այս խօսքերը, պաշտօնապէս դատախազներուն դէմ կատարուած՝ սպառնալիքներ են:

Եթէ այս փաստաբանը նոյն խօսքերը Ֆրանսայի մէջ դատախազի մը ըսած ըլլար, անմիջապէս դատախազին դէմ սպառնալիք ըրած ըլլալու յանցանքով կը դատուէր և շատ ծանր պատիժ կը ստանար: Բայց Թուրքիոյ մէջ, այս Երկէնէքոն-ական փաստաբանին ըսածներուն դատախազները ոչ իսկ մէկ բառով պատասխանեցին: Յայտնի է, որ դատախազները վախցեր են...:

Այդ պատճառաւ՝ կրկին պիտի ըսենք.

«Դուք, մինչեւ այսօր, Երկէնէքոն-էն եկող նոյն վայրագ և արիւնարբու ցեղախումբն էք:

Երբեք իսկական պետութիւն մը չեղաք... Եւ չէք կրնար ըլլալ:

Թ. 2.

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ «ASIRETTEN DEVLETE»

N° - 2 -

10 MART 2009 TARİHLİ «NAIRI» GAZETESİNDEKİ TÜRKÇE YAZIMIZDA NAMIK KEMAL-IN MESHUR SÖZÜNÜ YAYINLADIK: «CIHANGIRANE BİR DEVLET ÇIKARDIK BİR ASIRETTEN».

VE NAMIK KEMAL-IN BU SÖZÜNE KARSI FIKRİMİZİ SÖYLEDDİK.

«11. ASIRDA ORTA ASYADAN GELME GADDAR VE CENGAVER BİR ASİRET OLARAK GİRDİNİZ ANATOLYA TOPRAKLARINA.... FAKAT BUGÜNE KADAR YINE AYNI GADDAR VE CENGAVER ASİRET OLARAK KALDINIZ.

HIÇ BİR ZAMAN GERÇEK BİR DEVLET OLAMADINIZ VE OLAMAZSINIZ.

ÇÜNKÜ BUGÜN (SÖZDE) TÜRKİYE DEDİĞİNİZ TOPRAKLAR, SİZİN ANAVATANINIZ DEĞİL. SİZ BU TOPRAKLARDA ISGALCI YABANCILARSINIZ».....

BUGÜN DE SİZİN HÂLÂ BİR ASİRET OLARAK KALDIGINIZI: TÜRK KAYNAKLARINDAN ALDIGIMIZ GERÇEK OLAYLARI ANLATARAK İSPAT ETMİYE ÇALISACAGIZ.

1.- 1920-DE MUSTAFA KEMAL, ANKARADA SOYKIRIMCI İTTİHAHÇILARDAN VE ERMENİ MİLLETİNİ KATLEDEN VE MAL VE MÜLKLERİNİ ÇALAN HAYDUTLARDAN OLUSAN «KUVA-YI MILLIYE» DENİLEN BİR HÜKÜMET KURMUSTU.

VE BUNA KARSI OSMANLI İMPARATORLUGUNUN İSTANBULDA BULUNAN MESRU HÜKÜMETİ, MUSTAFA KEMAL-IN KURDUGU HÜKÜMET İÇİN, SU ÇOK GERÇEKÇİ AÇIKLAMAYI YAPMISTI: «ESKİYALAR VE ÇETELER HÜKÜMETİ»

GERÇEKTEN DE MUSTAFA KEMAL BU ESKİYALARA VE HAYDUTLARA DAYANARAK «ASTIGI ASTIK, KESTİĞİ KESTİK» BİR DİKTATÖR OLARAK SENELERCE HÜKMETTİ.

2.- SON ZAMANLARDA TÜRKİYEDE «ERGENEKONCULAR» DENİLEN, DEVLET İÇİNDE DEVLET OLAN KURULUSUN ELEBASILARI TUTUKLANDI.

VE HÜKÜMETİ DEVİRMEK İÇİN HALKI İSYANA TESVİK SUÇU İLE YARGILANIYORLAR.

YARGILAMALAR AYLARDAN BERİ DEVAM EDİYOR.

MAHKEMEDE AÇIKLANAN GERÇEKLER ÇOK KORKUNÇ.

TÜRKİYEYİ İDARE EDENLER: BU ERGENEKONCULAR. ERGENEKONCULAR KİM?

ESKİ İTTİHAHÇILARIN DEVAMI OLAN BİR KURULUS.....

BİZ BU ERGENEKONCULAR DAVASINDA BİR NETİCE ALINACAGINI HIÇ ZANNETMİYORUZ.

CÜNKÜ ERGENEKONCULARI KİMSE MAHKUM EDEMEZ.

BU FIKRİMİZİ İSPAT ETMEK İÇİN GEÇENLERDE ERGENEKONCU OLARAK YARGILANAN AVUKAT KEMAL KERİNC SİZ-IN MAHKEMEDE YAPTIĞI SAVUNMADA SÖYLEDİKLERİNİ VERMİYE ÇALISACAGIZ: İSTE ERGENEKONCU AVUKATIN SÖYLEDİKLERİ.

«SAYIN SAVCILAR, OLMİYA KI DİYESİNİZ «BİZ SAVCIYIZ, BİZİM ARKAMIZDA HÜKÜMET VAR. KİMSE BİZE DOKUNAMAZ», BİR GÜN SİZİN ARKANIZDA OLAN O KUVVET SONA EREBİLİR».

ERGENEKONCU SANIK AVUKATIN BU SÖYLEDİKLERİ: SAVUNMA DEĞİL. RESMEN SAVCILARI TEHDİT EDİYOR. EGER BU AVUKAT AYNI SÖZLERİ FRANSADA SAVCIYA KARSI SÖYLEMİS OLSA İDİ, DERHAL SAVCIYI TEHDİT SUÇU İLE YARGILANIR VE ÇOK AGIR CEZAYA MAHKUM EDİLİRDİ.

FAKAT TÜRKİYEDE BU ERGENEKONCU AVUKATIN TEHDİTLERİNE KARSI SAVCILAR HIÇ BİR CEVAP VERMEMİSLER. ANLIYAGINIZ, TEHDİTLERDEN KORKMUSLAR....

ONUN İÇİN TEKRAR DIYORUZ

«BUGÜN YINE ERGENEKONDAN GELME AYNI GADDAR VE CENGAVER ASİRETSİNİZ.

HIÇ BİR ZAMAN GERÇEK BİR DEVLET OLAMADINIZ VE OLAMAZSINIZ».... 3. 2.

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆ ՆԷՍ ԶԻԼԻ ՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Յ. Զիլիկիանի բանը շատ արդար է երբ կ'այսպանե նահատակ-բանաստեղծ-գրող Ռուբեն Սեւակի անուամբ մեկ ուրիշ բանաստեղծ մը կոչելը- *իբր թէ ազգային հերոս-նահատակը պատուելու համար- երբ արդիւնքը սպասուածին հակառակը եղած է: Երկրորդը գրեթէ մոռցուցած է առաջինին գոյութիւնը: Դուռ բանալով շփոթի ու թիրիմացութեան:*

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ
ՅՈՎ ՀԱՆ ՆԷՍ Զ
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂՍ

Հեղինակը 1978-թ.ին, առաջին անգամ ըլլալով, այցելած է Հայաստան և ստացած անհուն գոհունակութիւն: Հպարտացեր է շէն ու բարգաւառ հայրենիքին ի տես, որ կը ջրէր մինչ այդ իր լսած բոլոր չարախօսութիւնները: Նկատուած թերիին ու ստուերոտ կողմերուն համար ալ կ'այսպանէ ոչ թէ վարչաձեւը, այլ՝ անվոյթ և կրաւորական ընթացքը երկրի (հայ) քաղաքացիներէն մեկ մասին, որոնք «*Նախ կը գործեն, յետոյ միայն կը մտածեն: Մինչ մօտի վրացին - օրինակի համար- նախ կը մտածէ՝ յետոյ կը գործէ*»:

Միջազգային կացութեան զարգացումներուն իրազեկ, անոր շարժիչ գործօններուն և ստուցմով հետապնդուած նպատակներուն ծանօթ հեղինակին համար գաղտնիք չէր, որ Կեդր. Եւրոպայի Ընկերվարական վերջին պետութեան՝ Եուկոսլաւոյ վարչաձեւի անկումին և անոր տարածքին մասնատումով մանրուք ու թրքածիններու իշխանութեանց հաստատումէն ետք կարգ մը շրջաններու մէջ (օրինակ՝ Քոստովո), քանդուածի թիրախը Ռուսիան պիտի ըլլար իր Կովկասով և յատկապէս՝ Զէչնիա-յով, ուրկէ պիտի սկսէին թրքական խլրտումները հասնելով Տաղստան, Վրաստան, Խրիս ու Ազրպէյճան, քշնամական օղակի մէջ ստնելով Հայաստանը:

Մերծելով խարուսիկ ձեւ ու շպար եղող, լի-իրաւ բովանդակութեան գուրկ անկախութիւնը, հեղինակը կ'ըսէ, թէ աշխարհաւաղաքական ներկայ պայմաններու մէջ, երբ Հայաստան իր բնաւ-չութեամբ թէպէտ, անուանապէս, անկախ է, բայց ան ամէն օր ենթակայ կը մնայ բնաշնչուելու վտանգին: Ինք պիտի նախընտրէր «Սովետական Հայաստան»ը շինծու և դիւրաբեկ անկախութիւն ունեցող Հայաստանէն: Եւ մանկամտութիւն կը սեպէ ԱՄՆ-ի ճնշումով Թուրքիոյ հետ «Բարեկամութիւն» հաստատելու կարելիութեան գաղափարին ումանց հաւատք ընծայելը, որ կը ջատագովուի ՀՀ-ի իշխանութիւններուն կողմէ, մանաւանդ երբ այսօր ո'չ Ուաշինկթընը և ոչ ալ Անգարան ճանցցած են Հայկ. ցեղասպանութիւնը:



Հեղինակը լայն տեղ յատկացուցած է սիոնական գաղափարախօսութեան էութեան քողարկութեան, ամենասերտ գործակցութեան որ գոյութիւն ունի այսօր Սիոնիզմին ու Մ. Նահանգներու կայսերապաշտական Նոր Համակարգին միջեւ, որուն սանձերը կրկին առաջինի ձեռքին կը գտնուին: Կը գտնէ կեղծ ասոնց կողմէ իբր թէ ջատագովուած «Ազատութիւն»ը, «Մարդու Իրաւունք»ի, ժողովրդավարութեան, խաղաղութեան և հաւասարութեան հաստատման վերաբերող լոզունգները:

Այս բոլորը կը ձգտին մեկ նպատակի- միաբերել աշխարհակալութեան մը մականին տակ ստրկացնել երկրագունտի բոլոր երկիրները իրենց ժողովուրդներով,

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

համաձուլել զանոնք և ստեղծել բոլոր ցեղերու խառնուրդ մարդկային տեսակ մը որ ենթարկուի իրենց, «Ռոպոթ»ի մը հնազանդութեամբ:

Այս բոլորը տեսնելէ ետք չգրել, չխօսել ու չընդվզիլ՝ մարդկօրէն կարելի չէ: Սակայն դարուս նոր աշխարհակալները կ'ընեն ամէն ինչ, որ լոնցենն արդարատենչ ու ազատախոհ ժողովուրդներուն ձայնը: Բոլոր՝ միջոցներով: Նախընտրաբար՝ դրամի գործածութեամբ: Եւ եթէ այս մէկը չբաւեց՝ բռունցքով:

Հեղինակը ցաւ կը զգայ, որ ներկայ օրերուն այնքա՛ն դժուար է գտնել ճշմարտախօս գրիչներ, ճնշումն ու կաշառքը անգոսնող: Նոյնքան դժուար է գտնել անկախ մամուլ, որ հոսանքն ի վեր թիավարելու և ճշմարիտ խօսքը սամէն գնով ըսելու յանդգնութիւնը ունենայ:

Նոյնն է պարագան նաեւ, հայ իրականութենէ ներս ուր, հեղինակին իսկ վկայութեամբ, «Դիոգինէսի լապտեր պէտք է, որ «Ազատ և անկախ թերթ մը» գտնուի:

Նոր աշխարհակալներուն մեքօրեայ նախընտրած զէնքերը [պետութիւն, ժողովուրդ, մարդեր իրենց ենթարկելու, իրենց ուզածը անոնց ընել տալու - կը կազմեն քարոզչութիւնը, կեղծիքը, իրողութիւններու խեղաթիւրումը, ուղեղալուացքը, տնտեսական շրջափակումը, գործածութիւնը ճնշումներու բոլոր տեսակներուն և հուսկ՝ եթէ այս բոլորը ապարդիւն մնացին՝ զինեալ նախայարձակումը որ կը կատարուի «Ազատութեան ու Դեմոկրատիայի համար ու Ահաբեկչութեան դէմ պայքար»ի շինծու լոզունգներու տակ:

Նոր Գաղութարարներուն «Սուտի ու կեղծիքի» վրայ հիմնուած ռազմավարութեան մէկ ցայտուն օրինակը Եուկոսլաւիոյ Դաշնութեան դէմ սանձազերծուած նախայարձակումն էր:

Իր հայրենիքին և անոր ամբողջականութեան տէր մնալ ուզող Սերպերը ցեղասպան զրպարտութեան, քանի որ անոնք չթոյլատրեցին երկրին մասնատուիլը և իւրացուիլը թրքաժին, ԺԵ. ու ԺԶ. դարերուն Սուլթանական դէպի Եւրոպա ներխուժած զօրքի մնացուկներուն ժառանգները կազմածներուն կողմէ:

Եւրոպայի ազգագրական ու ցեղային դիմագիծը խաթարող այս քաղաքականութիւնը, որ նոյնիմէն՝ Եւրոպացիներու մեղսակցութեամբ կը կիրարկուի, ի զօրու է առ այսօր, տխուր դերովը նաեւ Վատիկանի, որուն նախորդ Քահանայապետը մեծ «Ներդրում» ունի Ընկերվարական համաշխ. համակարգի փլուզումին մէջ: Կը գտնուի սերտ գործակցութեան մէջ ԱՄՆ-ի հետախուզութեան և, ինչ որ անհաւաստալի կը թուի՝ Քրիստոնէութեան երդուեալ թշնամի Սիոնականութեան հետ կը վկայէ հեղինակը հատորին, անժխտելի փաստեր ունենալով ձեռքին:

Ա.Մ. Նահանգներու ստեղծման պատմութիւնը տալով՝ Յ. Չիլիկիթեան զայն կը կոչէ եկուորներէ բաղկացած խառնածին ազգութիւն, որ աստիճանաբար ընդարձակած է իր սահմանները դրամի ու զէնքի օգնութեամբ, ցամաքամասին բնիկներուն մէկ մասը [կարմրամորթները] բնաջնջելով, իսկ մնացեալները պահելով լուսանցքի վրայ, իր թաթին տակ:

Մ. Նահանգները Բ. Աշխարհամարտին օգտուելով այն հանգամանքէն, որ ռազմական գործողութիւնները տեղի չունեցան իր Մայր ցամաքին վրայ, իր տնտեսութիւնը ոչ միայն պահեց, այլև հասցուց բարգաւաճումի, երբ ուրիշներ կը քանդուէին իրենց արդիւնաբերութեամբ և քաղաքներով: Եւ սպասեց որ Եւրոպական ցամաքի վրայ հակամարտ կողմերը սպառեն իրենց ուժերը, հիւժին: Որմէ ետք միայն ինք

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՂ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ



Յովհաննէս Զիլինկիրեան

իջաւ ռազմի դաշտ, երբ վնասուած էր արդէն պատերազմին ելքը: Եւ ինքզինք փառաւորապէս դասեց յաղթականներու շարքին, նուազագոյն կորուստով առաւելագոյն աւարի տէր դարձաւ: Ասիկա նպաստեց, որ աշխարհի տնտեսապէս հզօրագոյն տէրութիւնը դառնայ: Ունենայ գերակայութիւն բոլորին, անգամ իր «Դաշնակից»ներուն վրայ:

Եւ այսօր, իր աշխարհակալական նկրտումին մէջ, թիրախ ունի Ռուսաստանը, որուն կ'ուզէ, բոլոր միջոցներու գործածութեամբ՝ ֆանդել (1⁰. Միութիւնը կործանել է սոֆ), և տիրանալ Ռուսիոյ հումքի անսպառ աղբիւրներուն:

Հեղինակին գնահատութեամբ սակայն, ժամանակակից դրամատիրական աշխարհը երեւութապէ՛ս միայն կը ղեկավարուի Ամերիկայի կողմէ: Բո՛ւն տիրողը «Անտեսանելի Կայսրութիւն»ն է, որ կը կոչուի Սիոնիստ Կայսրութիւն, և որ այժմ կը ջանայ ամբողջացնել իր մեծատիրութիւնը երկրագունտին վրայ, Ռուսիան, Զինաստանն ու նախկին Ընկերվարական համակարգի երկիրներն եւս առնելով իր մակասնին տակ:

Դրամատիրական աշխարհը կը տնօրինէ Սիոնական Կեդրոնական Կազմակերպութիւնը, որուն ութ-տասնինի թեւերը կ'երկարին աշխարհի արդիւնաբերական մեծագոյն կեդրոններուն վրայ: Որուն հակակշռին տակ է այդ երկիրներուն ազգային, ընկերային, տնտեսական և մշակութային, մէկ իօսւով՝ հասարակական ամբողջ կեանքը: Ամէն մէկ բնագաւառէ ներս, Սիոնական Կեդրոնը իր հակակշռն ունի և անոր վրայ իր դրոշմն է դրած: Մինչեւ անգամ նախագահ ու վարչապետ կը նշանակուին կամ գահընկեց կը դարձուին «Աստուծոյ ընտրեալ»ներուն՝ Սիոնիզմի գաղափարախօսներուն ֆմայքով:

Հեղինակին որքան յրատես, նոյնքան ցնցիչ մէկ եզրակացութիւնն է, սահազանգի նման հնչող, որ Ռուսաստանի խորտակումը մէկ կողմէ, Սիոնականացուած Մ. Նահանգներուն զինակցութիւնը Օսմանցի և Ազերի թուրքերուն հետ - Պաֆուի ֆարիւղի հորերուն տիրանալու մարմաջէն ալ թելադրուած- կրնայ Հայաստանի վերջնական անհետացումին յանգիլ:

Այդուհանդերձ, դիտել կու տայ հեղինակը, ինքզինք ամենագոր և անխոցելի նկատող ԱՄՆ-ը ունի իր «Ափիլեսի Կրունկ»ը- Սեւերու յարաճուն և անսովոր անը երկրին մէջ: Վերջին դարերուն և իբր ստրուկ Ափրիկէէն Ամերիկա տարուած սեւամորթները, իրենց բազմածնութեամբ և ֆանակի աճով, կրնան օր մը դառնալ «Պատուհաս» Սպիտակամորթներու տիրապետութեան համար: Ասոնց դարձնել «Գահընկեց»: Հաստատել «Սեւերու տիրապետութիւն»: Սեւերու այս յաւակնութեան նախանշանները ստուէն կ'հոնեսին:

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Մինչեւ ե՞րբ կրնայ գոյատևել Սիոնականացած Մ. Նահանգներուն մեծատիրութիւնը երկրագունտին վրայ: Պիտի չգտնուի՞ զայն խորտակող ոյժ մը, որ ազատագրէ տակաւ գերվարուող մարդկութիւնը:

Հատորին հեղինակը ցանկալի այդ փրկութիւնը կը տեսնէ «Աստուածային հրաշք»ի մը մէջ, որ պիտի խորտակէ Սիոնականներուն «Սատանայական կառոյցը»:

Կարելի՞ է նման հրաշքի մը կատարուիլը ներկայ ու գալիք ժամանակներուն: Ինչո՞ւ ոչ-կը պատասխանէ Յովի. Զիլինկիրեան շեշտելով.– ԿԵԱՆՔԸ ԻՆՔՆԻՆ, ՀՐԱՇՔ ՄԸՆ Է ԱՐԴԷՆ:

Սիոնական անտեսանելի կայսրութեան դաւը Խ. Միութիւնը ֆանդելու միտող, ուղղուած էր բնականաբար, նաե՛ւ Խ. Հայաստանին: Ասոր մէկ հետեւանքն կը կազմէ մեր Մայր հայրենիքի ժողովուրդին ներկայի դժուար վիճակը: Այս ցաւալի դրութեան ստեղծման մէջ իրենց տխուր մեղսակցութիւնը ունին անշուշտ, օտար ֆանդիչ ուժերուն աջակցող ներքին (հայանուն) խմբաւորումները:

Այսուհանդերձ, կ'ըսէ հեղինակը, սադրիչ ուժերու դաւադրութիւնը ձաղկելէ ետք ու երկրին այժմու վիճակը աւաղելով հանդերձ՝ «Պէտք է ֆաշալերել Սփիւռֆահայութիւնը որ աջակցի Հայաստանի վերականգնումին»:

Հայրենիքէն ներս նկատուող սխալները պէտք է ֆննդատել զանոնք սրբագրել տալու բարի միտումով: Ո՛չ թէ յոռետեսութիւն ներշնչելու համար սփիւռֆահայութեան, որ պարտի աջակցիլ հայրենիքի զարգացումին: Այլապէս՝ մեր երդուեալ թշնամիներուն (որոնք Խ. Հայաստանը ֆանդեցին) յաւելեալ ուրախութիւն պատճառած կ'ըլլանք:

Իր այս շուրջ 800 էջոց ծաւալուն հատորին մէջ, հեղինակը կը ներկայացնէ տիպարը հրեային, տալով անոր բնութագիրը: Կը նշէ «Աստուծոյ ընտրեալ ժողովուրդ»ին բացասական գիծերը, բայց նաեւ՝ անոնց դրական կողմերը որոնք, կը շեշտէ Յ. Զիլինկիրեան՝ կրնան նոյնիսկ օրինակ ծառայել որեւէ երկրի ֆաղաֆահներուն: Թշնամիին «Լաւ» կողմէն օգտուիլը խմաստութիւն է...:

Այստեղ հարկ է, որ տանք բացատրութիւն, որ կ'անխուսի ամէն թիւրիմացութիւն «Antisemitisme», Հակասեմականութիւն վերագրել տալ հեղինակին: Ինչ որ սխալ պիտի ըլլար: Գոնէ այդպէս կը կարծենք մենք:

Հոս, խնդրոյ առարկան հրէութիւնը չէ՛ որպէս ուրոյն ազգութիւն, այլ՝ հրէական ցեղակրօն գաղափարախօսութիւնը որ Սիոնականութիւն կը կոչուի: Գաղափարախօսութիւն՝ որ վերածուած է ֆաղաֆական-նուաճողական զէնքի և. արուեստականօրէն՝ հրէութեան կու տայ գերակշիռ դիրք: Սիոնական հրէութիւնը մեղաւոր է ո՛չ միայն իբրեւ Հայկ. ցեղասպանութեան մեղսակից ու հեղինակ, այլեւ՝ Եղեռնի տարիներուն տարագրուող հայութեան հարստահարիչ, անոնց ինչքերու իւրացրնող՝ ոչինչ գումարներու փոխան-ինչպէս կը վկայէ թուրք գրող Ահմէտ Ռէֆիք:

Մարդ հարստահարելը և անոր տիրելը ազգային նկարագիր կը կազմէ հրեայ-սիոնականին համար: Մեծատիրութեան սերմը իրենց ներսիդի՛ն կը կրեն հրեաները, որոնց մէջ բացառութիւն կազմեց Յիսուս Նազովրեցիին որպէս բարութեան խորհրդանիշ, որուն չհանդուրժեցին սակայն, ցեղապաշտ հրեաները, և զինք խաչեցին:

ՄՈՌԱՅՈՒԹԵՆԷ ԴԷՊԻ ՅԱԻԵՐԺՈՒԹԻՒՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
ՀՐԱԷՐՈՎ՝

ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԵՒ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ:

«ԹՈ՛Ղ ՔԱՐԿՈՄԵՆ ՋԻՍ ԹԵՐԱՀԱԻԱՏՆԵՐԸ:
ԵՍ ԶԵՄ ԿՐՆԱՐ ՈՒՐԱՆԱԼ ԱՅՆ ԱՆՋՆՋԵԼԻ
ԱՐՑՈՒՆՔԸ ՈՐ ԻՄ ՄԱՅՐԵՆԻ ԵԿԵՂԵՑԻՆ
ԿՐՑԱԻ ԿԱԹԵՑՆԵԼ ԷՈՒԹԵԱՆՍ ՄԷՋ,
ԵՒ ՈՐ ԲՈԼՈՐ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄԻԱՑԱԾ
ԶՊԻՏԻ ԿԱՐԵՆԱՅԻՆ ԿԱԹԵՑՆԵԼ...»:

ԼՈՂԱՆ - 1913

ՌՈՒԲԷՆ ՍԵԻԱԿ

«ՓՈՒԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ»- ՀԱՏՈՒԱԾ

ՄԵՐ ԱՅՍ ԳՐՈՒԹԻՒՆԸ...

Դէպի Մայր հայրենիք, դէպի Սուրբ Էջմիածին կատարուած ուխտագնացութեան համազօր այցի մը տպաւորութեան տակ թուղթին յանձնուած՝ աւելի շատ պատկերազարդ պիտի ըլլայ... հաւատալով այն վարկածին, թէ՛ «Երբեմն մէկ նկար՝ հազար էջնոց հատորէ մը աւելի «Խորիմաստ» և պերճախօս է:

ՅԻ ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ՝ 2 ՄԱՅԻՍ 2009-ԻՆ, ԿՐԿԻՆ
ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՂԸ ՈՏՔ ԴՆԵԼՈՒ ԵՒ ՍՈՒՐԲ
ԷԶՄԻԱԾԻՆԸ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՅԱՆՔ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ, ՀԱՐԱՋԱՏԻՄ՝ ՅԱԿՈՔ ԱԻԱԳԵԱՆԻ
ՀԵՏ, ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԵՂԱԻ՝
ԱՅՅԵԼԵԼ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
ԿԱԹՈՂԻԿՈՍ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՒ ԾԻՆԱՐԱՐ ՀԱՅՐԱՊԵՏ՝
ԳԱՐԵԳԻՆ Բ.ԻՆ ԱՋԸ ԱՌՆԵԼ:

ԵՒ ՏԵՍՆԵԼՈՎ ՍԶԱՆՉԵԼԻ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆՆ ՈՒ
ՀԱՄԱՆՈՒՆ ՀԱՄԱԼԻՐԸ, ՄԱՅՐ ԱԹՈՒ ԱՅՅԻ ՈՒ ԱՂՕԹԵԻ
ԵԿԱԾ ԽՈՒՈՆԵՐԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՄԵՐ ՀԱԻԱՏՔԸ
ԳՕՏԵՊՆԴՈՒԵՅԱԻ ԱՅՆ ՀԱՄՈՋՈՒՄՈՎ; ԹԷ՛ ՄԻԱԾՆԱԷՋ
ԿԵԴՐՈՆԻՆ «ԼՈՅՍԸ» ՅԱԻԵՐԺ ՊԻՏԻ ԼՈՒՍԱԻՈՐԷ ԵՒ
ԱՌԱՋՆՈՐԴԷ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐՈՒՆ
ՀՈԳԻՆԵՐԸ ԵՒ ԶԱՅԼԵՐԸ:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻԿԻՐԵԱՆ
(ԿՐԷԺ ՈՌԻՔԵՆԵԱՆ)



2 Մայիս 2009.

Ս. Էջմիածնի Վեհարանին մէջ: Չախէն աջ՝ Հայաստանի «Թէքէեան» Մշակութ. Միութեան նախագահ՝ Ռուբէն Միրզախանեան, Յ. Չ., Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Կաթողիկոս Ամենայն Հայոց, Յակոբ Աւագեան (ժընեւարնակ):



Լ ՈՒՍԱԻՈՐՋԻ Կ Ա Ն Ք Ե Ղ Ը

Երկնի անթիւ աստղերէն՝
 մերն է միայն անիկա...
 Ամէն գիշեր, վերը հոն,
 Արագածի գլխուն վրայ
 Ան կը շողայ ստանձին,
 այնքան անջատ միւսներէն՝
 Որ ուրիշ ձեռք մը կարծես
 զանի վառեց գաղտնօրէն...:



Լուսաւորչի կանթեղն
 անմար, հայոց
 մթնած երկնքից...

Կարծես թէ ան հոն կախուած
 է մեզ համար յաւիտեա՛ն,
 Ան կանթեղն է՝ լոյս առած
 Լուսաւորչէն Հայութեան,
 Անկէ լըցուած, անոր ջինջ արտասուէն՝ իւրի տեղ,
 Պըլպըլացո՛ղ ֆաղցրութեամբ, պըլպըլսլի՛ք միշտ կանթեղ...:

Այդպէս հաւատաց ու ա՛յդպէս դեռ կը հաւատայ հայ հոգին՝
 Որ միշտ դարձաւ նայեցաւ և յառեցա՛ւ անձկագին
 Առտուն՝ ձիւնոտ Մասիսին, և գիշերներն սլ՝ անոր...:

Այդպէս և ե՛ս ո՛վ մեծ Սուրբ, հաւատարժարժ կանթելիդ
 Ըզգացի որ հոգւոյս մէջ կը ծագէր շողը վընիտ,
 Եւ կը մեծնար, կը մեծնա՛ր, մինչեւ կ'ըլլար այգ մը նոր...:

ՎԱՀԱՆ ԹԷՔԵՆԱՆ

Ե Կ Ե Ղ Ե Ց Ի Ն < Ա Յ Կ Ա Կ Ա Ն

Եկեղեցին հայկական ծընընդաւայրն է հոգւոյս՝
 Ինչպէս քարայր մ'ընդարձակ, պարզ ու խորունկ մութ
 ու լոյս,
 Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով ու հեռուն
 Կանգնած իր լուռ խորանով՝ որ կարծես նստել մ'է
 ծրփուն...:


Եկեղեցին Հայկական բարձր բերդն է հաւատքին
 Իմ պապերուս՝ որ հողէն պայն քար առ քար հանեցին
 Ու երկինքէ՛ն իջուցին պայն ցօղ առ ցօղ,
 անպ առ անպ,
 Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ,
 հեղուրթեամբ...:

[Հատուած]

Վ. Թ.



Սուրբ Էջմիածնի համալիրին մէջ, Վեհափառ Տէր Գարեգին Բ.ի հետ:
Չախէն աջ՝ Յ. Չ., Վեհափառ Գարեգին Բ., Յակոբ Աւագեան, Ռուբէն
Միրզախանեան [10 Մայիս 2009-թ.]



Սուրբ Էջմիածին Մայրավանքի տաճարին առջեւ՝
Ռուբէն Միրզախանեան և Յ. Չ.:



Սեւանի ափին, «Վազգէնեան Դպրանոց»ի մատուռէն ներս..., Վեհափառ
Գարեգին Բ., Խաժակ Արք. Պարսամեան, Յ. Չ. [7-5-2009]:




«Վազգէնեան Դպրանոց»ի երգչախումբի ներկայութեան...
Սրտի խօսք կ'ուղղէ Յ. Չ.: [7 Մայիս 2009]:



Մայր Աթոռի Վեհարանէն ներս:
Չախէն աջ՝ Ռուբէն Միրզախանեան, Տաթև Արք. Սարգիսեան, Յ. Չ.,
Յակոբ Աւագեան [10-5-2009-թ.]




Սեւանայ լիճի մօտ, «Վազգէնեան Դպրանոց» այցի ընթացքին:
Չախէն դէպի աջ՝ Ռուբէն Միրզախանեան, Յ. Չ., Վեհափառ Տէր Գարեգին
Բ., Արեւելեան Ամերիկայի Առաջնորդ՝ Գերաշ. Տ. Խաժակ Արք. Պարսամեան,
Յակոբ Աւագեան:




Սեւանի ափին, «Վազգէնեան Դպրանոց»ի բակին մէջ, Լուսահոգի Վազգէն Ա. Վեհափառ կաթողիկոսի արձանին առջեւ, Յ. Չ. և Ռուբէն Միրզախանեան:



Սեւանայ լիճի ափին՝ Յ. Չ. և Յակոբ Աւագեան [7 Մայիս 2009-թ.]:




Երեւանի Ռուբէն Սեւակի անուան միջնակարգ դպրոցի բակին կեդրոնը կանգնած Ռուբէն Սեւակի կիսանդրիին պատուանդանին ծաղկեփունջ կը մատուցէ Յ. Չ.:



5-5-2009-թ.: Երեւանի Գրականութեան և Արուեստի թանգարանի տնօրէնութեան սենեակին մէջ, Տնօրէն՝ Հենրիկ Բախշինեանի հետ:


Տնօրէնութեան սենեակին մէջ կը տեսնուի Ռ. Սեւակի դիմանկարը, որ գծագրուած է Լոզանի մէջ 1911-թ.ին, նահատակին ընկերոջ՝ Լեւոն Ազնաւորեանի կողմէ:




Երեւանի Ռուբէն Սեւակի անուան միջնակարգ դպրոցի բակին մէջ, Ռուբէն Սեւակի կիսանդրիին առջեւ՝ Տնօրէնուհի Շուլիա Ղազարեան, Յ. Չ. և Յակոբ Աւագեան:



Երեւանի Գրականութեան և Արուեստի թանգարանին մուտքին... հոս կը գտնուին Ռուբէն Սեւակի գրութիւններուն մէկ մասին բնագիրները (5-5-2009-թ.): Չախէն աջ՝ Յ.Զ., Յակոբ Աւագեան:




Երեւանի Ռուբէն Սեւակի անուան միջնակարգ դպրոցի ընդարձակ պարտէզ-բակին կեդրոնը, պատուանդանի վրայ գետեղուած Ռուբէն Սեւակի կիսանդրիին առջեւ՝ Տնօրէնութիւն-ուսուցչական կազմ և... հիւրեր՝ Յ. Չ. և Յակոբ Աւագեան:



5-5-2009-թ.- Երեւանի «Թէքէեան» մշակութային Միութեան սրահին մէջ կայացած «Ռուբէն Սեւակ Յիշատակի Օր»ուան հանդէսին-Վահան Թէքէեանի կիսանդրիին առջեւ՝ Յ. Չ. և Միութեան նախագահ Ռուբէն Միրզախանեան:




Թեքեան Մշակթ. Միութեան սրահին մէջ, Ռուբէն Սեւակի «Յիշատակի Օր»ի հանդիսութեան ընթացքին, նուագախումբը ելոյթ կ'ունենայ [5-5-2009-թ.]:



«Armenia» հիւրանոցին [Երեւան] մպահովութեան պատասխանատուն, շատ խորիմաստ հարցում մը կ'ուղղէ մէջի՝ «Ռուբէն Սեւակ 1914-ին ինչո՞ւ Լոզանի իր հանգիստ կեանքը ձգեց և Պոլիս վերադարձաւ»:
 Մեր պատասխանը. – Հերոսները չեն լքեր Պատերազմի դաշտը»:
 [6-5-2009-թ.]:




5-5-2009-թ. Երեւան-Ռուբէն Սեւակի դիմանկարը [իւղաներկ], գործ՝ գեղանկարիչ Լեւոն Ազնաւորեանի [Լոզան 1911-թ.]: Ռուբէն Սեւակ բժիշկի սպիտակ «Խալաթ»ով: Այս պաստառը կը գտնուի Երեւանի Գրականութեան և Արուեստի թանգարանի տնօրէնութեան սենեակին մէջ:



Հրաչեայ Աճառեանի անուան համալսարանի մէջ, ուսանողութեան առջեւ կատարուած բանախօսութիւն-հարցազրոյցին ընթացքին, համալսարանի ուսանողներու և ընդհ. Տեսուչի ներկայութեան [6-5-2009-թ. Երեւան]:



Թ.Մ.Մ.-ի նախագահ Ռ. Միրզախանեան, «Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն»-ին կը նուիրէ Ախթամար եկեղեցիին մէկ գեղանկարը [5-5-2009-թ.]:




Մարտիրոս Սարեանի արձանին առջև,
Փրոֆ. Վլատիմիր Պետրոսեանի հետ [6-5-2009-թ.]:



9-5-2009-թ. Երեւան:

Երեւանի մէջ մեզ շատ տպաւորած անձնաւորութեան մը... [որ Հայաստանի ապագայի մասին մեր ունեցած յոյսերը բազմապատկեց] Գագիկ Աբրահամեանի նորակառոյց տան մէջ... ծախէն աջ՝ Արմէն Աբրահամեան [Գագիկ Աբրահամեանի եղբայրը՝ ՀՀ. Ազգ. Ժողովի Պատգամաւոր], Յ. Չ. - Ռուբէն Միրզախանեան, Փրոֆ. Վարդան Պոստանճեան՝ ՀՀ. Ազգային Ժողովի Պատգամաւոր, Գագիկ Աբրահամեան [Արա Աբրահամեանի երէց եղբայրը], ՀՀ. Ազգային Ժողովի Պատգամաւոր- Երեւանի իր գոհարեղէնի գործարանին մէջ հազարէ աւելի գործաւոր կ'աշխատին:



Սեանի թերակղզի.
«Վազգէնեան Հոգեւոր Դպրանոց»ը:

... Ու երբ դեռ երկրի վրա Ազատութեան
Համար մեռնեն ափ մը մարտեր չնշին,
Անոնք միտ ըլլան Մարտիրոսեան վերջին
Վերջին Հայեր...



6-5-2009 Երեւան:
 «Armenia» Պանդոկի Վէջ. ծախւէն աջ՝
 Ռուբէն Միրզախանեան, Յակոբ Աւետիքեան [«Ազգ» թերթի Պատասխանատու խմբագիր]

ՄԵՐ ԳՈՐԾԵԿԵՐՆԵՐՆ ԱՈՍՉԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ

ՀՈՒՆՎԱՐ #4
ՔԻՉՆԵՍ
ՊԼԱՆԵՏ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ
 ԲՈՂՆՏՈՒ ԱՄՍՐՆ

BUSINESS PLANET

ԳԱԳԻԿ ԱՐՐԱՇԱՄՅԱՆ

Եկեք համըրելատար լինենք համըրելոթյան հանդէպ,
 անհամըրելոթյանը համըրիստ թողնենք և փորձենք համըրել...

Այստեղ կը հրատարակենք Երեւանի «Business» [Պիզնես] պարբերաթերթին առաջին էջին հրատարակուած Գագիկ Արրահամեանի ճկարը:



Հայաստան

Ինչպես արևը, ինչպես լույսը
Մեզ, հայերն էլ, բաց
Կանխորդ հանգստի արևուն խորհրդով
Մեզն էլ, որոնք բաց
Տարածում է զարթոնքի քաղցր խորհրդով
Մեզն էլ, որոնք բաց




ՌԱՏԵՆ ԱՅՈՒՆ

(1886-1957)



10-5-2009-թ. - Դէպի Եղեռնի Յուշարձան՝


Չախէն աջ՝ Յ. Աւագեան, Փրոֆ. Վլատիմիր Պետրոսեան, Յ. Չ., ՏՆՅօրէնուհի [«Ռուբէն Սեւակ» միջնակարգ դպրոցի] Տիկ. Ճուլիա Ղազարեան:



10-5-2009-թ. - Եղեռնի Յուշահամալիրին առջև:
Չախեն աջ՝ Յ. Չ., Յ. Աւագեան, Փրոֆ. Վ. Պետրոսեան, Տիկ. Ճ. Ղազարեան,
Բժիշկ Ա. Ղազարեան և մեր ապագայի յոյսը՝ փոքրիկն Լեւոն Ղազարեան:



10-5-2009-թ., Դէպի ցեղասպանութեան թանգարան:
Չախեն աջ՝ Բժիշկ Ա. Ղազարեան, Փոքրիկն Լ. Ղազարեան,
Փրոֆ. Վլատիմիր Պետրոսեան, Յ. Չ., Յ. Աւագեան:



10-5-2009-թ., Յաւերժական բողից առջեւ:
 Չախէն աջ՝ Յ. Զ., Ճ. Ղազարեան, Յ. Աւագեան, Փրօֆ. Կ. Պետրոսեան:



Յեղասպանութեան խորհրդանիշը-ցեղասպանութեան թանգարանին մէջ,
 24 Ապրիլ 1915-թ.ի խումբ մը մտաւորական նահատակներու
 նկարներուն առջեւ կեցած՝ Տնօրէնուհի Ճուլիա Ղազարեան և Յ. Զ.:

ՁԻ ԹՈՒՐՆ ՍՎԵԼԻ ՍՐԳԱՐ Է ԽԱՉԵՆ,
ՁԻ ԿՅԱՆՔՆ ԱՆՈՒՆՅ Է ՄԻԱՅՆ ՈՐ ԸՆՁ ՆԵ,
ԱՆՈՒՆՅ ՈՐ Կ'ՍՊՐԻՆ ՈՒՐԻՇԻ ՄԱՀՈՎ...

ՌՈՒՐԵՆ ՍԵՎԱԿ

Երեւան, 4-5-2009-թ. Ռուբէն Սեւակի կիսանդրիի պատուանդանին վրայի գրութիւնը. Ռ. Սեւակի «Ջանգալներ» բանաստեղծութեան հատուած:

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳՎՈՒՒ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
 ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ՝
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Հեղինակը թուրք-սիոնական գործակցութեան կը վերագրէ «Հայկական և Յունական Պոլսոյ ֆանդումը», որ եղաւ Յեպտեմ. 1955-թ.ին»:

Սիոնական հրեաներուն ռազմավարութեան նշանախօսքն է... We Control the Money, We control the Press, We control the World:

Հատորին հեղինակը միայն ժխտականութիւն, բացասական գիծեր չի տեսներ հրեաներուն մօտ: Դրական կը գտնէ յանուն համազգային նստատակներու իրագործման անոնց միութիւն կազմելով համառոտ գործելը: Եւ կ'ախտոսայ, որ այդ առաքինութիւնը ընդհանրապէս սակսած է հայութեան, և ան անգոյ է դեռ այսօր... որուն համար կ'այսպէս հայ աշխարհական և հոգեւոր առաջնորդներուն մեծամասնութիւնը որոնք իրենց հանգամանքին ու սեմին անարժան վարք ունեցած են և դե՛ռ ալ կը ցուցաբերեն այսօր: Անոնք ընդհանրապէս անմիաբան ու կրաւորական մնացեր են Ազգին թշնամիներուն դէմ յանդիման, հրեական «Ակն ընդ ական» (հոս եւս դրական նկատուած) օրէնքը:

Հայոց, մանաւանդ անոնց ազգային-ֆաղափական ղեկավարներուն անմիաբանութիւնը, գլխաւոր պատճառը եղած է Ազգին կրած շատ դժբախտութիւններուն:

Եւ հեղինակը կը վկայաբերէ տխրահռչակ Սուլթան Ապտիլ Էնվարի խօսքը: Արիւնարբու վեհապետը երբ կ'իմանայ, որ Ս. Գ. Հնչակեան Կուսակցութեան հիմնադրութենէն ետք հայկական նոր կուսակցութիւններ կազմուած են, լայն շունչ մը ֆաշելով կը գոչէ... Ա՛լ հայերէն վախճալիք չունինք: Մեզ կը մոռնան և իրարու հետ կը կոռլին...»:

Յ. Զիլինկիրեան սլաւոմարանի հմտութեամբ կու տայ Իսրայէլի պետութեան հիմնադրութեան ծննդաբանութիւնը, որ սկսած էր մանաւանդ 19-րդ դարէն և աստիճանաբար իրականացած է Անգլիոյ հովանաւորութեամբ և Սիոնական-Երիտթրքական ամենասերտ գործակցութեամբ:

Հեղինակը ցաւ կը զգայ, որ մինչեւ այսօր հայ ֆաղափական միտքը չուզեր անդրադառնալ իր անցեալի շատ մը սխալներուն, որոնք ծանրագոյն կորուստներ արժեցին Ազգին:

Մինչդեռ պարկեշտ ու սրտցաւ ինքնաֆննդատութիւն մը մեզի կ'օգնէ, որ նոյն սխալները չկրկնուին այսօր ու վաղը, և հեզասահ ըլլայ մեր ողբերգակ ժողովուրդին վերականգնումն ու յառաջընթացը բախտաւոր պայմաններու մէջ, և հարց կու տայ հեզական... Երբ հայերը իրենք իրենց մէջ անմիաբան են Դատի հետապընդման գծով, օտարը ինչո՞ւ օգնէ իրենց»:

Հեղինակը կը ֆննդաստ Հայաստանի 1989-91-թ.ի իրադարձութիւնները ըսելով, որ մեր ֆաղափական ղեկավարութեան մէկ կարեւոր մասը, իրենց ետեւէն ֆաշելով «Խելագարած ամբոխները» գործեցին հսպնեայ, անզգոյշ, տոնելով արկածախնդրական ֆայլեր որոնք 70-ամեայ բարգաւառ Հայաստանի ֆանդումին յանգեցան:

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳՎՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Խորհրդ. Հայաստանի կործանումը սեպելով Խ. Միութիւնը կազմալուծելու դաւին մէկ անբաժան մասը, որուն հեղինակները Միոնիզմը, Ամերիկան և Համաբըր-
 ֆուրքուսն են, իրատես մտաւորականը կ'այսպէս «Կոմիտէ»ին անդամները որոնք
 գործեցին օտար, հայութեան բշտամի ուժերու ցուցմունքով և ի վնաս իրենց
 ժողովուրդին, հայրենիքին ու պետութեան: Ներկայի անմխիթար վիճակը երկրին,
 ուր հայրենալուծը աղէտալի համեմատութեան է հասած, կու գայ իրաւունք տա-
 լու այս դաստղութեան:

Հեղինակին համոզումն է, որ Բ. Հանրապետութեան ֆանդումն և 'Լարաբաղի
 ազատագրութեան եղանակը որուն դիմեցին «Անկախական»ները, նաե՛ւ Գրաւեսլ
 Արեւմտահայաստանը հայուն մոռցնել տալու համար էր: Եւ կ'ըսէ, թէ դարաբաղ-
 եան խնդրի հայանպաստ կարգադրութեան համար խելացի առաջարկներ եղան
 օրին Մոսկուայէն, բայց «Շարժում»ին ղեկավարները զայն մերժեցին անխոհե-
 մաբար:

Հեղինակը կ'ափսոսայ որ մեր ժողովուրդը, իր սպանչատիրական ոգորումին
 մէջ, դեռ մինչեւ հիմա հասարակաց աշխատանքի ու պայքարի ծրագիր մը չունի:

Եւ ո՛չ միայն 'Լարաբաղի ճակատագիրը կը մնայ անորոշ, Գրաւեսլ Արեւմտա-
 հայաստանը դեռ շղթայակապ է, Հայկ. Յեղասպանութիւնը կը ժխտուի ոճրագոր-
 ծին կողմէ, այլեւ՝ «Բարեկամ»ի դիմակով ներկայացող Արեւմուտքը խորհուրդ
 կու տայ մեզի որ մոռնանք «Անցեալ»ը, «Հողեր»ը, «Քրիստոնէական ոգի»ով
 ներենք Յեղասպանին և «Բարի-դրացիական» կուսիքը հաստատենք անոր հետ: Եւ
 դե՛ռ կայ աւելին՝ կը փորձեն մեզ բշտամացնել մեր իրա՛ւ բարեկամ Ռուսաստա-
 նին հետ, որ հայուն գլխաւոր և յուսալի սայաւէնը կը կազմէր և է՛:

*Ընդառաջել այս իբր թէ բարեմիտ խորհուրդներուն՝ ինքնասպան դաւնալ կը
 նշանակէ - կ'ըսէ հեղինակը:*

Խորհրդային 70-ամեայ Հայաստանի ֆանդումին մէջ հեղինակը կը տեսնէ Հա-
 յաստանը հայաբափելու, ժողովուրդը «Ամերիկեան դրախտ» առաջնորդելու և
 Թուրքին ցեղասպանութիւնը բացի մոռցնել տալէ՝ Համաբրքական վաղեմի ծրա-
 գիրը իրականացնող դաւ մը, որ ներկայ «Փոքրիկ», «Սեպ» նկատուող հայկական
 հանրապետութեան ֆարտէսի վրայէն ջնջումով կրնայ արդիւնաւորուիլ:

Եւ, ի պատասխան խրդային աշխատանքներուն որոնք կը տարուին Արեւ-
 մուտքի ծանօթ Հետախուզութեան, Միոնիզմին և ասոնց ձեռքին խամանիկ դար-
 ձած հայերու կողմէ, հեղինակը կ'առաջադրէ կազմութիւնը Ազգային Ապահովու-
 քեան Գերագոյն Խորհուրդի մը, որու շուրջ գան ամփոփուելու համայն հայութիւ-
 նը և գործեն համազգային պայքարի ընդհանուր ծրագրի մը համաձայն, ձգտելով,
 Հայրենիքի ու Պետութեան հիմերու ամրացման և մեր ազգային դե՛ռ անկատար
 տենչերու իրականացման՝ Ազգին միացեալ ուժերով:

Բայց այս մէկի իրականացման առաջին պայմանը՝ Ազգին ու Պետութեան
 զլխուն իրաւ ղեկավարներ ունենալն է, - կը զգուշացնէ Յ. Զիլինկիրեան, - այն-
 պիսի ղեկավարներ՝ որոնք թուրքերուն ով ըլլալը լա՛ւ գիտնան և չըսեն Նախ.
 Քոչարեանի սէս. - Հայերը թուրքերուն հետ դաշնակից կրնան ըլլալ, և դեռ՝ կը
 հետեւցնէ ներհուն մտաւորականը. - Իր բշտամիին չնանցողին» կարելի՞ է Ազգին
 ու Հայրենիքին գոյութեան ապահովութիւնը վստահիլ: Մանաւանդ՝ այնպիսի
 բշտամի մը՝ Սիւլէյման Տեմիրբիլի սէս [ատեն մը Հանրապետութեան նախագահ]
 որ դեռ 1998-թ ին կը գոչէր Վանի մէջ, խօսքը ուղղելով իր կարօտած աչքը Գրաւ-
 եսլ Արեւմտահայաստանին սեւեռած հայութեան. - Մեզի ԾՈՒԻ ԱԶՔՈՎ ՆԱ-
 ՅՈՂԻՆ ԱԶՔԸ ԿԸ ՓՈՐՆԵՆՔ:

Հեղինակին տողերը բեքեւ յոռետեսութիւն մը կը մատնեն, երբ ան հարց կու
 տայ թէ՛ «Հայ Գառնուկը» ինչպէ՞ս կրնայ փրկուիլ «Թուրք գայլին» նիրաններէն:

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ ՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՂ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Եւ Յ.Զ. կը պտտասխանէ իր հարցումին... Միայն ու միայն անբասիր և իմաստուն առաջնորդներու ձեռքերով»:

Իսկ այդ ցանկալի առաջնորդները՝ գրեթէ չկան այսօր: Եւ ինչպէ՞ս կրնային ըլլալ - երբ Երեւանի մեր պետական այրերը կը յայտարարեն... ՀԱՅԱՍՏԱՆ ԷՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ ԶՈՒՆԻ»:

«ԹՈՒՐԳ-ԻԱ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ԿՐՆԱՆ ԸԼԼԱԼ», և կամ՝ անոնք կ'ըսեն... ԿԸ ՆԱԽԸՆՏՐԵՆՔ ԱՊԱԳԱՅԻՆ ՆԱՅԻԼ, ԵՒ ԶԶԲԱՂԻԼ ԱՆՑԵԱԼՈՎ»:

Եւ մերօրեայ պետական ղեկավարներէն իր կրօն հիասթափութիւնը արտայայտելու համար, Յ. Չիլինկիրեան կը մէջբերէ նահատակ հերոս բանաստեղծ «Ռուրէն Սեւակի 1911-թ.ին տուած մէկ սյրնախօս գնահատականը, այդ տարիներու Պոլսոյ հայ առաջնորդներուն վերաբերող... ԶՈՒԿԸ ԻՐ ԳԼՈՒԽԷՆ ԿԸ ՀՈՏԻ, ԻՍԿ ԱԶԳԸ՝ ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԷՆ»:

Ուստի, ի՞նչ կարելի է սսլասել գարշահոտ բուրդ հայրենի որոշ ղեկավարներէն, որոնք *Թուրքին մէջ բարեկամ և դաշնակից տեսնելու չափ կը խեղճանան ու կը միամտանան:*

Իսկ անբասիր և իմաստուն ղեկավար մը, բացի նման զգուելի արտայայտութիւններ չունենալէ, երբ իր երկրի ժողովուրդին մեծ մասը աղքատութեան նիւրաններուն մէջ կը գալարուի, զբօսաշրջական պտոյտով Քօթ Տ'ազգիւր-Մոնթէ Գառլօ չ'երթար: Կը կիսէ իր ժողովուրդին վիճակը, նակատագիրը: Նման Իզմիթի հայ ժողովուրդի [1915-թ.] Առաջնորդին, որուն շրջանի կուսակալը երբ կ'ըսէ, թէ ինք զերծ կացուցուած է ախորէ, կը պատասխանէ անոր... *Ես, Իզմիթի հայ ժողովուրդին Առաջնորդն եմ: Անոնց երջանիկ օրերուն, իրենց ուրախ, տխուր ու նաեւ սուգի օրերուն առաջնորդը... Այսօր հայ ժողովուրդը դէպի դժոխք կ'առաջնորդուի... Ես, իրենց Առաջնորդը... անոնց հետ պիտի երթամ, անոնց առջեւէն պիտի քալեմ ուր որ անոնք երթան... ա՛յս է իմ պարտականութիւնս»:*

Եւ հեղինակը արդարօրէն կ'սփսոսայ, որ այս ու նման հոգեւորական և աշխարհական օրինակելի անձեր սրբացուած չեն Հայ եկեղեցիին կողմէ... ինչպէս կ'ընէ Կաթողիկէ եկեղեցին նոյնիսկ... անարժաններուն պատիւ տալով:

Սիոնականներուն ահարկու կազմակերպութեան սուդրիչ գործունէութեան պարագլուխներուն՝ պետական ղեկավար, քաղաքական գործիչ, մտաւորական կամ արուեստագետ, մէկ խօսքով՝ իրենց կողմէ թիրախ ընդունուած ոեւէ անձի իրենց ուզածը ընել տալու կամ չուզածը ընողին «Արժանի պատիժ» տալու ցայտուն օրինակ մըն է Պիլ Քլինթընի նսեմացումը որսլէս... անբարոյական նախագահ...:

Արդարեւ, բոլոր միջոցները թոյլատրելի են, որ ասոնց միջոցաւ խախտելի և ունելի վերածեն անձ մը, զինք հասցնելով պաշտօնի, որ իրենց թելադրածը ընել տան անոր, կամ՝ նենգաւար պաշտօնի գլուխ եղողը վար առնեն տեսնելով, որ ան չենթարկուիր իրենց, և դեռ, պարզապէս՝ հաշուեյարդարի ենթարկեն իրենց պատուէրը չկատարելու մէջ յամստողին:

Հեղինակը մէկէ աւելի անգամ կը խօսի Պոլսոյ մէջ ստեղծուած «Մասոն»ական կազմակերպութիւններուն մասին, որոնց աստեղին անդամակցած էին հայ շատ մտաւորականներ:

...

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳՂՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
 . ՅՈՎ Հ Ա Ն Ն Է Ս Զ Ի Լ Ի Ն Կ Ի Բ Ե Ա Ն Ի ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Միոնականացած Արեւմուտինն ներշնչումով կազմուած այս «Ազատ Որմնադիրներ»-ու միութիւններու գոյատեան նպատակը եղած է՝ հակառուս տրամադրութիւններ ստեղծել հայ ազգային ղեկավար տարրին և նոյնիսկ ժողովուրդին մէջ, ընդդիմանալ Ռուսիոյ սզդեցութեան տարածումին դէպի Թուրքիա, նեղուցներն և Միջերկրական Մով: Ինչ որ Օսմանեան Թուրքիոյ շահերը պաշտպանել կը նշանակէր, նաեւ՝ նպատակը Արեւմտեան Գաղութատիրութեան դիրքերուն տարածաշրջանէն ներս ապահովումին և ամրապնդումին:

Այս քաղաքականութեան կորովի ջատագովն եղած էր Ներսէս Վարժապետեան Պատրիարք 1876-թ.ին: Մինչդեռ, Ռուսիոյ դէպի Հարաւ Էջփ դիւրացումը, հայ ազգային ազատագրական շարժումին գլխաւոր միտումն ըլլալու էր այդ տարիներուն:

Միոնականութիւնը Անգլիոյ ԱԳ նախարար Հրեայ Տ'իզրայէլի նենգ խաղերով, կրցաւ մոլորեցնել հայ մտաւորականութեան մեծ մասն ու հոգեւոր-եկեղեցական ստաշնորդները ի վնաս... հայութեան և ի շահ Թուրքիոյ:

Այստեղ կը նշուի, որ Թուրքիոյ մեծագոյն ծառայութիւն մատուցած հայ մտաւորականը եղած է Յակոբ Մարթայեան, որ Մուստաֆա Քեմալի պատուէրով ստեղծած է բրբական արդի-լատինոտառ այբուբէնը:

Ասով՝ Միջին Ասիոյ բրբական երկկի տգէտ ցեղախումբերը օժտուեցան ընդհանուր լեզուով մը, որ իրենց ազգային-ցեղային միութիւնը զօրացուց, շնորհիւ հայու մը...:

Յ. Մարթայեան որուն համար կ'ըսուի, թէ Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ էր ատեն մը, եղած է «Հանրասպետական» Թուրքիոյ հիմնադիր, հրեածին Մուստաֆա Քեմալին- Աթաթիւրք- «Թուրքերու Հայր» տիտղոս տուողը, որուն իբր փոխադարձութիւն, Մ. Քեմալ զինք մկրտած է «A. Dilâçar»- լեզու ստեղծող, բացող- պատուանունով մը... Թուրքերուն ի պատիւ անշուշտ:

Այստեղ Յ. Զիլինկիրեան յատկանշական -և վրդովիչ- յաւելուած մըն ալ կը մէջբերէ գրելով, որ Յ. Մարթայեան- Տիլաչար- երբ մահացեր է, Պոլսոյ այդ օրերու «Անշնորհ» Պատրիարքը Ազգային յուղարկաւորութեամբ պատուած է զինք... ինչ որ սովորաբար կը կատարուի Ազգին նկատելի ծառայութիւն մատուցած հայ անհասներուն:

Աւելին՝ հատորին հեղինակը կը թուէ շարք մը անուններ Պոլսահայերու (ինչպէս՝ Յարութիւն Ամիրա Պեգեբեան, Յովհաննէս Տաստեան Ամիրա, Պալեաններ, Սինան և շատ ուրիշներ...) որոնք իրենց մասնագիտական շնորհներով «Օսմանեան Պետութեան վերականգնումին օգնած են», և ասոնց ծառայութիւններուն դիմաց, բոլորին յայտնի է, թէ Սուլթան Համիտ ու Մ. Քեմալ ինչպէ՛ս «Երախտագէտ» գտնուած են հայութեան հանդէպ, մեր Ազգը... բնաջնջելով:

Հատորին մէջ Յ. Զիլինկիրեան ցաւով կը նշէ, թէ ինչպէս հայ ազգային ծանօթ դէմքեր, կուսակցութիւն և կղեր, Երիտթուրքերու շողոմ ածականներէն հմայուած, սերտօրէն գործակցած են «Իթթիհատ Վէ Թերաֆֆի», թուրք ազգայնամոլ և հայստեաց կուսակցութեան հետ, դառնալով-ակամայ-մեղսակից հայկական ցեղասպանութեան:

Հեղինակը կը թուէ անունները Գրիգոր Զօհրապի, Ակնունիի և ասոր կուսակցութեան, Վարդգէսի և ուրիշներու որոնք, մինչեւ... սպանդանոց տարուելու պահուն անգամ, դե՛ն յոյս կը կապէին դահնապետ Թալաթներու «Բարեկամութիւն»ին:

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՐԲ. ԷԶՄԻԱԾԻՆ
ՄԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՈՒՒՏԱԳՆԱՑՈՒԹԵՆԷՆ
ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՊԱՐՏՈՒԹԵԱՄԲ ՊԻՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ
ԸՍԵԼ, ՈՐ ՍՓԻՒՔԻ ՄԷՋ ԱՊՐՈՂ ԵՒ ՕՏԱՐ
ՄԻՋԱԿԱՅՐԻ ՃՆՇԻՉ ԱԶԴԵՑՈՒԹԵԱՆ
ՊԱՏՃԱՌՄԻ ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹԵՆԷՆ ՇԱՏ
ԲԱՆ ԿՈՐՍՆՑՈՒՑԱԾ ՀԱՅ ՄԸ ԸԼԼԱԼՈԿ՝
ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆ ՕՐԵՐՈՒՆ
ՁԵՒՈԿ ՄԸ ԽԱԻԱՐԷՆ ԳԱԼՈԿ
ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀ ՄՏՆԵԼՈՒ
ՏՊԱԻՈՐՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՑԱՆՔ:

ԱՅՍՕՐՈՒԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐ ԲՆՈՒԹԵԱՆ
ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՄԲ, ՊԱՏՄԱԿԱՆ
ՅՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈԿ, ԵՒ ՄԱՆԱԻԱՆԴ՝
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՈՃՈԿ ԿԵՐՏՈՒԱԾ
ՀՐԱՇԱԼԻ ԿԱՌՈՅՅՆԵՐՈԿ, ԵՒ ԴԵՌ՝
ԿԵՐՋԻՆ ՏԱՍՆԱՄԵԱԿԻՆ ԿԱՌՈՒՑՈՒԱԾ
ԱՐԴԻԱԿԱՆ ՇԷՆՔԵՐՈԿ...
ՔԻՉ ՄԸ ԱՄԷՆ ՄԱՐՁԻ ՄԷՋ,
ԿՐՆԱՅ ՄՐՑԻԼ ՈՐԵԻԷ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՀԵՏ:

ՄԱՆԱԻԱՆԴ ԵՐԲ
ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ
ՄԱՅՐ ԴԱՐՊԱՍԷՆ ՆԵՐՍ ՄՏԱՆՔ,
ԷԶՄԻԱԾԻՆԸ ԻՐ ՄՈԳԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՄԲ
ՄԵՋ ՈՒՐԻՇ ԱՇԽԱՐՀ ՄԸ՝ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ
ՓԱՅԼՈՒՆ ԱՇԽԱՐՀԸ ՓՈՒԱԴՐԵՑ:

... ԵՒ ՍՈՒՐԲ ԷԶՄԻԱԾՆԻ ՎԵՂԱՐԱՆԻՆ ՄԷՋ
ՈՒՆԵՑԱՆՔ ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆԸ ԾԱՆՕԹԱՆԱԼՈՒ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ
ԳԱՐԳԵՒՆ Բ.Ի ՀԵՏ:

ԵՒ ՄԵՆՔ,
ԱՆՀՈՒՆ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՑԱՆՔ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ
ԳԱՐԵԳԻՆ Բ.Ի ՄԷՋ ՏԵՍՆԵԼՈՒ՝
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԻՍԿԱԿԱՆ
ՄԵԾ ԱՌԱՋՆՈՐԴ-ՂԵԿԱՎԱՐԻ ՄԸ ՏԻՊԱՐԸ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ՎՐԷԺ ՈՌԻՔԵՆԵԱՆ]

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.ին մեր ներկայացած օրը և ստացած առաջին տալաուրութիւնը այն եղաւ, որ ԱՆ՝ իսկապէ՛ս Ամենայն Հայոց Հայրապետ է...:

... Իր շատ համեստ, հաղորդական և ջերմ կեցուածքով ԱՆ մեզ, առաջին վայրկեանէն իսկ, հմայեց... բնաւ գոռոզութիւն չունէր... ընդհակառակը՝ մեզի հետ շատ մտերմաբար խօսեցաւ, ընկերոջ մը պէս...

... Այս յատկութիւնը՝ միայն մեծ «Ղեկավարներու» բնորոշ բարեմասնութիւն է:

Մեր՝Սուրբ Էջմիածին այցելած օրերուն, Վեհարանին մէջ ծանօթացանք նաեւ Սփիւռքի զանազան երկիրներէն ժամանած հայ բարերարներու, որոնք եկած էին Վեհափառին աջը առնելու և իրենց կատարած ազգանուէր գործունէութեան մասին և բարի ծրագրումներուն շուրջ խորհուրդն առնելու Նորին Սրբութեան...:

Սուրբ Էջմիածնի Վեհարանէն ներս այս բարերարները տեսնելը, մեզի մեծ գոհունակութիւն պատճառեց:

Որովհետեւ, 25 տարիներէ ի վեր մեր յայտնած գաղափարներուն, ունեցած երազներուն և տեսիլքներուն ձեւով մը իրականացումն էր որ, ստեղծագործ և շինարար Կաթողիկոս Գարեգին Բ.ին շնորհիւ, կեանքի կը կոչուէին...

Տարիներ շարունակ հառաջեցինք՝ «Սփիւռքի հայերը պէտք եղած չափով չեն օգներ իրենց Մայր հայրենիքին՝ Հայաստանին...»:

Այսօրուան Հայաստանը մեր վերջին յոյսն է... Եթէ հիմա չօգնենք մեր Մայր հայրենիքին՝ յետոյ շատ ուշ պիտի ըլլայ...

... Զիչ մը դաս առնենք Սփիւռքի հրեաներէն, որոնք իրենց եկամուտին հարիւրին տասը՝ կը յատկացնեն Իսրայէլի...»:

Հայաստանին պէտք եղած չափով չօգնելու հարցի մէջ, մեղքը միայն Սփիւռքի հայերուն ճիտին չէ որ կը ծանրանայ:

Սփիւռքահայերուն վստահութիւնն ներշնչել պէտք էր: Սփիւռքի հայերը տատամստ և մտահոգ էին շրջող զրոյցներուն պատճառաւ...:

Եւ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ունեցաւ այդ բացառիկ կարողութիւնը... վստահութիւնն ներշնչելու...:

Եւ հայերը հաւատացին և վստահեցան՝ ստեղծագործ և շինարար Վեհափառ Հայրապետին:

**

Երբ Հայաստանին օգնելու հարցը կ'արծարծենք՝ անկարելի է որ չյիշատակենք Պօղոս Նուպար Փաշան եւ Ալեք Մանուկեանը... Պօղոս Նուպար Փաշան [1851-1930] իբր հեռատես և հայրենասէր Հայ գիտէր՝ թէ վարչաձեւերը կ'անցնին ու կ'երթան... Բայց Հայրենիքը կը մնայ...:

Եւ Պօղոս Նուպար Փաշան, այդ շրջաններուն իր կարելիութեան չափով օգնեց Հայաստանին: [Երբ մեր ազգասէր կարծուածները թշնամացած էին Խորհրդային Հայաստանին]...: Պօղոս Նուպար Փաշայի Հայաստանի մէջ կատարած բարերարութիւններէն՝ յիշենք «Նուպարաշէն» աւանը և շատ ու շատ ուրիշ կառոյցներ...:

Պօղոս Նուպար Փաշան հայրենասիրութեան գաղափարախօսութեան մարմնացումն էր:

Իր հիմնած «Բարեգործական կազմակերպութիւնը», Հ.Բ.Ը.Մ.ը ասոր ապացոյցն է:

**

Բարեգործական Ընդհանուր Միութեան ցկեանս Նախագահը՝ Ալեք Մանուկեան, [1901-1996] մեր համոզումով, նոր շրջաններու Պօղոս Նուպար Փաշան է:

Մենք կը հաւատանք որ Ալեք Մանուկեանը *իբր հայրենասէր*, իբր բարերար և մանաւանդ իբր ղեկավար՝ հայ ժողովուրդին վերջին շրջաններուն ունեցած մեծագոյն անձնաւորութիւններէն է:

Ալեք Մանուկեանի Հայրենիքի և Սփիւռքի մէջ կատարած բարերարութիւնները անհամար են:

Ալեք Մանուկեանին նախագահութեան շրջանին է, որ Բարեգործական Միութեան գործունէութիւնը իր գագաթնակէտին հասաւ...:

Մեր Սուրբ Էջմիածին ուխտագնացութեան օրերուն, այցելեցինք նաեւ Վեհարանին գրեթէ կից գտնուող «Ալեք և Մարի Մանուկեան» թանգարանը, որ իսկական պալատ մըն է:

Այս թանգարանին մէջ կը ցուցադրուին հայ պատմական և գեղարուեստական բացառիկ իրեր-արժէքներ, որոնք ապացոյցներն են «ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀ»-ի մեծութեան:

**

Սուրբ Էջմիածին մեր ուխտագնացութեան միջոցին, մոզական Աշխարհէ մը ներս մտնելու տպաւորութիւնը ունեցանք:

Այս տողերը թուղթի յանձնելով՝ չենք չափազանցեր:

Այցելած ենք Յունաստանի Mont Athos-ի Բիւզանդական եկեղեցիները...

Այցելած ենք Յունաստանի METEORA ըսուած շրջանի բիւզանդական վանքերը...:

Բոլորն ալ պատմական եկեղեցիներ են, որոնց մէջ կը գտնուին մեծ թիւով և բացառիկ սրբապատկերներ (ICON):

Բայց, ոչ մէկ բիզանդական եկեղեցի, ոչ մէկ բիզանդական վանք կրնանք բաղդատել՝ Սուրբ Էջմիածնին ունեցած վեհութեան հետ...:

Շատ անգամ այցելելու առիթը ունեցած ենք Հռոմի Վատիկանը, Սրբ. Պետրոս եկեղեցին և ասոր յարակից թանգարանները:

16-րդ դարու հոյակապ կառոյցներու համալիր մըն է Վատիկանը, ուր կը գտնուին գեղարուեստական բացառիկ ստեղծագործութիւններ:

Բայց Վատիկանը չունի Էջմիածնի հնագոյն շրջաններու «Բոյրը»: Այստեղ ձեր տեսածները կրնան հիացում առթել ձեզի:

Մինչդեռ Էջմիածինէն ներս՝ կախարդական աշխարհի մը մէջ գտնուելու տպաւորութիւնը կ'ունենանք: Սուրբ Էջմիածնի մէջ է որ կ'զգանք, իբր «Մարդ» և իբր «Կենդանի արարած», թէ մեր մէջ ուրիշ բան մըն ալ ունինք՝ հոգեւոր կողմ մը...:

Թերեւս անհասկնալի և անբացատրելի՝ բայց իրական հոգեւոր Աշխարհ մը:

**

Ի՛նչ դիպուած՝ որ երբ Հայաստանէ վերադարձի օրերուն կրկին Մայր Հայրենիքին մոզական գեղեցկութեան մասին կը մտածեիմք, բացիկ-գրութիւն մը ստացանք, որ ուղարկուած էր մեր ֆրանսացի ատամնարոյժ-բժիշկին կողմէ, Հայաստանէ՛ն:

Այս բացիկ-գրութիւնը կը ներկայացներ Արարատը՝ իր հոյակապ տեսքով: Եւ Արարատի կողքին՝ Խոր Վիրապի վանքը:

Բայց Արարատի և Խոր Վիրապի նկարին չափ մեզ տպաւորեց՝ ֆրանսացի բժիշկին մեզի գրածները:

Այստեղ կը հրատարակենք Հայաստանէն ուղարկուած այս բացիկ-ճամակ-նկարը, անոր, ֆրանսերէն գրութիւնը ու նաեւ՝ ասոր հայերէն թարգմանութիւնը՝

(→ էջ 3)

*Meilleurs souvenirs
de votre beau pays
où nous passions
de magnifiques
vacances
Det. Jowcoule*



*J.-M. J. CILINGIRYAN
LE VERDON
DOMAINE DU LOUP
06 800 04 00 CAGNES SUR MER
FRANCE*


ARMENIA
Խոր Վիրապ (17 դ.)
Khor Virap (17th c.)

ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՍՐԲ. ԷԶՄԻԱԾԻՆ... (Շար. էջ 2-էն)

«Լաւագոյն յիշատակներ Ձեր գեղեցիկ երկրէն, ուր մենք անցուցինք հոյակապ արձակուրդ մը: (Dr.) Jowcour.

* *

Վատիկանը՝ միջագային Կաթողիկէ եկեղեցիին կեդրոնն է: Եւ ի տալական Պետութեան կողմէ ան, իբր անկախ պետութիւն ընդունուած է:



Արարատի կողքին՝ Խոր Վիրապի վանքը

Սուրբ Էջմիածինն ալ՝ բոլոր հայերուն համար, հայկականութեան կեդրոնն է...:

Եւ Սուրբ Էջմիածինը իր շրջաններով, իբր տարածք՝ Վատիկան-ի պետութեան տարածքէն աւելի մեծ է:

Եւ Ա.Հ.Կ. Գարեգին Բ.ի աշխատանքներուն շնորհիւ՝ Էջմիածինը իր պատմական շրջանի հողամասերուն տիրացած է...:

Սուրբ Էջմիածինը՝ բաղդատաբար Վատիկանի՝ մոգական գեղեցկութիւն մ'ունի ըսած էինք:

Ա.Հ.Կ. Գարեգին Բ.ի ջանքերով՝ Ս. Էջմիածինը Վատիկանի նման թանգարաններու համալիր մը, հայկական տաղանդներուն ստեղծած փայլուն գործերուն գանձարանը ըլլալու ճամբուն մէջ է:


* *

1999-թ.ին, Ա.Հ.Կ. Գարեգին Բ.ի դեռ նոր ընտրուած ամիսներուն էր: Մեզի բարեկամ եկեղեցականի մը հարցուցինք. «Սրբազան, ի՞նչ է ձեր կարծիքը Գարեգին Բ.ի մասին»

Տրուած պատասխանը մեզ շատ տպաւորեց. «Ստեղծագործ, շինարար Կաթողիկոս է»:

Սրբազանի նտուած պատասխանին մէջ, Գարեգին Բ.ի մասին ըսուածներուն ճշգրտութիւնը այսօր, շատ աւելի լաւ կը հասկնանք:

Այստեղ ալ պիտի ջանանք Գարեգին Բ.ին ստեղծագործութիւններէն միայն երկու հատին մասին արտասանել:



Երեւանի կեդրոնը կառուցուած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Տաճարը աշխարհի վրայ այսօր գտնուող հայկական եկեղեցիներուն մեծագոյնն է:

Թէեւ այս մեծ եկեղեցին հիմերը նետելու օրերուն ինք կաթողիկոս չէր: Բայց Երեւանի շրջանի Առաջնորդը ըլլալուն՝ ինքն էր եկեղեցին շինութեան պատասխանատուն:

Եւ եկեղեցին բացումը կատարուեցաւ Գարեգին Բ. Կաթողիկոսի ձեռամբ:

Այստեղ կը հրատարակենք՝ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցին խորանի նկարը:

**

7 Մայիս 2009-թ.ը, Հայաստանի մէջ, մեզի համար կրկնակի պատմական օր մըն էր:

Այդ օր այցելեցինք նաեւ Սեւանի թերակղզիին վրայ գտնուող նորակերտ Վազգէնեան Դպրանոցը:

Բացառիկ համալիր մըն ալ այս մէկն է՝ Վազգէնեան Դպրանոցը:

Գերարդիական սարքաւորումներով օժտուած, Եւրոպական մակարդակի ուսումնարան մըն է:

Եւ այս Վազգէնեան Դպրանոցը ստեղծողը, Ա-էն մինչեւ Ֆ-ը՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն է:



Վեհափառ հայրապետը Տէր. և Տիկ. Յակոբեաններու հետ:

Այստեղ կը հրատարակենք նկար մը՝ ուր կը տեսնուի Գարեգին Բ.ն Սեւանի Վազգէնեան Դպրանոցին մէջ, շրջապատուած ուսանողներէ, եկեղեցականներէ և կառոյցի բարերարներէն՝ Տէր և Տիկին Յակոբեաններու հետ:

Կը հրատարակենք նաեւ, Սեւանի Վազգէնեան Դպրանոցէն նկար մը: «Եկեղեցին հայերուն միութիւնն է»

31 Մարտ 1911-Լոզան Ռուբէն Սեւակ

**ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
ԽԵՂՃ, ՏԽՄԱՐ ԵՒ ՊԻՆԴ ԳԼՈՒԽ ՀԱՅԵՐ**

1915-թ.ին ԹՈՒՐՔԵՐՈՒՆ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՆԹԱԿԱՑ ՀԱՅԵՐԷՆ ՈՂՋ ՄՆԱՑԱԾՆԵՐՈՒՆ ՉԱՌԱԻՒՂՆԵՐԸ, «ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՋ ՋԱՐԴԵՑԻՆ» ԸՍԵԼՈՎ ՏԵԻԱԲԱՐ ԿՈՒԼԱՆ:

Ո՛վ տխմար հայեր... Թուրք կոչուած գայլերու վոհմակները՝ իրենց «Վայրագ գայլութիւնը» պիտի ընէին և ձեզ պիտի սպաննէին: Ինչպէս որ 1076-թ.ին Անաթոլիա ներխուժող թուրքերը՝ Անաթոլիոյ բնիկ ժողովուրդները եղող Յոյները և Հայերը տեւաբար սպաննեցին:

Այդ թուականներէն ի վեր ինչո՞ւ աչքերնիդ չբացիք: Գառնուկի Վորթը իրենց վրայ առած վայրենի թուրքերուն ատեն-ատեն ձեզի ըսած անուշ խօսքերուն հաւատացիք:

19-րդ դարուն այս վայրենի թուրքերը նախ «Hatti Humayun» ըսուած աֆիոնի օշարակով ձեզ քնացուցին...

...Բայց թուրքերը ձեզի, մեծագոյն կեղծիքով՝ 1908-թ.ին «Hürriyet» կոչուած «Օսմանցիութեան» և «եղբայրութեան» ծաբուտութեան թմրեցուցին:

Ինքզինքնիդ շատ խելացի կարծող հայեր... դո՛ւք, «Իբր թէ» Hürriyet հռչակող իթթիհատական կուսակցութեան հիմնադիրներուն՝ Սելանիկցի հրեաներ ըլլալը չէի՞ք գիտեր:

Այս Սելանիկցի հրեաները մէկ կողմէն ձեզ «Hürriyet»ի Ազատութեան ու եղբայրութեան «Մասալներով» կը քնացնէին, միւս կողմէն ալ հունգարիոյ հրեաները՝ թուրքերուն մէջ թուրանականութեան և ցեղապաշտութեան գաղափարները կը տարածէին:

Եւ դուք, հայերդ, շատ լաւ կ'լլեցիք, «Hürriyet»ի ծաբուտութեան, և Պոլիսը հայութեան կեդրոն ըրիք:

Կրնա՞ք երեւակայել՝ հայկական կուսակցութիւններուն [Իշաշակ և Հնչակ] բոլորին կեդրոնները Պոլսոյ մէջ էին:

Եւ ամէնէն կարելորդ՝ 1909-ին թուրքերը Ատանայի մէջ հայերուն ջարդեցին: 50 հազար հայ սպաննուեցան 1909-ին Ատանայի մէջ՝ եղբայրութիւն կեղծող թուրքերուն կողմէ:

Եւ դուք, տխմար հայե՛ր, կրկին չարթնցաք:

Եւ Առաջին Աշխարհամարտը թուրքերուն շատ «Օգտակար» եղաւ:

Վայրագ գայլերու վոհմակները՝ թուրքերը մշուշապատ պատերազմական մթնոլորտէն օգտուեցան և Հայ Ազգը ցեղասպանութեան ենթարկեցին...:

Քանի մը շաբաթներ առաջ՝ 24 Ապրիլ 2009-ին, աշխարհի բոլոր հայերը՝ Պոլսոյ մէջ հայ մտաւորականներուն Անաթոլիա քստորուելնուն և սպանդի ենթարկուելնէն յետոյ սկսած հայկական ցեղասպանութեան 94-րդ տարելիցը ոգեկոչեցին:

Երկու օր առաջ ալ՝ 15 Յունիս 2009-թ.ին, Հնչակեան Կուսակցութեան 20 ղեկավարներուն Պոլսոյ Պայազիտ հրապարակին վրայ կախաղան հանուելով սպաննուելուն 94-րդ տարելիցի սեւ օրն էր:



Թուրքերուն Հայ Ազգին դէմ գործադրած սարսափազդու ցեղասպանութենէն յետոյ, հայերը այլևս այս ողբերգութիւններէն «Դաս» առած ըլլալով թուրքերուն ո՛վ ըլլալը պէտք էր գիտնայի՛ն: Բնական մարդկային տրամաբանութիւնը կ'ստիպէր, որ այդպէս ըլլար:

Բայց, «Ցաւոք սրտի» ըսենք, որ տխմար, պինդ գլուխ հայերը, այս մեծ եղեռնէն ալ ոչ մէկ «Դաս» առին:

1990-ին Սովետական Միութենէն բաժնուելով անկախութիւն հռչակած Հայաստանին նոր նախադասիւն՝ Լ. Տէր Պետրոսեան, թուրքերու հետ... բարեկամութեան քաղաքականութիւն հետապնդեց...:

Բարեբախտաբար որ Թուրքերը՝ Տէր Պետրոսեանին շատ չքաջալերեցին:

1997-թ.ին ալ չայաստանի Նոր Նախագահը՝ Ռ. Քոչարեան, աւելի առաջ գնաց և «Թուրքերուն հետ դաշնակից անգամ կրնանք ըլլալ» ըսաւ...:

2008-թ.ին չայաստանի Նախագահ ընտրուած Սերժ Սարգսեանը, ուրիշ մէկ քաղաքականութեամբ, Թուրքերուն հետ բարեկամութիւն հաստատելու աշխատեցաւ:

Այս քաղաքականութեան անունը՝ «Foot Ball»ի քաղաքականութիւն էր: Սերժ Սարգսեանը՝ 2008-թ.ին Երեւանի մէջ տեղի ունենալիք չայաստան-Թուրքիա «Foot Ball»ի մրցումին՝ Թուրքիոյ Նախագահ Ապտիլլա Կիլը հոն հրաւիրեց:

Արցախցի Ս. Սարգսեանին՝ «Նուրբ քաղաքականութիւն» հետապնդելուն նպատակը, Ինչքան որ մենք հասկցանք՝ հետեւեալն էր.

Թուրքերը համոզելու էին Ազերիներուն, որ Արցախը տան հայերուն, և ասոր փոխարէն՝ հայերը մոռնալու էին 1915-թ.ի հայկական ցեղասպանութիւնը:

Խորամանկ Թուրքերը՝ Սարգսեանին Երեւան «Մաչ»ի գալու հրաւերը ընդունեցին... Եւ Ապտիլլա Կիլը Երեւան գնաց ֆուտպոլի «Մաչ»ը դիտելու Սարգսեանին հետ:

Եւ այս «Նուրբ քաղաքականութեան» արդիւնքը ի՞նչ եղաւ:

[Իբր թէ] Թուրքերը և Ազերիները իրարու թշնամացան:

Եւ Ամերիկայի առաջնորդութեամբ Արեւմտեան աշխարհը՝ «Նայեցէք, հայերը Թուրքերուն հետ համաձայնեցան» ըսին:

Եւ Արեւմտեան աշխարհը գրեթէ մոռցաւ հայկական ցեղասպանութիւնը:

Եւ Թուրքերուն [իբր թէ շա՛տ խաղաղասէր պետութեան] առջեւ, անմիջապէս բացուեցան բանակցութեան դռները, իրենց Եւրոպական Միութիւն մուտքը թոյլատրող:

Այսօր, Արցախի հարցը կը գտնուի հոն, ուր որ էր՝ սառած:

Գալով հայկական ցեղասպանութեան՝ մոռացութեան ծամբուն վրայ է ան, և դէպի 100-րդ տարելիցը կը յառաջանայ:


Խեղձ, սխմար և պինդ-գլուխ հայեր...:

Յ. Զ.

Մենք այստեղ՝ Ռուբէն Սեւակի մարգարէական խօսքերուն Գերքեւ, կ'ու-

զենք մեր հիացումը և երախտագիտութիւնը յայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս, ստեղծագործ և շիւնարար Հայրապետ Գարեգին Բ.ին:

Եւ իրեն կը մաղթեցնք արեւշատութիւն, որ կարենայ շարունակել իր ազգանքէր ստեղծագործութիւններն ու նորարարութիւնները:



[Շարունակելի]

Շ Ն Ո Ր Հ Ա Ի Ո Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

ՀԱՃՈՅՔՈՎ ՏԵՂԵԿԱՑԱՆՔ, ՈՐ «ՆԱՅԻՐԻ»-Ի ՀԱՐԱՋԱՏ ԱՆՁՆԱԻՈՐՈՒԹԻՒՆ-ՆԵՐ՝ ԻՆԾԱՎԱՍՏԱԿ ԻՏԱԻՈՐԱԿԱՆ, ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐ, ՊԱՏՄԱ-ՔԱՂԱՔԱԳԷՏ ԵՒ ՀԱՏՈՐՆԵՐՈՒ ՀԵՂԻՆԱԿ՝ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՋԼԻՆԿԻՐԵԱՆ ԵՒ ՋՈՒԻՑԵՐԱՀԱՅ ԾԱՆՕԹ ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ՋՈՒԻՑԵՐՈՅ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ-ԴԵ-ՄՈԿԻՐԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԳԻՐ ԻՄԱՐՄԻՆ-Ի ԱՆԴԱՄ ՅԱԿՈԲ ԱԻԱԳԵԱՆ, ԻՐԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԻ ԱՌԹԻԻ, ԵՐԵՒԱՆԻ ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ԿՈՂՄԷ **Պ Ա Տ Ո Ւ Ո Յ Փ Ր Օ Ֆ Ե Ս Օ Ր**-Ի ՏԻՏՂՈՍԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԵՆ:

«ՆԱՅԻՐԻ» ՋԵՐՄԱՊԷՍ ԿԸ ՇՆՈՐՀԱԻՈՐԷ ԻՐԵՆ ՍՐՏԱՄՕՏ, ՊԱՐԳԵԻԱՏՐԵԱԼ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ:

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

VAH ZAVALLI MANKAFA, DIKKAFA ERMENİLER

1915-DE TÜRKLERİN GERÇEKLESTİRDİKLERİ SOYKIRIMINA MARUZ KALAN ERMENİLERDEN SAG KALANLARIN AHFADI «TÜRKLER BIZI KESTİ» DİYEREK DEVAMLILAR.

BRE MANKAFA ERMENİLER TÜRK DENİLEN KURTLAR SÜRÜSÜ VAHSİ KURTLUGUNU YAPACAK, SIZI ÖLDÜRECEKTI.

NASIL KI 1076 SENESİNDE ANATOLYAYA GİREN TÜRKLER, ANATOLYANIN YERLİ HALKLARI OLAN RUMLARI VE ERMENİLERİ DEVAMLILAR KESTİLER.

O TARİHTEN BERİ NİYE GÖZÜNÜZÜ AÇMADINIZ KUZU POSTUNU ÜZERİNE ALAN VAHSİ TÜRKLERİN ZAMAN ZAMAN SÖYLEDIGİ TATLI SÖZLERE İNANDINIZ.

19. ASIRDA BU VAHSİ TÜRKLER : ÖNCE HATTI HÜMAYUN, DAHA SONRA *TANZİMAT* DENİLEN AFYON SURUBU İLE SIZI UYUTTULAR....

...FAKAT TÜRKLER SİZE EN BÜYÜK NUMARIYI 1908-DE HÜRRIYET DENİLEN OSMANLILIK, KARDESLİK PALAVRASI İLE YAPTIKLAR.

AKILLI GEÇİNEN ERMENİLER... SİZ, HÜRRIYET İLAN EDEN İTTİHATÇILARIN KURUCULARININ SELANIKLI YAHUDİLER OLDUGUNU BİLMİYORMUYDUNUZ.?

SELANIKLI YAHUDİLER BİR TARAFTAN SIZI HÜRRIYET-KARDESLİK MASALLARI İLE ALDATTI-ORLAR, DİGER TARAFTAN DA MACARİSTANDAKİ YAHUDİLERİ TÜRKLER ARASINDA TURANCILIK, RKCİLİK FIKIRLERİNİ YAYIYORLARDI.....

VE SİZ ERMENİLER ÇOK İYİ YUTTUNUZ HÜRRIYET PALAVRALARINI.

VE İSTANBULU, ERMENİLERİN MERKEZİ YAPTINIZ.

DÜŞÜNÜN. BÜTÜN ERMENİ PARTİLERİNİN (TASNAK, HİNÇAK) HEPSİNİN MERKEZİ İSTANBULDA İDİ.

VE EN MÜHİMİ: 1909 DA TÜRKLER ADANADAKİ ERMENİLERİ KESTİLER. 50 BİN ERMENİ ÖLDÜRÜLDÜ 1909 DA ADANADA: O KARDESLİK NUMARASI YAPAN TÜRKLER TARAFINDAN.....

FAKAT SİZ MANKAFA ERMENİLER YİNE UYANMADINIZ.....

VE BİRİNÇİ DÜNYA SAVASI TÜRKLER İÇİN ÇOK FAYDALI OLDU.

VAHSİ KURTLAR SÜRÜSÜ TÜRKLER DUMANLI SAVAS HAVASINDAN İSTİFADE ETTİLER VE ERMENİ MİLLETİNİ SOYKIRIMINA UGRATTILAR.....

..... BİR KAÇ HAFTA ÖNCE 24 NİSAN 2009 DA BÜTÜN DÜNYA ERMENİLERİ İSTANBULDA ERMENİ ENTELEKTUELLERİNİN ANATOLYA İCLERİNE SÜRGÜN EDİLEREK ÖLDÜRÜLMELERİ İLE BASLIYAN ERMENİ SOYKIRIMININ 94. SENESİNİN YASINI TUTTULAR.....

İKİ GÜN ÖNCE DE 15 HAZİRAN 2009-DE HİNÇAK PARTİSİNİN 20 LİDERİNİN İSTANBUL BEYAZ-IT MEYDANINDA ASILARAK ÖLDÜRÜLMELERİNİN 94. SENESİNİN KARA GÜNÜ İDİ.

* * *

TÜRKLERİN ERMENİ MİLLETİNE KARŞI İSLEDİKLERİ KORKUNC SOYKIRIMDAN SONRA, ARTIK ERMENİLERİ BU FACIALARDAN DERS ALMALARI, VE TÜRKLERİN «KİM» OLDUĞUNU ANLAMALARI LAZIM İDİ. NORMAL İNSAN MANTIGI BUNU İCBAR EDER.

FAKAT ÜZÜLEREK SÖYLİYELİM Kİ MANKAFA, DIKKAFA ERMENİLER BU TRAJEDİLERDEN HIÇ DERS ALMADILAR.

1990-DA SOVYETLER BİRLİĞİNDEN AYRILARAK BAĞIMSIZLIK İLAN EDEN ERMENİSTANIN YENİ GUMHUR BASKANI DER BEDROSYAN TÜRKLERLE DOSTLUK SİYASETİ GÜTTÜ.

.....ÇOK SÜKÜR Kİ TÜRKLER DER BEDROSYANA FAZLA YÜZ VERMEDİLER.

1997-DE YENİ CUMHUR BASKANI KOÇARYAN, DAHA İLERİ GİTTİ. VE «TÜRKLERLE MÜTTEFİK BİLE OLABİLİRİZ» DEDİ.

2008 DE CUMHUR BASKANI OLAN SARKISYAN İSE DAHA BASKA BİR DİPLOMASI İLE TÜRKLERLE DOSTLUK KURMAYA ÇALIŞTI.

BU DİPLOMASININ ADI: FUTBOL DİPLOMASISI İDİ.

SARKISYAN, 2008 DE YEREVANDA OYNANAN ERMENİSTAN-TÜRKİYE MAÇINA TÜRKİYE CUMHUR BASKANI ABDULLAH GÜLÜ DAVET ETTİ. KARABAGLI OLAN SARKISYAN-İN «İNCE DİPLOMASI» İLE TÜRKLERDEN : 1915 SOYKIRIMINI UNUTMA KARSILIGINDA AZERİLERİ KARABAGI ERMENİLERE BIRAKMALARINI İKNA ETMESİNİ İSTİYECEKTI.

KURNAZ TÜRKLER SARKISYANIN YEREVANDA MAÇA DAVETİNİ KABUL ETTİLER. VE ABDULLAH GÜL YEREVANA MAÇA GİTTİ....

VE NETİCE NE OLDU. (SÖZDE) TÜRKLERİN AZERİLERLE ARALARI AÇILDI. VE AMERİKA BASTA OLMAK ÜZERE BÜTÜN BATI DÜNYASI : «BAKIN ERMENİLER TÜRKLERLE ANLASTILAR» DEDİLER.

VE BÜTÜN BATI DÜNYASI ERMENİ SOYKIRIMINI UNUTTU.....

VE TÜRKLERE (SÖZDE) SÜLHÇU DEVLET OLARAK HEMEN AVRUPA BİRLİĞİNE GİRMEK İÇİN MÜZAKERE KAPILARI AÇILDI.....

BU GÜN KARABAG MESELESİ OLDUĞU GİBİ DURUYOR.....

ERMENİ SOYKIRIMI İSE UNUTULMA YOLUNDA 100. SENESİNE DOĞRU İLERLİYOR....

ZAVALLI MANKAFA, DIKKAFA ERMENİLER.

Յ. Չ.

ՆԱԽ. ՊԱՇԱՐ ԱՍԱՏԻ ԵՐԵՒԱՆ ԱՅՑՈՎ... (Շար. էջ 1-էն)

հազարաւոր հայերու, թրքական եաթաղանէն կերսւով մը փրկուած, որոնք վերապրելու հնարաւորութիւն ունեցան շնորհիւ ասպնջական, բարեկամ Սուրիոյ ժողովուրդին և իշխանութիւններուն հոգատարութեան, որ յաւերժ երախտապարտ կը ձգէ հայութիւնը հանդէպ Արաբական այս երկրին, որ սիրելի է մեզի այնքա՛ն, որքան մեր Մայր հայրենիքը:

Պաշար Ասատի պատմական այս այցով նոր էջ կը բացուի Հայաստան-Սուրիա, Հայ-Արաբ եղբայրական յարաբերութիւններու պատմութեան մէջ:

Արդէն իսկ կնքուած են բազմաթիւ համաձայնագրեր՝ տնտեսական, մշակութային, քաղաքական, արհեստագիտական, կրթական և այլ բնագաւառներուն վերաբերող:

Սուրիահայութիւնը նկատելի ներդրում ունի Սուրիոյ բազմակողմանի զարգացման մէջ: Եւ այս մէկը բարձր կը գնահատուի այսօր Պետութեան ղեկավարներուն կողմէ:

Նախ. Հաֆէզ Ասատի նշանաւոր դրուատականը, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի

**Հ.Բ.Ը.Մ. ՊՕՂՈՍ Գ. ԿԱՐՄԻՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ
ՏԻԿՆԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ
ԴԱՍԱԽՕՍԱԿԱՆ-ՋՐՈՅՑ ...
ԾՆՈՂՔԻ ՄԸ ԴԵՐԸ
ՋԱԻԿԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹԵԱՆ ՄԷՋ**

Այս օրերու իրադրութեան մեկնելով աւելի քան անհրաժեշտ հրատարակուիլն է, դպրոց ծնողք յարաբերութիւններու գծով գործակցութեան ստեղծումը:

Նոր սերունդներու դաստիարակութիւնը և անոնց դիմագրաւած ուսումնական հարցերը կարելի չէ միակողմանի ուղղութեամբ առաջնորդել: Դպրոցը իր ուսումնական ծրագրի գործադրութեան և դաստիարակչական աշխատանքի արդիւնաւորման համար ծնողքի դերին գործօնութեան պահանջք կը զգացնէ:

Այս սկզբունքէն մեկնելով Հ.Բ.Ը.Մ.-ի Պօղոս Գ. Կարմիրեան վարժարանի տիկնանց օժանդակ յանձնախումբը 26 Մայիս, Երեքշաբթի կ.ա. ժամը 10:30-ին, վարժարանի սրահին մէջ կազմակերպուած էր դաստիարակչական գրոյց մը՝ ծնողքի դերը զաւակի ուսումնառութեան նկատմամբ: Սոյն նկատման հրաւիրուած էր խօսելու և ծնողներուն հետ զրուցելու համալսարանի (L.A.U.) երկարամեայ դասախօսուհի, դաստիարակչական հատորներու հեղինակ, ծանօթ մտաւորականուհի Տիկ. Ազատուհի Սիմոնեան-Գալայեան:

Սրահը լեցուցած էին ոչ միայն Կարմիրեանի ծնողները, այլև՝ նկատման հետաքրքիր տիկիներ:

Ջրոյց-դասախօսութեան բացումը կատարեց տիկնանց օժանդակ յանձնախումբի ատենապետուհի՝ Տիկ. Հուրի Գէօրգիսեան, որ նման դասախօսական գրոյցներու կարեւորութիւնը շեշտելէ ետք, հանգամանօքէն ներկայացուց դասախօսուհի Տիկ. Ազատուհի Սիմոնեան-Գալայեանը:

Դասախօսուհին առաջին հերթին շեշտը դրաւ ընտանեկան մթնոլորտին վրայ՝ զաւակներուն ուսման հանդէպ հետաքրքրութեան և անող փափաքին վերաբերելով:

Եթէ կ'ուզենք, որ մեր զաւակները 21-րդ դարու համալսարանական և բարձրագոյն ուսման ընձեռած բոլոր կարելիութիւններէն օգտուին՝ տան մթնոլորտը կենսական նշանակութիւն ունի: Միայն ուսման տեսակետով չէ, որ կարեւոր է ընտանեկան մթնոլորտը, այլ՝ ազգային, ընկերային, քաղաքական, Լիբանանեան և Հայաստանեան հարցերու շուրջ զաւակներու մօտ հետաքրքրութիւն ձեւաւորելու համար:

Շատ կենսական է ծնողներու քաջալերական և խանդավառ վերաբերումը զաւակներու ուսման սպասարկին և մասնագիտական ասպարէզներուն համար, առանց սակայն իյնալու փորձութեան մէջ զաւակներու բնական հակումներուն հակադրուելու: Մասնագիտական ընտրութիւնը սարտադրանքով չի կատարուիր, կրնայ հակառակ հետեւանք ունենալ: Ծնողներու լայնախոհ վերաբերումը՝ ներդաշնակութեամբ քայլ պահելով զաւակներու հետ, մեծապէս դրական արդիւնքներու կը հասնի:

Ուսման և համալսարանական մասնագիտութեան մէջ տեղ հասնելու և դիրքեր նուանելու տեսակետով՝ դասախօսուհին յատուկ անդրադարձումով շեշտը դրաւ սոցիալական կարգապահութեան վրայ (discipline-selfdiscipline), որ հիմնական սուրբ է միջակ կարողութիւններու տէր աշակերտներու յաջողութեան և փայլուն ապագային կերտման համար: Ուսումնական մեթոտներու առանցքը ոչ թէ արտակարգ և փայլուն աշակերտներն են, այլ՝ միջակները, և ծնողներու քաջալերանքը իր դրական անդրադարձը կ'ունենայ:

Մնողներ երբեք տեղի պէտք չէ տան զուակներու երկրորդական ուսման ընթացքը չչարունակելու տկարութեան և թուլակամութեան առջեւ, յատկապէս՝ որոշ նիւթերու յարուցած դժուարութիւններու պատրուակով: Պէտք է դիմագրաւելու բարոյական կորով ներշնչեն և ի վիճակի եղող ծնողներ տան մէջ դժուարութիւնները հարթող ուսուցիչի օժանդակութիւնը սպասողովն, չզոհելու համար երկրորդական ուսման անհրաժեշտութիւնը:

Ուսման առընթեր ընտանեկան դաստիարակութեան և ազգային, բարոյական, քրիստոնէական և կարագրի կազմաւորման մէջ դպրոցի և ընտանիքի համահաւասար դերակատարութիւնը շեշտեց օրինակներով, յատկապէս նկատի ունենալով ներկայ ընկերութեան բարոյական վայրէջքը, այլասերող բարեբը: Ազգային մարզին մէջ միայն դպրոցին վերասպահուած չէ ազգային նկարագրի կազմաւորումը, այլ՝ նաեւ ընտանեկան միջավայրին: Ազգային տօնակատարութիւններու նկատմամբ հայ մայրերը ոչ միայն սոսկական հետաւորութիւն ցուցաբերելու են, այլեւ իրենց ներկայութեամբ և զուակներուն ընկերակցութեամբ մասնակից դառնալու են: Ազգային ընդհանրական տօներ, ինչպիսիք են՝ Վարդանաց, Ապրիլ 24, Սարդարաստ, Արցախ, Շուշիի ազատագրութիւն: Անոնք ներշնչուելու և պատրաստուելու են դառնալու համար յանձնառու հայեր, - Commitment- ունեցող հայ երիտասարդ-երիտասարդուհիներ: Իրենց ազգային սարսականութիւնը նկատեն հայ Դատի հետապնդումն ու հայոց ցեղասպանութեան ճանաչումը, անոնց յարակից՝ այլ կենսական նշանակութիւն ունեցող հիմնաստիւթերու հանդէպ հետեւողական կեցուածքներով:

Յեռ-դասախօսութեան տեղի ունեցաւ զրոյց դասախօսուհիին և ծնողներուն միջեւ: Բոլոր հարցերուն դասախօսուհին տուաւ լրացուցիչ բացատրութիւններ, որոնք ծնողներուն ուղղութիւն տուող թելադրութիւններ եղան:

Դասախօսական զրոյց հաւաքը եզրափակելու համար հրաւիրուեցաւ տնօրէնուհի Տիկ. Մարալ Պալեօզեան, որ իր շնորհակալութիւնները յայտնեց ըսելով. «Կ'ուզեմ խորին շնորհակալութիւնս յայտնել Տիկ. Ազատուհի Սիմոնեանին այս օգտաշատ դասախօսութեան համար: Նման շահեկան դասախօսութիւններ յանախակի պէտք է ըլլան, մանաւանդ՝ երբ դասախօսը Տիկ. Ազատուհի Սիմոնեանի նման է, որ համալսարանական-կրթական կեանքին մօտէն ծանօթ ու մտաւորական կարողութիւններով օժտուած ըլլալով, յաջողեցաւ հաղորդական ռոնով մը լուսաբանել մեր ծնողները, զիրենք յուզող և տագնապեցնող հարցերուն շուրջ: Ասլա տեղի ունեցաւ հիւրասիրութիւն, որու ընթացքին շարունակուեցաւ զրոյցը:

ԹՂԹԱԿԻՑ

անուան Մտնեղարանի Ոսկեմատեանին մէջ ձգուած՝ ինքնին սլերնախօս է: Հոն գրուած է... Սուրիա պատիւ կը զգայ հայ շինարար, հաւատարիմ ու ստեղծագործ համայնք մը ունենալուն համար իր ծոցին: Սուրիահայերը երկրին հարազատ քաղաքացիներն են. և բոլոր հանգամանքներու մէջ՝ աշխատանքով, պայքարով ու սրիւնով իրենց երախտապարտութիւնը, սէրն ու նուիրումը վկայած են հանդէպ Սուրիոյ, որուն պետական-զինուորական և քաղաքական- դեկալարութեան մէջ պաշտօնավարած են անուանի հայեր»:

Հայութեան հաւատարմութիւնը հանդէպ Սուրիոյ անդրծելի է: Չուրացուիր հայոց տածած Եղբայրական զգացումներն ալ: Գործակցութեան մարզի մէջ եւս: Աստուծոյ այս այցով, արդէն սերտ եղող Սուրիա-Հայաստան կապերը աւելի կը զօրանան:

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԻ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ Հ Ա Ն Ն Է Ս Զ Ի Լ Ի Ն Կ Ի Ր Ե Ա Ն Ի ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՆ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱՄ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Ընդգծել պէտք է Հ.Յ.Դ.ի ղեկավարնե-
 րուն Պոլսոյ մէջ, 1910-թ.ին ունեցած
 հանդիպումը Զօր. Անդրանիկի հետ: Այս
 առթիւ Ակնունի առաջարկած է Զօր.ին՝
 մնալ Պոլիս, որ զինք «Օսմանեան Ազգ.
 Ժողովի երեսփոխան» ընտրեն:

Այս մասին հատորի հեղինակին
 պատմող - Նիսի մէջ, 1981-թ.ին- Հրաչ
 Զարդարեան, որդին ծանօթ գրող նահատակ Ռուբէն Զարդարեանի կը վկայէ, որ
 եղած առաջարկը գայրագին «Մերժելով, Զօր. Անդրանիկ պատասխանած է.

«ԴՈՒՔ, ԲՈՂՈՐԴ ԱԼ, ԵՐԱԶ ԿԸ ՏԵՍՆԷՔ: ԴՈՒՔ ԹՈՒՐԿԻՆ Ո՛Վ ԸԼԼԱԼԸ
 ԶԷՔ ՀԱՍԿՑԱԾ: ՕՐ ՄԸ ՊԻՏԻ ՀԱՍԿՆԱՔ: ԲԱՅՑ ԱՅՆ ԱՏԵՆ, ՇԱՏ ՈՒՇ
 ՊԻՏԻ ԸԼԼԱՅ»: Ինչպէս որ եղաւ... 1915-թ.ը:

Քաղաքական միամտութեան նոյնպիսի տխուր օրինակ մըն ալ կապուած է ան-
 ուանը հետ բանաստեղծ Դանիէլ Վարուժանի, որ 1912-թ.ին իր գրած (Թոքատ-էն-
 Եթովկիա) նամակին մէջ կ'ըսէ.— *Ամբողջ հոգիով կը մաղթեմ, որ «Թրիփոլիի -
 Ափրիկեան- պատերազմը չվերջանայ Թուրքիոյ մասնատումով»:* Պահուի կայս-
 րութիւնը: Քանի որ «Հիմա, մենք համերաշխ կ'ապրինք թուրքերուն հետ... իսկ
 Թուրքիայի մասնատումը աղէտաւոր կ'ըլլայ Հայաստանի ապագային համար:
 Մենք համոզուած ենք անոր...»:

Հէք Դանիէլ Վարուժան. այնքա՛ն մտահոգ եղած է Թուրքիոյ մասնահատումով,
 այնքա՛ն կը հաւատար Թուրքին բարեկամութեան, կարելիութեանը անոր հետ
 «Համերաշխ գոյակցութեան», որ զինք, Ռուբէն Սեւակի հետ (որ, ի հակադրու-
 թիւն իրեն՝ Դ. Վարուժանի, նոյն տարիներուն ահազանգ կը հնչեցնէր որ ո՛չ մի-
 այն հաւատք չընծայուի թուրքերուն, այլ՝ հայութիւնը իր բոլոր ուժերու միացու-
 մով ջանայ ինքնապաշտպանուիլ, գոհ չերթալ նախապատրաստուող եղեռնին) կը
 մորթէին Զանդըրըի մօտ, Թէքէ Պուռնուի բլրակին մօտի ձորակին մէջ:

Իրօք, հատորին մէջ նկարագրուած է Ռուբէն Սեւակի հերոսական նահատա-
 կութիւնը իր փշաֆաղիչ մանրամասնութիւններով, եղեռնագործութեան նախօրէի
 անցուդարձները՝ որոնք առասպելի մը չափ հմայիչ, վսեմ ու դիւցազնական պատ-
 կերացնել կու տան տարաբախտ Ռ. Սեւակի կերպարը, զինք զետեղելով Ազգային
 հերոսի սպտուանդանի վրայ:

Կարդալ Ռ. Սեւակի ողիսականը և խորապէս չյուզուիլ ու չսֆանջանալ առա-
 քելատիպ այս հայուն հոգե-բարոյական վեհութեանը դիմաց՝ կարելի չէ:

Ի գուր չէ, որ բանաստեղծ Անդրանիկ Մատուկեան, 13-10 1985-թ.ին Նիսի մէջ,
 Ռ. Սեւակի 100-ամեակի հանդիսութեան ըրած բանախօսութեան ատեն ըսած է.

«Եթէ ինձի վիճակուէր հայ նահատակ մտաւորականները խորհրդանշող
 արձան մը ընտրել, ես պիտի ուզէի Ռուբէն Սեւակի արձանը բարձրացնել»:

Եւ ո՛չ միայն Ա. Մատուկեան, այլ՝ Ռուբէն Սեւակի բախտակից բայց հրաշքով
 մը վերապրած ախորեակներուն վկայութիւնները կու գան, իրենց սրտանմիկ
 մանրապատումներով, նկարագրելու Ռուբէնի ցուցաբերած խրոխտ, դիւցազնական
 կեցուածքը երբ ան մահուան հետ դէմյանդիման կը գտնուէր: Այդ էջերով Ռու-
 բէնի ազգանուէր ու հրաբորբ ոգին, հայրենասիրական անընկճելի կամքն ու
 պատուախնդրութիւնը կուգան զուգորդուելու իր՝ հայ ընտանիքի, ամուսինի ան-
 դըրուծան հաւատարմութեան հետ, որուն տիպարն հանդիսացաւ ինք և կը մնայ

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ Հ Ա Ն Ն Է Ս Զ Ի Լ Ի Ն Կ Ի Ր Ե Ա Ն Ի ...
 «ՍՈՒՏՆԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱՄ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

օրինակ ներկայ ու գալիք սերունդներու համար, որ անոնք հայ ընտանիքի սրբութեան անեղծ սյահուելուն մէջ տեսնեն Ազգի ամբուսեան ու հայարմատ տեւականացումին երաշխիքը:

Հեղինակը լայն տեղ յատկացուցած է Ռուբէն Սեւակի և իր ընկերներու հրէշային մոթոնտումին:

Արեւնակցական ու մերձաւորի կասլը չէ, որ Յ. Զիլինկիրեանի ուշադրութիւնը կը պահէ կեդրոնացած Ռուբէն Սեւակ-Զիլինկիրեանի վրայ: Ամենեւի՛ն: Այլ՝ ազգային հերոսի տիպար հանդիսացող ամբողջական այս հայուն ըստ արժանոյն գնահատուած չըլլալը դե՛ռ մինչեւ հիմա: Առաւել՝ իբր թէ զինք յաւերժացնելու նպատակով իր անունին տրուիլը մէկ ուրիշին ինչ որ, Ռուբէնը մշտայուշ պահելու տեղ, զինք կերպով մը ստուերի մէջ ձգած է, ողբերգա-երգիծական թիրիմացութիւններու տեղի տալով:

Իմացական գիւտի համագոր յայտնութիւն մը կը կատարէ հեղինակը, շատ շատերուն անծանօթ ճշմարտութեան մը իրազեկ դարձնելով զիրենք, երբ կ'ըսէ, թէ իսկութեան մէջ, աշխարհի վրայ Սիոնական երեք պետութիւններ գոյութիւն ունին: Անոնք են՝ հրեաներուն սիրտը եղող Իսրայէլը, խորհրդանշական Իսրայէլը որ Թուրքիան է՝ Արարներուն կոնսկին խրուած դաշոյն մը, իսկ երրորդը՝ «Մեծն Իսրայէլը որ կը կոչուի Ամերիկայի Միացեալ Նահանգներ», և կը յիշէ որ Մեծ Եղեռնէն մազապուրծ հայ իմաստուն ծերունիներ, 1915-ի նախօրէին ըսած են իրեն՝ «Տղաս, Թուրքը, Հրեան ու Ամերիկացին նոյն բաներն են»:

Հեղինակը մէկէ աւելի անգամ անդրադարձած է Հայաստանի վերջին 15-ամեայ իրադարձութիւններուն, որոնք ցաւագնօրէն հետեւեցնել կու տան իրեն, որ «Պատմութիւնը կը կրկնուի»:

«Ազատ-Անկախ Հայաստան» լոզունգը, ներկայ պայմաններու մէջ, կը թուի իրեն ցնորք:

Ռուսաստանէն անջատուելով և Թուրքոյ հետ հաստատուելիք «Բարեկամութեամբ» անկախ պետութիւն ստեղծելու մարմաջը, Յ. Զիլինկիրեանին կը յիշեցնէ 1918-20-թ.ի անցուդարձերը և եզրակացնել կու տայ, որ նոյն պատճառները նոյն արդիւնքին կը յանգին: Ներկայ Ռուսաստանէն անջատուած և «Թուրքին բարեկամ» Հանրապետութիւնը կրնայ Թուրքիոյ զոհը դառնալ, եթէ 1920-թ.ի «Ռուսական հրաշքը չկրկնուի»:

Հեղինակը կ'արծարծէ նաեւ հայ-ֆրտական յարաբերութիւնները և Քիւրտերու ազատագրական շարժումին հանդէպ հայերուս այս դիրքորոշումը կը նկատէ երկսայրի սուր: Ինչո՞ւ:

Որովհետեւ ֆիւրտերը կ'ուրանան Արեւմտեան Հայաստանին հայկական սլաւկանելիութիւնը: Անոնք մերժած են նաեւ, «Իրենց դեկավար և այժմ կալանքի ներքեւ եղող Էօնսլանի իսկ բերնով», որ Մեծ Հայքը հայ ժողովուրդին բնօրրանը կը կազմէ:

Յ. Զիլինկիրեան Քիւրտերուն այս ապերախութիւնը (Հայը կ'անգիտանայ ֆիւրտերուն մեղսակցութիւնը հայկ. կոտորածներուն մէջ. իսկ անոնք, մեր պատմական հողերուն մեծ մասը իրենց սեփականութիւնը կը նկատեն) յանձնելով հայ մերօրեայ քաղաքական մտքին ուշադրութեան, կը յանձնարարէ ցուցաբերել ծայրայեղ զգուշաւորութիւն: Զտարբերել ֆիւրտերը (բացառութիւնները՝ չհաշուած) թուրք շարդարարներէն... Եւ մինչեւ այն ատեն երբ «Քիւրտերը կը ճանչնան Սեւրի

ՀԱՅ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ Հ Ա Ն Ն Է Ս Զ Ի Լ Ի Ն Կ Ի Բ Ե Ա Ն Ի ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱՄ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃՐՆԵԱՆ

դաշնագրով Հայաստանի և Քիւրտիստանի համար ճշդուած սահմանները...»:

Հեղինակին խորապէս յուզած է և դեռ կը տազնապեցնէ Սերպիոյ ողբերգութիւնը, որ Սիոնիզմ-Ամերիկա-Թրքութիւն երրորդութեան դաւին արդիւնքն է, հետեւանքը:

Իր պատմական հայրենիքին տէր մնալ յամառող Միլոսելիչը Հիթլերի նմանցուցին: Ուժաւորեցին սերպական հողի մէկ կտորի վրայ բրբալան անկախ պետութեան մը (Բոսովո) հիմնադրումը: Կ'ուզեն ՆԱԹՕ-ի սայլին լծել Պելկրատը որ Կեդրոնական Եւրոպայի մէջ դե՛ռ գոյատեւող վերջին բարեկամն է Ռուսիոյ, Ռուսերուն Սերպ «Եղբայրները»:

Եւ մօտիկ անցեալի պատմական հեղուքիւններուն քաջածանօթ հեղինակը, շրջուած այս իրականութիւնը և անունները վերականգնելով կ'ըսէ, թէ Հիթլերը մերօրեայ Բիլինթընն է, որ Նացի պետին պէս ներխուժեց Եուկոսլաւիա, իսկ Միլոսելիչը՝ Ազգային հերոս մը որ, Թիթօ-ի օրինակով պաշտպանեց իր երկիրը Նացի յեղուակ-յափշտակիչներուն դէմ...

Բայց ան... դե՛ռ մինչեւ վերջերս, Լա Հէյի բանտին մէջ իր հայրենիքն ու ժողովուրդը սիրած ըլլալուն «Մեղքը քաւող» Միլոսելիչը... մահացաւ խորհրդաւոր պայմաններու մէջ:

Իսկ Բիլինթըն, որ «Սիոնական Երրորդութեան» հրահանգը գործադրելով ՆԱԹՕ-ն սանձազերծեց Եուկոսլաւիոյ դէմ, որ «Հպարտ Սերպիոյ» նուաճումէն յետոյ «Շունկ չոֆել»ու հերթը Ռուսիոյ գայ, հազիւ «Անհնազանդութեան» դոյզն նշան մը ցոյց տուած էր իր Սիոնական տէրերուն հանդէպ, «Սեֆսի Մանըքէն Սաֆոֆոնիստ»ը պատժեցին հրէածին- գործկալ կնոջ մը բազուկներուն մէջ զինք նետելով: Զինք մխրճեցին անբարոյութեան կոյուղիին մէջ որ... ա՛լ չյանդգնի մեղանչել Եուկողմ Դաշնութեան դէմ:

Յ. Զիլիկլիրեան կ'ահագանգէ Սիւլէյման Տէմիրելի տակաւին 1965-ին արձակած «ՄԵՄՆ ԹՈՒՐԲԻԱ՝ ԱՏՐԻԱԿԱՆԷՆ ՄԻՆՉԵՒ ԶԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ԵՐԿԱՐՈՂ ՄԵՄՆ ԹՈՒՐԲԻԱ» լուցունգը լուսարձակի տակ բերելով և ընդգծելով, որ Փանթուրֆիզմը ո՛չ թէ ժամանցուած գաղափարախօսութիւն է (ինչպէս ըսաւ «Վերականգնած Անկախ Հայաստան»ի առաջին տիրահոշտիկ նախագահը) այլ կենդանի է, այժմէական ու գործադրելի կարգախօս աւելի քան երբեք: Փանթուրֆիզմը կը ձգտի, սիոնականացած Արեւմուտֆին նեցուկով՝ Ռուսիոյ ու Զինաստանի խորտակումին, դէպի ուր սկսելիք արշաւին առաջին զոհը Հայաստանը պիտի ըլլայ, ի սպառ անհետանալու գնով:

Սակայն լաւատես է հեղինակը: Պալքաններէն մինչեւ Զինաստան երկարող տարածքը Նոր Գաղութարարներուն, «Աշխարհի «Նոր համակարգ»ին տէրերուն ենթարկել ուզող այս ահռելի ծրագիրը դժուա՛ր թէ իրականանայ: Քանի որ, կ'ըսէ Յովի. Զիլիկլիրեան «ՄԵՆՈՒՄ ԿԱՐԾՈՒԱՄ ՌՈՒՍԻԱՆ Ի ՎԵՐՋՈՅ, ՄԻՇՏ ՅԱՂԹԱԿԱՆ ԵԼԱՄ Է: ՎԿԱՅ ՁԵՁԻ ԱՐԻՒՆԱՐԲՈՒ ՆԱՓՈԼԷՆՆԸ: ՎԿԱՅ ՁԵՁԻ ԽԵԼԱԳԱՐ ՀԻԹԼԵՐԸ»:

Հեղինակին մտասեւեռումը կը կազմէ հրէական ցեղակրօն գաղափարախօսութեան չարալէտ դերակատարութիւնը և ազդեցութիւնը համաշխարհային քաղաքականութեան վրայ - 1789-ի ֆրանսական յեղափոխութենէն մինչեւ Ա. և Բ. Աշխարհամարտերը, անցնելով հայկական ցեղասպանութենէն ու հասնելով օրերս..., անոր թելադրիչ և առաջնորդ ազդակ մ'ըլլալը որ աղէտահար կը դարձնէ մարդկութիւնը յօգուտ «Աստուծոյ ընտրեալ»ներու միահեծան տիրապետութեան

ՀԱՅ ՀՐԱԳԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎ Հ Ա Ն Ն Է Ս Զ Ի Լ Ի Ն Կ Ի Ր Ե Ա Ն Ի ...
 «ՍՈՒՏՆԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱՄ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃՆԵԱՆ

հաստատմանը երկրագունտին վրայ:

Փաստացի տուեալներով լոյսին կը բերէ այս զագրելի գաղափարախօսութեան ղեկավար ու շարքային գործիչներուն գործելակերպը, աշխատանքի մեթոտը, հոս ու հոն թափանցելու-միջնելու անգամ Հայաստան- անոնց «Ճկունութիւն»ը, հրապուրելու, ենթարկելու և պարտադրելու հնարքները, կազմակերպելու տաղանդը և ծրագիր մը աննկատօրէն ու հեզասահ գնացնով իրականացնելու շնորհը որ, այլապէս, նախանձելի պիտի թուէր:

Անուրանալի իրողութիւն է այսօր, որ համաշխարհային որեւէ յոռի, ազգավնաս ու հակամարդկային երեւոյթի ներքեւ աղէտաբեր այս կազմակերպութեան մատնահետքերը յայնաբերելը, այլեւս ո՛չ մէկուն գարմանք կը պատճառէ:

Եւ հեղինակը զարհուրելի, բայց այնքա՛ն հիմնաւորուած իր այս եզրակացութեան համոզիչ, ընթերցողը իր զգայացունց յայտնաբերումներով ապշահար ձգող մէկ քանի ապացոյցները կը հրամցնէ յիշելով, որ 1915-թ..ին Պոլսոյ մէջ ԱՄՆ-ի դեսպան՝ Մորկընթաու Սիոնական հրեայ մըն էր, 1990-ական թ.ներուն-երբ Հայաստան մեծ վերիվայրումներ կ'ապրէր- Անգարայի մօտ ԱՄՆ-ի դեսպանը հրեայ էր:

Եուկոսլաւիոյ վրայ յարձակման օրերուն, Ուաշինկթընի մէջ, ՆԱԹՕ-ին հրահանգողը և անոր ռազմական գործողութիւնները որոշողը Սիոնիստ պաշտօնատարներն էին: Նոյնպիսի պատասխանատուներ էին Սպիտակ Տան խորհրդականները և Համաշխ. դրամատան ոլորտի ղեկավարները: Ա.Գ. նախարարուհի- հրեայ Օլպրայթը և ՆԱԹՕ-ի ընդհ. հրամանատար Զօր. Ուէզլի Քլարքը միայն դիմակներ էին:

Եւ թուելով այս վերջինները Յ. Զիլինկիրեան հարց կու տայ՝ «Դուք, դիպուածի՞ կը վերագրէք այս բոլորը»: Եւ, բնականաբար, իր պատասխանը կ'ըլլայ՝ Ոչ:

Սակայն մեզ կը զարմացնէ Յ. Զիլինկիրեանի իրազեկութիւնը և ընթերցողին անգիտացումը իրողութիւններու որոնք, այնքա՛ն յստակ ու ճիշդ ըլլալով հանդերձ, ցարդ մնացեր են անտեսանելի «Պարզ» մարդոց աչքին որ հիմա, ամէն ցաւոտ եղիւթեան ետեւէ, «Որեւէ քարի տակէն» - ինչպէս կ'ըսուի ռամիկ բացատրութեամբ, Զարը կը յայտնուի:

Հեղինակը դրուատանքի կ'արժանացնէ «Տասնամեայ Խոյանք» հատորը, որ Հ.Ս.Հ.Գ. Բանակին մղած դիւցազնական պայքարին ռդիսականը կ'ամփոփէ իր մէջ:

Հո՛ւս եւս հեղինակը կ'ափսոսայ, որ «Զարիքի Ուժեր»ուն ունեցած հակակշիռովը զանգուածային լրատուութեան մեծ ու փոքր միջոցներուն վրայ, հայ վրիժառու հերոսները մոռացութեան ենթարկուեցան: Իսկ Հ.Գ.Բ.Ը քանդող դաւաճանները Հայաստանի և Սփիւռքի մէջ, իրրեւ հերոս փառաբանուեցան և դե՛ռ կ'արժանանան դրուատանքի:

Նոյնպիսի անտեսումի կ'ենթարկուին և կը պահուին ստուերի մէջ-Մայր հայրենիքի սահմաններէն ներս մանաւանդ- մեր ազգային վերջին հարիւամեակի պատմութեան իրաւ հերոսները: Իսկ, ի դէմ ասոնց, շատ համեստ արժէքներ՝ յարգ ու պատիւ կը ստանան:

(Շար. 4)

ԱԶԱԶԱՆԳ,
ԱԶԱԶԱՆԳ, ԱԶԱԶԱՆԳ...

ՎՏԱՆԳԸ ՄԵԾ Է, ՇԱ՛Տ ՄԵԾ,
ԱԻԵԼԻ՛ ՄԵԾ ՔԱՆ ԿՐՆԱՆՔ ԵՆԹԱԴՐԵԼ:
1911-ԼՈՁԱՆ, ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

ԻՐ ԲԱՐԵԿԱՄԸ ԵՒ ԹՇՆԱՄԻՆ
ՉՃԱՆՉՑՈՂ ԱԶԳ ՄԸ՛
ՀԱՅԵՐԸ:

ՈՒՐԻՇ ԱԶԳԵՐՈՒՆ ԱՐԻՒՆԸ ԾԾԵԼՈՎ
ՍՆԱՆՈՂ ՏՋՐՈՒԿՆԵՐ ԵՂՈՂ ԱՐԵՒՄՏԵԱՆ
ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ 200 ՏԱՐԻՆԵՐԷ Ի ՎԵՐ ԻՐԵՆՑ
«ԲԱԺԱՆԷ ԵՒ ԻՇԽԷ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ,
ԾԱԽՈՒ Կ՛ԱՌՆԵՆ ԾՈՒՂԱԿԸ ԻՆԿԱԾ
ԱԶԳԵՐՈՒ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ:

ՎԿԱՅ՝ ԻՐԱՔԻ, ՊԱՂԵՍՏԻՆԻ,
ԱՖՂԱՆԻՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ...
ՎԿԱՅ՝ ՉԻՆԱՍՏԱՆԻ, ԹԻՊԷԹԻ ԵՒ
ՈՒՅԿՈՒՐՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԻՆ ՄԷՋ
ԿԱՏԱՐՈՒԱԾՆԵՐԸ...
ՎԿԱՅ՝ ՈՒՔՐԱՆԻՈՅ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՉԷՉԷՆԻՈՅ
ԵՒ ՎԵՐՋԵՐՍ ԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ
ԿԱՏԱՐՈՒԱԾՆԵՐԸ...
ԵՒ ՎԿԱՅ՝ ՄԱՆԱԻԱՆԴ ԱՅՍ ՕՐԵՐՈՒՆ
ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԱԾՆԵՐԸ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ՎՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

Եւ այս բոլոր պատերազմները, ողբերգութիւնները կը կատարուին [իբր թէ] արդարութեա՛ն և մարդասիրութեա՛ն անունով... [իբր թէ] ժողովրդավարութի՛ւն հաստատելու համար:

Սիոնիստներու առաջնորդութեամբ՝ Զաու-Պոյ-Կանկաթեր Ամերիկացիներու և Պոռնիկ Անգլիացիներու երրորդութեան կողմէ կատարուած այս սատանայական արարքները, մինչեւ ե՞րբ պիտի շարունակուին:

Այս հրէշային եռագլուխ կազմակերպութիւնը՝ մինչեւ ե՞րբ պիտի կարենայ խաբել ժողովուրդները:

**WE CONTROL
WE CONTROL
WE CONTROL**

**«THE MONEY»
«THE PRESS»
«THE WORLD»**

★ ★ ★

Սիոնիստները շատ լաւ գիտեն, թէ կարելի չէ յաւիտեան խաբել ժողովուրդները...

Մարդկային արդարութեան բնագոյրը ի վերջոյ կ'ընդվզի այս անհրաւութիւններուն դէմ, և ինքնագիտակցութիւնը կը յաղթէ...

... Այս «Վտանգ»ը նախատեսող Սիոնիստները, Բ. Աշխարհամարտի աւարտէն ի վեր, նոր ռազմավարութիւն մը կիրարկել սկսան՝ «ԵՒՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԽԱՌՆԱԾԻՆՆԵՐՈՒ ՎԵՐԱԾԵԼ»: Որովհետեւ խառնածիւնները՝ պատմութիւն, աւանդութիւն և յիշողութիւն չունեցող նոր ցեղ մըն են...

Այս ռազմավարութիւնը Եւրոպայի մէջ, վերջին շրջաններուն, իր գագաթնակէտին հասաւ:

...«Իբր թէ այլազանութիւնը, «Droit De L'homme» ըսուած խաբէութեան համար, անհրաժեշտ է եղեր»:

Անպայման դուք ալ նկատած էք... վերջին շրջաններուն հեռատեսիլներու վրայ ցուցադրուած յայտագիրներուն մէջ, գրեթէ մեծմասամբ՝ Սեւամորթներ տեսնուիլ սկսան:

Հեռատեսիլներուն, մամուլին և մանաւանդ ծանուցում-գովազդներուն մէջ, անպայման Սեւամորթ մը կը ներկայացուի:

Այստեղ կը հրատարակենք ֆրանսական «GQ» շաբաթաթերթին առաջին էջին պատկերը:

Այստեղ գրուած է թէ՛ սեւամորթ Harry Roselmack (որ ֆրանսական հեռատեսիլի ամէնէն առաջնակարգ կայանին՝ TF1-ին խօսնակներէն մէկն է) SONDAGE-ներու մէջ (իբր թէ) 2009-ի Իտեալ Այր Մարդ-ը ընտրուեր է:

Արդեօ՞ք քանի մը տասնեակ տարիներ

GQ STYL / PLAISIRS / SPORT
N° 13 MARS 2009 3,40€
MENSTYLE FR

Gentlemen's Quarterly

COLLECTOR
MONICA, URSULA, SOPHIA...
**LES FEMMES FATALES
DU CINÉMA MISES À NU**

MODE
LE PRINTEMPS
EN DIX LOOKS-CLÉS

AUTOMOBILES
CLINT EASTWOOD
A VOLA PORD DE
STARSKY & HUTCH

SEXE SUR INTERNET
CLIQUER
C'EST TROMPER?

PORTRAIT
MICKEY ROURKE
SON RETOUR GAGNANT

SONDAGE EXCLUSIF
**** HARRY
ROSELMACK
L'HOMME
IDÉAL 2009**
+
BERNARD-HENRI LEVY
«L'INTÉGRISME EST
PLUS DANGEREUX QUE
L'ULTRALIBÉRALISME»

առաջ, ձեր մտքէն կ'անցնէր, որ Ամերիկայի մէջ, խառնածին սեւամորթ մը, Ամերիկայի Նախագահ պիտի ընտրուի:

Եւ նոյնպէս՝ Ֆրանսայի մէջ, ուրիշ խառնածին մը, որուն մայրը հրեայ է իսկ հայրը՝ հունգարացի, Ֆրանսայի Հանրապետութեան նախագահի պաշտօնը պիտի ստանձնէ...

Մենք այս գաղափարները կը յայտնենք 1985-էն ի վեր, և «Նայիրի»ի առաջին թիւերէն սկսեալ...

Եւ ցաւով պիտի ըսենք, որ Սփիւռքի հայկական մամուլին մէջ, այս նիւթերու մասին գրեթէ ոչ մէկ գրութիւն կարդալու կարելիութիւնը ունեցանք մինչեւ այսօր:

★ ★ ★

Բնական է, որ արեւմտեան պետութիւններուն սադրանքներուն մէջ, մեզի մեծագոյն ցաւը պատճառողը, 19-րդ դարէն սկսեալ մինչեւ 20-րդ դար, հայ Ազգին ենթարկուած զարհուրելի ցեղասպանութիւնը և հայուն հայրենիքին հարիւրէն ութսունին գողցուիլը եղած է ու... կը մնայ:

Արեւմտեան պետութիւններուն Օսմանեան Կայսրութեան կործանման արգելք ըլլալու նպատակով կիրարկած քաղաքականութեան մէջ, հայերուն վերաբերող գործունէութեան միտումը հետեւեալն էր.

1.- «Ծախու» առնել հայ առաջնորդները,

2.- «Իբր թէ» Հայ Ազգին բարեկամը ըլլալու «Թատրոն»ը խաղալ,

3.- Հայ առաջնորդներու միջոցաւ հայ ժողովուրդին մէջ «Օսմանցի» ըլլալու գաղափարը ներմուծել,

4.- Կրկին հայ առաջնորդներու մեղսակցութեամբ՝ Հայ Ազգին մէջ Ռուս Ազգին դէմ թշնամական մտայնութիւն ստեղծել:

Եւ Արեւմտեան պետութիւններուն այս «Թատրոն»ը, մեծ չափով յաջողեցաւ:

Եւ հայ առաջնորդները գործնապէս ու մեծ մասամբ, Օսմանցիներու վերածուեցան:

Բնական է՝ ասոր արդիւնքը այն եղաւ, որ հայերը 19-րդ դարէն մինչեւ 20-րդ դարուն սկիզբը, Օսմանեան պետութեան մէջ, մեծ պաշտօններու տիրացան:

Եւ հայ ջոջերուն Օսմանեան պետութեան մէջ ունեցած այս խաբուսիկ, հանգստաւէտ կեանքը, իրենց աչքերը շլացուց: Եւ հայերը չկրցան տեսնել, թէ ո՞վ է հայուն թշնամին, և ո՞վ է հայուն բուն բարեկամը:

★ ★ ★

1853-թ.ին Ռուսիան պատերազմի մէջ էր ընդդէմ Օսմանեան պետութեան:

Եւ 1853-թ.ին Ռուսական նաւատորմը Սեւ Ծովի «SINOP»ի նաւահանգիստին մէջ, խորտակեց Օսմանեան նաւատորմը: Եւ քրիստոնեայ կարծուած [իբր թէ] Ֆրանսական և Անգլիական պետութիւնները, Օսմանեան պետութիւնը պաշտպանելու համար, Ռուսիոյ դէմ պատերազմ յայտարարեցին:

Եւ Ֆրանսա և Անգլիա զինակցելով Օսմանեան պետութեան հետ, իրենց նաւատորմներով Սեւ Ծովի մէջ, Խրիմի ռուսական նաւահանգիստներուն վրայ յարձակեցան:

Եւ այս պատերազմը կոչուեցաւ «Խրիմի Պատերազմ» և երկու տարի տեւեց՝ 1853-1855-թ.:

Եւ այս պատերազմը, դժբախտաբար, Ռուսիոյ պարտութեամբ աւարտեցաւ...

Եթէ Արեւմտեան պետութիւնները այդ տարիներուն չզինակցէին թուրքերուն հետ, Օսմանեան պետութիւն ըսուածը, որ բաղկացած էր Միջին Ասիայէն եկած խուժաններէ, վերջնականապէս պիտի կործանէր: Եւ եկուոր, ներխուժած թուրքերը պիտի վտարուէին Անաթոլիայէն, և Հայաստանը պիտի ազատագրուէր Ռուսերու կողմէ:

★ ★ ★

Եւ այս տարիներուն, Պոլիս գտնուող մեր հայ առաջնորդները, կրկին չտեսան իրականութիւնները:

Եւ չհասկցան մանաւանդ, թէ Արեւմտեան պետութիւնները թուրքիոյ բարեկամներն են և ոչ թէ Զրիստոնեաներուն:

... Եւ Արեւմտեան պետութիւններուն քաղաքականութիւնը, Խրիմի պատերազմէն 160 տարիներ յետոյ՝ այսօր, նոյն ձեւով կը շարունակուի՝ Արեւմուտքը բարեկամն է թուրքերուն ու թշնամի՝ Ռուսերուն:

★ ★ ★

Բայց, միւս կողմէ, Արեւելահայերը շատ լաւ տեսան իրականութիւնները:

Եւ գիտցան թէ՛ հայ ազգին փրկարար-ապաւէնը Ռուս Մեծ Ազգն է ու կրնայ ըլլալ, այդ ու նման պայմաններու մէջ:

Ինչպէս որ Մեծ Հայրենասէր-բանաստեղծ Խաչատուր Աբովեան ըսած էր օրին, տալով մարգարէական իր ծանօթ պատգամը՝

«ԵԹԷ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԵՐՈՒՆ ՎՐԱՅ ՌՈՒՍ ԶԻՆՈՒՈՐ ՄԸ ՏԵՍՆԵՍ՝ ԽԱՉԱՎՆԶԷ»:

★ ★ ★

Այս իրականութիւնները տեսնողներէն մէկն էր մեծատաղանդ հայ ծովանկարիչ՝ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ: [1817-1900]

Աշխարհահռչակ Այվազովսկիին 1855-թ.ին ստեղծած այս հոյակապ պաստառը, մանաւանդ՝ ծաւալի տեսակէտով, Վարպետին ամենահռչակաւոր, պատմական կոչուելու արժանի գործերուն մէջ երկրորդ տեղը կը գրաւէ, իր ծաւալով ալ [206-×320]:

1855-թ.ին երփնագրուած Այվազովսկիի այս բացառիկ ստեղծագործութիւնը, կը ներկայացնէ 1853-1855-թ.ի Խրիմի պատերազմը:

Նկարին վրայ կը տեսնենք Ռուսիոյ Սեպաստաբոլ քաղաքին մերձակայ եզերքը, ահռելի փոթորկալից ծովը...

Եւ փոթորիկին պատճառաւ Սեպաստաբոլի ծովափի ժայռերուն վրայ խորտակուող [այդ ատենուան] ռազմանաւերը:

Եւ ընկղմող այդ պատերազմական նաւերուն կայմերուն վրայ կը տեսնենք անգլիական, ֆրանսական ու թրքական դրօշակները:

Եւ ընկղմող նաւերուն քովը կը տեսնուին նաւակներ, որոնց մէջ խռնուած են՝ Օսմանցի, Անգլիացի, Ֆրանսացի և Իտալացի նաւաստի-զինուորներ, որոնք կը ջանան փոթորիկէն փրկուիլ ու... ծովամոյն չդառնալ:

Այս Անգլիական ու Ֆրանսական մարտանաւերը, թուրքերուն հետ զինակցած՝ եկած էին Ռուսիոյ Սեպաստաբոլի ծովափը որ ռմբակոծեն քաղաքը ...

... Բայց Անգլիական ու Ֆրանսական մարտանաւերը կը

(→ էջ 3)

ԱՀԱԶԱՆԳ... ԱՀԱԶԱՆԳ... ԱՀԱԶԱՆԳ... (Շար. էջ 2-էն)

խորտակուին Սեպաստաբուլի խարակներուն վրայ... Եւ այս ձեւով իրենց արժանի պատիժը կը ստանան:


★ ★ ★

Մեծ հայրենասէր և իմաստուն քաղաքագէտ Յովհաննէս Այվազովսկի, իր այս հրաշալի ծովանկարով, ուզած է հայ ժողովուրդին պատգամ մը տալ: Հասկցնել հայերուն թէ՛

«ԱՆԳԼԻԱՅԻՆԵՐԸ ԵՒ ՖՐԱՆՍԱՅԻՆԵՐԸ ԹՈՒՐՔԻՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԵՒ ԶԻՆԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ: ՄԻ՛ ՀԱԻՍԱՔ ԱՆՈՆՑ ՀԱՅԱՍԻՐՈՒԹԵԱՆ»:

★ ★ ★

Այստեղ կը հրատարակենք Շահէ Խաչատուրեանի 2000 թուականին Ռուսիոյ SAMARA քաղաքին մէջ, Ռուսերէն և Անգլերէն լեզուներով տպագրուած «AIVAZOVSKY-WELL-KNOWN AND UNKNOWN» գիրքին երկու էջերուն վրայ լոյս տեսած Այվազովսկիի վերոնշեալ - և Խրիմի ծովամարտը պատկերացնող- նկարը:



Այվազովսկի- «Նաւաբեկեալներ»-
Ռուբէն Սեւակի անուան «Յիշատակի Տուն»ի պատկերասրահ:

**ԱՅՎԱԶՈՎՍԿԻԻ
ԱՅՍ ՀՈՅԱԿԱՊ ԾՈՎԱՆԿԱՐԻՆ ՈՂԻՍԱԿԱՆԸ**

1987-թ.ին էր: Փարիզի հայկական թերթերէն տեղեկացանք, որ Այվազովսկիի մէկ մեծ ծովանկարը՝ ֆրանսական «DROUVAT» հաստատութեան կողմէ [որ անգլիական «SOTHEBY» հաստատութեան նմանակն է] Փարիզի մէջ ծախու հանուած է...

Եւ քանի մը օր ետք ալ, կրկին նոյն թերթերը գրեցին [նկար-պաստառն ալ հրատարակելով], թէ Այվազովսկիի այս ծովանկարը գնուած է Թուրքերու կողմէ...

Այս լուրը կարդալով մեծ ցաւ զգացինք, որ նկարը նենգ թուրքերուն կողմէ գնուած է:

Բայց երբ, Այվազովսկիի այս հոյակապ ծովանկարը ուշադրութեամբ զննելով տեսանք, որ նկարը կը ներկայացնէր Խրիմի պատերազմը, ուր Սեպաստաբոլի ծովափի ժայրերուն վրայ կը խորտակուէին Անգլիական և Ֆրանսական դրօշ կրող մարտանաւերը, մեր վիշտը տառապանքի վերածուեցաւ:

Հայերուս համար շատ, խորհրդանշական, մեծ արժէք ունեցող այս ծովանկարը՝ Թուրքիա՞ պիտի երթար...

Փարիզաբնակ հայ առեւտրական մը կը ճանչնայինք:

Իրմէ խնդրեցինք, որ եթէ կարելի է՝ այս պատուաւը գնող թուրքերուն հետ տեսակցի և տարբերութիւնը տալով ջանայ ետ գնել այս ծովանկարը, որ ազգային տեսակետով ալ բացառիկ արժէք-կարեւորութիւն կը ներկայացնէր մեզի՝ հայերուս համար:

Եւ թուրքերուն հետ բաւական երկարատե՛ւ սակարկութիւններէ յետոյ, յաջողեցանք ետ գնել Այվազովսկիի այս պատուաւը... Մեր կատարածը՝ իսկական «Խենթութիւն» էր...:

Որովհետեւ Այվազովսկիի այս ծովանկարը գնելու համար վճարած դրամը, մեր «Հասակ»էն շատ բարձր էր...

Բայց այսօր, այս «Պանծալի» ծովանկարը, Սեպաստաբոլի ափերուն վրայ խորտակուած, Ֆրանսական և Անգլիական դրօշակներ կրող նաւերուն նկարը՝

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՏԱՆ ՄԷՋ ԿԸ ԳՏՆՈՒԻ
[Նիս]

ԵՒ ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻ ՏՈՒՆԸ ԱՅՅԵԼՈՂՆԵՐՈՒՆ
ԿԸ ՀԱՍԿՑՆԷ, ԹԷ Ո՛Վ Է ՀԱՅՈՒՆ ԲԱՐԵԿԱՄԸ
ԵՒ Ո՛Վ՝ ՀԱՅՈՒՆ ԹՇՆԱՄԻՆ:

★ ★ ★

Ռուբէն Սեւակի Յիշատակի Տունը [Ռուբէն Սեւակի պատկանող բոլոր Մասունքներով, Յովհաննէս Այվազովսկիի ստեղծագործած հոյակապ և խորհրդանշական ծովանկարով և հայ արուեստագէտներու շուրջ երկու հարիւրի հասնող ստեղծագործութիւններով], մօտ ատենէն պիտի փոխադրուի Հայրենի հող՝ Հայաստան, իրեն արժանի եղած Սուրբ Վայրը:

[Ծարունակելի]

«ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ»

ՀԱՅԿ. ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱԶՄԱՆ ԴԷՄ

Մ. Նահանգներու մէջ Թուրքերը, Ա.գերիները և Հրեաները կազմած են «Սուրբ Երրորդութիւն» հայերուն դէմ, ձախողցնելու համար հայկական ցեղասպանութեան ճանաչումը Մ.Նահանգներուն կողմէ:

Ա.գերական «Թրեմտ» լրատու գործակալութիւնը կը վստահեցնէ յայտնելով.— Մ.Նահանգներու մէջ ազրպէյճանական սփիւռքը ձեռնածալ չէ նստած հայկական Լոսյի-ին դիմաց: Մենք թրքական և հրեական սփիւռքներուն հետ ամէն օր կը մէկ-սեղուինք և մեր գործունէութեան ծրագիրը մշակելով առնուելիք քայլը կը ճշդենք»:

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՅԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
 ՊՈԼՍՈՅ ՄԷՋ,
 ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒ ԱՄԵՆԷՆ ՍԱՐՍԱՓԱՋԴՈՒ ԵՂԵԼՈՒԹԻՒՆԸ —
 ՊԵՅՕՂԼՈՒԻ ԻՆԱԽԿԻՆ P E R A ՅՆ ՄԷՋ,
 S A I N T A N T O I N E ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄՕՏԵՐԸ,
 ԻՊՐԱՅԻՄ ԱՔԵՈԼ ԱՆՈՒՆՈՎ ԹՈՒՐՔ ՄԸ, ԵԿԵՂԵՑԻՒՆ ԵԼԼՈՂ
 ԳԵՐՄԱՆԱՑԻՒՆ ԴԱՇՈՒՆԱՀԱՐԵԼՈՎ ՋԱՅՆ Կ՛ՍՊԱՆՆԷ:
 22 ՅՈՒԼԻՍ 2009 ԹՈՒԱԿԻՐ «ՀԻՒՐԻՑԷԹ» ԹԵՐԹԻՆ
 ԱՅՍ ԴԵՊՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՎԵՐՆԱԳԻՐԸ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԵՆՔ.
 «ԳԵՐՄԱՆԱՑԻ ԶԲՕՍԱՇՐՋԻԿԻՆ ՄԱՐԴԱՍՊԱՆԷՆ
 ՍԱՐՍԱՓ ԱՋԴՈՂ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ»:

Պոլսոյ մէջ մարդ սպաննելը՝ շատ սովորական դէպք մ'է:

Ինչո՞ւ «Հիւրիյէթ» թերթը, այս մարդասպանութեան համար, «Սարսափ ազդող» վերնագիրը դրեր է:

Որովհետեւ, մարդասպանին տուած բացատրութիւնները, իրապէ՛ս ալ շատ սարսափազդու են: Մտիկ ըրէք մարդասպանին ըսածները. «Այդ օր Քրիստոնեայ մը սպաննել կ'ուզէի: Եկեղեցիները պտըտեցայ:

Այս մարդը տեսայ. սպաննեցի»:

★ ★ ★

Շա՛տ ապրիս մարդասպան իպրահիմ Աքեոլ: Դուն «Ներսը, դուրսը՝ նոյն» մարդն ես եղեր... Դուն, «Միտքը և խօսքը նոյն» թուրք մըն ես եղեր...

Քու ցեղակիցներդ ալ քեզի պէս կը մտածեն:

Անոնք ալ, քեզ նման, իրենց նախնիներէն եկած վարժութեամբ, Քրիստոնեայ մեռցնել կ'ուզեն... Եւ կը մեռցնեն ալ... Բայց, վերջին շրջաններուն, այդ մէկը բացէ ի բաց չեն կրնար ընել: Որովհետեւ ձեր կառավարութիւնը, «Իբր թէ», եւրոպացի սիտի ըլլայ այլեւս:

★ ★ ★

Ժամանակին Քրիստոնեայ (GÂVUR) սպաննելը ձեր՝ թուրքերուդ համար, հաւ մորթելու պէս պարզ բան մըն էր:

Արդէն այս մէկը այլապէս, ինչպէ՞ս կրնանք բացատրել:

11-րդ դարուն ցեղախումբ մ'ըլլալով, մտաք քաղաքակրթութիւններու և քրիստոնէութեան օրրան եղող Անաթոլիոյ հողերը...

Եւ 20-րդ դարու սկիզբը՝ Անաթոլիոյ մէջ, մէկ հաս Քրիստոնեայ չ'ձգեցիք: Բոլորն ալ մորթեցիք:

Որովհետեւ, հին շրջաններուն ալ, երէկ ալ, այսօր ալ՝ Քրիստոնեայ սպաննելը, ձեզի համար, յանցանք մը չէր ու չէ՛: Ընդհակառակը՝ բարեպաշտութիւն էր, «Դրախտին դռները կը բանար»:

★ ★ ★

Օսմանեան պետութեան շրջանին, Քրիստոնեայ սպաննելուն յանցանք մը չըլլալը ապացուցանելու համար, Օսմանեան Խորհրդաճանէն երեսփոխանի մը, 1910-թ.ին Պոլսոյ մէջ, ընտրական ծառի մ'ընթացքին այս մասին ըսածները, սիտի ջանանք նշել:

«Իթիհիսու եւ Թերաքքի» կուսակցութեան երեսփոխաններէն, իրաւաբանական համալսարանի Փրօֆեսօր, գրող և ֆարմասոն, և ֆարմասոնական օթեակին մէջ «Մեծ վարպետ» (GRAND MAITRE) Թալաթ Փաշային ֆարմասոն «եղբայր» եղող Գրիգոր Զօհրապ, 1904-թ.ին Կիլիկիոյ մէջ, Թուրքերուն քառասուն հազար հայ ջարդելուն պատասխանատուն եղող Իթիհասու Վէ Թերաքքի կուսակցութեան յանցանքը թեթեւցնելու համար, Պոլսոյ հայերուն ուղղած իր ծառին մէջ, սապէս կ'ըսէ.

«Օսմանեան պետութեան սլաւոնութեան մէջ ե՞րբ տեսնուած է, որ Ատանայի մէջ հայեր մեռ-
ցուցած են ըսելով [բանի մը հաս Յ.Չ.] թուրքեր կախաղան հանուին»:

★ ★ ★

Մեծ վարպետ, մեծ փրօֆեսօր, մեծ գրող, մեծ տաղանդ, բայց իրականութեան մէջ մեծ միա-
միտ մը եղող Գրիգոր Զօհրապը, թուրքերուն «Ո՞վ ըլլալը և ի՞նչ ըլլալը» չհասկցաւ:

Եւ իր [անմիտ] Օսմանցիացման քաղաքականութեան պատճառաւ՝ ակամայ մեղսակցեցաւ ու
Հայ Ազգը դէպի «1915-ի ցեղասպանութեան» առաջնորդեց:

Եւ Գրիգոր Զօհրապը՝ մեծ վարպետ, իր ֆարմասոն եղբօրը՝ Թալաթ Փաշայի կողմէ 1915-ին,
Տիգրանակերտ աքսորուեցաւ: Եւ միջոց մը յետոյ Գրիգոր Զօհրայ՝ Ատանայի շրջակայքը, Չէրքեզ
Ահմէտի կողմէ սպաննուեցաւ: Ժայռի բեկորով մը գլուխը ջարդեցին: **Յ. 2.**

«ՖՈՒՏՊՈՒԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԹԻՒՆ» Ը ՀԱԿԱՌԱԿ ԱՐԴԻՒՆՔ ՏՈՒԱԻ

Երեւոյթները կը հաստատեն, որ Երեւանի մեր սլաւոնական այրերուն «Ֆուտպուլային
ֆաղափականութիւնը սպասուած արդիւնքը չէ սոււած... ալ չըսենք, որ սպասուածին
հակառակ հետեւանք սկսած է տալ: Թուրքիա-Ազրայէյան կապերը դարձեր են այսօր,
որեւէ ատենէ աւելի, տոկուն և անփակտելի:

Օրինակ մըն է անցեալ Մայիս 14-ին, Պաֆուի մէջ, Իլիամ Ալիբեի և Թայիս Էրտո-
ղանի միջեւ տեղի ունեցած մտերմիկ հանդիպումը:

Այս սլաւոնեութեամբ Էրտողան վստահեցուցած է Ալիբեին ըսելով... Թուրքիա Հա-
յաստանի հետ իր սահմանը սլիոի չբանայ այնքան ատեն, որ վերջ չէ գտած Լեռնային
Ղարաբաղի բռնագրաւումը Հայաստանի կողմէ»:

Կը սպասուէր... և դեռ կ'ակնկալուի, որ Երեւանի մեր Պետական Աւագանիէն մէկը
յանդգնի սլաւասլանելու Պրն. Էրտողանին ըսելով... Եթէ Հայաստան «գրաւէր է» Լեռ-
նային Ղարաբաղը՝ ասով ան վերատիրացեր է հայասլական, Հայաստանի անխզելի
մէկ բեկորը կազմող տարածքին, որ Արցախն է:

... Իսկ ի՞նչ պէտք է ըսել Պրն. Էրտողանի Թուրքիոյ որ ահա, աւելի քան մէկ դարէ
ի վեր, կը սլախէ բռնագրաւուած Պատմական Հայաստանին երեք ֆտորդը, որուն բնակ-
չութիւնն ալ ցեղասպանութեան ենթարկեցին ու դեռ կը մնան անսլաւալի՞... և խոստո-
վանելէ ետք անգամ, որ այժմու Թուրքիոյ տարածքին սլարող եկուոր թուրքը գործած
է ջարդ, կոստրած ու տեղահանութիւն Յոյներու, Ասորիներու և Քիւրտերու, բայց մանա-
ւանդ՝ Հայերուն դէմ, որոնց բնօրրանը եղած է ու կը մնայ Արեւմտեան Հայաստանը:

Յեղասլանը այժմ, իր գործած ոճիւրը կը վերսլարէ ուրիշին, երբ ինքն է գլխաւոր
ոճրագործն ու բռնագրաւիչը:

ԱՄՆ-ի մէջ, Ազերական գաղութի Ա.Պետը Թումրիս Ազերի վստահեցուցած է
Թուրքիոյ... Հրէական և Ազերի կազմակերպութիւնները հայոց ցեղասլանութեան
ճանաչումը սլաւոնովելու գծով եղած հայկական ջանքերը կ'արգելակեն թուրքերուն
հետ գործակցաբար: Հրեաները լաւ գիտեն, կը ճանչնան իրենց թշնամիներն ու բա-
րեկաւները»:

Ազերի հաւաստիք կու տայ Անգարայի իշխանութիւններուն... Մի մտահոգուիք...
Մ.Նահանգներու Գոնկրէսը սլիսի չհաստատէ հայոց ցեղասլանութիւնը ճանչնալ
առաջարկող բանաձեւը»:

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

ISTANBULDA SON GÜNLERİN EN KORKUNÇ OLAYI
BEYOGLUNDA KATOLİK SAINT ANTOINE KİLİSESİNİN CIVARINDA
İBRAHİM AKYOL İSMİNDE BİR TÜRK, KİLİSEDEN ÇIKAN BİR ALMANI
BIÇAKLIYARAK ÖLDÜRÜR

22-7-2009 TARİHLİ «HÜRRIYET» GAZETESİNİN
BU OLAY İLE İLGİLİ BASLIĞINI YAYINLIYORUZ:

«ALMAN TURİSTİN KATİLİNDEN DEHŞET VEREN İFADELER».

ISTANBULDA ADAM ÖLDÜRMEK ÇOK OLAGAN BİR OLAYDIR.

NİÇİN BU ÖLDÜRME OLAYI İÇİN «HÜRRIYET» «KORKUNÇ VE DEHŞET VERİCİ» BASLIĞINI KOYMUS?
ÇÜNKÜ KATİLİN VERDİĞİ İFADE GERÇEKTEN ÇOK DEHŞET VERİCİ.

DİNLEYİN KATİLİN SÖYLEDİKLERİNİ :

« O GÜN BİR HİRİSTİYAN ÖLDÜRMEK İSTİYORDUM. KİLİSELERİ GEZİYORDUM. BU KİSİYİ GÖRDÜM. ÖLDÜRDÜM».

ÇOK YASA KATİL İBRAHİM AKYOL. SEN, İÇİ, DISI BİR ADAMMISSIN.

ÖZÜ, SÖZÜ BİR TÜRKMÜSSÜN.

«BUGÜN BİR HİRİSTİYAN ÖLDÜRMEK İSTİYORDUM. ÖLDÜRDÜM» DEMİSSİN.

SENİN İRKDASLARIN DA SENİN GİBİ DÜŞÜNÜR. ONLAR DA SENİN GİBİ AHFADLARINDAN GELEN
BİR ALİSKANLIK OLARAK HİRİSTİYAN ÖLDÜRMEK İSTERLER. VE ÖLDÜRÜRLER DE.....

FAKAT SON ZAMANLARDA AÇIKÇA SÖYLEYEMEZLER.

ÇÜNKÜ SİZİN HÜKÜMETİNİZ (SÖZDE) AVRUPALI OLACAK ARTIK.

ESKİDEN GÂVUR (HIRİSTİYAN) ÖLDÜRMEK SİZ TÜRKLER İÇİN, TAVUK KESMEK GİBİ BASİT BİR SEYDİ.

ZATEN BASKA TÜRLÜ NASIL İZAH EDEBİLİRSİNİZ: 11. ASIRDA BİR ASİRET OLARAK GİRDİNİZ
MEDENİYETLER VE HİRİSTİYANLIĞIN BESİĞİ ANATOLYA TOPRAKLARINA... VE 20. ASRİN BASLA-
RINDA ANATOLYA TOPRAKLARINDA BİR TEK HİRİSTİYAN BIRAKMADINIZ. HEPSİNİ KESTİNİZ.

ÇÜNKÜ ESKİDEN DE, DÜN DE BUGÜN DE SİZİN ESKİYA DEVLETİNİZ İÇİN HİRİSTİYAN ÖLDÜRMEK
SUÇ DEĞİLDİ. BİLAKİS SEVAP İDİ, CENNETİN KAPILARINI AÇARDI.

* * *

'OSMANLI DEVLETİNDE HİRİSTİYAN ÖLDÜRMEK SUÇ OLMADIGINI İSPAT ETMEK İÇİN, OSMANLI
MECLİSİNİN BİR MEBUSUNUN 1910 DA İSTANBULDA YAPTIĞI SEÇİM KONUSMASINDA BU SUÇSU-
ZLUK MEVZUUMDA SÖYLEDİKLERİNİ VERMİYE ÇALISACAGIZ :

İTTİHAT VE TERAKKİ PARTİSİ MEBUSLARINDAN, HUKUK FAKULTESİ PROFESÖRÜ, YAZAR, VE FAR-
MASON VE FARMASON LOCASINDA BÜYÜK ÜSTAT (GRAND MAITRE) TALAT PASANIN FARMASON
KARDESİ OLAN KRİKOR ZOHRAB : 1909-DA ADANA KATLIAMINDA TÜRKLERİN KESTİĞİ KIRK BİN
(40 BİN) ERMENİNİN ÖLÜMÜNDEN MESUL OLAN İTTİHAT VE TERAKKİ PARTİSİNİN SUÇUNU AFFET-
TİRMEK İÇİN, İSTANBULDA ERMENİ HALKINA ATTIĞI SEÇİM NUTKUNDA SÖYLE DER :

«OSMANLI DEVLETİNİN TARİHİNDE NE ZAMAN GÖRÜLMÜSTÜR Kİ ADANADA ERMENİLERİ ÖL-
DÜRDÜLER DİYE (BİRKAÇTANE Յ.Զ.) TÜRK DARAGACINA ÇIKARILSIN».

* * *

BÜYÜK ÜSTAT, BÜYÜK PROFESÖR, BÜYÜK YAZAR VE BÜYÜK DEHA-FAKAT BÜYÜK APTAL
KRİKOR ZOHRAB TÜRKLERİN «KİM» OLDUGUNU ANLAMADI. VE (BUDALA) OSMANLILASMAK
SİYASETİ YÜZÜNDEN ERMENİ MİLLETİNİ 1915 SOYKIRIMINA SURÜKLEDİ.

KRİKOR ZOHRAB DA BÜYÜK ÜSTAT FARMASON KARDESİ TALÂT PASA TARAFINDAN 1915-DE
DIYARBEKİR-E SÜRGÜNE GÖNDERİLDİ VE BİR MUDDET SONRA KRİKOR ZOHRAB ADANA CIVARIN-
DA ÇERKEZ AHMET TARAFINDAN BASINA TASLA VURA- VURA ÖLDÜRÜLDÜ. Յ. Զ.

ԽՈՋԻ «ԻՆՖԼՈՒԱՆՉԱ»

ՍԻՄՈՆ ԿՈՍՏԱՆԴԻՆԵԱՆ

Երկուշաբթի առաւօտ, տիկինս և ես հեռատեսիլին դիմաց նստած, գաւաթ մը սուրճի շուրջ կը զրուցեմք առօրեայ կեանքի հիմնական պէտքերուն մասին՝ ըլլան անոնք բանջարեղէններ կամ պնակ մը տաք կերակուր եփելու անհրաժեշտութիւններ, կամ երեկոյեան «Սանտուիչ» մը վաթթելու համար պէտք եղած «Ժամպոն»ներ:

Յանկարծ, կարծես բարձր շէնքի մը պատշգամէն ինքզինքը վար նետող մէկու մը անձնասպանութեան ականատեսը եղած ըլլայ տիկինս, որ հեռատեսիլի դիմաց նստած պահուն, մէկ ձայնի վրայ կը պոռայ: Ես սուրճը, խմած պահունս. վրաս կը թափեմ: - Ի՞նչ եղաւ կնիկ, - կը կմկմամ:

Տեսա՞ր, - կ'ըսէ, - խոզերու «Ինֆլուանզա» համանարակը ընդհանրացել է ամէն տեղ: Չըլլայ, որ խոզապուխտ բերես տուն:

- Լաւ, լաւ, հանդարտիր: Ես ալ կարծեցի, թէ մէկը պատշգամէն վար ինկաւ, մեռաւ, - կ'ըսեմ:

- Ոչ, - կ'ըսէ, - հարցը կատակի չառնես, եթէ խոզապուխտ բերես տուն, քիչ: Կը խոստանամ, որ պատշգամէն վար կը թափեմ զայն:

- Ուրեմն, - կը մրմնջեմ, - ի վերջոյ պատշգամէ մը վար նետուելու չես՝ նետելու հարց մը կայ:

- Ես, բանջարեղէնները կ'ապահովեմ, իսկ դուն սառնարանի՞ն պէտքերը՝ պանիրի տեսակ և հնդկահաւապուխտ բեր, հանիս, - կ'ըսէ: - Սիրա՛վ չե՛իկ:

Խաչս կը հանեմ և կ'ուղղուիմ Մարտի փողոցի նստարաններին: - Բարեւ. հայրենակից, հանիս 400 կրամ հնդկահաւապուխտ կուտա՞ս, - կ'ըսեմ:

- Սիրով, հայրենակից, - կը պատասխանէ ան և սառնարանին դուռը կը բանայ և «Հապչու» մը կը փոքնգտայ. թուղթէ թաշկինակ մը կը քաշէ, քիթը խըրրր... կը խնջէ, թաշկինակը մէկդի կը դնէ և կը սկսի ապուխտը մանրել աջ ձեռքով՝ տար ու բեր՝ մեքենական շարժումով, մանրող մեքենային օգնութեամբ. իսկ ձախ ձեռքով ալ շերտերը մէկ մէկ կը շարէ թուղթի մը վրայ:

- Աստուած իմ, - կը մրմնջեմ: - Տիկինս եթէ հոս ըլլար, այս նստարաններին վատահ, որ պատշգամէն վար նետած էր: Խոզի «Ինֆլուանզա»-ն փախանք, նստարաններին ինֆլուանզային հանդիպեցանք: Մարդը ո՛չ ձեռքերը կը լուայ, ոչ ալ մահուր ձեռնոցներ կ'օգտագործէ աշխատանքի ատեն: Այս ի՛նչ աղտոտութիւն: Քիթը խնջեց ձեռքերուն մէջ թաշկինակով մը. իսկ հիմա, ստանց ձեռքերը լուսու, ստանց մահուր ձեռնոցներու գործածութեան, ինձի ապուխտ կը մանրէ:

- Ընկեր՝ դուն ալ լսեցի՞ր խոզերու ինֆլուանզայի մասին, - կը հարցնեմ: - Ամա՛ն, պարապ բան, - կ'ըսէ:

- Ինչո՞ւ. դուն մարդ արարածի ինֆլուանզայի մասին գաղտնիք ունի՞ս, - կը շարունակեմ:

Մարդը «Հապչու» մը եւս կը փոքնգտայ և...

- Այո, այո, ես արդէն վարակուած եմ, - կ'ըսէ և «Հապչու» մը եւս կը պայթեցնէ:

- Ուրեմն, այդ ֆու մանրած ապուխտներդ խնջէ, խնջէ և դուն կեր, - կը գոռամ:

Կը ձգեմ խանութը և դուրս կը նետուիմ բարձր շէնքի մը պատշգամէն վար նետող անձնասպանի մը պէս:

Սիրելիներ, դուք ալ միշտ արթուն եղէք, զգուշացէք. ո՛չ թէ խոզի ինֆլուանզայէն, այլ՝ մարդու:

ՎԵՐՅՈՒՇ ՄԸ... ՈՐ ՀԱՃԵԼԻ Է ԵՒ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ

Սուրիոյ այժմու Նախագահ՝ Պաշար Ալ Ասատի նորերս Հայաստան գտնուիլը, մեր յիշողութեան մէջ բարմացուց նորին վսեմութեան մօտիկ անցեալին հիւսիսային Սուրիա գտնուելու պատեհութեամբ տուած այցը Հալէպի Ազգային Պատասպարան-մանկատան:

Անցեալ Սուրբ Յարութեան օրոհի առաւօտուն (Ապրիլ 12), Սուրիոյ Արաբական Հանրապետութեան Նախագահ Պաշար Ալ Ասատ այցելեց Ազգային պատասպարան. որ կը գտնուի Հալէպի մէջ: Հիմնուած է 1919 թուականին. Մեծ Եղեռնի որբերուն հոգատարութեան համար 1969-էն մինեւ. այսօր կը գտնուի Ճոէյսէ բաղամասին արաբական ոհի ճարտարապետութեամբ կառուցուած գեղեցիկ տան մը մէջ, ուր կ'ապրին 4-էն 22 տարեկան 28 հայ մանուկներ ու պատանիներ:

Նախագահի այցելութիւնը անակնկալ եղաւ պատասպարանի մանուկներուն համար, որոնց ուրախութիւնը սահման չունէր: Նախագահն ու Առաջին Տիկինը մտերմիկ զրոյց մըն ալ ունեցան մանուկներուն հետ:



Նախագահ Պաշար էլ Ասատ և Տիկինը Պատասպարանին մէջ, «մտերմաբար» կը զրուցեն հայ երախաներուն հետ... «մանկացած»:

Նախագահին այցը կու գար վկայելու երկրի իշխանութեանց ունեցած հոգատարութիւնը փոքրամասնութիւններուն նկատմամբ, մանաւանդ՝ Հայութեան. որ ազգային-կրօնական համայնք մ'ըլլալով հանդերձ, կը վայելէ բոլոր իրաւունքներն ու ազատութիւնները: Պետութիւնը յանախ կ'ընդգծէ Սուրիոյ մէջ տարբեր համայնքներու և դաւանանքներու միջեւ դարբեր շարունակ հաստատուած համերաշխութեան և ելքայրութեան մթնոլորտը սպիտելու և առաւել զօրացնելու անհրաժեշտութիւնը:

Վերջապէս, Սուրիոյ մէջ ընդունուած է, թէ միայն քաղաքացիներու միջեւ փոխադարձ յարգանքի և հաւասարութեան սկզբունքներուն հաւատացող հասարակութիւն մը կրնայ յարսնուն կերպով ամրանալ և բարգաւանիլ:

Նոյն օրը բազմաթիւ պիտանկան դէմքեր, ինչպէս նաեւ զանազան համայնքներու ներկայացուցիչներ, այցելեցին Ազգային Առաջնորդարան և իրենց շնորհաւորանքներն ու բարի մտաբանքները փոխանցեցին:

Խորականութեամբ, ազգայնամոլութեամբ և այլատեսացութեամբ թունաւորուած ընկերութիւններու օրինակները շատ են տարածաշրջանին մէջ: Թիքիս դրացի պետութիւնները տակաւին շատ դասեր ունին քաղաքացիներուն: Ան կը հանդիսանայ զանազանութեան, համերաշխութեան և եղբայրական զոյակցութեան օրինակ:

Սուրիահայութիւնը երախտապարտ է երկրի իշխանութիւններուն հանդէպ, բարձր

Սուրիահայուրբիւնը երախտապարտ է երկրի իշխանութիւններուն հանդէպ, բարձր կը գնահատէ Արաբ-Հայ, Սուրդիա-Հայաստան եղբայրական կապը, որուն մէկ վառ ցուցանիշը կազմեց Նախ. Պաշտօնաւար Ալ Ասատի վերջերս այցը Երեւան իր ազնիւ Տիկ-նոջ ընկերակցութեամբ:

ԳԵՐԱՇ. Տ. ՆԵՐՍԻՍ ԱՐՔԵՊՍ. ՊՈԶԱՊԱԼԵԱՆԻ ՎԱԽՃԱՆՈՒՄԸ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնէն ստացուած բօթաբեր հեռագիր մը գումեց Գերաշ. Տ. Ներսէս Արքեպոս. Պաշտօնաւարանի վախճանումը...

Ի ՏԷՐ ՀԱՆԳՉԵՑ Տ. ՆԵՐՍԵՍ ԱՐՔԵՊՍ. ՊՈԶԱՊԱԼԵԱՆԸ

Խոր ցառով տեղեկացնում ենք, որ Յունիս 27-ի առաւօտեան, «Նայիրի» բժշկական կեդրոնում, կէսմբի 72-րդ տարում վախճանուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագոյն միաբաններից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Նուիրեալ ու բազմավաստակ սպասաւոր, Երանաշնորհ Տ. Ներսէս Արքեպիսկոպոս Պոզապալեանը:



Արքազան Հայրը սոյն թուակա-նի Փետրուարի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում, իրեն ծանօթ անձնաւորութեան կողմից կողո-սպուտի նստատակով ենթարկուել էր յարձակման, որի հետեւանքով ծանր վնասուածք էր ստացել և անգիտակից վիճակում փոխա-դրուել հիւանդանոց: Միջադէ-սպից մինչ իր վախճանը Տ. Ներ-սէս Արքեպիսկոպոս Պոզապալ-եանը եղել է Երեւանի «Նայիրի» բժշկական կեդրոնում, բժիշկների հոգատար խնամքի ներքոյ:

Արքազան Հօր վախճանը մեծ կորուստ է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Նորա հաւատաւոր զաւակների համար:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Մայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը և Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասը աղօթարար սրտով սգում են Արքազան Հօր մահը:

Հանգուցեալ Արքազանի աճիւնը երկուշաբթի՝ Յունիսի 29-ին, ժամը 17:00-ին դրուեց Ս. Գայանէ վանքում, վերջին հրաժեշտի համար. ժամը 19:00-ին կատարուեց հոգեհանգստեան արարողու-թիւն: Երեքշաբթի՝ Յունիսի 30-ին, ժամը 11:00-ին Թեղենիքի իր իսկ կառուցած Արբոց Նահատա-կաց Եկեղեցում [Կոտայքի մարզ] մատուցուեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարուեց վերջին օծման և թաղման կարգը: Յաւարտ Ս. Պատարագի՝ Եկեղեցու բակում տեղի ունեցաւ Արքազանի յուղարկաւորութեան արարողութիւնը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

★ «Նայիրի» իր խորազգած վշտակցութիւնը կը յայտնէ Ամենայն Հայոց Հայ-րապետութեան, Մայր Աթոռի միաբանութեան, ու նաեւ՝ վախճանեալ մեծավաստակ հոգեւորականի ընտանեկան պարագաներուն, որոնց կապը «Նայիրի»ի հետ կը յատկանշուի վաղեմի ու սերտ բարեկամութեամբ: Մեր նկարը «Նայիրի»ի խմբագ-րատան մէջ:

ՇԱՄԻՐԱՄ ՍԵՒԱԿ - ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ

95-ԱՄԵԱԿԸ

3-2

10 Յուլիս 2009-ին, Նիսի մէջ նշեցինք, սեղմ ու մտերմիկ շրջանակի մէջ, Ռուբէն Սեւակի դստեր՝ Շամիրամ Սեւակի ծննդեան 95-ամեակը:

Շամիրամ Սեւակ ծնած է Պոլիս, 10 Յուլիս 1914-ին [Եղբայրը՝ Լեւոն-Վահագնը ծնած է Լոզան, 1 Օգոստոս 1912-ին]:

Շամիրամ և Լեւոն մկրտուած են Պոլիս, նոյն օրը՝ 19 Յունիս 1915-ին [իրենց հօր՝ Ռուբէն Սեւակի Չանդըրը ախորուելէն 3 օր ստաջ]:

Շամիրամի կնիստըն է՝ Թյփասարութեան նախարար՝ Ռսկան Մարտիկեան: Իսկ Լեւոնին կնիստըն՝ Չանդըրը-ի ախորէն նոր վրկուած՝ Կոմիտաս վարդապետ:

Մենք, շատ անգամ, «Նայիրի»-ի մէջ գրած ենք, Շամիրամի կեանքին ու անհատականութեան մասին:

Մենք 10 տարի աւելի տարեց է: Բայց, մենք շատ աւելի աշխոյժ:

Գրեթէ ստէն տարի Հայաստան կ'երթայ: Եւ իր հօր անունը կրող՝ Ռուբէն Սեւակի անունն միջնակարգ դպրոցը կ'այցելէ ու հանդիսութիւններուն ներկայ կը գտնուի:

Եւ Ռուբէն Սեւակի անունը կրող դպրոցին տնօրէնութիւնը, Շամիրամ Սեւակը հոշակած է՝ կրթական այս շատ գնահատուած հաստատութեան համայն ուսանողութեան «Հոգեւոր Մայր»:

Շամիրամը Հայաստանի մէջ, շատ ծանօթ անձնաւորութիւն է: Շատ անգամ հեռատեսիլէն ելոյթ կ'ունենայ:

Ռուբէն Սեւակի դուստրը ըլլալէն անկախ՝ Շամիրամ իր կենսունակութեամբ, աշխուժութեամբ և «Երիտասարդական կորուով» բացառիկ երեւոյթ է:

Չենք գիտեր, թէ Եղեռնի մտաւորական գոհերուն զաւակներէն մէկն ու մէկը դեռ ո՞րչ է... Շամիրամ կ'ըսէ, թէ՝ «Ես հօրս չապրած տարիները կ'ապրիմ»...:

Եւ մենք, եթէ բժիշկ կամ գիտութեան մարդ ըլլայինք՝ կ'աշխատէինք Շամիրամին այս բացառիկ երեւոյթին պատմաները հասկնալ...:

Այս մասին կ'ուզենք թուրքի մը վկայութիւնը նշել: Այո՛՝ Թուրքի մը:

... Շամիրամ այս տարի ծրագրած էր AVIGNON-ի շրջակայքը՝ ALTHEN-DES PALUOS գիւղին մէջ կատարուելիք հայկական Festival-ին ներկայ գտնուիլ իբր Պատուոյ Նախագահուհի: ALTHEN -բուն անունով՝ Յովհաննէս Ալթունեան (1770-1774): Հայաստանի «Որդան Կարմիր» ներկը կը բերէ այս գիւղը, որ այդ ներկին շնորհիւ կը բարգաւաճի...:

Յետագային, ALTHEN-DES-PALUOS գիւղին մէջ, իբր երախտագիտութիւն հանդէպ Յովհաննէս Ալթունեանի (ALTHEN), անոր արձանը կը կանգնեցնեն: Եւ Ֆրանսայի հայերը այս գիւղին մէջ, Մայիս 2009-թ.ին հայկական Festival մը կը կազմակերպեն, որուն կը հրաւիրուին Ֆրանսահայ ծանօթ անձնաւորութիւններ: Իսկ ձեռնարկին իբր 'Նախագահուհի ալ՝ Շամիրամը:

Բայց ինչո՞ւ և ի՞նչ պատճառաւ՝ չենք գիտեր, կազմակերպիչները Պոլսէն կը հրաւիրեն թուրք լրագրող մը՝ BASKIN ORAN-ն և ասոր կիներ: Եւ Շամիրամ շատ գժգոհ էր այս թուրքին ներկայութենէն: «Ինչո՞ւ այսօր ծախս ըրին և այս թուրքը ու անոր կիներ հրաւիրեցին» - կ'ըսէր...

Կը կարծենք, թէ հայերը այս բուրբ լրագրուը հրաւիրեցին, որովհետեւ Baskin Oran-ը Պոլսոյ թերթերուն մէջ հայերուն ի նպաստ գրութիւններ կը հրատարակէր: Եւ Հրանդ Տինգին մասին ալ բարեխօս եղած էր:

Հետաքրքրական երեւոյթը այն է, որ Ֆրանսայի հայկական թերթերը Altheu-Des Paluos-ի հայկական ֆեսթիվալի մասին հազիւ մէկ էջ գրեցին: Մինչդեռ Baskin Oran-ը Պոլսոյ թերթերուն մէջ, 8 էջերու վրայ, այս հայկական ֆեսթիվալի մասին, քիչ թէ շատ իրատեսութեամբ, յոր լաւ սպաւորութիւնները հրատարակեց:

Այստեղ պիտի նշեմք միայն Baskin Oran-ի Շամիրամին մասին գրածները.

ÖZÜR KAMPANYASIN'DAN FRANSA'DA ERMENI GÜNLERINE

Festivalin onur konugu çok güzel bir kadın. Adi Sharniram Sevak. Incecik, alimli, zarif, kibar. Her gun çok sik ve farkli giyiniyor, genellikle kot pantolon tercih ediyor, arka cepleri tas islemeli. yaninda, Isabelle adli daha genç bir hanım.

Eger biraz daha aynnti istiyorsanız, kendisinin dogum yili 1914. Tekrar edeyim : 1914. Feyhan`a sordum, bu hanimin yasini tahmin eder misin, dedim. en fazla 75, dedi. Oysa resmen 95 yasinda. Bu kadar olur, 24 Nisan 1915 günü Istanbul`dan toplanan ve neredeyse tamamı öldürülen Ermeni aydinlarından olan, 26 Agustos'ta Ankara yakinalarinda katledildiği bilinen sair Dr. Ruben Sevak`in kizi. «Babami kollarımdan aldılar» diyor. 1 yasinda olduğu için hatırlamasına imkan yok; anlatımlar belleginde kalmis olmalı. Fakat bütün olay da zaten bu degil mi? Yetmez mi? İlk açikoturum.

**ISTANBUL ,
BASKIN ORAN**

*Թարգմանութիւնը՝
Ներողութիւն խնդրելու
արշաւէն՝ դէպի Ֆրանսա,
հայկական օրերը:*

*«Ֆեսթիվալին Պատուոյ
հիւրը՝ շատ գեղեցիկ կին
մը: Անունը՝ Շամիրամ
Սեւակ: Նրբագեղ, առինք-
նող, նիհար ու պարկեշտ:*

*Ամէն օր վայելուչ և
տարբեր կը հագուի: Ընդ-
հանրապէս՝ Blue-Jean տա-
փատը կը նախընտրէ,*



*24 Ապրիլ 2008, Փարիզ -
Զախէն աջ՝ ֆրանսահայ
բարձրաստիճան հոգեւորա-
կան մը. Մեծ Եղեռնի նա-
հատակ՝ Ռուբէն Սեւակի
դուստր՝ Շամիրամ Սեւակ,
Եղեռնէն վերապրող հա-
րիւրամեայ հայուհի մը.
Ֆրանսահայ միութիւններու
համախորհումի նախագահ՝
Ալեքսի Կէօվեան:*

ետեւի գլուխները քարերով զարդարուած են... իր քովը՝ Իզապէլ անուճով աւելի երիտասարդ կին մը:

Եթէ քիչ մըն ալ մասնրամասնութիւն ուզէք՝ իր ծննդեան թուականը՝ 1914: Պիտի կրկնեմ՝ 1914: Կնոջս՝ Feyhan-ին հարցուցի. «Այս կնոջ տարիքը կրնա՞ս ենթադրել»: «Ամէնէն շատ՝ 75» ըսաւ:

Մինչդեռ պաշտօնապէս 95 տարեկան է, այսքան կրնա՞յ ըլլալ: 24 Ապրիլ 1915-ին, Պոլսոյ մէջ հաւաքուած և ապա գրեթէ բոլորը մեռցուած հայ մտաւորականներէն եղող և 26 Օգոստոս 1915-ին ալ Անգարայի շրջակայքը սպաննուած ըլլալը ստուգուած բանաստեղծ-բժիշկ Ռուբէն Սեւակին աղջիկն է:

«Հայրս թելերուս մէջէն առին» ըսաւ: Մէկ տարեկան ըլլալուն՝ անկարելի է որ ան յիշէ: Խօսուածները միտքը մնացած ըլլալու են: Բայց ամբողջ կատարուածը, արդէն այս չէ՞: Զի՞ր բաւեր...»: BASKIN ORAN

★ ★ ★

Շամիրամ Սեւակ 23 Ապրիլ 2008-թ.ին, 24 Ապրիլի 93-րդ տարեկիցին առթիւ Փարիզի մէջ կատարուելիք հայկական ցեղասպանութեան յուշահանդէսներուն ներկայ գտնուելու համար, Փարիզ հրաւիրուած էր: Եւ Փարիզի Arc De Triomphe-ի՝ Անժանօթ Զինուորի յուշարձանին առջեւ գտնուող և մշտապես բոցը հրահրելու պատիւը Շամիրամին տրուեցաւ:

Այստեղ կը հրատարակենք 23 և 24 Ապրիլ 2008-ին եղած Ցեղասպանութեան ողբերգման յուշահանդէսէն պատմական նկարներ՝ առանց մեկնաբանութեան:



Փարիզի «Յաղթանակի Կամար»ին ներքեւ... ուր կը բոցավառի «Անմահութեան Կրակ»ը:



24 Ապրիլ 2008-թ.ին. Ցեղասպանութեան ցուցարարին առջեւ: Զախէն աջ՝ Ֆրանսայի հայկ. կազմակերպութիւններու համախմբումի նախագահ՝ Ալիքսի Կէօլնեան, եղեւնէն վերապրող, հարիւրամեայ հայուհի մը... Եւ միշտ «Նրիտասարկ» Շամիրամ Սեւակ:



23 Ապրիլ 2008 - Փարիզ-Շամիրամ «Անձանօթ Զինուոր»ի բոցը կը վերահրահարէ:

**ԻՏԷԱԼ ՄԸ ՊԷՏՔ Է ՍՓԻԻՌՔԻ
 ՀԱՅՈՒԹԵԱՆ,**
 ԻՐԱՊԱՇՏ ԻՏԷԱԼ ՄԸ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ
 ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆ ՈՒՆԵՆԱՅ:
 ԻՏԷԱԼ ՄԸ՝ ԱՌԱՆՑ ԴՐԱՄՏԱՅԻՆ,
 ՍՈՒՏ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՒ:
 ԱՅՍ ԻՏԷԱԼԸ
«ԱՄԷՆ ԲԱՆ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» Ի
 ԻՏԷԱԼՆ Է:
 15 ԱՊՐԻԼ 1985-ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ «ՌՈՒԲԷՆ
 ՍԵԻԱԿ ԵՒ ՓՐՑՈՒԵԼԻՔ ՈՒՂԵՂՆԵՐ» ԳԻՐՔԷՆ ՀԱՏՈՒԱԾ:

ԱՅՍՕՐ ԳՆՉՈՒՆԵՐՆ ԱՆԳԱՄ, ՍՓԻԻՌՔԻ ՄԷՋ,
 ՄԻԱՑԱԾ ԵՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՄԸ
 ՇՈՒՐՋ, ԲԱՅՑ ՈՉ՝ ՀԱՅԵՐԸ: ԻՆՉՈ՞Ւ: ՈՐՈՎՀԵՏԵԻ
 ԱՐԵԻՄՏԵԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՈՒՋԵՐ,
 ՈՐ ՀԱՅԵՐԸ ՄԻԱՆԱՆ:
 ԵՒ ԱՄԷՆ ԲԱՆ Կ՛ԸՆԵՆ, ԻՐԵՆՑ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՈՒՆ
 ՄԻՋՈՑԱԻ, ԱՅՍ ՄԻՈՒԹԵԱՆ ՀԱՍՏՈՒԵԼՈՒՆ ԱՐԳԵԼՔ
 ԸԼԼԱԼՈՒ ՀԱՄԱՐ:
 15 ԱՊՐԻԼ 1985 [ՆՈՅՆ ԳԻՐՔԷՆ ՀԱՏՈՒԱԾ] Յ.Չ.

«ԵԹԷ ՄԵՆՔ, ՎՐԱՅԻՆԵՐՍ ՈՒՆԵՆԱՅԻՆՔ
 ՀԱՅԵՐՈՒՆ ՈՒՆԵՑԱԾ ՍՓԻԻՌՔԸ, ՄԵՆՔ ԱՅՍՕՐ
 ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒԺԸ
 Կ՛ԸԼԼԱՅԻՆՔ»: ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
 ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՅՍ ԸՍԱԾՆԵՐԸ, 1986-թ.ԻՆ ՆԻՍ-Ի
 «ՌՈՒԲԷՆ ՍԵԻԱԿԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՏՈՒՆ»Ը ԱՅՑԵԼՈՂ
 ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐՈՒ ՄԻՈՒԹԵԱՆ
 ՆԱԽԱԳԱՀ ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ ՅԱՅՏՆԱԲԵՐԵՑ՝
 ԻԲՐ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՊԱՏԳԱՄ՝ ՈՒՂՂՈՒԱԾ
 ՍՓԻԻՌՔԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ:
 ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
 [ՎՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

ՄԵՐ ԱՅՍ ՅՕԴՈՒԱԾԸ ԿԸ ՉՕՆԵՆՔ՝ ՀԱՄԱ-ՍՓԻՌՔԱԶԱՅ ԳՈՆԿՐԵՍԻ
 ՄԸ ԿԱՅԱՑՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՈԱՀԿԻՐԱՅ ՄԵԹՐ ԳԱՄՊԱՐ ՏԵՐՏԵՐԵԱՆԻՆ

ԲԱՅՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓԻԻՌՔԸ, ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ՉԷ...

Մտածեցեք անգամ մը...-

Ի՞նչ եղան՝ մանաւանդ Աճի քաղաքին կործանումէն յետոյ ստեղծուած Երոպայի հայկական գաղութները: Ի՞նչ եղան Լեհաստանի, Ռումանիոյ, Հունգարիոյ, Վենետիկի և Ամսթերտամի հայկական գաղութները...:

Սփիւռքահայ ժողովուրդ, ձեզի կը հարցնենք: Դուք ո՞ր աստիճան հայկականութեամբ համակուած էիք, ձեր նոր հասած ատենները այդ օտար երկիրներու մէջ:

Եւ հիմա, ի՞նչ մնացած է այսօր ձեր «Հայկականութենէն»:

Մանաւանդ ո՞ր աստիճան հայ են ձեր զաւակները և մասնաւորապէս ձեր թոռնիկները... հայերէն խօսիլ, գրել ու կարդալ գիտե՞նք...:

Մեր փորձառութեամբ ըսենք...-

1.- Առաջին սերունդը հայերէն կը խօսի: Բայց հայերէն չկարդար ու չի գրեր...:

2.- Երկրորդ սերունդը՝ ո՛չ հայերէն կը խօսի, ո՛չ կը գրէ և ոչ ալ կը կարդայ: Բայց հայ է (իբր թէ):

3.- Երրորդ սերունդը՝ «Իմ նախնիներս հայ են եղեր» պիտի ըսէ:

4.- Չորրորդ սերունդը՝ խառն ամուսնութիւններով «Կորսուած» հայ մըն է արդէն:

**

Մենք այս գաղափարները կը յայտնենք 1985-թ. էն ի վեր:

Եւ մեր այս ըսածները առաջին անգամ հրատարակուեցան 1985ին Յովիս Պէյրութի «Արարատ»ին մէջ, մեր հոգեդքայր ժիրայր Նայիրիի խմբագրապետութեան շրջանին:

Յետոյ՝ 13 Օգոստոս 1986-ին, Նիսի մէջ, «Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն»ի բացման օրը, ի ներկայութեամբ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան [Հ.Բ.Ը.Մ.] Պատասխանատու Զարտուղար Պերճ Սեդրակեանի [այժմ՝ Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ]:

Այստեղ կը հրատարակենք 13 Օգոստոս 1986-ին Նիսի մէջ, «Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն»ի բացման օրուան պատմական նկար մը՝ պատկերին մէջ կերելին՝ ձախէն աջ՝ Գարեգին Վարդապետ Պէքճեան [այժմ՝ Արքեպս. և Գերմանիոյ Առաջնորդ], Յովհաննէս Չիլինկիրեան, Իրմա Չիլինկիրեան, Շամիրամ Սեւակ, Պերճ Սեդրակեան [այժմ՝ Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ], Տօքթ. Ադամեան [Ֆրանսայի Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ] Տարօն Վարդապետ Ճէրէճեան [այժմ՝ Եպս.]:

Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն-ի բացման օրը մեր կատարած ելոյթին մէջ ըսինք թէ՛

«Յիշեցեք Երոպայի նախկին հայ գաղութները՝ որոնցմէ այսօր ոչ մէկ բան մնացած է:

Ներկայի Հայկական Սփիւռքն ալ, քանի մը սերունդներ յետոյ, մեր կորսուած հայկական գաղութներուն ճակատագրին պիտի ենթարկուի... անխուսափելիօրէն. բայց այսօր, փա՛ռք տանք, որ բարգաւաճ հայրենիք մը ունինք՝ Սովետական Հայաստանը... մեր բոլոր ուժերը Մայր հայրենիքին օգտին պիտի յատկացնենք՝ որովհետեւ միայն Մայր հայրենիքի հողն է իրականը և լաւիտենականը»:



«Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն»ի մէջ.— Չախէն աջ՝ Գարեգին Վարդապետ Պէքճեան, Յովհաննէս Չիլինկիրեան, Իրմա Չիլինկիրեան, Շամիրամ Սեւակ, Պերճ Սեդրակեան: Աջէն ձախ՝ երկրորդը՝ Տարօն Վարդապետ Ճէրէճեան:

Յետոյ՝ 1987-թ.ին, Փարիզի մէջ կատարուած Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան համաժողովին, իբրեւ COTE D'AZUR-ի Հ.Բ.Ը.Մ.ի պատասխանատու, նոյն գաղափարները, նոյն տեսակետները յայտնեցինք ի ներկայութեան Հ.Բ.Ը.Մ.ի նախագահ Ալեք Մանուկեանի...

Եւ այսօր, սրտի մեծ գոհունակութեամբ և ուրախութեամբ կը տեսնենք, որ Հ.Բ.Ը.Մ.ի ներկայի նախագահը՝ Պրն. Պերճ Սեդրակեան, Միութեան առաջին նպատակ ըրած է՝ բոլոր ուժերը համախմբել օգնելու համար Մայր հայրենիքին... Յաւերժական Հայաստանին...

**

Դեկտեմբեր 1986-թ.ին, Նիս-ի «Ռուբէն Սեւակ Յիշատակի Տուն» այցելեց Սովետական Հայաստանի Գրողներու Միութեան Նախագահ Վարդգէս Պետրոսեանը:

Այսօր, գրեթէ 23 տարիներ անցած են Վարդգէս Պետրոսեանի Նիս այցելութենէն:

Եւ մինչեւ այսօր մեր յիշողութեան մէջն են անոր յայտնած հայրենասիրական գաղափարները:

Վարդգէս Պետրոսեանը այն շրջանին, Սովետական Հայաստանի առաջնակարգ և շատ գնահատուած գրողներէն մէկն էր:

Իր շատ, խոր հայկական ոգիով գրած վէպը խանդավառած էր Հայաստանի ժողովուրդը:

Եւ մանաւանդ՝ իբր երիտասարդ մտանորական, շատ ճշգրիտ ակտաճանաչումներ կատարած էր հայկական Սփիւռքի մասին...

Եւ «Ռուբէն Սեւակի Յիշատակի Տուն» այցելած օրը մեզի պատմեց՝ մեր ուղեղին մէջ մխրճուած հետեւեալ եղելութիւնը.


«Միջոց մ'առաջ, տեսակցութիւն մ'ունեցայ Վրաստանի Գրողներու Միութեան նախագահին հետ:

Եւ Վրաց Գրողներու Միութեան նախագահը ինձի շատ անսպասելի յայտնութիւն մը կատարեց...

Ան շատ ոգեւորուած ծայնով մը, սապէս ըսաւ...-

«Եթէ մենք՝ վրացիներս, ունենայինք հայերուն ունեցած Սփիւռքը, մենք այսօր Սովետական Միութեան ամենամեծ ուժը կ'ըլլայինք»

**



Այստեղ կը հրատարակենք Վ ա Ր Պ Գ Է ս Պետրոսեանի Նիս այցելութենէն երեք պատմական նկարներ՝

Սովետական Հայաստանի Գրողներու Միութեան նախագահ Վարդգէս Պետրոսեան 7 Դեկ-

տեմբեր 1986-թ.ին Նիսի մէջ, տեղւոյն հայկական եկեղեցիին առջեւ:

Սովետական Հայաստանի Գրողներու Միութեան նախագահ Վարդգէս Պետրոսեան 7 Դեկտեմբեր 1986-թ.ին, Նիս-ի մէջ, Ռուսական եկեղեցիին առջեւ...

Վարդգէս Պետրոսեանի հետ միասին հիացումով դիտեցինք՝ Ռուսական եկեղեցիին գմբէթներուն վրայի խաչերուն տակ ճգմուած թրքական մահիկները:

7 Դեկտեմբեր 1986-ին, Նիս-ի օդակայանին մէջ, դէպի Փարիզ և Հայաստան մեկնումին օրը՝ Յ.Զ. և Վարդգէս Պետրոսեան:



Վ. Պետրոսեան Նիսի ռուսական եկեղեցիին առջեւ

(→էջ 3)

ԻՏԷԱԼ ՄԸ ՊԷՏՔ Է ՍՓԻՒՌԻ... (Շար. էջ 2-էն)



Յ. Չիլինկիրեան և Վարդգէս Պետրոսեան

**

Մենք այստեղ օգտակար և այժմէական կը նկատենք՝ հրատարակել 15 Ապրիլ 1985-թ.ին, Փարիզի մէջ լոյս տեսած «Ռուբէն Սեւակ և Փրցուելիք Ուղեղներ» գիրքին վերջաբանը.

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ ԵՒ «ՓՐՑՈՒԵԼԻՔ ՈՒՂԵՂՆԵՐ»

Ջ. Մաս

Արեւմտահայը շատ մը արժանիքներ ունի. բայց ան, այս արժանիքները ընդհանրապէս իր անձնական շահերուն համար կը գործածէ:

Այնպէս որ, սա խօսքը՝ քիչ բացառութիւններով, դժբախտաբար իրականութիւն է:

Մէկ Հայ շատ բան կ'արժէ: Երկու Հայ ոչինչ կ'արժէ:

Հայը կը վախճայ իրականութիւններէ. իր հանգիստը խռովել չ'ուզեր:

Հայը կարճատես է, իր անձնական շահերը և ազգային շահերը իրար կը խառնէ: Հոգին՝ շատ անուշ է, նոյնիսկ թող աշխարհը փլի, բայց միայն ինք ապրի:

Եղբունէն ազատած սերունդը, Սփիւռքի տարածքին վրայ կրցաւ ապրիլ, առանց դոյզն չափով իսկ անհանգիստ ըլլալու, առանց ըմբոստանալու իրենց ազգակիցներուն դէմ կատարուած ցեղասպանութեան:

Սպրեցաւ միայն գոյութիւնը սլահելու բնագլուով, ինքզինք ազատելու, վերապրելու համար, ցիրուցան եղած ոչխարներու պէս, հոս-հոն քշուեցաւ, առանց հովիւի:

Բայց բուն յանցաւորները հովիւներն են, որոնք չժողուեցին իրենց ոչխարները: Այդ հովիւները՝ Հայ կրօնական և համայնքային Ա.ո.աջնորդներն են, և մանաւանդ՝ Հայ դրոյները: Անոնք չհասկցան իրենց ազգային սրատեսութան անօրոգիութիւնը:

Հայ գրողները քիչ բացառութիւններով, Ռուբէն Սեւակին ըսածին պէս՝ «Գրիչնին կը թաթխեն Հայ Ազգին արիւնին մէջ» և Հայ տառերով բաներ կը գրեն, որոնք հայկականութեան հետ բնաւ կապ չունին, և կը ծառայեն Հայուն աւելի շատ օտարանալուն և կորսուելուն, Սփիւռք ըսուած խառնարանին մէջ: Սփիւռքը Պոլիս չէ, որ թուրքերէն վախճալով լռէ. և Սփիւռքը իր սլատմական պարտականութիւնը ունի:

Սփիւռքը մէջտեղ եկաւ Եղեռնով: Ամէն Հայ ընտանիք իր հարազատներուն, Թուրքերուն կողմէ մեռցուելուն ցաւը ունի իր սրտին մէջ: Եւ այս ցաւը Հայերը իրար միացնող ամենէն մեծ ուժն է՝ Հայ մնալու համար:

Եւ այս ցաւով տառասլուղ ամէն հա՛յ, Սփիւռքի մէջ իր տեսակէտը ունի, անիրաւուած Հայ Դատին լուծման համար:

Ոմանք ամէն օր անէծք կարգալով Թուրքին, կը հաւատան, որ Աստուած անոնց պատիժը սլիտի տայ:

Ոմանք Հայ եկեղեցիին ճամբով փրկութեան կը հաւատան, որ մեզ 17 դարեր հայ պահեց:

Ոմանց համար ալ Հայ մշակոյթը, Հայ լեզուն, Հայ դպրոցը միակ ազատարար միջոցներն են փրկութեան:

Եւ երիտասարդ սերունդը այս բոլորը անբաւարար կը համարէ և միակ փրկութեան ճամբան կը նկատէ բռնի ուժը, Զինեալ Պայքարը:

Բնական է՝ ամէն տեսակէտ իր իրականութեան բաժինը ունի: Տուն մը շինելու համար ամէն տեսակ նախանիւթ սէտք է: Օրինակ՝ երկաթ, կրաղիւս, ատաղձ:

Բայց այս նիւթերուն մէջ ամէնէն կարեւոր բանը մոռցուած է:

Հողը, որուն վրայ սուն սլիտի կառուցուի:

Փառք, հազա՛ր փառք, որ հազար տարիներ ետք մեր Հայրենի ազատ հողը ունինք, Հայաստան մը, պետութիւն մը ունինք: Եւ մենք մեր բոլոր խնդիրները միայն ու միայն Հայրենիքի շուրջ միանալով կրնանք լուծել:

Հրեաներուն՝ Իսրայէլի համար ունեցած միասնական ոգին, օրինակ ըլլալու է մեզի: Անոնց սիրենք կամ չսիրենք՝ իրենցմէ սորվելիք շատ բաներ ունինք:

Դարերով Հրեայ կրօնապետները իրենց ազօթատեղիներուն բեմէն՝ «Գալ տարի երուսաղէմի մէջ» ի իտէալով հասցուցին սերունդներ. այսինքն՝ Հայրենի հողի մը իտէալով ապրեցան:

19-րդ դարու վերջերը, Թէոտոր Հէրցլ յաջողեցաւ բոլոր Հրէական կազմակերպութիւնները նպատակի մը շուրջ միացնել: Անոնք իրենց դրամի, կամքի, լսելի և միութեան ուժովը 2000 տարի ետք, իրենց իտէալը իրականացուցին, Հայրենիք մը ունեցան, Իսրայէլը կազմեցին:

Եւ այսօր Իսրայէլի մէջ, 3 միլիոն հրեայ 100 միլիոն Արաբի դէմ կը դնեն իրենց զէնքի ուժովը: Բայց ամենէն աւելի՝ աշխարհի վրայ տարածուած Հրեաներու ուժովը, Սփիւռքի Հրեայ միութեան ուժովը:

Աշխարհի տարածքին գոնուող ամէն մէկ Հրեայ, իր Հայրենիքին համար մէյմէկ զինուոր է, և ամէն տեսակ զոհողութիւն և օգնութիւն կ'ընէ: Սփիւռքի Հրեայ կազմակերպութիւնները, կրօնականներու առաջնորդութեամբ, միացած են կեդրոնական ուժի մը մէջ, որոնց նշանաբանն է՝ «Ամէն բան Իսրայէլի հայրենիքին համար»:

Մենք ալ, մեր Հայ Սփիւռքը ունինք: Բայց մենք ի՞նչ կ'ընենք Սփիւռքի մէջ, մեր Հայրենիքին համար, քանի մը յարգելի անձնաւորութիւններէն, և քանի մը հայրենասիրական կազմակերպութիւններէն զատ: Սփիւռքը մեծ ուժն է Հայուն... եթէ միանանք նպատակի մը շուրջ և գիտնանք զայն գործածել Հայ Դատին լուծման համար:

Մեր առաւելութիւնը այն է Հրեաներէն, որ արդէն Հայաստան մը ունինք, մաս կը կազմէ Միութեան մը, որ աշխարհի ամենահզօր պետութիւններէն մէկն է, և այս պետութեան պաշտպանութիւնը և հովանաւորութիւնը կը վայելէ:

Բայց ի փոխարէն՝ Հայ Սփիւռքը, Հրեաներուն Սփիւռքին պէս միացած չէ:

Այսօր գնչուներն անգամ միացած են կեդրոնական կազմակերպութեան մը շուրջ, բայց ոչ՝ Հայերը: Ինչո՞ւ: Որովհետեւ Արեւմտեան պետութիւնները չեն ուզեր, որ հայերը միանան, և ամէն բան կ'ընեն, իրենց գործակալներուն միջոցաւ, այս միութեան հաստատուելուն արգելք ըլլալու համար:

Որովհետեւ Հայերու Միութիւնը՝ Հայ Դատին յաջողութիւնը ըսել է: Եւ այս՝ Արեւմտեան պետութիւններուն զինակիցը և բարեկամը ելող Թուրքերուն քայքայման պատճառ կ'ըլլայ:

Գրեթէ 170 տարի է, որ Արեւմտեան պետութիւնները իրենց քաղաքականութեան հիմնակէտը ըրած են՝ «Թուրքերը պաշտպանել Ռուսերուն դէմ»:

Եւրոպական պետութիւններն էին, որ 19-րդ դարուն սկիզբը, Օսմանեան պետութեան փլուզման արգելք ըլլալու համար, արդիականացնել սկսան Օսմանեան բանակը. Ենիչերիներու տեղ, Եւրոպական օրինակով «Նիզամը ճէտիդ» ըսուած նոր զինուորական կազմակերպութիւնը ստեղծեցին:

Եւրոպական պետութիւններն էին որ 1830-ին, Օսմանցիներուն հետ միասին յարձակեցան Խրիմի վրայ, յուսալով խորտակել Ռուսաստանը:

Եւրոպական պետութիւններն էին, որ Կիպրոսի կղզին փոխարէն, ծախսեցին Հայկական Դատը, և արգելք եղան Ռուսերուն Արեւմտեան Հայաստանը ազատելուն:

Եւրոպական պետութիւններէն մէկը կամ միւսն էր, որ տեւական ուժ տուին Թուրքերուն՝ Ռուսերուն դէմ:

1919-թ.ին, Անաթօլիոյ մէջ ստեղծեցին Մուսթաֆա Քեմալի «Միլլի»ական շարժումը, մէկ կողմէ Հայերուն բարեկամ երեւալով՝ միւս կողմէն ալ կռնակէն զարկին Հայերուն և Հայկական Դատը թաղեցին 1923-ին, Լոզանի մէջ:

1945-ին Հենրի Թրումանն էր, որ արգելք եղաւ Կարսի և Արտահանի՝ Թուրքերէն ետ առնուելուն. «Մեր սահմանները Կարսէն կը սկսին» ըսողը՝ Ամերիկայի նախագահ՝ Թրումանն էր:

Եւ այսօր Արարատ լեռան վրայ կուտակուած և դէպի Հայաստանի հողերը ուղղուած աթոմական հրթիռները, Թուրքերուն զինակից Արեւմտեան պետութիւններուն կողմէ գետեղուած են:

Արեւմտեան պետութիւնները Հայաստան մը հիմնել երբեք չեն մտածած: Խօսքեր, խոստումներ շատ տուած են, մեզ իրենց կողմը հակելու, մեզ օրօրելու, մեզ Թուրքին դէմ շահագործելու համար: Մեզի «խօսք»եր տուին, իսկ Թուրքին՝ «Ձէնք»: Եւ միշտ խոստումներէ խաբուող Հայեր և Հայ կազմակերպութիւններ գտած են իրենց գործակից՝ դժբախտաբար:

Մեր պատմութեան վերջին շրջաններուն, այս Հայ կազմակերպութիւնները գործակցեցան Թուրքին հետ, գործակցեցան մեր թշնամիին բարեկամներուն հետ, և մեր հայրենիքին մեծ մասի կորուստին պատճառ եղան:

Այս մեծ աղէտը անոնց դաս չէ եղած տակաւին: Եւ դեռ այսօր ալ, այս կազմակերպութիւնները, Արեւմտեան պետութիւններուն ձեռքը գործիք ըլլալով, ազգասիրութեան կեղծ դիմապատկեր տակ, կը շարունակեն Հայաստանին և անոր կառավարութեան դէմ իրենց թոյնը թափել:

Սփիւռքի ամբողջ հրեաներուն մէջ հրեայ մը տեսած էք, որ Իսրայէլի դէմ խօսի

և անոր դէմ պայքարի: Վերջին շրջաններուն, Լիբանանի մէջ Հրեաներուն կատարած անմարդկային արարքներուն դէմ, Սփիւռքի մէջ մէկ հատ Հրեայ բողոքի ձայն հանե՞ց: Ընդհակառակը, այս անիրաւութեան չհանդուրժող օտարներուն ձայնն ալ խելդեց իր ուժովը:

Այս Հայ կազմակերպութիւնները միութեան խօսքեր կ'ընեն: Բայց իրենց համար «Միութիւն» ըսելը՝ ամէն Հայուն կուրօրէն իրենց հպատակիլը ըսել է: Այսինքն՝ միանալ Մայր Հայրենիքի թշնամիներուն հետ:

Այս կազմակերպութիւններն են սլաւոճաւը, որ մինչեւ այսօր, սփիւռքի մէջ, միութիւն մը չկրցանք ստեղծել: Եւ Հայ Սփիւռքը յաւիտենական չէ: Այսօրուան քաղաքակրթութեան պայմանները փոքրամասնութիւններուն շատ շուտ կը մաշեցնեն և կը ձուլեն:

Միջին Արեւելքի Հայ գաղութներուն քայքայումով զօրացած Արեւմտեան աշխարհի Հայ գաղութները, մեզ թող չխաբեն:

Այս մեծ խառնարաններուն մէջ Հայերը, Միջին Արեւելքի երկիրներէն շատ աւելի շուտ ձուլման վտանգին ենթակայ են: Ժամանակը ի նպաստ Սփիւռքի Հայութեան չաշխատիր... դժբախտաբար:

Իտէալ մը պէտք է Սփիւռքի Հայութեան: Իրապաշտ իտէալ մը, որ իրականացնելու կարելիութիւն ունենայ:

Իտէալ մը՝ առանց դրախտային սուտ խոստումներու: Այս իտէալը «Ամէն բան Մայր Հայաստանի համար»-ի իտէալն է:

Այս իտէալը ընդունող բոլոր Հայ կազմակերպութիւններէ բաղկացած և Հայաստանեայց Առաքելական եկեղեցիին առաջնորդութեամբ, Սփիւռքի չափով Կեդրոնական միութիւն մը ստեղծել պէտք է:

Հաւատացեալ ըլլանք կամ ոչ, Կաթոլիկ կամ Բողոքական, Հայաստանեայց Առաքելական եկեղեցին, կեդրոն ունենալով էջմիածինը՝ բոլորիս համար Սփիւռքի մէջ, Հայութիւնը, Հայաստանը և Մայր Հայրենիքը կը ներկայացնէ:

Հայկական եկեղեցին, Սփիւռքի տարածքին վրայ, բոլոր Հայկական համայնքներուն մէջ, ունի իր թաղական խորհուրդները, որոնք ժողովուրդին կողմէ ընտրուած են:

Ուրեմն մենք ունինք արդէն, Սփիւռքի Հայկական Միութեան ամենակարեւոր կորիզը:

Ամէն երկրի մէջ, այս թաղական խորհուրդներու պասագամաւորներէ կազմուած Կեդրոնական Խորհուրդ մը հիմնելէ ետք, Սփիւռքի բոլոր երկիրներու Կեդրոնական Խորհուրդներու համագումարով «Սփիւռքահայ Կեդրոնական Վարչութիւն»ը հիմնել կարելի է:

Այս է ամենակարճ ճամբան Սփիւռքի Հայկական Միութեան: Հայրենիքի դէմ եղողները, այս միութեան մէջ չեն մտներ, ինքզինքնիս չխաբենք:

Անոնք, մինչեւ այսօր, Հայրենիքին դէմ աշխատեցան, Սփիւռքը երկուքի բաժնեցին, 1700 տարուան Հայ եկեղեցին երկուքի բաժնեցին, և ասկէ ետքն ալ Արեւմտեան պետութիւններուն շահերուն սպահանջքով, այս ճամբայէն սլիտի շարունակեն երթալ:

Անոնց նպատակը՝ երկու Հայաստան, երկու եկեղեցի է:

Մեր հաւատքը՝ մէկ Հայաստան կայ, այն ալ՝ մեր ասպազայի յոյսերով (→էջ 4)

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

**SON GÜNLERDE BONBA GIBI PATLIYAN HABER
IRKÇI- TURANCI, MILLI HAREKET PARTISININ (M.H.P.)
LIDERİ DEVLET
BAHÇELI-NIN BÜYÜK ANNESİ
ERMENİ İMİS.**

SON ZAMANLARDA BASBAKAN TAYYIP ERDOĞAN TARAFINDAN ERMENİLERE VE KÜRTLERE KARŞI BASLATILAN İNSANİYETÇİ DAVRANISLARA KARŞI: M.H.PARTISININ LIDERİ DEVLET BAHÇELİ ATES PÜSKÜRMÜŞ VE «VATAN ELDEN GİDİYOR» DİYEREK NUTUKLAR ATMISTI....

23 AGUSTOS 2009-DA BONBA GIBI BİR HABER PATLADI.

«ERGENEKON» ZANLILARINDAN ÖZEL HAREKET BASKAN VEKİLİ İBRAHİM SAHİN-İN KENDİ NOT DEFTERİNDE YAZDIGINA GÖRE: M.H.P. LIDERİ DEVLET BAHÇELİNİN BÜYÜK ANNESİ ERMENİ İMİS.

....BUGÜNE KADAR M.H.PARTISINDEN BU İDDIAYA KARŞI CEVAP VERİLMEDİ.

NE DİYEBİLİRLER Kİ ZATEN....

.... SON ZAMANLARDA AVRUPALI BİLGİNLERİN: MUHTELİF MİLLETLERİN «GEN»LERİ ÜZERİNDE YAPTIKLARI ARASTIRMALARA GÖRE, GENLERİ EN SEÇKİN OLAN MİLLET RUSLAR.

TÜRKLER İSE BU ARASTIRMALARIN NETİCESİNE GÖRE EN KARISIK GENLERE SAHİP. TESPİT EDİLMİŞ Kİ: TÜRKLERİN GENLERİNİN YAPISI SEKİZ DEĞİŞİK İRKLARIN GENLERİNİ KAPSIYOR.

* * *

· SENELERDEN BERİ YAZIYORUZ....

ANATOLYADA TÜRK DENİLEN BİR İRK YOK.

TÜRKLER 11. ASIRDA ONBİN KİŞİLİK BİR ASİRET OLARAK GİRDİLER ANATOLYA TOPRAKLARINA....

VE BİRKAÇ ASIR ZARFINDA KORKUNÇ BİR VAHSETLE ANATOLYANIN YERLİ HALKLARI OLAN RUMLARI VE ERMENİLERİ KILIÇ ZORU İLE İSLAMLAŞTIRDILAR, VE TÜRKLEŞTİRDİLER... VE BU TÜRKLEŞTİRMENİN NETİCESİ OLARAK , BUGÜN ANATOLYADA SÖZDE TÜRK DENİLENLERİN ÇOGUNLUGU RUM VE ERMENİ ASİLLİDİR....

AVRUPALI BİLGİNLERİN SON ZAMANLARDA TÜRK DENİLENLERİN GENLERİNİN ÜZERİNDE YAPTIKLARI BULUSLAR, BİZİM SENELERDEN BERİ YAZDIGIMIZI TEYİT EDİYOR:

ANATOLYADA TÜRK DENİLENLERİN ÇOGUNLUGU: RUM VE ERMENİDİR.

* * *

BURADA «NAİRİ» GAZETESİNDE ÇIKAN BU MEVZU İLE ALAKALI İKİ YAZIMIZI TEKRAR YAYINLAMAYI FAYDALI BULUYORUZ.

* * *

«NAIRI» 1 OCAK 2001-ÖZEL SAYI

TÜRKOMANI

ABDULAH ÖCALAN İÇİN ERMENİ PİÇİ DEMISSİNİZ.
ÖCALANIN ERMENİ PİÇİ OLDUGUNU BİLEMEYİZ.
FAKAT BİZİM BILDIGİMİZ BİR SEY VAR.
SİZ ÇOGUNLUKLA RUM VE ERMENİ PİÇLERİSİNİZ.

* * *

«NAIRI» 22 MAYIS 2001

YALANLAR ÜZERİNE KURULMUS BİR DEVLET «SÖZDE TÜRKİYE»

....OSMANLI DEVLETİNİN TABUTUNDAN, TÜRKİYE DENİLEN UCUBE ÇIKTI.

VE MAKEDONYA LOCASINDA FARMASON OLAN SELANIK DOĞUMLU ATABABANIZ
TÜRKLÜĞÜN HAYARISI OLARAK ORTAYA ÇIKTI.

ARTIK NE NUTUKLAR... NE NUTUKLAR.

TÜRK DE TÜRK. TÜRKİYE DE TÜRKİYE.

KİM BU TÜRK? HERKES TÜRK.

İSTER ARAP OL İSTER KÜRT.

İSTER ERMENİ OL, İSTER RUM.

«NE MUTLU TÜRKÜM DİYENE»

ÇÜNKÜ TÜRK DENİLEN BİR NRSNE YOK Kİ.

ONDAN SONRA SISIR DE SISIR.

DAMARLARA KUVVET SURUBU.

ATABABA DAMARLARDAKİ ASIL KANDAN BAHSETMİS. BU HANGİ KAN ACABA ?

POMAK MI ? BOSNAK MI ? ÇERKEZ MI ? ARNAVUT MU ?

SAKİN ERMENİ KANI OLMASIN ?

Յ. Չ.

ԻՏԷԱԼ ՄԸ ՊԷՏՔ Է ՍՓԻՒՌՁԻ... (Շար. էջ 3-էն)

Լեցուն այսօրուան Հայաստանն է: Մէկ եկեղեցի ունինք, այն ալ էջմիածինն է: «Ո՛չ» ըսէք կեղծ ազգասէրներուն, և իրապաշտ Հայրենասիրութեան դրօշակին տակ միացէ՛ք: Մայր Հայրենիքին հետ ձեռք ձեռքի տալով միայն, մենք պիտի կրնանք շահիլ մեր անիրաւուած Դատը:

Հայաստան և Սփիւռք, փոխադարձաբար իրարու զօրավիգ ըլլալով՝ պիտի կրնանք լուծել մեր բոլոր խնդիրները: Մեր ապրած երկիրներուն օրէնքներուն ընծայած կարելիութեան սահմաններուն մէջ մնալով՝ ոչ մէկը արգելք չի կրնար ըլլալ որ մենք, մեր պարտականութիւնը կատարենք մեր Մայր Հայրենիքին հանդէպ:

Այս իտէալին իրագործման պարտականութիւնը՝ Հայրենասէր մտաւորականներու, գրողներու և կրօնական քարոզիչներու վրայ կ'իյնայ:

Վար առէք դիմակները կեղծ ազգասէր տօնփառներուն, որոնք մեզ, 100 տարի ամբողջ, երազներով օրօրեցին, և դեռ կը շարունակեն թունաւորել Հայ պատանիներուն մատղաշ ուղեղները, ազգասիրական կեղծ լոզունգներով, նման այն աղանդներուն, որոնք իրենց հաւատացողներուն մտային կարողութիւնը կը մեռցնեն:

Հայ մամուլի վարիչներ, գրողներ, մտաւորականներ և մանաւանդ կրօնական քարոզիչներ, դուք ուղեղներն էք Հայ ժողովուրդին: Ցուցուցէք խելքի, տրամաբանութեան ճամբան Հայ Սփիւռքին:

Ձեռքերնիդ խիղճներնուդ վրայ դրէք, և ոտքերնիդ հողին վրայ, Հայրենի հողին

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
 ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՆ ՌՈՒՄԲԻ ՊԷՍ ՊԱՅԹԱԾ ԼՈՒՐ ՄԸ –
 ՑԵՂԱՊԱՇՏ – ԹՈՒՐԱՆԱԿԱՆ –
 M.H.P. ԿՈՒՍԱԿԳՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ
 BAHÇELI-ԻՆ ՄԵԾ ՄԱՅՐԸ
 ՀԱՅ Է ԵՂԵՐ

Վերջին շրջաններուն, վարչապետ Թայիպ Էրտողանի քիւրտերուն և հայերուն հանդէպ ցուցաբերած ընթացքին դէմ M.H.P. Կուսակցութեան ղեկավար Devlet Bahçeli կրակ ժայթքած և «Հայրենիքը մեր ձեռքէն պիտի երթայ» ըսելով ծառեր «նետած» էր...

23 Օգոստոս 2009-ին, ռումբի նման լուր մը պայթեցաւ.

«ERGENEKON»-ի ամբաստանեալներէն՝ «Բացառիկ գործունէութիւններու» փոխ նախագահ Ibrahim Sahin-ին իր ծոցատետրին մէջ գրածին համեմատ՝ M.H.P. Կուսակցութեան ղեկավար Devlet Bahçeli-ին մեծ մայրը Հայ է եղեր:

Մինչեւ այսօր M.H.P. Կուսակցութեան կողմէ այս լուրին մասին սլատասխան չէ տրուած...:

Արդէն ի՛նչ կրնան ըսել որ...

Վերջին շրջաններուն եւրոպացի գիտնականներուն զանազան ազգերու ծիներու վրայ կատարած ուսումնասիրութիւններուն արդիւնքէն հետեւցուած է, որ Ամենէն զտարիւն ազգը՝ Ռուսերն են: Մինչդեռ Թուրքերը, այս ուսումնասիրութիւններուն արդիւնքէն մեկնելով հաստատուած է՝ որ ամենէն խառնածիւններն են:

Թուրքերուն ծիներուն կառոյցը՝ ութը տարբեր ցեղերու ծիները կը պարունակէ:

★ ★ ★

Տարիներէ ի վեր կը գրենք... Անաթոլիոյ մէջ Թուրք ըսուած ցեղ մը չկայ:

Թուրքերը 11-րդ դարուն, տասը հազարանոց ցեղախումբ մ'ըլլալով խուժեցին Անաթոլիոյ հողերը:

Եւ քանի մը դարերու ընթացքին, իրենց ահռելի վայրագութեամբ, Անաթոլիոյ բնիկ ժողովուրդները եղող յոյները և հայերը սուրի սպանալիքով իսլամացուցին և թրքացուցին:

Եւ այս թրքացման հետեւանքով՝ այսօր Անաթոլիոյ մէջ, իբր թէ Թուրք կոչուողներուն մեծամասնութիւնը՝ Յունական և Հայկական ծագում ունին:

Եւրոպացի գիտնականներուն վերջին շրջաններուն Թուրք ըսուածներուն ծիներուն վրայ կատարած քննութիւններուն արդիւնք-տուեալները, մեր տարիներէ ի վեր գրած իրականութիւնները կը հաստատեն, թէ՛ Անաթոլիոյ մէջ Թուրք ըսուածներուն մեծամասնութիւնը Յոյն և Հայ են:

★ ★ ★

Այստեղ՝ «նայիրի» թերթին մէջ լոյս տեսած և այս նիւթին հետ կապ ունեցող մեր գրութիւններէն երկուքը կրկին հրատարակելը, շատ այժմէական և օգտակար կը նկատենք:

«ՆԱՅԻՐԻ» 1 ՅՈՒՆՈՒԱՐ 2001-ԲԱՅԱՌԻԿ

ԹՈՒՐՔՈՄԱՆԻ

Ապտուլլահ Էօծալանին համար «Հայու ապօրինի զաւակ», «Փիչ» ըսեր էք:

Էօծալանին հայու «Փիչ» ըլլալը չենք կրնար գիտնալ:

Բայց, մեր գիտցած մէկ բանը կայ. Դուք, մեծամասնութեամբ, Յոյնի և Հայու «Փիչ» էք:

«ՆԱՅԻՐԻ» 22 ՄԱՅԻՄ 2001

ՍՈՒՏԵՐՈՒ ՎՐԱՅ ՀԻՄՆՈՒԱԾ ՊԵՏՈՒԹԻՒՆ ՄԸ- ԻԲՐ ԹԷ ԹՈՒՐՔԻԱ»

Օսմանեան պետութեան դագաղին մէջէն «Թուրքիա» ըսուած ուրուականը ելաւ:

Եւ Մակեդոնական Օթեակին մէջ Ֆարմասոն ըլլալով արձանագրուած և ծնունդով Սելանիկցի ձեր նախահայրը, Թրքութեան առաքեալ ըլլալով մէջտեղ ելաւ:

Ալ ի՛նչ ծառեր, ի՛նչ ծառեր: Ամէն ինչ Թուրք, ամէն բան Թուրք: Եւ Թուրքիա և տեւական Թուրքիա:

Բայց ո՞վ է Թուրքը: Ամէն մարդ Թուրք է: Ուզես Արաբ եղիր, ուզես Քիւրտ, ուզես Հայ եղիր, ուզես Յոյն: «Ի՛նչ երջանիկ է, «Թուրք եմ» ըսողը:

Որովհետեւ Թուրք ըսուած մէկը գոյութիւն չունի: Եւ անկէ յետոյ, ուռեցուր և ուռեցո՛ւր. երակներուն ուժի դեղ:

Նախահայրը ձեր երակներուն մէջի ազնուական արիւնէն խօսք ըրեր է: Այդ ո՞ր արիւնն է արդեօք: Բոմիա՞ք է, Պոսնիա՞կ է, Չէրքե՞զ է, ալպանացի՞ է: Մի գո՛ւցէ հայկական արիւն չըլլա՛յ:

Յ. 2.

վրայ:

Միայն Մայր Հայրենիքի հունն է իրականը և յաւիտեանը:

Դո՛ւք պիտի ըլլաք վաղուան Հայութեան ստեղծիչը: Ռուբէն Սեւակի ըսածին պէս՝

«Մեզի առողջ և երիտասարդ մտաւորականներ պէտք են: Մեզի կարմիր ու մսուտ շրթներով ուժեղ գրականութիւն մը պէտք է: Դուք ցեղին ուղեղն էք: Բայց երբ այս ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան յուսահատեցընելով մեր կենսունակութիւնը՝ մեզ պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը»:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

15 Ապրիլ 1985

Պիտի խնդրենք, որ դեռ նոր-նոր Սփիւռքի միութեան մը, Սփիւռքի միութեան մը, Սփիւռքի կառավարութեան մը անհրաժեշտութեան մասին մտածել սկսողները՝ թող լաւ ուսումնասիրեն, գրեթէ 25 տարիներ առաջ լոյս տեսած մեր այս գրութիւնը:

Ք. 9.

ՀԱՒԱՏԱՅԵԱԼ ԸԼԼԱՔ ԿԱՍ ՉԸԼԼԱՔ,
ՄՏԱԾԵՑԷՔ ԱՆԳԱՍ ՄԸ՝
**ՀՐԵԱՆԵՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԽԱՉԵՑԻՆ
ՔՐԻՍՏՈՍԸ**

Ի՞նչ ըրած էր. ՄԱ՞ՐԴ ՍՊԱՆՆԱԾ ԷՐ-Ո՞Չ:
ՄԻԱԿ ՅԱՆՑԱՆՔԸ՝ ՀՐԵԱՆԵՐՈՒՆ ԴԷՄ ԽՕՍԱԾ
ԸԼԼԱԼՆ ԷՐ...
ԱՆԳԻՏԱՅՈՂՆԵՐՈՒՆ ԿԸ ՅԱՆՉՆԱՐԱՐԵՆՔ, ՈՐ
ԴԻՏԵՆ ԱՍԵՐԻԿԱՅԻ ԴԵՐԱՍԱՆ-ԲԵՄԱԴՐԻՉ
**MEL GIBSON-ԻՆ «THE PASSION OF THE CHRIST -
ՅԻՍՈՒՍԻՆ ՉԱՐՉԱՐԱՆՔԸ» ՖԻԼՄԸ:**

2000 ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ,
ՔՐԻՍՏՈՍԸ ԽԱՉՈՂ ՀՐԵԱՆԵՐՈՒՆ ԾԻՆԵՐԸ
ԺԱՌԱՆԳԱԾ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ՝
ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ԻՐԵՆՑ ԴԷՄ ԱՐՏԱՅԱՅՏՈՒՈՂ ԵՒ
ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԸՍՈՂ ԱՆՉԵՐՆ ՈՒ ԱԶԳԵՐԸ
ՀԱԼԱԾԵԼ, ՉԱՐՉԱՐԵԼ ԵՒ ՍՊԱՆՆԵԼ:

ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒՆ ՎԵՐՋԻՆ ՈՂՋԱԿԷՋԸ՝
ՊԱՐՍԻԿ ԱԶԳՆ Է, ՈՐՈՆՑ ՆԱԽԱԳԱՀԸ՝
MAHMOUD AHMADINEJAD-Ը ԱՍԲՈՂՋ ԱԾԽԱՐՀԻ
ՂԵԿԱՎԱՐՆԵՐՈՒՆ ՄԷՋ ՄԻԱԿԸ ԵՂԱԻ,
ՈՐ ՍԻՈՆԻՍՏՆԵՐՈՒՆ ԴԷՄ
ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԸՍԵԼՈՒ
ՀԱՄԱՐՉԱԿՈՒԹԻՒՆԸ ՈՒՆԵՑԱԻ:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌԱԻ ՍԻՈՆԻՍՏՆԵՐԸ ԿԸ ՋԱՆԱՆ,
ՔՐԻՍՏՈՍԸ ԽԱՉԵԼՆՈՒՆ ՆՄԱՆ՝ ՊԱՏԺԵԼ
ՊԱՐՍԻԿՆԵՐԸ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱԼ
[ԿՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

Անհաւատալիօրէն՝ սուտերու վրայ հիմնուած աշխարհի մը մէջ կ'ապրինք:
Այս սուտերու աշխարհը՝ Սիոնիստներուն իրենց սատանայական ծրագիրները գործադրելու համար ստեղծած, սարդերու ոստայնին ցանցերուն նման աշխարհի ամէն կողմը տարածուած Սիոնիստական կազմակերպութիւններուն լուծից ենթակայ Աշխարհն է:
Այս Սիոնիստական ցանցին մէջ՝ ոչ մէկը համարձակութիւնը կ'ունենայ

իրականությունները ըսելու:

ՈՐՈՎՇԵՏԵԻ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԸՍԵԼԸ՝ ԱՆՕԹԻ ՄՆԱԼՈՒ ԵՒ ՉԱՐՉԱՐՈՒԵԼՈՒ ՀԱՄԱԶՕՐ Է:

Որովհետև այս սուտերու աշխարհին մեջ, ամեն անձ, այս կամ այն ձևով ու իր ստամոքսին ճամբով կապուած է Սիոնիստական ցանցին:

**

Սիոնիստները, քանի մը տարի է ի վեր, Իրանի դեմ սպառնալիքներ կը կատարեն: Եւ կ'ըսեն, թէ պիտի ումբակոծեն Իրանը:

Ի՞նչ պատճառաւ... Իբր թէ Իրանը, Իսրայէլի վրայ յարձակում գործելու համար՝ աթոմական ռումբ կը պատրաստէ եղեր...

Այս պատրուակը՝ «Սատտամ Հիւսէյնը զանգուածային բնաջնջման զէնքեր ունի» ըսելով, Սիոնիստ Ամերիկացիներուն Իրաքի վրայ յարձակելու համար հնարած սուտին կը նմանի...

Այս կեղծ ու շինծու պատրուակով՝ Ամերիկացիները քանդեցին Իրաքը և ասոր քարիւղի հարստութիւններուն տէրը դարձան...

Գալով Իրանի Աթոմական ռումբ պատրաստելու ամբաստանութեան՝ Միջազգային Աթոմային Կազմակերպութեան (AIEA) ի նախագահը, Իրանի մեջ կատարած քննութիւններէն յետոյ պաշտօնապէս յայտարարեց, թէ «Իրանի Աթոմական ուժանիւթի օգտագործման համար տարած աշխատանքները՝ միայն ելեկտրականութիւն հայթայթելու նպատակով է»:

Այս հարցը, ճիշդ ու ճիշդ՝ «Գայլ Ու Գառնուկ» ի պատմութեան կը նմանի:

Գառնուկին Գայլին «Ջուրը պղտորել»ը՝ պատրուակ է: Գայլին նպատակը Գառնուկը՝ բզբտել է:

**

Բայց, ի՞նչ են Իրանի Նախագահ Ահմետիներեժատ-ին ըսածները, որ Սիոնիստները Իրանը ումբակոծել մտադրելու աստիճան սուր սպառնալիքներ կատարեցին:

Որովհետև Ահմետիներեժատ՝ Սիոնիստներուն համար, «Աններելի մեղք» մը գործեց.

«Հրէական «Shoah»-ին համար «Առասպել» է ըսաւ:

Ինչպէս որ գիտէք՝ Արեւմտեան աշխարհի մեջ հրէական սպանդին (Հիթլերի օրով) դեմ խօսիլը, զայն կասկածի ենթարկելը՝ խստի՛ւ արգիւլուած է:

Դեմ արտայայտուողները, պետական օրէնքով, ծանր պատիժներու կը դատապարտուին:

Եւ Ահմետիներեժատ այս մեծ յանցանքը գործեց: Ահա, անոր ըսածներէն, քանի մը նմոյշ՝

«Հրէական «Shoah»-ն՝ առասպել մը, «Mythe» մըն է: Եւ Սիոնիստները այս «Shoah»-ն կը շահագործեն... Shoah-ն պատրուակելով՝ Պաղեստինի ժողովուրդը ցեղասպանութեան ենթարկեցին և Պաղեստինցիներուն հայրենիքը գողցան: Եւ շինծու իսրայէլական պետութիւն մը ստեղծեցին...

Բայց այս շինծու պետութիւնը՝ ի վերջոյ կործանումի դատապարտուած է...

Ահմետինեժատի այս խօսքերը՝ Արեւմտեան աշխարհի մէջ, հակազդեցութիւն ստեղծեցին: Սիոնիստներուն ձեռքը եղող լրատուական ցանցին ճամբով, համազարկ բացին Ահմետինեժատի և Իրանի պետութեան դէմ:

Եւ Իրանը ռմբակոծելու մասին շատ լուրջ յայտարարութիւններ կատարուեցան:

Եւ Իրանի ռմբակոծումը շատ մօտ է ըսուեցաւ... Բայց այս ռմբակոծումը մինչեւ այսօր չկատարուեցաւ... Ինչո՞ւ:

Կ'ըսուի, թէ Ամերիկացիները արգելք եղած են Իսրայէլին...

Նկատելով, որ Ամերիկան՝ Իրաքի և Աֆղանիստանի մէջ արդէն մեծ «Փորձանք»ի, գլխացաւի ենթարկուած է:

Եւ մանաւանդ՝ ամերիկեան տնտեսութիւնը, այս անվերջ պատերազմներուն պատճառած ծախսերուն հետեւանքով, սնանկութեան սեմին հասած է:

Այս տուեալներով՝ Ամերիկան Իրանի դէմ նոր պատերազմ մը չի կրնար ձեռնարկել:

**

Եւ Սիոնիստները, մինչեւ այսօր, չկրցան ռմբակոծել Իրանը...

... Բայց Սիոնիստները, շատ մը կարելիութիւններ ու ձեւեր ունին, իրենց թշնամին խորտակելու...

... Անոնք իրենց դարաւոր ռազմավարութիւնը կիրարկեցին Իրանի դէմ՝ «ԲԱԺԱՆԷ ԵՒ ԿՈՐԾԱՆԷ»:

Սա վերջին ամիսներուն, Իրանի ընտրութիւններու ընթացքին կատարուած խռովութիւնները կազմակերպողները (Իրանի պետութեան կատարած յայտարարութեամբ) Արեւմտեան պետութիւններն են: Որոնք մէկ տարիէ ի վեր կը պաւորաստուէին, որ ընտրութիւններու ընթացքին ժողովուրդը ասպտամբութեան մղեն և եղբայրասպան պատերազմ ստեղծեն...

Բայց, բարեբախտաբար, Իրանի պետութիւնը կրցաւ վերջ տալ խռովութիւններուն... Եւ արեւմտեան տէրութեանց ծրագիրները խորսակուեցան...

...Եւ սակայն, Սիոնիստները շատ ոխակալ, նենգամիտ և համբերատար են...

Մենք կը հաւատանք, որ Սիոնական սադրանքները, Պարսկաստանի մէջ, այս կամ այն ձեւով պիտի վերսկսին:

**

Շատերուն ծանօթ է, թէ Արեւմտեան աշխարհի մէջ (իբր թէ ազատութեան աշխարհի մէջ), միակ ազատութիւնը՝ Սիոնիստներուն ստեղծած սուտերու աշխարհի օրէնքներուն... հպատակիլ և անոնց ի նպաստ արտայայտուիլն է:

Եւ Արեւմտեան աշխարհի մէջ Mase-Media-ներու (Ջանգուածային լրատուական աղբիւրներուն) հասած բոլոր լուրերը, բոլոր յայտարարութիւնները (այսօրուան հաղորդակցական ամէնաարդիական միջոցներով) Սիոնիստներու գրաքննութեան ցանցէն կ'անցնին և կը գտուին:

Եւ Սիոնիստներուն գրաքննութենէն անցած լուրը եթէ իրենց նպաստաւոր է՝ մրջիւնը փիղի կը վերածեն: Եւ եթէ լուրը իրենց նպաստաւոր չէ՝ փիղը մրջիւնի կը փոխեն: Եւ կամ՝ բոլորովին կը ջնջեն:

Եւ մենք որ այսօր Արեւմտեան Աշխարհի մէջ կ'ապրինք՝ միայն Սիոնիստական ցանցին՝ «His Master's Voice»-ին տուած միակողմանի և խեղաթիւրուած լուրերը կ'առնենք,



Handwritten text in Armenian script, oriented vertically on the left side of the page. The text is faint and difficult to decipher, but appears to be a list or a series of notes.

ՀՐԵԱՆԵՐԸ ԻՆՉՈ՞Ւ ԽԱՉԵՑԻՆ ԲՐԻՍՏՈՍԸ... (Շար. էջ 2-էն)

2.- Երկրորդ Նախագահը՝ Վենեզուելայի Նախագահ՝ HUGO CHAVEZ

Հուլիո Շավէզ իր շատ իմաստալից ելոյթին մէջ, մօտ անցեալին ըսածին նման՝ Ամերիկայի նախկին նախագահ G.W.Bush-ը ամբաստանեց իբր պատերազմի հրծիգ և անոր մասին սապէս արտայայտուեցաւ.

«G.W.Bush-ի ելոյթէն յետոյ, այս սրահը վարօդ կը բուրէր: Այսօր, Obama-ի խօսքէն յետոյ, այլեւս վարօդ չի հոտիր: Աւելի լաւ հոտ մը կայ հիմա՝ Յոյս»:

Բայց քիչ մը յետոյ Hugo Chavez, Ամերիկայի նոր Նախագահ Obama-յին մեղադրեց ըսելով, որ ան, HONDURAS-ի մէջ, զինուորական իշխանութիւն մը Պետութեան գլուխ բերած է: Եւ անոր սա կտրուկ հարցումը ուղղեց. «Ո՞վ ես դուն, ՕՊԱՄԱ»:



Նախ. Շավէզ՝ ՄԱԿ-ի ամպիոնէն - Հայկ. ցեղասպանութիւնը դատապարտող և թուրքիան մեղադրող Ախոյեան մը:

Այստեղ կը հրատարակենք՝ Նախ. Hugo Chavez-ի Միացեալ Ազգերու ժողովասարահէն ներս ելոյթ ունենալու պահէն վերցուած նկար մը.

Երրորդ Նախագահը՝ Պարսկաստանի (Իրան) Նախագահ MAHMOUD AHMADINEJAD

Պարսկաստանի (Իրանի) Նախագահ՝ Ահմետինեժատին 23 Սեպտեմբեր 2009-ին, Նիւ Եորքի Միացեալ Ազգերու ժողովին ընթացքի ունեցած ելոյթը՝ մենք կը հաւատանք, որ Աշխարհի վրայ վերջին շրջաններուն, պետութեան նախագահի մը կատարած ամէնէն խորիմաստ, որակաւոր և իրապաշտ մէկ ելոյթն է:

Ահմետինեժատի գրեթէ մէկ ժամ տեւած ելոյթը՝ ուժբախտաբար, հազիւ 5 վայրկեան սփռեցին (Ազատութեան ռաիվիրայ նկատուած) Արեւմտեան պետութիւններու հեռատեսիլները:


Եւ աւելին՝ Արեւմտեան մամուլը Ահմետինեժատի խօսակցութիւնը ներկայացուց միայն մէկ էանի տողով: Եւ իրենց յանկերգը կրկնեցին թէ՛ «ԱՆՄԵՏԻՆԵԺԱՏ ԴԱՐՉԵԱԼ ՀԱԿԱՆՔԻԱԿԱՆ ԵԼՈՅԹ ՄԸ ՈՒՆԵՑԱՄ Է»:

Այստեղ պիտի ջանանք տալ Իրանի Նախագահ Ահմետինեժատի Նիւ Եորքի Միացեալ Ազգերու Ժողովին մէջ կատարած ելոյթին ընթացքին ըսածներուն ամէնէն կարելոր մասերը: Զանոնք կրցանք քաղել զանազան աղբիւրներէ:—

«Այս դարուս ինչպէ՞ս կարելի է երեւակայել, որ Իսրայէլին Պալեստինի մէջ կիրարկած անմարդկային քաղաքականութիւնը դե՛ռ շարունակուի»:

«Ինչպէ՞ս կարգ մը կառավարութիւններ դեռ կրնան արչարացնել Իսրայէլին Պալեստինի մէջ կիներու, երախաներու, դպրոցներու և հիւանդանոցներու դէմ գործած ոնիրներն ու կատարած ոմբակոծումները»:

«Կ'ամբաստանեմ օտար զինուորական ուժերը, որոնք Իրաքի և Աֆղանիստանի մէջ կը շարունակեն մղել ահռելի պատերազմ, պատճառել ջարդ, բռնաբարութիւն, սարսափ և վախ»:



Նախ. Ահմետինեժատ... ՄԱԿ-ի ԸՆԴԻ. Ժողովի ամպիոնէն

բունակեն մղել ահռելի պատերազմ, պատճառել ջարդ, բռնաբարութիւն, սարսափ և վախ»:

Եւ Նախ. Ահմետինեժատի ելոյթին ամենայատկանշական տողերը եղան հետեւեալները:— Զնչին փոքրամասնութեան մը ամէն կողմ տարածուած ցանցին շնորհիւ Աշխարհի մեծ մասին մէջ քաղաքականութիւն, տնտեսութիւն և մշակոյթ ղեկավարելը, տեսակ մը ստրկական վարչածեւ ստեղծելը, իր ցեղապաշտ նսյառակները իրականացրնելու համար Եւրոպական Ազգերուն [Ամերիկայի Միացեալ Նահանգներն ալ ներառեալ] և բոլոր ազգութեանց պատիւը արատաւորելը անընդունելի է»:

[Ստորագրութիւն՝ Իրանի Նախագահ MAHMOUD AHMADINEJAD]

Այստեղ կը հրատարակենք Ահմետինեժատի 23-Սեպտեմբեր 2009-ին, Նիւ Եորքի Միացեալ Ազգերու Կազմակերպութեան ԸՆԴԻ. Ժողովին առջեւ ելոյթ ունենալու ընթացքին վերցուած նկար մը:

ԻՐՐ ՎԵՐՋԻՆ ՌՕՍԸ...

Այստեղ հպարտութիւնը ունինք անկեղծօրէն ըսելու, որ Ահմետինեժատին յայտնած գաղափարներուն նմանները՝ 1995-թ.էն ի վեր, կը հրաւորակենք «Նայիրի»ի մէջ:

ՅԱՐԳԵԼԻ ՊԱՐՈՆ ԺԻՐԱՅՐ ՆԱՅԻՐԻ.

Ս/Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՄԵԾԱՐԳՈՅ ՊԱՐՈՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ ՕՐՆ Է:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԽՆԴՐԱՆՔՈՎ ՄԸ՝ «ՆԱՅԻՐԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹՈՒՄ ՏՊԱԳՐԵԼ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐԶԸ ՍԻՐԵԼԻ ՅՈՐԲԵԼԵԱՐԻՆ:

ԿԱՆԽԱԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ՝ ԵՐԵՒԱՆԻ ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻ ԱՆՈՒԱՆ ԹԻԻ 151 ԴՊՐՈՅԻ ՏՆՕՐԷՆ՝ ԶՈՒԼՅԱ ՂԱԶԱՐԵԱՆ

ՄԵԾԱՐԳՈՅ ՊԱՐՈՆ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Երեւանի Ռուբէն Սեւակի անուան թիւ 151 միջնակարգ դպրոցի վարչական և մանկավարժական կազմը, աշակերտութիւնը, ծնողական համայնքը ջերմագին սիրով ողջունում են Ձեզ և շնորհաւորում ծննդեան յորելեանի առթիւ, ե. ի խորոց սրտի մաղթում քաջառողջութիւն և երկար տարիների երջանիկ ու բեղմնաւոր կեանք:

Դուք Ձեր ապրած բովանդակալից կեանքով հարստացրել էք մեր կեանքը, մեր մշակոյթը, մեր իրականութիւնը: Ձեզ նման անհատները աշխարհ են գալիս ի վերուստ տրուած առաքելութեամբ: Ձեր հաւատամքն է կորուսեալ արդարութիւնը՝ աշխարհի վրայ և Ռուբէն Սեւակը, կորուսեալ հայրենիքն է և Հայ ժողովուրդը: Այդ վսեմ նպատակների համար էք ապրել ու պայքարել Ձեր ողջ գիտակցական կեանքում: Դուք առաջիններից էք եղել, որ տեսել ու զգացել եք Ռուբէն Սեւակի՝ որպէս բանաստեղծ-մտածողի իրական մեծութիւնը, իր դարաշրջանում նրա քաղաքական դիրքորոշման ճշմարտացիութիւնը, նրա ասպետական, գրեթէ առասպելական արարքի իրական հերոսականութիւնը:

15 տարի է, որ մեր կրթօճախը պատուով կրում է մեծ բանաստեղծի անունը: Այդ տարիների ընթացքում, մենք ակախատես եւք եղել Ձեր տիտանական աշխատանքի, Ձեր հայրենասիրական ու ազգանուէր գործունէութեան:

Մենք միայն կարող ենք հիացմունքով փաստել, որ աշխարհում չկայ մի այլ գրականագէտ կամ քննադատ, որ Ռուբէն Սեւակի կեանքն ու ստեղծագործութիւնը այնքա՞ն փութաջան ու մանրազնին կերպով ուսումնասիրած լինի, ինչպէս՝ Դուք: Դուք աշխարհի թիւ 1 Սեւակագէտն էք և Ձեր հանրագիտարանային գիտելիքներով, նախանձելի աշխատասիրութեամբ կատարել էք ազգանուէր աշխատանք՝ սրբաւարով և



Բարերար Յովհ. Չիլինկիրյան

Բարերար Յովհ. Չիլինկիրյանի սոյն նկարը ներկայիս տեղ կը գրաւէ Երեւանի Ռ. Սեւակի անունը կրող միջնակարգ դպրոցի դռնի մուտքին:

ի մի բերելով Ռուբէն Սեւակի կեանքին ու ստեղծագործութեանը վերաբերող ամէն փաստաթուղթ ու ձեռագիր, ապագայ սեւակագէտներին թողնելով հսկայածաւալ արժէքաւոր նիւթ: Դուք իսկական մտաւորականին ու հայրենասէրին բնորոշ յամառ ու նախանձախնդիր ջանադրութեամբ նպաստել էք Ռուբէն Սեւակի գաղափարականի ու անձնագոհութեան ոգու տարածմանը: 15 տարի շարունակ հետեւելով «Նայիրի» շաբաթաթերթում լոյս տեսնող Ձեր յօդուածներին՝ մենք յանձինս Ձեզ ճանաչել ենք Մեծ Հային, մի մարդու, որի սիրտը բաբախում է յանուն մարդկութեան լուսաւոր ապագայի, յանուն արդարութեան ու իրադարձութեան, յանուն հայ ժողովրդի ու Հայաստանի, յանուն կորսուեալ Հայրենիքի ու Հայ Դատի յաղթանակի, յանուն բոլոր ազգերի իրաւունքների պաշտպանութեան և ընդդէմ բռնութեան ու կեղծիքի, չարութեան ու սոսի, ընդդէմ աշխարհի հզօրների խարդախ ու նենգ քաղաքականութեան, ուր ունահարում են «Փոքր» ժողովուրդներն ու նրանց իրաւունքները:

Դուք Ձեր յօդուածներով, Ձեր գաղափարներով կեանքի ու հայրենասիրութեան դասեր էք տալիս մեզ, մեր մանուկներին և ընդհանրապէս բոլոր նրանց, ովքեր առնչուում են Ձեզ հետ: Դուք Ձեր կեանքի օրինակով սովորեցնում էք, որ կան անանց ու մնայուն արժէքներ ու գաղափարներ, որ կայ Հայրենիքի բացարձակ շահը, որ դրանք վեր են ամէն ինչից, և Ձեր կարելոյն չափ փորձում էք զօրակցել դրանց: Ձեր շնորհիւ այսօր բազմաթիւ գրքեր են հրատարակուում, Ձեր շնորհիւ մեր դպրոցը աւելի գեղեցիկ է ու բարեկարգ: Եւ այս ամէնը՝ աննկատ, առանց ցուցադրութեան:

Մեծարգոյ Պրն. Չիլինկիրեան, առանձին ուրախութեամբ ուզում ենք նշել այս տարուայ Մայիս ամսին Հայրենիք կատարած Ձեր այցի մասին: Մեզ համար դա անակնկալ էր: Այսքան տարիների սպասումից յետոյ, վերջապէս իրականանում էր մեր երազանքը...

Անձամբ հանդիպել այն անձնաւորութեանը, որն այս երկար տարիների ընթացքում հեքիաթի բարի կախարդի նման հեռուից հեռու հետեւել է մեր ամէն մի խօսքին, ամէն մի ջոցառմանը, սամուկներին, կարդացել է մեր գրած ամէն մի տողը և այսօր ուրք է դնում մեր դպրոցի կամարներից ներս... Ի հարկէ, անչափ յուզումով էինք սպասում... Եւ հանդիպումը կայացաւ Ռուբէն Սեւակի ներկայութեամբ՝ նրա կիսսինդրոս մօտ... Դուք, ի հարկէ, Հայաստանում եղած մէկ շաբաթուայ ընթացքում շատ վայրերում եղաք, շատ մարդկանց հետ հանդիպեցիք՝ պետական այրերի, մտաւորականների, հոգեւորականների, ներկայ եղաք Հանդէսների, միջոցառումների, [որոշ դէպքում մենք էլ Ձեզ հետ], բայց հաւատացնում ենք՝ երեւի ոչ մի տեղ Ձեզ այնպիսի սիրով, անկեղծ ջերութեամբ, սրտատրոփ ու անհամբեր չէին սպասում, ինչպէս Ձեր հօրեղբոր տանը՝ Ռուբէն Սեւակի անունը կրող կրթօճախում:

Ուրիմն թոյլ տուէք հարազատի իրաւունքով նորից դիմել Ձեզ:

Սիրելի Պարոն Չիլինկիրեան, կրկին շնորհաւորում ենք Ձեզ Մենդեան յոբելեանի առթիւ և մաղթում ենք արեւշատութիւն ի շահ հայ ժողովրդի, ի շահ Չիլինկիրեան գերդաստանի և սիրով ու կարօտով սպասում ենք Ձեզ Ռուբէն Սեւակի տանը, որպէսզի միւս տարի ազգովի մօտենք մեծ բանաստեղծի ծննդեան 125-ամեակը:

ԵՐԵՒԱՆԻ ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻ ԱՆՈՒԱՆ
ԹԻԻ 151 ԴՊՐՈՑ

TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ

FIRILDAK GIBI BIR BASBAKAN.

DAHA DOGRUSU FIRILDAK GIBI BIR TÜRKIYE .

TÜRKIYENIN BASBAKANI RECEP ERDOGAN

FIRILDAK ERDOGAN- N° 1

17 SUBAT 2009 TARİHLİ «NAIRI»DEKİ YAZIMIZDA BASBAKAN ERDOGAN İÇİN SOYLE DEMİSTİK.

«29 OCAK 2009 TARİHİNDE DAVOS-ISVIÇREDE YAPILAN TOPLANTIDA BASBAKAN ERDOGAN ISRAİL CUMHURBASKANI SHIMON PEREZ-IN YÜZÜNE KARSİ GAZZEDE ISRAİL-IN ÖLDÜRDÜĞÜ FILİSTİNLİLER İÇİN «ÖLDÜRMEYE GELİNCE SİZ ÇOK İYİ BİLİRSİNİZ» DEMİS.

NE OLDU TÜRKLERE ?

HERSEYLERİNİ YAHUDİLERE BORÇLU OLAN TÜRKLER, NEDEN ISRAİL-E DÜSMAN KESİLDİLER ?

ÇÜNKÜ ERDOGAN-IN DERDİ BÜYÜK.

ÇÜNKÜ ISRAİL İRAKTA, TÜRK HUDUDUNUN ÜZERİNDE BÜYÜK BİR KÜRT DEVLETİ KURDURDU.

ONUN İÇİN ERDOGAN, ISRAİL-IN KÜRTLERE YARDIMINA KARSİ MİSİLLEME OLARAK, FILİSTİNLİLERE YA RİM ETMEYE ÇALISIYOR.

YOKSA, ERDOGAN-IN ADALETLE, İNSANİYETLE ALÂKASI YOK.

FİLİSTİN SORUNUNDA ADALET SEVER GÖRÜNEN TÜRKİYE, KÜRTLERE HİÇ BİR HAK TANİMIYOR»

* * *

FIRILDAK ERDOGAN- N° 2

BASBAKAN ERDOGAN 23 EYLUL 2009 TARİHİNDE NEW YORKTA BASLIYACAK OLAN BİRLESMİS MİLLETLER TOPLANTISINA KATILMAK İÇİN AMERİKAYA GİTMİSTİ.

FAKAT NEW YORK-A VARDIĞI DAHA İLK SAATLERDE BASBAKAN ERDOGAN, KALDIĞI TARİHİ PLAZA OTELİNDE İLK İS OLARAK 50 KADAR YAHUDİ KURULUSUN TEMSİLCİLERİNİ KABUL ETMİS..... VE BU TOPLANTIDA AMERİKAN -YAHUDİ LOBİSİNİN ÖNEMLİ ORGANİZASYONLARINDAN BİRİ OLARAK KABUL EDİLEN VE ERMENİ SOYKIRIMININ AMERİKADA SİMDİYE KADAR KABUL EDİLMEMESİNDE BÜYÜK ROLÜ OLAN ADL (ANTİDEFAMATION LIGUE) YAHUDİ BİRLİĞİNİN DİREKTÖRÜ ABRAHAM FOXMAN-İLE GÖRÜSMÜS.

MALÛM YA TÜRKİYE BU YAHUDİ BİRLİĞİNE HER SENE MİLYONLARCA DOLAR VERİYOR: ERMENİ SOYKIRIMI AMERİKAN MECLİSİNDE KABUL EDİLMESİN DİYE.

BASBAKAN ERDOGAN-IN ABRAHAM FOXMAN İLE BU GÖRÜSMESİNİN SEBEBİ, TÜRKİYENİN BU SENE BU YAHUDİ BİRLİĞİNE KAÇ MİLYON DOLAR ÖDEYEGİ HAKKINDA PAZARLIK OLACAK HERHALDE.

TABİİ BU TOPLANTIDA ERDOGANIN DAVOS-DA SHIMON PEREZ-E SÖYLEDİKLERİ UNUTULMUSTUR.

* * *

FRILDAK ERDOGAN N° 3

FAKAT ERDOGAN BİR MÜDDET SONRA BIRLESMIS MILLETLERIN TOPLANTISINA KATILMIS, VE BIRLESMIS MILLETLERIN KÜRSÜSÜNDEN TÜRKIYE BASBAKANI OLARAK YAPTIGI KONUSMADA FILISTIN MEVZUUNDA ISRAELE KARSİ TEKRAR ATMIS TUTMUS, ÖLEN FILISTINLILERDEN, ISTIRAP ÇEKEN FILISTINLI ÇOCUK VE KADINLARDAN BAHSETMIS, VE FILISTINLILER İÇİN INSANIYET HAVARISI ROLUNE BÜRÜNÜMÜS....

FAKAT TÜRKIYEYE DÖNDÜKTEN SONRA TÜRK QRDUSUNUN IRAK KÜRTLERİNİ BOMBARDIMAN ETMESİ İÇİN MECLIS KARARINI BİR SENE DAHA UZATMIS.

VE BU SEKILDE IRAKTAKI KÜRTLERİ YENIDEN ÖLDÜRME EMRINI VERMIS.

* * *

FIRILDAK ERDOGAN N° 4

TÜRKIYE BASBAKANI, ERMENİ SOYKIRIMINI KABUL ETMİYOR, VE AMERIKANIN DA KABUL ETMEMESİ İÇİN AMERIKAN YAHUDI LOBİSİNE HERSENE MİLYONLARCA DOLAR ÖDÜYOR.

FAKAT DİĞER TARAFTAN DA ERMENİSTANLA DOSTLUK KURMAYA ÇALISIYOR.

VE BİZİM İÇİN EN MÜHİMİ :

BİR TARAFTAN DA TÜRK İSGALİNDEKİ BATI ERMENİSTANDAKİ (YANI BUGÜNKÜ DOĞU ANATOLYADAKİ) ERMENİ TARİHİ ANITLARINI, KİLİSELERİ ONARIYOR.

VAN-DAKİ AHTAMAR KİLİSESİ RESTORE EDİLDİ. BİN BİR KİLİSELER SEHRİ ANI -NİN BAS KATEDRALI ONARILIYOR.

DIYARBEKİRDEKİ, İSKENDERUNDAKİ VE BİR ÇOK YERLERDE ERMENİ ANITLARININ RESTORASYONU PLANLANIYOR....

BİZİM KANIMIZA GÖRE BU DA FIRILDAK ERDOGANIN PLANLARININ BİR KISMI.

ERMENİ TARİHİ ANITLARINI RESTORE EDEREK, ERDOGAN: DOĞU ANATOLYAYA SAHİP ÇIKAN KÜRTLERE DEMEK İSTİYOR Kİ

«DOĞU ANATOLYA ERMENİLERİN İDİ. BU TOPRAKLAR ÜZERİNDE KÜRTLERİN HİÇ BİR HAKKI YOK»

VE BU SEKILDE, IRAKTA KÜRT DEVLETİ KURAN KÜRTLERİN, DAHA SONRA DOĞU ANATOLYADA DA BİR KÜRT DEVLETİ KURMASINA ENGEL OLMAK İSTİYOR.

* * *

VAH ZAVALLI DIKKAF VE MANKAF ERMENİLER.

11. YUZ YILDA MALAZGIRT SAVASINDAN BERİ ERMENİLER, TÜRKLERİN KURBANİ VE KÖLESİ OLDULAR...

TÜRKLERİN KATLIAMINDAN SAĞ KALAN ERMENİLER 20. YÜZYILA KADAR TÜRKLER İÇİN SADIKANE ÇALISTILAR.

1915-DE TÜRKLER BU SADIK MİLLETİ SOYKIRIMINA UGRATTI.

VE BUGÜN ERMENİLERİN ELİNDE : RUSLARIN KURTARDIĞI UFAK BİR ERMENİSTAN KALDI.

VE BU UFACIK ERMENİSTANDA BUGÜN BÜYÜK ÇOGUNLUGU 1915 SOYKIRIMINDAN KURTULAN ERMENİLERİN AHFAT-I OLAN ÜÇ MİLYON KADAR ERMENİ: YASİYOR.

FAKAT BU DIKKAF VE MANKAF ERMENİLER DE TARİHTEN HİÇ DERS ALMAMISLAR VE TÜRKLERİN «NE OLDUGUNU» HÂLÂ ANLAMAMISLAR.

VE BU ERMENİLER BUGÜN TÜRKLERLE İYİ KONSULUK YAPMA RÜYALARI GÖRÜYORLAR. ZAVALLI DIKKAF VE MANKAF ERMENİLER.

ՀՈՂՄԱՑՈՅՑ ԷՐՏՈՂԱՆ ԹԻԻ 3

Բայց միջոց մը յետոյ էրտողան, «Միացեալ Ազգեր»ու ժողովին կը մասնակցի:

Եւ իբր Թուրքիոյ Վարչապետ Միացեալ Ազգերու ամպիոնէն կատարած ելոյթին մէջ, կրկին Պաղեստինեան հարցին համար Իսրայէլի դէմ «Մեծ-մեծ կը ջարդէ»:

Եւ սպաննուած Պաղեստինցիներու մասին, տառապող Պաղեստինցի երախայ և կիներու մասին կը խօսի:

Եւ մարդասէր «Առաքեալ»ի դեր կը խաղայ...

... Բայց Թուրքիա վերադառնալէն յետոյ, Թրքական բանակին Իրաքի բիրտերը ոմբակոծելու Թրքական Ազգային ժողովին որոշումը՝ մէկ տարի եւս երկարելու և այս ձեւով Իրաքի բիրտերը կրկին սպաննելու վճիռը կ'արձակէ:



ՀՈՂՄԱՑՈՅՑ ԷՐՏՈՂԱՆ ԹԻԻ 4

Թուրքիոյ Վարչապետ էրտողան՝ հայկական ցեղասպանութիւնը չընդունիր և Ամերիկան ալ պաշտօնասպէս չձանչնայ ըսելով, Ամերիկայի չրէական Lobby-ին ամէն տարի միլիոններով տուր կը վճարէ...

... Սակայն մէկ կողմէ ալ չայաստանի հետ բարեկամական կապեր հաստատելու կ'աշխատի:

Բայց մեզի համար ամէնէն կարեւորը՝ Թրքական գրաւման տակ գտնուող Արեւմտեան Չայաստանի մէջ [Այսինքն այսօրուան Արեւելեան Անաթոլիոյ մէջ], հայկական սլաւոնական յուշարձանները և եկեղեցիները նորոգել կու տայ:

Վանի՝ Ախթամարի եկեղեցին վերանորոգուեցաւ: Հազարումէկ եկեղեցիներու քաղաք Անի-ի մէջի Մայր եկեղեցին նորոգելու աշխատանքներ կը տանին:

Տիգրանակերտի և Ալեքսանտրէթի եկեղեցիները և ուրիշ եկեղեցիներ վերանորոգելու ծրագիրներ կը մշակուին:

Մեր համոզումով՝ այս բոլոր [իբր թէ] Թրքական բարեացակամութեան նշան եղող երեւոյթները, հողմացոյց Վարչապետ էրտողանին ծրագիրներուն մաս կը կազմեն...

Հայկական եկեղեցիները նորոգել տալով էրտողան՝ Արեւելեան Անաթոլիոյ հողերուն տէր դառնալ ուզող քիւրտերուն ըսել կ'ուզէ, թէ՝ «Արեւելեան Անաթոլիան հայերուն էր: Այս հողերուն վրայ քիւրտերը ոչ մէկ իրաւունք ունին»:

Եւ այս ձեւով Իրաքի մէջ քրտական պետութիւն մը հիմնող քիւրտերուն յառաջիկային Արեւելեան Անաթոլիոյ մէջ ալ քրտական պետութիւն մը հիմնելուն արգելք ըլլալ կ'ուզէ:



Խեղճ, Անմիտ և Պինդ գլուխ հայեր:

1071 Թուականի Մանազկերտի ծակատամարտէն յետոյ, հայերը Թուրքերուն թէ՛ զոհը և թէ ստրուկը եղան:

Թրքական ջարդերէն վերապրող հայերը, մինչեւ 20-րդ դար, հաւատարմաբար Թուրքերուն համար աշխատեցան...

... 1915-ին ալ Թուրքերը այս «Հաւատարիմ Ազգ»ը ցեղասպանութեան ենթարկեցին:

... Եւ այսօր հայերուն ձեռքը՝ Ռուսերուն կողմէ ազատագրուած փոքր Չայաստան մը մնաց:

Եւ այսօր, այս փոքր Չայաստանի մէջ, մեծամասնութիւնը 1915-ի ցեղասպանութենէն փրկուած հայերու շառաւիղները եղող շուրջ երեք միլիոն կազմող հայեր կ'ապրին...

Բայց այսօր Չայաստանի անմիտ և սիւնդգլուխ որոշ պետական այրեր, պատմութենէն բնա դաս չեն առած: Եւ Թուրքերուն «Ի՞նչ ըլլալը» դեռ չեն հասկցած:

... Եւ այս հայերը այսօր, Թուրքերուն հետ բարեկամական դրացնութեան լաւ կապեր հաստատելու երազներ կը տեսնեն...

Խեղճ, Անմիտ և Պինդ-գլուխ հայեր:

ՅԱՂԹՈՂԻՆ ՀԱՄԱՐ ԿԱՄԱՐ ՄԸ ՉԿԱՌՈՒՑԵՆԸ... (Ծար. էջ 1-էն)

Թող ներուի մեզի որ ըսենք.— փորձուածը յումպէտս վատնուած ճիգ է: Ժամանակի կորուստ: Վազք՝ պատրանքի ետեւէն»:

Եւ տեսէք, թէ հայկական կողմէ սնուցուած սա փուն ակնակալութեան ինչ կը պատասխանէ Թուրքիոյ Վարչապետը, թրքական «Միլլիյէթ» թերթի էջերէն.— Թուրքիա տէրն է իր տարածքին դեռ նախապատմական օրերէն ի վեր: Ուրիշին տալիք թիգ մը հող չունինք (նոյնը ըսած էր Զեմալ Աթաթիւրք): Հայերը կը զրպարտեն մեզ՝ ցեղասպան կոչելով: Հայ ջարդարարներու զոհ եղած թուրքերու հաւաքական գերեզմանները էրզրում և Կարս կը գտնուին... Հայաստանի հետ սահմանը չենք բանար քանի հայկական զօրքը հեռացած չէ Ազրպէյճանէն [Արցախ]: Հայաստանի հայերը Սփիւռքի հայերուն կողմէ կը դրդուին և հակա-թուրք ընթացք կը բռնեն:

[Փակագծի մէջ ըսենք Պատմագիտութեան մէջ գեոս նիշ ստանալու արժանի Պրն. [ուսանող] Էրտողանին, որ Հայաստանի ներկայ բնակչութեան գոնէ 60-առ հարիւրը նախկին Արեւմտեան Հայաստանի, Պատմական Հայքի [թրքահայաստանի] բնակիչներ հայեր են... Սփիւռքահայերուն 95 առ հարիւրին պէս: Ըսել է՝ տէրերն են անոնք Կեդրոնական և Արեւմտեան Անատոլիոյ կոչուածին, որ Պատմական Հայաստանի մէկ մեծ մասն է:

Կը ստացուի ուրեմն գործնապէս, որ Նախ. Սերժի ձեռքով կիսով բացուած հայ-թրքական կապերու «Նորմալացում»ի պատուհանը, մեծ շառաչով կը փակուի այժմ Էրտողանի կողմէ: Ամենայն կոպտութեամբ: Աներեսաբար: Պատմական իրողութիւններու լկտի խեղաթիւրումով: Զազրախօսութեամբ մը որուն բուն և անսխալ թարգմանութիւնը [թուրքին նոյն իսկ հայերէն թարգմանութեամբ տրուած մէկ յայտարարութիւնը հարկ է վերաթարգմանել Մայրենի լեզուով որ տողատակէն դուրս բերուի անոր հարազատ իմաստը] որ հետեւեալն է.— Հայկական ցեղասպանութիւնը առասպել, շինծու է. Յեղասպանը հայութիւնն է, որ ուզեց թրքութիւնը բնաջնջել: Արեւմտահայաստան կոչուող տարածքը Թուրքիոյ սեփականութիւնը կը կազմէ դեռ այն օրերէն, երբ Աստուած Աշխարհն ստեղծեց: Հայութիւնը պէտք է պատժել Թուրքիոյ ու Թուրքին հանդէպ թշնամական և նուաճողական ախորժակ ունենալուն համար»:

Ա՛յս է, ահաւասի՛կ, Երեւանէն դէպի Անգստրա երկարուած «Բարի դրացիական» ձեռքին տրուած պատասխանը:

Ուստի, համաձայն թրքական պահանջին՝ աճապարել պէտք է, կազմելու համար «Պատմական և արխիւային հարցերով զբաղելու կոչուած միջ-կառ.ա-վարական յանձնաժողով, որուն պաշտօնը պիտի ըլլայ՝ հաստատելէ ետք թրքական պահանջներուն արդարացի ըլլալը, որոշել կերպը թէ ինչպէս՝ Ա.— Թուրքերը պիտի հռչակուին անմեղ իսկ հայեր՝ մեղաւոր, Բ.— Թուրքիան պիտի նկատուի բնօրրան Թուրք ցեղին իսկ Հայերը՝ եկուոր, որոնց ցարդ զբաղցուցած 30 հազար քառ. քլմ. տարածքն ալ վերադարձուելու է Թուրքիոյ, Գ.— Հայերը պարտին հաշիւ տալ իրենց սարքած թրքական կոտորածներուն համար, և վճարել արեան գին իրենց զոհերու ժառանգներուն, Դ.— Հայերը պարտաւոր են բարոյական հատուցում կատարել թուրքերուն ամբողջ 94 տարի Թուրքիան և Թրքութիւնը զրպարտած ըլլալուն և հողային ապօրէն պահանջներ ներկայացուցած ըլլալուն հա-

մար, Ե... Եւ այսքանը բաւարար չըլլար կարծես՝ այժմ ալ, հայերը բռնագրաւած են Արցախը որ՝ անյապաղ, վերադարձնելու են Ազերիներուն:

Միայն այս գլխաւոր պայմանները [երկրորդականներու նշումը դրինք մէկ կողմ] գործացնելու պարագային է, որ կրնան բացուիլ սահմանադրւոցները, դիւանագիտական կապ հաստատուիլ, սկսիլ տնտեսա-առեւտրական փոխանակում, նետել հիմք հայ-թուրք «սերտ բարեկամութեան» և գործակցութեան մեկնարկի:

Այժմ, երբ գնդակը տեղաւորուած է Երեւանի բերդին մէջ [Հայաստան - Թուրքիա ֆուտպոլի մրցումին եղածին պէս] հայերը և, նախ և առաջ Հայկ. Հանրապետութիւնը իր նախագահով, ի՞նչ կը խորհին «Երջանիկ այդ Օր»ը մօտեցնելու, Բարի-Դրացնութեան Արշալոյսը բոպէ մ'առաջ մօտեցնելու և իրականացնելու համար:

Այո. դեռ ինչո՞ւ կը տնտնայ Երեւան: Ե՞րբ կը կառուցուի կամարը... «Յաղթող»ին մուտքին առջեւ: Զինք գրկաբաց ողջունելու...:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՕՍՔԸ... (Շար. էջ 5-էն)

Է] Արդարեւ, միջազգային համայնքին զօրակցութեամբ Թուրքիոյ կողմէ ակնուած դաշտ մը մուտք կը գործէ Հայաստան: Ամէն բանէ առաջ հարկ է հեռու մնալ Հայաստանը տկարացնող փորձերէ: Հայաստանը բանակցութիւններուն սէտք է ներկայանայ զօրեղ, ինքնավստահ ու պահանջաւոր: Արդ, առաջին, Մեր կարծիքով, սկսելիք բանակցութիւնները ի յառաջագունէ մերժելը հեռատես քաղաքականութիւն մը չէ: Նման մօտեցում հեշտ կերպով պիտի չդիտուի միջազգային համայնքին կողմէ [Թող Թուրքիան դիմէ նման քայլի]: Երկու երկիրներու միջեւ առանց պայմանի դիւանագիտական յարաբերութիւնները ծշդելու միտող բանակցութիւններուն հարկ է մասնակցիլ՝ միշտ յիշեցնելով Թուրքիոյ և միջազգային համայնքին թէ հայ ժողովուրդը կը մնայ պահանջատէր իր արդար դատին: Երկրորդ, որպէսզի կարելի ըլլայ վանել մեր ժողովուրդի զաւակներուն մտքին մէջ արմատացած մտավխութիւնը, անհրաժեշտ է որ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Նորին Վսեմութիւն Սերժ Սարգսեան հայ ժողովուրդին վստահեցնէ, թէ բոլոր սյարագաններուն ցեղասպանութիւնը բանակցութեան նիւթ չի կրնար ըլլալ և թէ հայութիւնը կը մնայ պահանջատէր իր իրաւունքներուն: Նաեւ անհրաժեշտ է, որ ներքին խորհրդակցութիւններու ծամբով յիշեալ գործընթացքին մասնակից դառնան թէ՛ Հայաստանի, թէ՛ Ղարաբաղի և թէ՛ Սփիւռքի պատասխանատու կառոյցները: Եւ երրորդ, երբ բանակցութիւնները հասնին այն կէտին, ուր ցեղասպանութեան հարցը կը սկսի արծարծուիլ կամ հարկ է արծարծել, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՅՍՏԱԿՕՐԷՆ ԵՒ ԱՄԲՈՂՋ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ ԸՍԵՆ՝ ԹԷ ՑԵՂԱՄԱՆՈՒԹԻՒՆԸ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹԻՒՆ Է, ԱՆՈՐ ՁՈՒՐՋ ԿԸ ՄԵՐԺԵՆՔ ԲԱՆԱԿՑԻԼ ԵՒ ԿԸ ՊԱՀԱՆՁԵՆՔ ՈՐ ԹՈՒՐԹԻԱՆ ՃԱՆՉՆԱՅ ԻՐ ԳՈՐԾԱԾ ՑԵՂԱՄԱՆՈՒԹԻՒՆԸ: Այս կը սպասեն թրքական եւթաղանին զոհ մեր մէկուկէս միլիոն նահատակները: Ա՛յս կը սպասէ իր նահատակներու սրբազան կտակին հաւատարիմ հայ ժողովուրդը: Արդարեւ, նահատակներու սրբազան կտակը և ժողովուրդին կամքը վեր են ամէն տեսակ ժամանակաւոր ու միակողմանի շահերէ: Պէտք չէ թոյլ տալ որ Թուրքիան այս բանակցութիւններու ծամբով անպատժելիութեան վկայագիր ստացած ըլլալու ինքնավստահութեամբ ներկայանայ միջազգային համայնքին: Ու թող աշխարհը իմանայ, և գիտէ՛, թէ արդարութեան ծամբով միայն կարելի է հաստատել բարի դրացնութիւն և փոխադարձ վստահութիւն ժողովուրդներու միջեւ:

Ուզեցինք մեր ազգը տագնապեցնող վերոյիշեալ հիմնահարցին գծով Մեր տեսակէտը յստակօրէն սյարգել մեր ժողովուրդի զաւակներուն, այն խոր հաւատքով ու վստահութեամբ, որ բոլոր սյարմաններուն մէջ մեր ազգը, ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի, միշտ պիտի մնայ միակամ ու պահանջատէր՝ համախմբուած իր հայրենիքին և գերագոյն արժէքներուն ու ձգտումներուն շուրջ:

Հայրապետական օրհնութեամբ,
21 Սեպտեմբեր 2009 Անթիլիաս

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

« Ն Ա Յ Ի Ր Ի »	
Ազգային - գրական - հասարակական Շաբաբաբերք Նամակատուի՝ 113-5186 Պէյրութ-Լիբնան Հեռ.- Tel.: 01/44 34 54, 01/88 27 30, Fax: 01/88 27 30 Email: nairi2002@hotmail.com	Պատասխանատու Տնօրէն՝ ԺԻՐԱՅԻ ԹՕՍՈՒՆԵԱՆ

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Ցաւով իմացանք ԱՆԱՀԻՏ ՃԸՂԸԼԵԱՆԻ անակնկալ մահը որ պատահած է Հինգշաբթի, 17 Սեպտ. 2009-ին:

Յուզարկաւորութիւնը կատարուած է 19 Սեպտ.ին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը փոխադրուած է Պուրն Համուտի Ազգ. գերեզմանատունը:

«Նայիրի» կը յայտնէ խորազգած ցաւակցութիւն հանգուցեալի ընտանիքին և բոլոր հարազատներուն, Տէր և Տիկ. Կարօ Ճըղըլեանին՝ մասնաւորաբար:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Առաքել Թորոս Խաչատուրեանի մահուան ստթիւ, «Նայիրի» կը ցաւակցի հանգուցեալի ընտանիքին և բոլոր հարազատներուն, մասնաւորապէս՝ Օրդ. Սօսի Խաչատուրեանին:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Յովհաննէս Փայասլեանի մահուան ինքնաշարժի արկածի հետեւանճով ստթիւ, «Նայիրի» կը ցաւակցի հանգուցեալի ընտանիքին և բոլոր հարազատներուն:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

ՀՐԱՅՐ Խ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆԻ

ԱՆԱԿՆԿԱԼ ՈՒ ԿՍԿԾԱԼԻ ՄԱՀԸ
Խոր ցաւով ստացանք գոյժը Հրայր Խորէն Կարապետեանի անակնկալ ու անհաւատալի մահուան, որ պատահած է վերջերս Թրիփոլիի մէջ (Լիբանան):

Հրայր հիմնադիր ու կառկառուն դէմքերէն էր Հիւսիսային Լիբանանի Մայրաքաղաքի Ս.Գ. Հնչակեան Կուսակցութեան ու Հ.Մ.Մ.ին, որոնց գծով իր տարած գաղութարարական, հանրագուտ և եռանդուն գործունէութեամբ եղաւ ծանօթ ու գնահատուած դէմք մը տեղւոյն մեր գաղութէն ներս, գործակցաբար իր երէց և նոյնիսակ վաստակաշատ-բայց արիւնք, այժմ արդէն նոյնպէս հանգուցեալ ընկերներ՝ Յովհաննէս Զաղլասեանի ու Եղիա Դաւիթեանի (մահացած Սիտնի-Ա.ստրալիա) կողմէն, անոնց հետ երբայրութիւն կազմած՝ մղիչ ուժն դարձած էր

ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Հայ ժողովուրդի պահանջատիրական ոգորումի և իրաւունքներու պաշտպանութեան անվեհեր քաջամարտիկ-ախոյեանի՝ Յովհաննէս Զիլինկիրեանի ծննդեան տարեդարձին առթիւ, «Նայիրի» կը ձայնակցի իրեն հոգեհարազատ եղող Երեւանի Ռուբէն Սեւակի անուան միջնակարգ դպրոցի Տնօրէնութեան, Ուսուցչական կազմին, Ուսանողութեան և Ծնողական Խորհուրդին ու կը շնորհաւորէ իր մարտընկերը և կը ցանկայ անոր մշտադալար գրիչ, անսպառ կորով և արեւշատութիւն, յօգուտ մեր ազգային և ընկերային տեսլականներու լաւագոյն իրականացման:

ՇՆՈՐՀԱՒՈՐՈՒԹԻՒՆ

Հանոյճով լսեցինք, որ թերթիս բարեկամներէն Տէր և Տիկ. Կարին և Ռոզալին Յակոբեաններ բախտաւորուած են առջինեկ մանչ զաւակով մը (ՆԱՐԵԿ):

«Նայիրի» կը շնորհաւորէ բախտաւոր ծնողքը և կը խնդակցի իրենց հարազատներուն, նորածինին մեծ հօր՝ Մելգոն Յակոբեանին՝ մասնաւորապէս:

ՑԱՒԱԿՑՈՒԹԻՒՆ

Ցաւով կ'արձանագրենք մահը՝ երիտասարդ գեղանկարիչ Պրն. Հրաչ Այնթապեանի հօր՝ Սողոմոն Այնթապեանին: Յուզարկաւորութիւնն ու թաղումը կատարուեցան իր ծննդավայրին՝ Քեսապի մէջ:

Այս տիւր ստիճով մեր ցաւակցութիւնները կը յայտնենք հանգուցեալին ընտանիքի անդամներուն և հարազատներուն:

տեղւոյն մեր գողտրիկ համայնքին, 60-70-ական տարիներուն մանուանդ:

«Նայիրի»- որուն ստեպ կ'այցելէր Հրայր- խորազգած վշտակցութիւն կը յայտնէ հանգուցեալ ընկերոջ ընտանիքին ու բոլոր հարազատներուն:

ՀԱՅ

ԳԻՐՔԻ

31-ՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

1 - 22 ՆՈՅԵՄԲԵՐ, 2009

ԱՆԹԻԼԻԱՍ - ԼԻԲԱՆԱՆ

ԴՊՐԵՎԱՆՔ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ՆՈՐ ՍԱՆԵՐՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքը հարստացած 79 տարիներու կրթական վորձառութեամբ և իրագործումներով, վերանորոգ հաւատով կը շարունակէ իր կրթական առաւելութիւնը:

Դպրեվանքի ուսումնական ծրագիրը հիմնուած է գլխաւոր երեք առանցքներու շուրջ. հայագիտութիւն, կրօնագիտութիւն և գիտութիւն: Դպրեվանքէն ներս հայերէն լեզուի կողմէն կը դասաւանդուին գրաբար, արաբերէն, անգլերէն ու ֆրանսերէն:

Դպրեվանքէն շրջանաւարտ եղողները կրնան դառնալ հոգեւորական կամ ուսուցիչ և կամ, տարբեր համալսարաններու մէջ հետեւիլ մասնագիտութիւններու:

• Դպրեվանք կրնան ընդունուիլ նախակրթարանի 6-րդ դասարանը աւարտած և ուսման առակ աշակերտներ: Կ'ընդունուին նաեւ աւելի բարձր կարգերէն դիմում կատարող թեկնածուներ:

Դպրեվանքի 2009-2010 կրթական տարեշրջանը պիտի սկսի Երկուշաբթի 12 Հոկտեմբեր 2009-ին:

2009-2010 տարեշրջանին համար նոր սաներու արձանագրութիւնը կը սկսի 1 Օգոստոս 2009-ին և կը փակուի 5 Հոկտեմբեր 2009-ին:

Անոնք որոնք կը փախափին իրենց զաւակը դպրեվանք դրկել, բարեհաճին ամէն առաւօտ, ժամը 9:00-12:00-ի միջոցին, բացի Շաբաթ օրերէն, հանդիպիլ Պիֆֆայա, դպրեվանքի տեսչութեան, և կամ Անթիլիասի Կաթողիկոսարանէն ներս ներկայանալ հոգեշնորհ Տէր Ստեփանոս Աբղ. Փաշայեանին:

• Յաւելեալ տեղեկութեանց համար կարելի է տեսչութեան հետ կապուիլ 04-983634 և 04-983635 թիւերով:

<p>Revue Hebdomadaire « NAÏRI » Directeur Responsable JIRAÏR TOSSOUNIAN P. O. Box: 113-5186</p>	<p>Գին՝ 1500լ.ն.</p>	<p>جريدة أسبوعية (نايري) المدير المسؤول جيران طوسونيان</p>
---	--------------------------	--

Ի Ն Ք Ն Ա Գ ՈՎ Ն ՈՒ Թ Ի Թ Ի Ն

Ա Ի Ե Լ Ի Ծ Ի Ծ Դ՝ Ն Ա Խ Ա Տ Ե Ս ՈՒ Թ Ի Ի Ն Ն Ե Ր ՈՒ Ի Ր Ա Կ Ա Ն Ա Ց ՈՒ Մ Ը

ԵՐԿՐՈՐԴ ԱԾԽԱՐՀԱՄԱՐՏԻ ԱԻԱՐՏԷՆ
[1945] ՄԻՆՉԵԻ ԱՅՍՕՐ,
ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԼՈՒԾԻՆ ԵՆԹԱՐԿՈՒԱԾ ԽԱԻԱՐ
ԱԾԽԱՐՀԻՆ ՄԷՋ, ԿԵՐՋԱՊԷՍ ԼՈՅՍ ՄԸ ՓԱՅԼԵՑԱԻ...
23 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2009-ԻՆ, ՆԻԻ ԵՈՐՔԻ ՄԻԱՑԵԱԼ
ԱԶԳԵՐՈՒ ԺՈՂՈԿԻ ԸՆԹԱՑՔԻՆ, ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝
ԱՀՄԵՏԻՆԵԺԱՏ ՀԱՄԱՐՉԱԿԵՑԱԻ ԸՍԵԼ ՀԵՏԵԻԵԱԼ
ՑՆՑԻՉ ԻՐԱԿԱՆՈՒԹԻԻՆՆԵՐԸ...

«ՉՆՉԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԵԱՆ ՄԸ ԱՄԷՆ
ԿՈՂՄ ՏԱՐԱԾՈՒԱԾ ՑԱՆՑԻՆ ԾՆՈՐՀԻԻ,
ԱԾԽԱՐՀԻ ՄԵԾ ՄԱՍԻՆ ՄԷՋ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻԻՆ,
ՏՆՏԵՍՈՒԹԻԻՆ ԵԻ ՄՇԱԿՈՅԹ ՂԵԿԱԿԱՐԵԼԸ,
ՏԵՍԱԿ ՄԸ ՍՏՐԿԱԿԱՆ ԿԱՐՉԱԶԵԻ ՍՏԵՂԾԵԼԸ,
ԻՐ ՑԵՂԱՊԱԾՏ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
ՀԱՄԱՐ ԵԻՐՈՊԱԿԱՆ ԱԶԳԵՐՈՒՆ [ԱՄԵՐԻԿԱՅԻ
ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ ԱԼ ՆԵՐԱՌԵԱԼ] ԵԻ ԲՈԼՈՐ
ԱԶԳՈՒԹԵԱՆՑ ՊԱՏԻԻԸ ԱՐԱՏԱԻՈՐԵԼԸ
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»:

ՅՈԿՂԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ
[ԿՐԷԺ ՌՈՒԲԷՆԵԱՆ]

Պիտի խոստովանիմք որ, երբ կարդացիմք Ահմետիներեժատի վերի խօսքերը՝ մեծ հրճուանք զգացիմք:

Ահմետիներեժատի այս ելոյթը, 1995-էն ի վեր «Նայիրի»ի մէջ մեր հոգեդրայր ժիրայր Նայիրիի կողմէ խիզախաբար հրապարակուած մեր յօդուածներուն, միտքերուն ու մեր գաղափարներուն ձեւով մը կրկնութիւնն էր:

[Սփիւռքի մէջ մեր այս գաղափարներուն ու մտքերուն նմանները, գիտական ճշգրտութեամբ հրապարակող շատ ու շատ հազուագիտներէն մէկն է՝ Մեթր Գասսյար Տէրտէրեանը]:

**

Իրանի Նախագահ Ահմետիներեժատը, իշխանութեան գլուխ գալէն ի վեր, Սիոնիստներու կատարած անիրաւութիւններուն մասին կ'արտայայտուէր:

Այդ պատճառաւ ալ Սիոնիստները իրենց դէմ խօսող Ահմետիներեժատը քրիստոսի նման «Խաչելու» համար, առիթներ կը փնտրուէին... Եւ գտան՝

Եւ 2009-թ.ի Ամառուան ամիսներուն, Իրանի մէջ կատարուած նախագահական ընտրութիւններու շաբաթներուն, Սիոնիստներուն սադրանքներով երկրին մէջ եղբայրասպան նոր պատերազմի վտանգ ստեղծեցին:

Բարեբախտաբար, Իրանի պետութիւնը կրցաւ վերջ տալ խռովութիւններուն... Այս մասին, 29 Սեպտեմբեր 2009 թուակիր «Նայիրի»ի մէջ, սպէս գրած էինք՝

«Եւ սակայն Սիոնիստները շատ ռիսակալ, նենգամիտ և համբերատար են...

Մենք կը հաւատանք, որ Սիոնական սադրանքները, Պարսկաստանի մէջ, այս կամ այն ձեւով պիտի վերսկսին»:

**

Եւ մեր այս նախատեսութիւնը, ամիս մը յետոյ, իրականացաւ: Սիոնիստները իրենց «Բաժանէ, քանդէ և իշխէ»ի ռազմավարութեամբ, Իրանի արեւելեան շրջանը գտնուող BALOUTCHISTAN-ի PISHIN քաղաքին մէջ, 18-10-2009-ին ահաբեկչական ոճրափորձ մը կատարեցին, որու ընթացքին 50-ի մօտ իրանցիներ սպանուեցան:

Այս սպանություններուն մաս կը կազմէին Իրանի պետութեան բարձրաստիճան ղեկավարներ...


Իրանեան կառավարութիւնը այս ահաբեկչական արարքէն անմիջապէս յետոյ, պաշտօնապէս ամբաստանեց Ամերիկացիները և Անգլիացիները իբր պատասխանատու այս ահաբեկչութեան:

... Իրանի BALOUTCHISTAN նահանգը PAKISTAN-ի սահմանակից է: Եւ Պալուչիստանի բնակիչներուն մեծամասնութիւնը «Սիւննի» կրօնական դաւանութեան պատկանելուն, Սիոնիստները կը շահագործեն այս տարբերութիւնը (Իրանի ժողովուրդին մեծամասնութիւնը «Շիի» է):

Եւ Սիոնիստները «Բաժանէ և իշխէ» քաղաքականութիւնը կը գործադրեն Պալուչիստանի մէջ, և «Սիւննի» ժողովուրդը կը զինեն ու զայն Իրանի պետութեան դէմ ապստամբութեան կը մղեն:

**

Այստեղ կը հրատարակենք ֆրանսական «FIGARO» թերթին մէջ, 19 Հոկտեմբերին հրատարակուած Պալուչիստան-ի ահաբեկչութեան մասին եղած լրատուութեան վերնագիրը և երկրին քարտէսը:



Բայց... Սիոնիստներուն սադրանքները վերջ չունին...
Եւ կրկին կ'ըսենք, ցաւով՝
«Մենք կը հաւատանք, որ Սիոնական սադրանքները, Պարսկաստանի մէջ, այս կամ այն ձեւով պիտի վերսկսին»:

**

Բայց վերջերս Սիոնիստները, «Մեր մտքին ծայրէն» չանցած սադրանք մը հնարեցին...

«ԻԲՐ ԹԷ, ԱՀՄԵՏԻՆԵԺԱՏԸ, ՀՐԵԱՅ Է ԵՂԵՐ»:

Անգլիական «DAILY TELEGRAPH» թերթին գրածին համեմատ՝ Իրանի Նախագահին անձնագրին մէջ, նախօրօք իր ընտանիքին ազգանունը եղած է «SABOURJIAN»

Եւ Սապուրժիան ազգանունը յատկանշականօրէն հրէական անուն մըն է եղեր:

Որովհետեւ SABOUR պարսկական բառը կը նշանակէ եղեր՝ հրեաներուն աղօթքի ընթացքին կրած շալը [կրկնակ]...

Բնական է՝ Սիոնիստներուն այս նոր «Հնարք»ին բուն նպատակը, Իրանի ժողովուրդին առջեւ նսեմացնել է Ահմետիներեժատին ունեցած վարկը, համբարձ՝ անոր... Հրէականութիւն վերագրելով:

Այստեղ կը հրատարակենք ֆրանսական «RIVAROL» շաբաթաթերթին մէջ, 16 Հոկտեմբեր 2009-ին հրատարակած Ահմետիներեժատին հրեայ ըլլալու մասին գրութեան վերնագիրը...—

«LA DERNIÈRE :

AHMADINEJAD SERAIT JUIF »!

**

Բայց Սիոնիստներուն ամէնէն կարելոր զէնքերէն մէկը՝ իրենց հրէութիւնը

քողարկելն է:

Իրանի Նախագահ Ահմետիներեժատին հրէութիւն վերագրող Սիոնիստները, բուն հրեաներուն հրեայ ըլլալը չեն ըսեր, կը պահեն:

Հրեաները՝ ընդհանրապէս իրենց ապրած երկիրներուն մէջ, տեղացի ժողովուրդին անունները կ'առնեն, որ կարենան իրենց ինքնութիւնը ծածկել, բայց... Սարդի ոստայնը տարածել:

Եւ այս տեղական կեղծուած անուններով, հրեաները կը գրաւեն իրենց ապրած երկրին ամենակարելոր պաշտօնները...

Եւ այս ձեւով կ'իջխեն այդ երկրին վրայ:

Եւ ինչպէս որ ըսինք՝ այս ռազմավարութիւնը՝ Սիոնիստներուն ամէնէն ազդեցիկ զէնքերէն մէկն է:

Այստեղ ալ պիտի հրատարակենք ֆրանսական շատ ծանօթ «LAROUSSE» հանրագիտարանին մէջ նշուած և հռչակաւոր Հրեայ անձնաւորութիւններուն կենսագրութիւնները, որոնց մէջ այս հրեաներուն ծագումով Հրեայ ըլլալը չէ գրուած:

KARL MARX [իբր թէ] Գերմանացի- իսկական Հրեայ:

MARX (Karl), Trèves 1818-Londres 1883, philosophe, économiste et homme politique allemand. Matérialiste, athée et progressiste, il élabore son approche des faits historiques et sociaux (le «matérialisme historique») sous une triple inspiration, philosophique (Hegel), politique (les théoriciens socialistes français) et économique (L'économie politique britannique). Faisant de la lutte des classes un principe général d'explication, et accordant au prolétariat un rôle émancipateur de l'humanité, il prend contact avec les milieux ouvriers et rédige avec F. Engels le Manifeste du parti communiste (1848). Expulsé d'Allemagne, puis de France, il se réfugie en Grande-Bretagne, où il jette les bases de son grand ouvrage, le «Capital», dégagant avec précision les ressorts de l'exploitation capitaliste (théorie de la plus-value). En 1864, il est l'un des principaux dirigeants de la I^{re} Internationale, à laquelle il impose pour objectif l'abolition du capitalisme. Marx n'est en rien l'auteur d'un système figé ou dogmatique; le marxisme renvoie en fait à la multiplicité des interprétations de son oeuvre. Il a écrit également, entre autres: l'Idéologie allemande (1846); Misère de la philosophie (1847); les Lutttes de classes en France (1850).- Karl Marx



LEV DAVIDOVITCH BRONSTEIN - TROTSKI
[իբր թէ Սովետական]- իսկական Հրեայ:

TROTSKI (Lev Davidovitch Bronstein, dit Lev, en fr. Léon), Lanovka, Ukraine, 1879-Coyoacán, Mexique, 1940, homme politique soviétique. Étudiant en mathématiques, puis en droit, il est arrêté pour son activité révolutionnaire (1898) et déporté en Sibérie (1900). Évadé, il rejoint Lénine à Londres. Membre du Parti ouvrier social-démocrate russe, il adhère en 1903 à la fraction menchevique, opposée à Lénine. Il préside le soviet de Saint-Pétersbourg pendant la révolution de 1905. Arrêté, il s'échappe et vit en exil à partir de 1907, principalement à Vienne. De retour en Russie (mai 1917), il rallie les bolcheviques (août) et devient l'un des organisateurs de la révolution d'Octobre. Commissaire du peuple à la Guerre (1918).



ALBERT EINSTEIN [իբր թէ Գերմանացի]- իսկական Հրեայ:
EINSTEIN (Albert), Ulm 1879-Princeton 1955, physicien d'origine alle- (→ էջ 3)

ԻՆՔՆԱԳՈՎՈՒԹԻՒՆ... (Շար. էջ 2-էն)

mande naturalisé Suisse, puis Américain. Il établit la théorie du mouvement brownien et, appliquant la théorie des quanta à l'énergie rayonnante, abouti au concept de photon. Il est surtout l'auteur des théories de la relativité (relativité restreinte, 1905; relativité générale, 1916), qui ont marqué la science moderne, dans lesquelles il révisé profondément les notions physiques d'espace et de temps, et établit l'équivalence de la masse et de l'énergie ($E = mc^2$). Épris de justice et de paix, il cosigna la lettre au président Roosevelt qui, devant la menace allemande, lança les recherches sur l'arme nucléaire. Mais, après la guerre, il lutta activement contre la prolifération de cette arme, notamm. avec B. Russell. (Prix Nobel 1921)

Albert Einstein



MARC CHAGALL ^{**} [իբր թէ Ռուս]- Իսկական Հրեայ:

CHAGALL (Marc), Vitebsk 1887-Saint-Paul-de-Vence 1985, peintre et graveur français d'origine russe. Après avoir travaillé à Paris de 1910 à 1914, il s'installa en France en 1923. Avec une verve inventive, il s'est inspiré de la terre russe, du folklore juif, de Paris et de la Provence. On lui doit des illustrations de livres, des vitraux et autres travaux décoratifs. À Nice, un musée national est consacré à son Message biblique.



FELIX MENDELSSOHN ^{**} [իբր թէ Գերմանացի]- Իսկական Հրեայ:

MENDELSSOHN-BARTHOLDY (Felix), Hambourg 1809-Leipzig 1847, compositeur allemand, petit-fils de Moses Mendelssohn. Compositeur et pianiste précoce, il dirigea en 1829 l'intégrale de la Passion selon saint Matthieu de Bach. À la tête de l'orchestre du Gewandhaus de Leipzig, il fonda le Conservatoire de cette ville. Il a laissé une oeuvre considérable, au romantisme discret (Concerto pour violon, 1845; Lieder ohne Worte, pour piano), à l'écriture moderne (Variations sérieuses, 1842) et à l'orchestration raffinée (le Song d'une nuit d'été. 1843) ainsi que cinq symphonies, dont Réformation (1832), les symphonies italienne (1833) et écossaise (1842).



Felix Mendelssohn- Bartholdy

**

CHARLIE CHAPLIN [իբր թէ Աճգլիացի]-
Իսկական Հրեայ:

CHAPLIN (sir Charles Spencer Chaplin, dit Charlie), Londres 1889-Corsier-sur-Vevy, Suisse, 1977, acteur et cinéaste britannique. Longtemps fixé aux États-Unis, créateur du personnage universellement célèbre de * Charlot, cet auteur complet s'est imposé comme l'un des plus authentiques artistes du siècle, conjuguant burlesque, satire et émotion: la Ruée vers l'or (1925), les Lumières de la ville (1931), les Temps modernes (1936), le Dictateur (1940), Monsieur Verdoux (1947), les Feux de la rampe (1952), la Comtesse de Hong Kong (1967).



**

LEON BLUM [իբր թէ Ֆրանսացի]- Իսկական
Հրեայ:

BLUM (Léon), Paris 1872 - Jouy-en-Josas 1950, homme politique français. Membre du Parti socialiste français à partir de 1902, il fit partie, en 1920, au congrès de Tours, de la minorité qui refusa d'adhérer à la III^e Internationale. Chef de la SFIO, il constitua un gouvernement «de Front populaire» (1936-1937) et revint au pouvoir en 1938. Arrêté en 1940, accusé au procès de Riom (1942), deporté en Allemagne (1943), il redevint chef du gouvernement de déc. 1946 à janv. 1947. Léon Blum en 1937.



**

PIERRE MENDÈS FRANCE [իբր թէ Ֆրանսացի]- Իսկական
Հրեայ:

MENDÈS FRANCE (Pierre), Paris 1907-id, 1982, homme politique français. Avocat, député radical-socialiste à partir de 1932, président du Conseil en 1954-1955, il marqua la vie politique française tant par son style nouveau que par l'importance de ses décisions: fin de la guerre d'Indochine (accords de Genève), autonomie interne en Tunisie, et rejet de la Communauté européenne de défense (CED).

Pierre Mendès France

**

HENRY KISSINGER [իբր թէ Ամերիկացի]-
Իսկական Հրեայ:



ՇՆՈՐՀԱԻՈՐՈՒԹԻՒՆ

Մեծարգոյ՝ Պարոն Ժիրայր Նայիրի՝ բոլլ տուէք Ձեր բերթի միջոցով մեր շնորհաւորանքի խօսքը յղել մեր մեծ բարեկամին՝ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻՆ:

Երեւանի Ռուբէն Սեւակի անուան թիւ 151 միջնակարգ դպրոցի մանկավարժները, աշակերտները, ծնողական համայնքը ջերմօրէն շնորհաւորում են Մեծ Հային՝ հայրենասէր մտաւորականին, Հայ Դատի ջերմ սուշտականին, Ազգային-հասարակական և պատմագիտական անբասիր գործունէութեան, Սփիւռքում հայագիտութիւնը զարգացնելու, Հայրենիք-Սփիւռք կապերի ամրասցնումը նպաստելու, Յեղասպանութեան ճանաչման գիտական սրբարի և Հայաստանեայց Առաքելական եկեղեցուն անձնասպէս զօրակցելու, «Ռուբէն Սեւակ» մշակութային հիմնարկի սզգօգուտ արդիւնքների սպասիովման համար Հայաստանի Ազգային գրադարանի կողմից Յակոբ Մեղապարտի անուան յուշամեդալով սխարգելաւորուելու առթիւ:

ՄԵԾԱՐԳՈՅ ՊԱՐՈՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ, մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ Ձեր կատարած հայրենանուէր աշխատանքը գնահատուում է Հայրենիքում:

Մաղթում ենք Ձեզ արեւշատութիւն:

ՇՆՈՐՀԱԻՈՐՈՒԹԻՒՆ

Յովհաննէս Զիլինկիրեանի Հայաստանի Ազգային Գրադարանին կողմէ «Յակոբ Մեղապարտ»ի անուան յուշամետալով պարգեւատրուելուն առթիւ, «Նայիրի» կը շնորհաւորէ իր գաղափարակից մարտընկերն ու խիզախ գրչեղբայրը, մաղթելով իրեն անսպառ կորով և արեւշատութիւն, որ Արդարատենչ Գրիչն իր մնայ դալար ու Ռուբէն Սեւակեան Ոգիի ու գաղափարի մերօրեայ ժառանգորդ-դրօշակիր որպէս, շարունակէ ընթանալ այն ուղիէն որու կիսուն նահատակուեցաւ Հայ Ժողովուրդի և Մարդ Անհատի արդար տենչի ու իրաւունքներու կենսագործման նուիրուած Ռուբէն Սեւակ, ըլլալով վստահ, որ իր ժառանգները, գաղափարակիցները կ'ամբողջացնեն, ինչ որ ինք կիսատ թողուց ակամայ:



KISSINGER (Henry), Fürth, Allemagne, 1923, homme politique américain. Conseiller, dès 1968, de R. Nixon et secrétaire d'État de 1973 à 1977, il fut l'un des principaux animateurs de la politique extérieure des États-Unis. Il négocia la paix avec le Viet Nam. (Prix Nobel de la paix 1973.) Henry Kissinger

**

Եւ աշխարհի ամէնէն ծանօթ ու մեծահարուստ Հրեայ ընտանիքը

ROTHSCHILD [իբր թէ Գերմանացի]- Իսկական հրեայ:

(ROTHSCHILD (Meyer Amsche),

Francfort-sur-le-Main 1743-id. 1812, banquier allemand. Il fut le fondateur d'une puissante dynastie financière de rayonnement international.)

**

**

Եւ այս քօղարկուած, բայց իսկական հրեաներուն անունները դեռ հարիւրներով, հազարներով կրնան նշուիլ, որոնք «Աստուծոյ ընտրեալ ազգին ներկայացուցիչներն են», «Եւ որոնք [իբր թէ] բոլոր ժողովուրդներու վրայ իշխելու համար ստեղծուած են»- ըստ իրենց հաւատացած՝ «Աստուածաշունչ»ին:



ԷՐՏՈՂԱՆ Կ'ԵՐԴՆՈՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ԵՒ ԹՈՒՐԻՔԻՈՅ «ՇԱՀ»ԵՐԸ... Ի՞ՆՉ ՀԱՍԿՆԱԼ

Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Էրտողան վստահեցուց օրերս, որ Թուրքիա պիտի պաշտպանէ Ազրպէյճանի շահերը հաւատով և վճռակաւութեամբ, ինչպէս պիտի տէր կանգնէր Թուրքիոյ շահերուն:

«Արդարութիւն» Կուսակցութեան ղեկավարը չըսաւ սակայն, թէ «Շահ» ըսելով ինչ ինչը նկատի ունի ստանձնապէս:

Մենք ըլլանք իր տեղ սա... հանելուկը ֆողագերծողը:

Ազրպէյճանի շահերը ըսելով Էրտողան կը հասկցնէ, որ Լեռ. Ղարաբաղը պէտք է «վերստիւարանել իր տիրոջ՝ Ազերիին», որմէ... «Յափշտակուած» այս հողակտորը, դեռ Ս. Գրային օրերէն ի վեր, պատկանած է հայութեան:

Այսպէս՝ ուրեմն. Հայէն գողցըւած հողը Ազերիին անիգելի ու անբռնաբարելի իրաւունքը կը նկատէ Էրտողան և ոչ թէ հայկ. բնօրրան մը, որ բռնախլուած է թուրքերուն կողմէ. տեղի բնիկ ժողովուրդին մէկ մասը կուտրելով, իսկ միւս մասն ալ դարձնելով ցիրուցան:

Թուրքին բառարանին մէջ, բառ ու անուն, ուրիշ նշանակութիւն ունին:

Ս.հա, թէ ինչու, «Թուրքիոյ Շահը» ըսելով, Էրտողան կը վերապահէ իրեն ուրիշին հողը յափըշտակելու և սնոր բնիկ ժողովուրդն ալ ցեղասպանութեան ենթարկելու... իրաւունք, որ իրեն շնորհուած է... Բարձրեալէն:

Միակ մեղաւորները այստեղ Ջոհ-ն ու հայրենագրկուած Բնիկ-ն են, որոնք ցեղասպանին ու հայրենիք գողցողին երկնապարգեւ իրաւունքին դէմ կը տրուեցան ու կ'ընդդիմանան:

... Որոնց կը սպառնայ վարչապետը ըսելով, որ իրենց ունեցած մերօրեայ «Քիչ»էն ալ կրնան զրկուիլ եթէ փորձեն ծայտուն հանել, իրաւունք ու արդարութիւն խնդրել, պահանջել ու... մատ բարձրացնել մանաւանդ...:



**TÜRKLERİN (SÖZDE) BILMEDİKLERİ GERÇEKLERİ AÇIKLIYORUZ
«BİR MİLLET. İKİ DEVLET»**

**SON ZAMANLARDA İRKÇI -TURANCI TÜRKLERİN AGIZLARINA
SAKIZ YAPTIKLARI DEYİM:**

«BİR MİLLET İKİ DEVLET».

TURANCI TÜRKLER DEMEK İSTİYOR KI:

«TÜRKLER VE AZERİLER AYNI MİLLETTİR.

İKİ AYRI DEVLET OLMAMASI LÂZİM.

TÜRKİYE VE AZERBAYCAN BİRLESSİN BİR DEVLET OLSUN».

İRKÇI-TURANCI TÜRKLER, SİZİN GERÇEKLERLE ALAKANIZ YOK AMA. SİZE GERÇEKLERİ SÖYLEMEYE ÇALISALIM.

NE ANATOLYADAKI BUGÜN TÜRK DENİLENLER, NE DE AZERBAYCANDA BUGÜN TÜRK DENİLENLER ASLINDA TÜRK DEĞİL.

ANATOLYA TOPRAKLARI DA, AZERBAYCAN TOPRAKLARI DA 11. YÜZYILDA VAHSİ TÜRK VE TATAR ASİRETLERİ TARAFINDAN YERLİ HALKLARI EZEREK İSGAL EDİLDİ.

AZERBAYCANIN YERLİ HALKLARI: AGVANLAR, İRANLILAR VE ERMENİLER İDİ.

ANATOLYANIN YERLİ HALKLARI İSE TARİHİN BİLİNDİĞİ DEVİRLERDEN BERİ: RUMLAR VE ERMENİLER İDİ.

11. YÜZYILA KADAR AZERBAYCAN VE ANATOLYADA BİR TEK TÜRK VE TATAR YOKTU.

ONUN İÇİN DİYORUZ KI : SİZ BUGÜN TÜRKİYE VE AZERBAYCAN DENİLEN DEVLETLERDE AYNI MİLLET DEĞİLSİNİZ.

SİZ VAHSİ TÜRK VE TATAR GÜRUHLARI : AZERBAYCAN VE ANATOLYANIN YERLİ HALKLARININ KATİLLERİ VE SOYKIRIMCILARI VE İSGALCI YABANCILARISINIZ.

* * *

SİZ «PSÖDO» TÜRKLERE TURANCILIGI ÖGRETEN DE TÜRK DEĞİL.

1870-DE BUDAPESTEDE MACAR YAHUDISI ARMIN VAMBERY-DİR, TURANCILIK TEORISINI ORTAYA ÇIKARAN. (TABİİ ARMIN VAMBERY-İN GAYESİ TURANCILIK YOLU İLE SİYONİZME HİZMET ETMEK İDİ).

DAHA SONRA ZİYA GÖKALP DENİLEN BASKA BİR YAHUDİ DÖNMESİ, SİZİN BEYİNLERİNİZE TURANCILIGI İSLEMENE BAŞLADI.

FAKAT ASIL TURANCILIK: TÜRKİYEDE İKİNCİ DÜNYA SAVASI SENELERİNDE ALMANLAR TARAFINDAN İRKÇILIK PROPAGANDASI OLARAK BAŞLANDI...

SİZİN MİLLİ SEFİNİZ İSMET İNÖNÜ-NÜN DEVRİNDE.....

SİZİN TURANCILIGINIZ: ALMAN GERMANİZM-İRKÇILIGININ DEVAMIDIR.

YANI SİZ TURANCILAR, HITLERİZMİN, BİR NEVİ PİÇLERİSİNİZ....

GERMANİZMİN, BUTÜN GAYRİ İNSANİ KURULUSUNA RAGMEN, GERÇEK BİR TARAFI VARDI. ÇÜNKÜ BUGÜN AVRUPA HALKLARININ ÇOGUNLUGU GERMAN ASILLIDIR.

FAKAT TURAN İRKÇILIGI, GERMANİZMİN TAMAMEN AKSİ.

ÇÜNKÜ SİZ TURANCI-İRKÇILAR: TÜRKLÜKLE ALAKASI OLMİYAN, BASKA İRKLARA MEHSUP HALKLARI, KILIÇ ZORU İLE MÜSLUMANLASTIRIP, TÜRKLESTİREK BU HALKLARI SİZİN İRKÇI PALAVRALARINIZIN KURBANİ YAPMIYA ÇALISIYORSUNUZ.

GELELİM SON ZAMANLARDA ERMENİLER VE TÜRKLER ARASINDA OYNANAN «FUTBOL POLITİKASINA».

TÜRKLER BİR TARAFTAN AZERİLERLE BİRLESME PROGRAMLARI YAPIYORLAR. BİR TARAFTAN DA ERMENİLERLE İYİ KOMSULUK PROTOKOLU İMZALİYORLAR.

....ERMENİLER DE, BİR TARAFTAN «1915 ERMENİ SOYKIRIMINI UNUTMAYIZ» DİYORLAR, SONRA DA TÜRKLERLE KAYITSIZ, SARTSIZ DOSTLUK PROTOKOLU İMZALİYORLAR.

BU NE BİÇİM OYUN ?...DOGRU. BU BİR OYUN: DAHA DOGRUSU TIYATRO.

İKİ PERDELİK TIYATRO.

BİRİNCİ PERDE :

TÜRKLER, 1915 SOYKIRIMINI UNUTTURMAK, VE YUTTUKLARI BATI ERMENİSTANI HAZMETMEK İÇİN ZAMAN KAZANMAK İSTİYORLAR.

İKİNCİ PERDE :

ERMENİSTANDA BUGÜN İKTİDARDA OLANLAR : HEPSİ KARABAGLI.

KARABAGLILAR İÇİN : 1915 ERMENİ SOYKIRIMI, BATI ERMENİSTANIN KAYBI ÇOK MÜHİM DEĞİL.

ONLAR İÇİN EN MUHİM MESELE : KARABAG ERMENİLERİN ÜMİDİ:

TÜRKLERLE ANLASARAK, TÜRKLERİN AZERİLERİ, KARABAGI ERMENİSTANA BIRAKMALARINI İKNA ETMELERİNİ SAĞLAMAK.

YANI UZUN LAFIN KISASI :

BATI ERMENİSTANA KARSI : KARABAG.

Յ. Չ.

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ ՀԱՄՐ Է ԵՒ ԽՈՒԼ ՀԱՅՈՒՆ ՎԻՇՏԻՆ ՀԱՆԴԵՊ... ԻՆՉՊԷՍ ԵՂԱԾ Է ՄԻՇՏ

Եւրոպական Միութիւնը «Դրական տեղաշարժ» կը տեսնէ Թուրքիոյ արտաքին քաղաքականութեան մէջ:

Եւրոպա գոհ է, որ Թուրքիա կը բարելաւէ իր յարաբերութիւնը Հայաստանի հետ: Տրամադիր կը թուի ըլլալ սահմանը բանալու: Հանդուրժող կը գտնուի քիւրտերուն հանդէպ: Մամուլին կ'արտօնէ ունենալ որոշ չափով ազատութիւն: Քիչ ազատութիւն շնորհած չէ ազգային փոքրամասնութիւններուն: Կիսարական «Թնճուկ»ի լուծման կ'աջակցի վարանոտ քայլերով:

Ի տես այս նորութիւններուն, Ե. Միութիւնը սկսած է «Գովել» Թուրքիան: Ասոր շնորհած աչքին առջեւ կը պարզէ Եւրոպական Միութեան անդամակցելու կարելիութեան մը հաւանականութիւնը... խայծ մը...

ԵՄ-ը «Քաջալերական» կը գտնէ Թուրքիոյ «Յառաջընթաց»ը: Սակայն չ'ի նկատեր, դոյզն փոյթ ալ ցոյց չի տար, որ Անգարա ցարդ ոչ մէկ յուսադրիչ քայլ առած է... Հայկական ցեղասպանութիւնը խոստովանելու մարզի մէջ: Մինչդեռ ըսուած էր ատենին, որ Թուրքիա ԵՄ կրնայ մտնել եթէ, նախ և առաջ, ընդունի որ ցեղասպանութիւն գործած է հայոց դէմ... Եւ գործնական քայլերու դիմէ իր մեղքը գէթ, դոյզն չափով մը, քաւելու մարզի մէջ:

Եւրոպան սկսեր է ետդարձ կատարել իր նախապայմաններէն: Թուրքիոյ անունին առջեւի սեւ կէտերը նուազեցնելու վրայ է... սպիտակները երթալով կ'աւելնան: Հեռու չէ ուրեմն արդ, Ոճրապարտին անպարտ արձակումի օրը: Ինչո՞ւ ան չարքացուի...:

Այդպէս եղա՛ւ մօտ անցեալին:

Նոյնը կրնայ ըլլալ նաեւ ասկէ ետք: Եւրոպան, յաւերժական լարախաղացը, ե՞րբ լուսապսակ կը դնէ Յեղասպանին գլխուն:

ԿԸ ՀՐԱՊԱՐԱԿԵՆՔ ԹՈՒՐՔԵՐՈՒՆ [ԻԲՐ ԹԷ] ՉԳԻՏՑԱԾ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
 ՄԵԿ ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ
 ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՆ ՑԵՂԱՊԱՇՏ-ԹՈՒՐԱՆԱԿԱՆ
 ԹՈՒՐՔԵՐՈՒՆ ԲԵՐՆԻՆ «ԾԱՄՕՆ» ԵՂԱԾ ԼՈՋՈՒՆՔԸ՝ «ՄԵԿ
 ԱԶԳ, ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ» Է:

ԹՈՒՐԱՆԱԿԱՆ ԹՈՒՐՔԵՐԸ ԸՍԵԼ Կ՛ՈՒՋԵՆ ԹԷ՝
 «ԹՈՒՐՔԵՐԸ ԵՒ ԱՋԵՐԻՆԵՐԸ ՆՈՅՆ ԱՋԳՆ ԵՆ:

ԵՐԿՈՒ ԱՆՋԱՏ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸԼԼԱԼՈՒ ՉԷ:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՄԻԱՆԱՆ ԵՒ ՄԵԿ
 ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸԼԼԱՆ»:

Ցեղապաշտ-Թուրանական Թուրքե՛ր. դուք, իրականութեան հետ, կապ չունիք: Բայց մենք, ձեզի ծշմարտութիւնը ըսելու ջանանք:

Ո՛չ այսօր Անաթոլիոյ մէջ Թուրք ըսուածները, ո՛չ ալ Ադրբեջանի մէջ այսօր Թուրք կոչուածները՝ իրականութեան մէջ Թուրք Չեն:

Անաթոլիոյ հողերը և նաեւ Ադրբեջանի հողերը՝ 11-րդ դարուն, Թուրք և Թաթար ցեղախումբերու կողմէ, տեղացի ժողովուրդը ծզմելով գրաւուեցան:

Ադրբեջանի բնիկ ժողովուրդը՝ Աղուաններ, Պարսիկներ ու հայեր էին:

Անաթոլիոյ տեղացի ժողովուրդներն ալ, պատմութեան ծանօթ թուականներէն ի վեր՝ Յոյներն և Հայերը էին:

Մինչեւ 11-րդ դարու վերջերը, Ադրբեջանի և Անաթոլիոյ մէջ, մէկ հաս իսկ Թուրք և Թաթար գոյութիւն չունէին:

Այս պատճառաւ կ'ըսենք որ դուք այսօր, Թուրքիա և Ադրբեջան ըսուած երկիրներուն մէջ, Նոյն Ազգը չէք:

Դուք, վայրենի Թուրք և Թաթար վոհմակներու խուժաններ, Ադրբեջանի և Անաթոլիոյ բնիկ ժողովուրդները շարդող և ցեղասպանութեան ենթարկող գրաւիչ օտարներն էք:



Ձեզի, «Կեղծ Թուրքերուն» Թուրանականութիւն սորվեցնողն ալ Թուրք մը չէ:

1870-թ.ին Պուտաբեշտի մէջ, Հունգարացի հրեայ՝ Արմին Վամպերի-ն է Թուրանական գաղափարախօսութիւնը մէջտեղ հանողը [բնական է՝ Ա. Վամպերի-ին նպատակն էր՝ Թուրանականութեան ծամբով ծառայել Սիոնիզմին]:

Աւելի ետք՝ Ջիյա Կէօքալի կոչուած մէկ ուրիշ հրեայ դաւանափոխ մը, ձեր ուղեղներուն մէջ ներմուծել սկսաւ Թուրանականութիւնը:

Բայց բո՛ւն Թուրանականութիւնը՝ Թուրքիոյ մէջ, Բ. Աշխարհամարտի տարիներուն, Գերմանացիները սկսան տարածել՝ իբր ցեղապաշտական քարոզչութիւն... Ձեր «Ազգային Ղեկավարին»՝ Իսմէթ Ինէօնիւի շրջանին...

Ձեր Թուրանականութիւնը՝ Գերմանական ցեղապաշտութեան շարունակութիւնն է:

Այսինքն՝ դուք, Թուրանականներդ, Հիթլերականութեան մէկ ապօրինի զաւակներն էք...

Բայց Գերմանական ցեղապաշտութիւնը՝ հակառակ իր անմարդկային կողմերուն, չափով մը իրականութեան բաժին մը ունէր:

Որովհետեւ այսօր նոյնիսկ, Երոպական ժողովուրդներուն մեծամասնութիւնը, իրենց ծագումով՝ Գերմանական ցեղին կը պատկանին:

Բայց Թուրանական ցեղասպառնութիւնը՝ Գերմանականէն բոլորովին տարբեր է:

Որովհետեւ դուք, Թուրանականներդ, թրքութեան հետ կապ չունեցող և տարբեր ցեղերու պատկանող ժողովուրդները, սուրի սպանալիքով իսլամացուցիք և թրքացուցիք...

Եւ բռնութեամբ թրքացած այս ժողովուրդները դուք այսօր, ձեր Թուրանական ճաբատուրներուն զօհը ընել կ'ուզէք:

★ ★ ★

Գանք, սա վերջին շրջաններուն, չայերու և Թուրքերու միջեւ խաղացուած «Ռտնագնդակի [ֆուտպոլ] քաղաքականութեան»:

Թուրքերը մէկ կողմէ, Ազերիներուն հետ միանալու ծրագիրներ կը մշակեն:

Իսկ միւս կողմէն ալ, հայերուն հետ բարի-դրացիական համաձայնագիր կ'ստորագրեն...

Չայերն ալ, մէկ կողմէ 1915-ի ցեղասպանութիւնը անկարելի է որ մոռնանք կ'ըսեն, իսկ միւս կողմէն ալ, Թուրքերուն հետ, «Առանց սլայման»ի բարեկամական համաձայնագիր կ'ստորագրեն...

Այս ի՞նչ տեսակ խաղ է... Ճիշդ է՝ այս մէկը խաղ մըն է: Աւելի ճիշդ՝ թատրոն է:

Երկու արարնոց թատրոն մը:

Ա Ռ Ա Ջ Ի Ն Ա Ր Ա Ր

Թուրքերը՝ 1915-թ-ի ցեղասպանութիւնը մոռցնելու և իրենց «կլլած» Արեւմտեան չայաստանը մարսելու համար, ատեն շահիլ կ'ուզեն:

Ե Ր Կ Ր Ո Ր Դ Ա Ր Ա Ր

Չայաստանի մէջ այսօր, իշխանութեան գլուխը եղողները, Ղարաբաղցի են:

Ղարաբաղցիներուն համար՝ 1915-թ-ի ցեղասպանութիւնը և Արեւմտեան Չայաստանի կորուստը այնքան ալ կարեւոր չէ:

Անոնց համար ամէնէն կարեւոր հարցը՝ Ղարաբաղն է...

Չայերուն յոյսն է, որ Թուրքերուն հետ համաձայնելով՝ Թուրքերը Ազերիներուն պիտի համոզեն, որ անոնք Ղարաբաղը հայերուն ձգեն:

Կարճ խօսքով՝ Արեւմտեան Չայաստանի դէմ՝ Ղարաբաղը...:

Յ. Զ.

ՅՍ.Ի.Ե՛ՐԺ ՓՍ.Ռ.Ք ՄԵՍՐՈՊԻՆ ԵՒ ԹՍ.ՐԳՄՍ.ՆԻՉՆԵՐՈՒՆ (Շար. էջ 1-էն)

Հուսնի տակ ուր էլ գնաս, թէ մօրդ անգամ մտփոցդ հանես, քո մայր լեզուն չմոռուցաս»:

Մնանք հաւատարիմ «Ամենայն հայոց բանաստեղծուհի-ին սլաւոգամին:

Ըլլանք, մնանք, իօսինք ու գործենք յիրքեւ հայ, իօսինք շատ լեզուներ, բայց, նախ և սուաջ՝ հայերէն:

Հայապահպանումը, Սփիւռքի նոր սերունդները հայախօսութեամբ օժտելը, անոնց ազգային առողջ նկարագրով կազմաւորում-սլատրաստութիւնը հանդիսանալու է հայութեան գլխաւոր և հաւաքական մտահոգութիւնը:

Մայր հայրենիք՝ Հայաստանը իր պետական աւագանիով, իր Սփիւռքի ու Մշակոյթի նախարարութեամբ և կրթամշակութային հիմնարկներով՝ Սփիւռքահայութեան սլապանումը, հայ նոր սերունդներուն հայեցի կրթութեամբ-ուսումով օժտումը իր հիմնական հոգն ու սլարտաւորութիւնը դարձնելու է : Մեր ազգային Պետութիւնը, Հայաստան տէ՛ր կանգնելու է Հայկ. Արտասահմանին:

ՀԱՅ ՀՐԱԳԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Սիոնական «Աշխարհակալ կայսրութեան» նկարագրին բնորոշ է ամէնուրեք ձեռք դնելը տեղեկատուական միջոցներուն վրայ- ուստիօ, հեռատեսիլ, մամուլ և այլն... Աշխարհի ժողովուրդները ուղեղալուացումի ենթարկելու, տրամադրելու, զանոնք ուզուած ուղղութեամբ առաջնորդելու և, կարճ ըսած՝ Աշխարհի միասնեծան տէրը մնալու համար:

Եւ օրինակ կը բուռն քէ ինչպէս, տակաւին 1870-թ.ին, Գերմանիոյ մէջ ուր Սիոնականութիւնը արդէն գծած էր «Ասպագայ Աշխարհի Քարտէսը», մեծ երգահան Ֆրանց Լիցիլի Կուստորը՝ Քոզիմա Վակներ (կինը Ռ. Վակների) իր օրագրութեան մէջ նշած է, քէ ինչպէս երեկոյ մը, իր ամուսինը եկած է տուն տխրաւէմ և յայտնած, քէ այդ օր... «Գերմանացի ընտանիքի մը պատկանող վերջին թերթն (Allgemeine Augusburger Zeitung) ալ, Stonsberg անունով հրեայի մը կողմէ գնուեցաւ»:

Այս վկայութիւնը կուգայ ապացուցանելու Սիոնականութեան ընծայած կարեւորութիւնը մամուլի ուժին: Որուն շնորհիւ այսօր, անոնք չեն վարանիր հրապարակաւ յոխորտալու. «ՄԵՆՔ ԿԸ ՀՍԱԿԱԿՇՈՒԵՆՔ ԴՐԱՄԸ, ՄԵՆՔ ԿԸ ՀՍԱԿԱԿՇՈՒԵՆՔ ՄՍՄՈՒԼԸ, ՄԵՆՔ ԿԸ ՀՍԱԿԱԿՇՈՒԵՆՔ ԱՇԽԱՐՀԸ»:

Գիտա-երեւակայական պատմութիւն մը լսելու տպաւորութիւն կ'ունենայ ընթերցողը երբ կ'իմանայ, Յովի. Չիլիեկիրեան հեղինակի գրիչէն, քէ 1978-թ.ին, Յովիաննէս -Պօղոս Բ.ի Քսիանայապետ ընտրուելէն շատ առաջ, Հոլիվուտի մէջ պատրաստուած է ֆիլմ մը՝ «The shoes of Fisherman» անունով, որուն «Սենարիօ»-ին յար ու նման է որ, մէկ-երկու տարի ետք, Վատիկանի (նախկին) Լեհ Գահակալը Պսպ պիտի ընտրուէր: Ի՞նչ զարմանալի նմանութիւն: Արդեօ՞ք: Թէ ոչ, ամերիկացի ֆալսաբան ֆիլմ-արտադրողները, նախ իրենց պիտանի Պապի մը ընտրութեան «Սենարիօ»ն պատրաստած էին և սալա, անոր հիման վրայ, որոշած կրօնապետին ինքնութիւնը և անոր սահմանուած դերը, որ եղաւ շատ գործօն մասնակցութիւն մը Լեհաստանի ու Եուկոսլաւիոյ Ընկերվարական վարչաձեւի տապալման... որուն աղէտաբեր հետեւանքներուն սկանաւորեան ենք... մենք: Դե՛ն այսօր:

Յ. Չիլիեկիրեանի ներկայ հատորին շատ հետաքրքրական և ցնցիչ մէկ մասը կը կազմէ «Համաշխարհային Համակարգ» գլուխը, որով խորաբախանց հետախուզութեան տէր հեղինակը կը պատկերացնէ «Ազգերու Ապագան»: Ի՞նչ վիճակ պիտի ներկայացնէ վաղուան Աշխարհը: Եւ կը պատասխանէ իր իսկ հարցումին:

Ուշագրաւ յայտնութիւն մը կը կատարէ հեղինակը ըսելով, որ հակասեմականութիւնը ցեղապաշտութիւն սեպելով զայն դատաւարտել տալ յաջողած (Բ. Աշխարհամարտէն յետոյ) Հրեայ Սիոնականները, իսկութեան մէջ կը հանդիսանան ամէնէն մոլեռանդ ցեղապաշտները իրենց «Սիոնական Գաղափարախօսութիւն»ով: Այս տեսութիւնը Հրեութիւնը կը սեպէ «Աստուծոյ ընտրեալ ժողովուրդ»:

Ուրեմն՝ Հրեութիւնը կը գատորոշէ ուրիշ ժողովուրդներէն և մեծաշնորհալի դիրք կու տայ անոր: Աւելին՝ ցեղապաշտութեան անգոսնումի ՄԱԿ-ի և տիեզերական օրէնքը իրենցմէ բացի բոլորին դէմ գործածելով՝ Սիոնիզմը կը վարէ համաձուլումի ֆալսականութիւն, որ հրեութենէ զատ բոլոր ժողովուրդները միախառնելու կը ձգտի, որ գոյացնէ խառնածին «Ռոպոթ» ժողովուրդ մը, որ այսօր կազմուելու վրայ է մանաւանդ Եւրոպայի ու Ամերիկայի մէջ, Ասիոյ և Ափրիկէի բնակչութեանց ալիք առ ալիք Եւրոպա խուժումովը:

ՀԱՅ ՀՐԱԳԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

Սիոնիզմը կը ջանայ ջնջել ժողովուրդներու ազգային առանձնատկույթիւնները՝ մշակոյթ, պատմութիւն, ազգային արժանութիւն, ցեղաբնութիւնային գիծեր: Սիոնիզմը իրմէ դուրս եղող ազգութեանց միախառնումը կը փառստերէ, բայց կը պահէ անաղարտ իր ինքնատուութիւնը:

Ներկայ ընթացքով՝ մէկ դար ետք, Եւրոպայի Սպիտակ Ցեղը իր ազգային, կրօնական ու ցեղային յատկանիշներով պիտի չնմանի այսօրուան վիճակին:

Արդար և յախուռն ախտանշանաչում մը կ'ընէ հեղինակը գրելով, որ ուրիշները ցեղասպան, սահաբկիչ ու բարբարոս մեղադրող, զանոնք այդ պիտակով զրպարտած Ամերիկացի ու Իսրայէլը, իրականութեան մէջ մեծագոյն յանցապարտներն են:

Մ. Նահանգները Բ. Աշխարհամարտին Գերմանիոյ ու Ճապոնի վրայ գործած, ապա՝ Վիէթնամի, Եուկոսուիոյ ու Աֆղանիստանի, իսկ վերջերս՝ Իրաքի վրայ կատարուող ուրակոծումներով, անթիւ-անհամար սնմեղ փողափայտներու բնաջնջումին պատճառ եղած է: Դեռ՝ չհաշուած Ամերիկայի բնիկ Կարմրամորթներու դէմ գործած ցեղասպանութիւնը և ասոնց բնօրրանին յալածակումը:

Իսրայէլը, նմանապէս, Պաղեստինցիին հայրենիքը իւրացնելէ ետք, բնաջնջումի պատերազմ կը մղէ ներկայիս այս ժողովուրդին դէմ:

ԱՄՆ-ի բնակչութիւնը կոչելով «Խառնածին զանգուած», որ իր ներսիդին կրած նաեւ ժիւտական, ախտաւոր ծիներով («Կէն») դարձեր է «Կանկաքեր»ներու շառուիլ, հեղինակը կ'եզրակացնէ. — Խ. Միութեան կազմալուծումէն յետոյ, Մ. Նահանգները Աշխարհի միահեծան տէրը եղաւ: Եւ այդ թուականէն ետք, Սիոնիստները այլեւս ոչ մէկու կողմէ պատժուելու մտահոգութիւնը ունին: Իսկ «Մարդասպան մը եթէ իր մէջ պատժուելու դոյզն վախը չունենայ՝ ի՞նչ կ'ընէ՝ կը շարունակէ իր ոճիւրը» — ինչպէս կը տեսնենք՝ կը կատարուի այսօր:

ԱՄՆ-ի ու իր մեղսակիցներուն Եուկոսուիոյ Սերայերուն դէմ գործած բարբարոսական նախադատումը ձաղկելէ և Սերայերուն հայրենիքը մասնատելով անոր մէկ մասը թրքածին Ալպան-Քոսովո-ցիներուն ընծայելու հրէշութիւնը դատապարտելէ ետք, Յ. Զիլինկիրեան արիւնակաթ սրտով կ'եզրակացնէ. — Ասկէ յետոյ, այլեւս «Իրաւունք»ի, «Արդարութիւն»ի, «Մարդկայնութիւն»ի և դեռ «Խաղաղութիւն»ի մասին ըսուած խօսքերը, իմաստ և արժէք չունեցող և միայն Պատմութեան գիրքերուն մէջ թաղուած խօսքեր մնալու սահմանուած են: Եւ մերօրեայ աշխարհի մէջ, ասկէ ետք, կրնան գոյատեւել միայն Ալպանացիներուն, Թուրքերուն և Սիոնական Հրեաներուն նման վայրագ և անգութ ազգեր»:

Այս փառաւոր հատորի վերջին էջերուն՝ Յ. Զիլինկիրեան նշմարիտ ու գործնական հայրենասիրութեան պատգամ մը կ'ուղղէ Սփիւռքահայութեան: Իր բարեբանութիւնը՝ ահազանգ մը՝ որ եթէ այսօր, սպիտու մը երբ Հայրենիքը, որեւէ ատենէ սուելի կը կարօտի որդիական նեցուկին արտերկրի հայութեան, ակնկալուած օգնութիւնը չհասցուի Մայր հողին, «Ետքը շատ ուշ պիտի ըլլայ»: Եւ կը յորդորէ եզրակացութեամբ մը, որ ինչքան սրտանմլիկ այնքան հոգեցունց, իմաստի տեսակետով ալ մտայղացում, արձակ բանաստեղծութիւն կը կարգուի: Հեղինակը կը յարէ. — ... ԵՒ ԴՈՒՔ, ՊԻՏԻ ԸԼԼԱՔ, ՀԱՅ ԱԶԳԻՆ ՎԵՐՁԻՆ ՑԵՂԱՍՊԱՆԸ»:

Ուսանելի շատ բան կայ սա սրտառուչ դիմում-կոչին մէջ որ կը թուի, թէ ի լուր անոր, ամէնէն անզգայ հայուն կոշտացած սիրուն անգամ պիտի փափկանայ գալով զղջումի, և մեր օրերու սա «Անտառիկ Որդի»ներն ներառեալ՝ պիտի փութան կա-

ՀԱՅ ՀՐԱԳԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

տարելու իրենց երախտագէտ-ծնողատէր
 զուսկի պարտքը հանդէպ Մայր Ազգին
 ու Մայր Հայաստանին:

Հեղինակը կ'այսպէս անշուշտ ար-
 կածախնդրութիւնը «Ազատութիւն»ի
 կեղծ ուսիվիրաններուն, որոնք բարգաւան
 Խորհրդ. Հայաստանը սւերեցին և որուն
 հետեւանքով «ԻԲՐ ԹԷ ԱԶԱՏ-ԱՆԿԱԽ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՆԳՈՐԾ ՈՒ ԱՆՕԹԻ Է» գրեթէ այսօր, գոնէ՝ մասամբ կը գաղթէ:

Եւ սակայն, կ'սուելցնէ հեղինակը այս ստուար հատորին՝ այս ու նման ֆնա-
 դատութիւններ- թէպէտ արդար-ուղղելով կարելի չէ տրտնջալ և նստիլ ձեռքերը
 ծալլուած: Որովհետեւ այն վիրաւոր ու տկար Հայաստանը որ ունինք այսօր, մեր
 «Վերջին յոյսի Հայաստան»ն է, որուն պէտք է փարիլ: Նաեւ՝ յանուն նահատակ
 ֆաշամարտիկներուն, մեր հայրերուն ու մայրերուն և հարազատներուն, որոնք
 դարձան թուրքին ու ֆիւրտին եաթաղանի զոհերը:

Հայրենիքի աւերման պատասխանատուները նշելով և ներկայ իշխանութիւն-
 ներուն ապիկար տնօրինումները ֆնադատելով հանդերձ՝ ամբողջ սրտով պէտք
 է փարիլ հայրենի պետութեան, տալ լիարուն- կը պարտաւորեցնէ մեզի հեղի-
 նակը, հարազատ ու իմաստուն սզգասերի գիտակցութեամբ ու խիղճով:

Եւ ինչ որ տարօրինակ պիտի թուի առաջին ակնարկով՝ «Վրէժ Ռուբէնեան» կը
 յանձնարարէ մեզի՝ որ օրինակ վերցնենք Հրեայ Սիոնականներէն որոնք, զիրենք
 իրարմէ զատորոշող կուսակցական, դաւանական, դասակարգային և տարբեր բնոյ-
 թի հակառակութիւններէն անկախ՝ ամէն տարակարծութիւն մոռնալով և միակամ՝
 կը լծուին իրենց Ազգին ու Պետութեան օգնելու, երբ օրհասի մէջ են անոնք (Իմաս-
 տունը այն է, որ գիտէ դաս վերցնել, մինչեւ իսկ՝ իր հակառակորդին սուսելու-
 թիւններէն): Որու մէջ եւս Հայը կը թերանայ, և յանախ, հատուածականն ու ան-
 գամ անձնականը գերադասելով՝ կը հակադրուի Ազգի ընդհանրական շահերուն:

Ներհուն և տաղանդաւոր հրապարակագիրը ազգային իմաստութեան, անաչառ
 դատումի և մտաւորական խիզարիւթեան բարձրակէտ կազմող իր անմիջակա-
 նութեամբ գրի սուած «Ո՞վ է հայը» խորագրեալ յուզիչ յօդուածով, կը թուէ
 հայուն առաւելութիւններն և կը հետեւցնէ, կատարելով զմայլելի փատորոշում
 մը.— Հայ Ազգը՝ անձ առ անձ զայն վեր առած՝ ամէնէն տաղանդաւոր ազգն է:
 Բայց Հայ Ազգը, իբր հաւաքականութիւն՝ ամէնէն օրինակելի ազգը չէ...»:

Եւ կ'անդրադառնայ ժամանակակից հայութեան սիրտը արիւնող եկեղեցական
 տագնասիւն, Հայ Եկեղեցւոյ յիսնամեայ բաժանման, որ վերամիաւորումի յոյս
 ներշնչեց պահ մը, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Գարեգին Բ.ի Ամենայն
 Հայոց Կաթողիկոս ընտրութեամբ, որ մեծ յուսախարութիւն արժեց... ի վերջոյ:

Այս տեղափոխութիւնը սեպելով Արեւմուտֆի Գլխաւոր Հետախուզութեան
 թելադրանքը, որուն հաւատարիմ գործադրողը եղան «Սովետական Հայաստանը
 կործանող» Լ. Տ. Պետրոսեանն ու իր նմանները, հատորին հեղինակը իոր ցաւ կը
 զգայ, որ երջանկայիշատակ Կաթողիկոսը ենթարկուելով յանձնարարութիւննե-
 րու, ներշնչուեցաւ կրօնա-ֆաղափական սաղրիչ ծրագիրներու մէջ:

Նախ՝ հազիւ ընտրուած՝ սկսաւ անգոսնել Խորհ. Միութիւնը: Այսպէ՛ս սերտացաւ
 Արեւմուտֆին հետ՝ գործակից ունենալով Ընկերավարական համակարգը ֆանդած
 Հոովմի Բահանայապետը: Այցելեց Վատիկան: Հուսկ՝ երթալով Պոլիս, մտեր-
 մացաւ Յունաց Պատրիարքին հետ որ Մոսկուայի Ռուս Եկեղեցիին հանդէպ
 թշնամական ֆաղափականութիւն կը վարէր: Ա՛յն Եկեղեցիին ու Պետութեան՝ որ

ՀԱՅ ՀՐԱԳԱՐԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՆՈՐԱՏԻՊ ԳԼՈՒԽ ԳՈՐԾՈՑ ՄԸ՝
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ...
 «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՀ,
 «ԷՇ ՆԱՀԱՏԱԿ» ԵՂԱԾ ԱԶԳ ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ»
 ՄԱՐԱԼ ՀԱՃԸՆԵԱՆ

եղած էր ու կը մնայ «Ռազմավարական դաշնակից»ը Հայաստանին:

Եւ իրաւամբ հարց տուած է իր օրին հեղինակ Յ. Զ. (որ այլապէս՝ մեծ յարգանք ունեցած է լուսահոգի կաթողիկոսին հանդէպ)։ «Ամենայն Հայոց կաթողիկոս»ի տիտղոս կրող հայ կրօնական մը, ինչպէ՞ս կրնար այսֆան անպատասխանատու և ինքնագլուխ կեցուածքներ ունենալ... եթէ անշուշտ... յանձնառու և կասկեայ չէր:

Բայց ի վերջոյ, հեղինակին մեծագոյն սփսոսանքը այն է, որ Գարեգին Ա.ի վրայ դրուած յոյսերը – որ Անթիլիասը պիտի միանար Մայր Աթոռին – չարդարացան: Բաժանումը վերջ չգտաւ: Եւ յուսախաբուած հեղինակը կը յարէ դառնացած, իր հարցումին քիչ մըն ալ կծու երգիծանք խառնելով։ «ԲԱՅՑ Ո՞ՒՐ ԵՆՔ ՀԻՄՍ: ԱՐԴԵՕՔ ԷՋՄԻԱՄԻ՞ՆԸ ՍԻԱՑԱԻ ԱՆԹԻԼԻԱՍԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆԻՆ»:

Եւ հեղինակը այս փառաւոր հատորին – յուսանք, որ իր յաջորդը (Բ.ը) կ'ունենայ – վերջին էջերուն կը ներկայացնէ իր ազգային – հայրենասիրական գաղափարականը, մերօրեայ «Տասնաբանեա»յի մը մէջ խտացուած վիճակով, զայն յանձնելով ընթերցողին ուշադրութեան: Եւ հուսկ՝ մաղթելով, որ համախոհները – զայն դաւանողները մեծ թիւ կազմեն:

Պոլսահայութեան վիճակը և անոնց թուրքի ձեռքին մէջ «Պատանդ» ըլլալը ինքն վիշտ է հեղինակին համար: Ինք լա՛ւ կ'ըմբռնէ անոնց կրած ամէնօրեայ նուսաւտացումները, հոգեմաշ վիճակը, քանի որ, ինք եւս, նախկին պոլսեցի մ'ըլլալով, ցմրուր ըմպած է «Թրքահայուն դառնութիւնը»:

Սակայն անհանդուրժելի կը գտնէ Պոլսոյ Պատրիարքին ցուցաբերած տիրահաճոյէն ալ հեռուն գացող՝ քննական վերաբերումը որ անվայել է հայ Պատրիարքի մը: Երբ իր անմիջական նախորդն ունեցաւ սարիութիւնը քամակ չծռելու... և չգնաց Ֆաթի Սուլթան Մեհմէտի (Արիւնդուշտ՝ որքան իր նախորդներն ու յաջորդները) «Թիւրպէ»ն, որ ստիպուած չըլլայ աղօթելու անոր դամբարանին առջեւ, ո՛չ ալ գոհաբանական մաղթանք շոյլէ...:

Ազգերու և պետութիւններու խաղաղ, համերաշխ և իրարու հաւասար գոյակցութեան համար ցեղակրօն Սիոնիզմին ներկայացուցած վտանգին մասին Զօր. Տը Կոլին 1967-թ.ին տուած բնորոշումը (Ce peuple Juif, sur de lui et dominateur) կ'ամբողջացուէր կարծես իր յաջորդներէն՝ Ֆրանսայի Հանրապետ. Նախագահ Ֆ. Միթերանի կողմէ որ, պաշտօնաթողութենէն քիչ ժամանակ առաջ, կը հաստատէր մատնանշելով... «ԻՐՈՂՈՒԹԻՒՆ Է ՀՐԷԱԿԱՆ ԼՈՊԻ-ԻՆ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ ՈՒՆԵՑԱԾ ԶՕՐԱԻՈՐ ԵՒ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ»...:

Մինչդեռ, ընկերվարական Ֆ. Միթերան եղած է ջատագով ֆրանսաբնակ հրեաներուն, որոնք նեցուկ եղան իրեն այնքան ատեն, որ... ինք Զօր. Տը Կոլի չհետեւեցաւ և չանգոսնեց Սիոնիզմը: Ան իրաւունք չէր տուած Ֆրանսայի թագաւոր Շարլ Զ.ի և Սպանիոյ թագաւոր Ֆերտինանտ Տ'Արակոնի որոնք, առաջինը 1394-թ.ին իսկ Բ.ը՝ 1492-թ.ին արտաքսած էին հրեաները, ասոնց ցուցաբերած մեծատիրական և յափշտակիչ, նենգամիտ նկարագրին ու մարմաջին համար և որոնք, իբր թէ՛ «Աստուածային Պառգամ» ու պատուէր-իրաւունք են հրեաներուն տրուած-ինչպէս ամբագրուած է իրենց և Protocols Des Sages De Sion» կոչուած «Ահարկու», մեծղի հատոր-«Ուղեցոյց»ին մէջ:

(→ էջ 7)

FÉLICITATIONS, CHER NAYIRI

Toutes mes félicitations bien cher Jiraïr, pour avoir atteint l'âge très respectable de 80 ans, en si bonne forme, et avec tout le dynamisme que vous donnez à votre edition «Nayiri».

Longue vie à vous, surtout en bonne santé et longue vie à notre si fidèle amitié en mémoire de mon père Roupen Sèvag.

Et, puisque vous devez obligatoirement me dépasser, voici le photo-souvenir de mes 95 ans, que vous garderez.

De tout coeur à toute la famille
SHAMIRAM

Nice, 10-8-2009

**ՇՆՈՐՀԱԻՈՐՈՒԹԻՒՆ,
ՍԻՐԵԼԻ ՆԱՅԻՐԻ**

Ջերմ շնորհաւորութիւններ՝ շատ սիրելի ժիրայր, թելակոխած ըլլալնուդ համար ձեր շատ յարգելի Ութսունամեակը դեռ այնքան կենսունակ, բարետեսք և ուժական վիճակի մէջ, որով դուք կ'ընծայաբերուիք «Նայիրի»:

Արեւշատութիւն Ձեզի, մանաւանդ՝ քաջաողջութիւն ու երկար կեանք մեր հաւատարիմ բարեկամութեան որ զօդուած է հօրս՝ Ռուբէն Սեւակի յիշատակով:

.Եւ քանի որ դուք, հարկադրաբար, ինձմէ առաջ պիտի անցնիք և երթաք հեռու... ահաւասիկ իմ 95 տարիներու յուշանկարը ձեզի, որ պահէք:

Ամբողջ սրտով՝

Ձեր ամբողջ ընտանիքին՝

ՇԱՄԻՐԱՄ



MESSAGE AUX ARMÉNIENS DU MONDE ENTIER

Arménie ! Arménie !
que ton sang est fort
que ton langage est pur
mais un destin de mort
rend ton chemin si dur...

Et ton sang a coulé
innondant les pierres
mais l'enfant fécondé
a parcouru la Terre.

Enfants de ces martyrs
qu'êtes-vous devenus
quand il fallut partir
orphelins et demi-nus ?

Orphelins du Génocide,
passé le temps de la pitié,
vous n'êtes plus des apatrides,
vous êtes du Monde Entier

Arméniens dispersés,
nés dans tous les pays,
n'oubliez pas le passé,
votre sang d'Arménie .

Enfants de ces martyrs
tous morts innocents,
gardez leur souvenir
car vous portez leur sang

Enfants du Monde entier
ne brisez pas vos liens
à tout appel répondez :
« Je suis un Arménien ».

Shamiram SEVAG

Ստորև՝ ֆերբուածին իմաստային
բարգամանութիւնը

Պ Ա Տ Գ Ա Մ Ա Շ Խ Ա Ր Հ Ա Ս Փ Ի Ի Ռ Հ Ա Յ Ո Ի Թ Ե Ա Ն

Հայաստան! Հայաստան!

Ի՞նչ զօրեղ է արիւնդ,
Որքան ջիւջ է քու լեզուդ,
Բայց մահաշուք սեւ բաղդ մը
Ուղիդ կ'ընէ միշտ ժեռուտ:

Եւ Արիւնդ հեղեցաւ
Ողողելով քարերը.
Բայց բեղմնաւորուած որդիդ
Աշխարհն բոլոր շրջեցաւ:

Որդի՛ք այս մարտիրոսաց.
Ի՞նչ եղաք դուք ալ երբ մեկէն,
Հարկ եղաւ որ մեկնիք
Ա՛լ որբ, հէք ու կիսամերկ

Ցեղասպանութեան որբեր,
Անցեալ է գութի շրջանն,
Ձէ՛ք դուք արդ հայրենագուրկ,
Մասն էք համակ Աշխարհին:

Ո՛վ հայեր դուք ցանուցիր,
Ծնած ամէն երկրի մէջ,
Մի մոռնաք ձեր անցեալը
Հայկեան բոլոր ձեր արիւնը:

Որդիք նահատակներու,
Որոնք գործած չէին մեղք,
Պահեցէք յուշն անոնց որ,
Արիւնը կը կրէք դուք:

Ջաւաք ամբողջ Աշխարհի
Ձեր կասկերն մի խզէք
Ամէն կանչի դիմաց դուք...
« Ես հպարտ հայ մըն եմ » ըսէք:
ՇԱՄԻՐԱՄ ՍԵՒՍԿ

Հ Ա Յ Գ Ի Ր Ք Ի Ց Ո Ւ Ց Ա Հ Ա Ն Դ Է Ս Ը

ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԻՆ ՄԷՋ, ԱՌԱԻՕՏԵԱՆ
ԺԱՄԸ 10:00-ԷՆ ՄԻՆՉԵԻ ԵՐԵԿՈՅԵԱՆ ԺԱՄԸ 7:00

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ... (Շար. էջ 5-էն)

Հրեայ սիոնականները իրե՛նք եղած են չարաղէտ ներկայութիւն ուրիշներու հայրենիքներուն մէջ: Բայց, իրենց յատուկ հնարամտութեամբ, անոնք ինքզինքնին նանչցուցած են՝ հալածական, իրաւագուրկ, դժբախտ ու «Թափառական հրեայ»:

Հեղինակը Պոլսահայ կղերին յատուկ թրփահանոյ սրտայայտութեան նմոյշ կը նկատէ Հայ Արքեպս.ի մը սա յայտարարութիւնը թէ՛ «Երուսաղէմի մէջ ինչ սրբավայր որ ունինք, այդ մէկը այսօր կը պարտինք Օսմանեան Կայսրութեան»:

Նոյն հոգեւորականը (դեռ ապրող), որ Արքեպս.ի կարգ ունի, ըսած է նաեւ... Եթէ պէտք ըլլայ՝ մեր կեսնքն ալ կու տանք այս երկրին համար»:

Յովհաննէս Չիլինկիրեան հեղինակին ոսկեղէն պատգամ-եզրակացութիւններէն մէկն է... Ազատ, Միացեալ ու Բարգաւաճ հայկական պետութեան մը իտեալը մերժող, Հայ Ազգին ու Հայրենիքին գոյութեան վերջ տալու Երիտթուրքական նպատակին գործադրութիւնը կը շարունակուի առ այսօր, տարբեր կողմերէ և միջոցներով:

Այս նենգ դիտաւորութեան մէկ հրէշային արտայայտութիւնն էր ՀՀ-ի Ազգային Ժողովին մէջ գործուած 27 Հոկտ. 1999-թ.ի ցնցիչ սպանողը, որով գլխատուեցաւ Հայաստանի իշխանութիւնը: Հայաստանի ու հայութեան բնաջնջումը հետապնդող այս դաւին մէջ, հեղինակը կը տեսնէ դարձեալ նոյն երրորդութեան՝ Սիոնականութիւն-Համաթրփութիւն և Սիոնականացած Արեւմուտք-ին մատները:

Ասոնց հակառուս, թրփանպաստ ու հակահայ, Հայկ. ցեղասպանութիւնը մերժող և հայութեան արդար փոխ-հատուցման իրաւունքի ուրացման ֆաղափականութեան հրէշային արտայայտութիւնը կազմեց Կարէն Տէմիրճեանի և Վազգէն Սարգսեանի (և մնացեալի) սպանութիւնները:

Հեղինակ Յովհ. Չիլինկիրեան կասկած չունի, որ Ազգային Աղէտի համագործակցող եղեռնագործութեան բուն հեղինակները իրենց անուններով ֆողագերծելու ջանքերը պիտի մնան ամուլ ու ապարդիւն:

Ոճիրը ծրագրած և գործադրել տուածները, մութի մէջ կը թողուն նաեւ Ճշմարտութիւնը: Սրատես հետախոյզի ձիրքով օժտուած հեղինակը կը յանձնարարէ՝ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ՉՍՊԱՍԵԼ ՄԵՂԱՒՈՐԷՆ, և կը մէջբերէ նահատա-հերոս Ռուբէն Սեւակի մէկ խօսքը՝

«ՄԵՌՆՈՂԻՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ ՄԵՌՅՆՈՂԻՆ ՀԱՐՑՆԵԼԸ՝ ԵՂԵՐԱԿԱՆ
 ԵՆՄՏՈՒԹԻՒՆ Է»:

Ոճրագործը գիտէ ծածկել իր ոճիրը: Մանաւանդ՝ երբ ինք. միաժամանակ ոճրագործ ու դատաւոր է: Անոնք որ հաշուեյարդարի ենթարկեցին Քենետիները, Մարթին Լուտեր Քինկը, Սալվատոր Ալլիէնտէն, Յակոբ Յակոբեանը և ուրիշ լուսամիտ ու հայրենասէր ղեկավարներ, օգուտելով ներքին մեղսակցութիւններէ, գործադրել տուին նաեւ Հոկտ. 27-ը, հայանուն վիժուածներու ձեռքով որոնք, տակաւին կարճ միջոց մ'առաջ, Թուրքիոյ իշխանութիւններուն «Ճոխ ու Սիրալիք» հիւրասիրութեանը արժանացեր էին Պոլսոյ մէջ:

Հեղինակը այս մեծարժէք հատորին, Հոկտ. 27-ի ահաւոր ոճիրին մէջ կը տեսնէ դաւ մը, որ կը միտէր, Արեւմուտքին կողմէ Հայաստանին պարտադրելու կոչուած հակառուս և թրփանպաստ ֆաղափականութիւն մը, որ կտրուկ մերժուած էր Կարէն Տէմիրճեանի ու Վազգէն Սարգսեանի կողմէ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆԻ «ՍՈՒՏԵՐՈՒ ԵՒ ԵՐԱԶՆԵՐՈՒ ԶՈՂ, «ԷՇ ՆԱՀԱ-
 -ՏԱԿ» ԵՂԱԾ-ԱԶԳ-ՄԸ՝ ՀԱՅԵՐԸ» ՈՒՍՈՒՑԱՆՈՂ ԵՒ ՈՒՂԵՑՈՒՑՈՂ ՀԱՏՈՐ ՄԸՆ Է,
 ՄԱՍՆԱՒՈՐԱՊԷՄ՝ ՀԱՅ ՆՈՐԱՀԱՍ ՍԵՐՈՒՆԳՆԵՐՈՒՆ ԸՆԾԱՅՈՒԱԾ, ՈՐ ԼԱՒ ԳԻՏԱԿ-
 ՑԻՆ ԻՆՔԶԻՆՔՆՈՒՆ ԵՒ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՎՍԵՄ ԱՌԱՔԵԼՈՒ-
 ԹԵԱՆ, ԵՒ ԳՈՐԾԵՆ ՄԻՇՏ ՀԱՒԱՏԱԼԻՑ ՈՒ ՎՃՌԱԿԱՄ, ՄԻՆԶԵՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
 ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՏԵՆԶԵՐՈՒՆ:

(Շար. 5 և վերջ)

**ԱՄԵՐԻԿԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
 ՄԱՍՆԱՃԻՒՂ**

Վաշինգտոնի Ամերիկյան Լյոբերալ կրթության ակադեմիայի կողմից հաւաստար-
 մագրուած Ամերիկեան հումանիտար համալսարանի Հայաստանի մասնաճիւղն իր
 դռներն է բացում դպրոցի միջին մասնագիտական, բարձրագոյն ուսումնական
 հաստատութիւնների շրջանաւարտների և բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են
 ստանալ ժամանակի պահանջներին համապատասխան կրթութիւն: Համալսարանում
 կրթութիւնն իրականացւում է անգլերէն լեզուով:

Ընդունելութիւնը կատարւում է հետեւեալ մասնագիտութիւնների գծով.

- 1.- Բիզնեսի կառավարում (բակալավր, մագիստրոս)
- 2.- Միջազգային յարաբերութիւններ (իրաւունք և դիվանգիտութիւն) (բակալավր,
 մագիստրոս)
- 3.- Հոգեբանութիւն (բակալավր, մագիստրոս)
- 4.- Սոցիալական աշխատանք (բակալավր, մագիստրոս)

Համալսարանի կողմից տրուող դիպլոմը ճանաչւում է ոչ միայն ԱՄՆ-ի բոլոր նա-
 հանգներում, այլև ողջ աշխարհում: Համալսարանում ուսուցումն իրականացւում է
 սրտասահմանեան բուհերում դասաւանդուող լաւագոյն մասնագէտների կողմից:
 Առաջին դիմորդներին սպասւում են անակնկալ զեղչեր համալսարանի հոգաբարձու-
 ների խորհրդի կողմից: Դպրոցը ոսկէ մեդալով աւարտած առաջին հինգ դիմորդները
 համալսարանում կը սովորեն անվճար:

Դիմումներն ընդունւում են հոկտեմբերի 1-ից հետեւյալ հասցէում՝
 Կորիւնի 19ա, 7-րդ յարկ: Հեռ. 51-69-51, (1) 818 301 6 293

AFFILIATION OF AMERICAN UNIVERSITY FOR HUMANITIES IN ARMENIA

TELS: (374) 10 516951 FAX: (374) 10 566463 (1) 818 301 6283.

E-MAIL: auharmenia@aol.com Yerevan, Koryun 19a, Floor 7

Affiliation of American University for Humanities in Armenia accredited by the American
 Academy of Liberal Education in Washington. It offers the following degree programs:

- Bachelor of Science in Social Work**
- Bachelor of Law & Diplomacy**
- *Bachelor of Business Administration**
- Bachelor of Science in Psychology**
- Master of Science in Social Work**
- Master of Science in Political Science & Diplomacy**
- Master of Business Administration with concentration in International Management**
- *Master of Health Care Administration**
- Master of Science in Psychology**

Financial Aid program in the Affiliation of American University for Humanities in
 Armenia gives a chance to the first five applicants who left school in Excellence to study the
 first year free of charge.

The preparatory department in the university will help the students to improve their lan-
 guage skills. University gradutors get a diploma which is recognized in the USA, Europe and
 everywhere else. Students studying for bachelor's and master's degrees can spend their penul-
 timate semester in the USA. Please, contact the AAUH office in Armenia for necessary infor-
 mation concerning admission and programs. Applications are accepted from October 1, 2009